

BIBLIOTHÈQUE  
DE  
L'UNION GÉNÉRALE ARMÉNIENNE  
DE BIENFAISANCE

---


FONDATION  
BOGHOS NUBAR PACHA

---

Fonds : M. KHÉRIAN

---







ՀԱՄԱԲՈՏ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱԳՐԱԿԱՆ ԹԵՂԵԿ

12004 Re



91(075)

562-412

32-16 ՀԱՄԱԴՈՏ

ամ


# ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ԴՊՐԱՏԱՆ ՏՎՈՑ ՀԱՄԱՐ

ՀԱՐԱԴՐԵՑ

Հ. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԱԶՐԱՅԵԱՆ

ՄԽՈՒԹԱԾԵԱՆՑ



ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒ ՎԱՆՔԻ.

1840

(Ե-Մ-Ժ-Ժ)

Ց-Ց-Ց-Ց

3943.



(4647-51)

17132-58

## ՅԱԺԱՋԱՐԱՆ

ԱՀԽՍՏՀԱԳՐԱԿԱՆ Ուսմունքը Եւրոպայի  
ամեն ազգերուն մէջ այնչափ ծաղկած է հի-  
մա, որ տեսակ տեսակ մեծ ու պատիկ աշ-  
խարհագրութիւններուն թիւը չիկայ: Մեր  
ազգին տղոց ձեռքը միայն կըպակաէր մէկ հա-  
մառօտ աշխարհագրութիւն մը, որով քիչ ա-  
տենի մէջ աս ուսման էն հարկաւոր գիտելիք-  
ները սորվեն, ու ետքը աւելի ընդարձակ աշ-  
խարհագրութիւններն ալ կարդալով աս օգ-  
տակար ու զուարժալի գիտութեան պատուղը  
վայելեն: Այսպիսի գասատեարի մը ամենա-  
հարկաւոր ըլլալը գիտնալով, աս համառօտ  
Աշխարհագրութիւնը հանեցինք, նայելով որ  
ամեն կողմանէ տղոց գիւղացընենք աս ուս-  
մունքը: Դիւրութեան համար

‘Եախ’ Քաղաքական մասը մէկալ մասերէն  
աւելի նիւթական ու պարզ ըլլալուն՝ առաջ  
ան դրինք . բայց ամէն վարպետ իր աշկերտ

Ներուն ընդունակութեանը նայելով, ազատ է  
ուղածին պէս մէկալ մասերը ետե առաջ բե-  
րելու ու անանկ սորվեցընելու : Միայն թէ  
քաղաքական մասը առաջ ալ սորվեցընելու  
ըլլայ, պէտք է որ նախ տղոց համառօտ կեր-  
պով մը հասկըցնէ բնական մասին մէջէն աշ-  
խարհագրական գլխաւոր տահմանները . այս-  
ինքն թէ ինչ է կղզին, ինչ է լեռը, ծոցը, նե-  
ղուցը, կամ աշխարհքիս կողմերը որո՞նք են,  
կամ թէ աշխարհացոյցը ինչ բան է, և այլն :

Երկրորդ՝ ամէն գլխաւոր հատուած նոր առ-  
զով սկսանք, ու ամէն մէկուն մէյմէկ՝ երկեր-  
կու հարցմունք դրինք թուանշանով նոյն երե-  
սին տակը . որով ուղղողը կրնայ բոլոր երեսը  
միակերպ ալ կարգալ, հարցընողն ալ ինչ  
կերպով ուզե՝ կրնայ հարցընել : Միայն թէ  
որովհետեւ քաղաքական մասին հարցմունքնե-  
րը իրարու նման են, հարկ չփառպեցինք ամէն  
երեսի մէջ նոյն հարցմունքները կրկնելու .  
հապա օրինակի համար միայն Եւրոպայի ընդ-  
հանուր գիտելիքներուն, ու Բրիտանիային  
հարցմունքները դրինք :

Երրորդ՝ չէ թէ միայն մայրաքաղաքներուն,  
հապա նաև հասարակ քաղաքներու բնակիչ

ներուն թիւը դրինք, որ անով քաղաքներուն  
իրարմէ ունեցած մեծութիւնը խմացուի . բայց  
վարպետները գիտնալով որ աղաքը ան թիւերը  
սորվին նէ՝ յիշողութիւննին կըհօդնի, մոքեր-  
նին ալ բան մը չիմար, պէտք չէ պահանջեն  
որ սորվին : Կոյնապէս ալ պատմական տեղեկու-  
թիւնները միայն չափահաս աղոց սորվեցընե-  
լու է . վասն զի պզտիկները ան բաները սոր-  
վելու շատ կաշխատին, ու մնացած գիտելիք-  
ները չեն կրնար սորվիլ : Իսկ բնակիցներուն  
թիւը աւելի Պալպի աշխարհագրին հետևելով  
դրինք . բայց Ասիայի ու Աֆրիկէի բնակիցնե-  
րուն թիւը խիստ որոշ չեն գիտցուիր, անոր  
համար մէնք հաւանական թիւերը ընտրեցինք:

Չորրորդ՝ քաղաքներուն ամէն հին ու նոր  
անունները մէկտեղ չիշեցինք, որ աղոց մըտ-  
քին ծանր չիգայ, հասկա հիմա սովորաբար  
դործածուած անունները դրինք . իսկ անսովոր  
անունները ուրիշ տեղ կըբացատրենք :

Մէր կողմանէ այսչափ ջանք ցուցընելէն  
ետքը, իմաստուն վարպետներուն կըթողունք  
որ քաղաքական մասին ամէն գլխաւոր գիտե-  
լիքները ու քաղաքները աւելի տեղիստեղը բա-

ցատրելով տղոց միոքը սրեն, որով հին ունոր  
Պատմութիւններ սորվիլը անոնց դիւրանայ-  
ուսումնական ու բնական մասերուն գիտելիք-  
ներն ալ պարզ օրինակներով ու դիւրին բա-  
ցատրութիւններով հասկըցընեն, որ ծուռու-  
մուռ կարծիքները տղոց մոքեն փարասի, ու  
Ետքը դիւրաւ կարենան սորվիլ բնական պատ-  
մութիւնը, բնաբանութիւնը և Աստղաբաշ-  
խութիւնը: Իսկ մեր աշխատանքին փոխարէնը  
առած կըսեպուինք՝ թէ որ աս գըքուկով վար-  
պետներուն աշխատանքը քիչ մը թեթեցը-  
նենք, ուսումնասէր տղոց ջանքն ալ վառենք՝  
որ ասոր ետեէն գալու ուսմունքներն ալ ա-  
ղեկ սորվին:



## ՀԱՄԱԾՆՈՒԹԵԱՆ

# ԵՇԽԵՐՁԵԳԻՌՈՒԹԻՒՆ



1. ԵՇԽԱՐՁԱԳԻՌՈՒԹԵԱՆ ուսմունքը  
կըսորվեցընէ աշխարհքիս դիզքը , երկրիս  
բնական կազմութիւնը, ու բնական և քա-  
ղաքական բաժանմունքը :

2. Իրեք մաս կըբաժնուի աշխարհագրու-  
թիւնը . Քաղաքական , Ուսումնական , և  
Բնական :



1. Աշխարհագրութիւնը ինչ կըսորվեցընէ :  
2. Քանի՞ն կըբաժնուի աշխարհագրութիւնը :

# ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ

1. ՔԱՂԱՔԱԿԱՆ աշխարհագրութիր կըսորվեցընէ Երկրիս քաղաքական բաժանմունքը, և վրայի այլեւայլ տեղերուն դիրքը ու անունը :

2. Բոլոր Երկրիս վրայի տարածութիւնն է 149,521,000 քառակուսի աշխարհագրական մղոն \* . այսչափ տարածութեան հինգին մէկը ցամաք է, չորսը ծով :

3. Երկիրս հինգ մաս կըբաժնուի . Եւրոպա, Ասիա, Աֆրիկէ, Ամերիկա, և Ավկիանիա :

4. Բոլոր Երկրիս բնակիչներուն հաւանական թիւն է 737,000,000 :

1. Քաղաքական աշխարհագրութիր որն է :

2. Բոլոր Երկրիս մեծութիւնը որչափ է :

3. Երկիրս քանի՞ մաս կըբաժնուի :

4. Բոլոր Երկրիս բնակիչները որչափ են :

\* Մէկ աշխարհագրական մղոնը՝ գոտիի մէծ մղոնն է իւլ մը աշխարհագրական մղոնը՝ մը 10 աշխարհագրական մղոնը գոտիի մղոնով 11 մղոն է գոտի մղոն կըսուի ան մէջոյը, որուն նէ Երկայնուը՝ Աւայնուը մէկ մղոն է :

## ԵՒՐՈՊԱ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

ՍԱՀՄԱՆ ԵՒ ՄԵԾՈՒԹԻՒՆ

1. ԵւրոպաՅին սահմանը հիւսիսէն Սառուցեալ ծովն է, արևելքէն Ուրալ ու Կովկաս լեռները ու Աև ծովը, հարաւէն Միջերկրական ծովը, արևմուտքէն Աշ-  
ղանտեան ովկիանոսը :

2. Եւրոպայի մեծութիւնը 2,793,000 քա-  
ռակուսի մղոն է : Բաէպէտ աշխարհիս  
մէկալ մասերէն պղտիկ է, բայց ամէնէն  
ալ աւելի բազմամարդ է :

## ԲԱԺԱՆՈՒՄ

3. Եւրոպային մէջ գլխաւոր տասնըվեց  
աշխարհք կայ . չորսը հիւսիսային կողմը,  
եօթը մէջտեղուանիքը, հինկը հարաւային  
կողմը :

1. Եւրոպային սահմանը ո՞րն է :

2. Ո՞րչափ է Եւրոպային մեծութիւնը :

3. Եւրոպային մէջը քանի՞ աէրութիւն կայ :

1. Հիւսիսայիններն են՝ Տրիտանիա, Տանիմարքա, Շուետ, և Ծուսաստան:

2. Եւրոպային մէջտեղուանկը ասոնք են. Գաղղիա, Պեղիա, Հոլանտա, Օուիցերի, Աւտորիա, Բրուսիա, և Գերմանականդաշնակցութիւնը:

3. Հարաւային կողմինները ասոնք են. Փորթուգալ, Ալգանիա, Իտալիա, Եւրոպայի Տաճկաստան, և Յունաստան:

ԾԱՎ

4. Եւրոպայի ծովերը ասոնք են. Մառուցեալ ծով, Ճերմակ ծով, Պալթիկ ծով, Հիւսիսային ծով. Ատլանտեան Ովկիանոս, Մանիքա, Իռլանտայի ծով. Միջերկրական ծով, Յոնիական ծով, Արշապեղագոս, Մարմարա, Աև ծով, Ազախու ծով:

---

1. Եւրոպային հիւսիսային կողմի տէրութիւնները որո՞նք են: 2. Միջին Եւրոպայի տէրութիւնները որո՞նք են: 3. Հարաւային կողմի տէրութիւնները որո՞նք են: 4. Եւրոպային ծովերը որո՞նք են: — Ո՞ւր է Մառուցեալ ծովը: — Ո՞ւր է Ճերմակ ծովը, և այլն:

ՆԵՐԱԽՅ

1. Եւրոպայի նեղուցները ասօնք են .  
Վայկացի նեղուցը՝ Խուսաստանի հիւ-  
սիսային դին .

Աքակէրբաք , Քաթեկաթ , Առևտ ,  
Պելթ՝ Պալթիկ ծովուն և Հիւսիսային  
ծովուն մէջտեղը .

Քալէի նեղուցը՝ Գաղղիային ու Անգ-  
ղիային մէջտեղը .

Մեղտէի կամ Ճիպիլթէրբայի նեղուցը՝  
Սպանիային ու Ափրիկէին մէջտեղը .

Մեսինայի նեղուցը՝ Խտալիայի հարա-  
ւային ծայրը :

Չանագգալէսիի նեղուցը՝ Արշիպեղազո-  
սին ու Մարմարային մէջտեղը .

Վոսփորոս՝ Աւ ծովուն ու Մարմարային  
մէջտեղը .

Ենիգալէի նեղուցը՝ Ազախու ծովուն ու  
Աւ ծովուն մէջտեղը :

1. Եւրոպայինեղուցները սրո՞նք են: — Ո՞ւր է  
Վայկացի նեղուցը: — Ո՞ւր է Քաթեկաթ:  
— Գաղղիան Անգղիային բաժնող նեղու-  
ցը ո՞րն է , և այլն :

՚ԾԱՅ

1. Եւրոպայի ծովերուն երևելի ծոցերը  
ասոնք են .

Պոթնեան ծոց , Փինդանտեան ծոց , Ռի-  
կայի ծոց՝ Պալթիկ ծովուն մէջ .

Օռլիաերզէ՝ Հիւսիսային ծովուն մէջ .  
Կասքոնեան ծոց՝ Ատլանտեան ովկիանո-  
սին մէջ .

Լիոնի՝ Ճենովայի՝ Վենետիկի ծոց՝ Մի-  
ջերկրական ծովուն մէջ .

Աէլանիկի ծոց՝ Արշիպեղագոսին մէջ :

ԿԴԶԻ

2. Եւրոպային դլսաւոր կղզիներն են ,  
Սառուցեալ ծովուն մէջ՝ Ափիցալէրկ , Կոր-  
օնմլեա , Քալկույեվ , ու Լոֆֆոտէն :  
Պալթիկ ծովուն մէջ՝ Ալանտ , Տակո , Լո-  
ղէլ , Կոթլանտ , Օլանտ , Պորնչոլմ ,  
Ռուկէն , Ֆալթէր , Լալանտ , Օէ-  
լանտ , և Փիոնիա :

Խոլանտայի ծովուն մէջ՝ Մէն , և Լնկլանի :

1. Եւրոպային ծոցերը որո՞նք են : — Ո՞ւր է  
Պոթնեան ծոցը : — Ո՞ւր է Զուլիանարզէ , և :

2. Եւրոպային կղզիները որո՞նք են : — Ո՞ւր է  
Ափիցալէրկ , և այլն . Կամ Սառուցեալ ծո-  
վուն կղզիները որո՞նք են , և այլն :

Ատլանտեան ովկիանոսին մէջ Խոլանտա ,  
Խոլանտա , Անգղիա , Ֆերոէր կղզի  
ները , Շեթլենտ կղզիները , Արկա-  
դեան ու Հեբրիդեան կղզիները :

Վիջերկրական ծովուն մէջ Քորսիքա ,  
Արտենիա , Աիկիլիա , Մայորքա , Մի-  
նորքա , Խվիցա , Լշպա , Մալթա , և Վի-  
պարեան կղզիները :

Յոնիական ծովուն մէջ Քորֆու , Փաք-  
շա , Անթա Մաւրա , Թէափի , Օան-  
թա և Քէֆալոնիա : Աս կղզիները ա-  
զատ հասարակապետութիւն են անդ-  
ղիացւոց պաշտպանութեան տակը :

Արշիպեղագոսին մէջ Լեմնոս , Լյորիպոլ ,  
Ջէրիկօ , Կաքշա , Շերա և ուրիշ  
մանր կղզիներ :

### ԹԵՐԱԿՂԱՔ

1. Եւրոպացին մէջ վեց թերակղզի կայ .  
Շուետ , Ապանիա , Խտալիա , որ էն մե-  
ծերն են .

Եռթլանտ՝ Տանիմարքային մէջ .

Մորա՝ Յունաստանին մէջ .

Խրլմ՝ Խուսաստանին մէջ :

1. Եւրոպային Թերակղզիները որո՞նք են :

## ՀՅՈՒԱՆԴԱՆ

1. Եւրոպային հրուանդաններն են ,  
Կորտքին՝ Շուետի հիւսիսային ծայրը .  
Միզէն՝ Խոլանտայի արևմտեան կողմը .  
Լէնտաէնտ՝ Բրիտանիային արևմտեան դին .  
Ֆինխթէրը Եվանիային արևմտեան դին .  
Սուրբ Վինչենցիոս՝ Փորթուգալին ա-  
րևմտեան կողմը .  
Սփարթիվէնթօֆտալիայի հարաւային դին .  
Մաթափան՝ Մորայի հարաւային ծայրը :

## ԼԵՌ

2. Եւրոպան ընդհանրապէս լեռնոտ եր-  
կիր է . միայն Իուսաստանն ու Լէհաս-  
տանը աւելի դաշտային են :  
3. Եւրոպային մէջ ինը հատ մեծամեծ  
լեռներու գոտիներ կան .  
Քէօլէն՝ Շուետին ու Կորվեկիային մէջ  
տեղը .

---

1. Եւրոպային հրուանդանները որո՞նք են :  
2. Եւրոպան լեռնոտ երկիր է , թէ դաշտային :  
3. Եւրոպային մէջ քանի՞ գոտի կայ լեռնե-  
րու : — Ո՞ւր է քէօլէն : — Ո՞ւր է կովկաս, են :

Աւրալ Ասիային ու Եւրոպային մէջտեղը .

Կովկաս՝ Կասպից ու Սև ծովուն միջոցը .

Պալգան՝ Եւրոպայի Տաճկաստանին մէջ .

Կարպաթ՝ Մաճառստանին մէջ .

Ալպեան լեռները՝ որ Խտալիան Գաղղիայէն ու Օուխցերիէն կրբաժնեն .

Ապենինեան լեռները՝ Խտալիային մէջ .

Պիրենինեան լեռները՝ Գաղղիային ու Ապանիային մէջտեղը .

Իբերեան լեռները՝ Ապանիային մէջ :

### ՀՐԱԲՈՒԽ

1. Եւրոպային մէջ իրեք մեծ հրաբուխ կայ .

Հեքլա՝ Խորանտային մէջ .

Վեսուվ՝ Կափոլիին մէջ .

Ետնա՝ Արկիլիային մէջ :

### ԼԻՃ

2. Եւրոպայի զլիսաւոր լիձերը ասոնք են .

Վէնէր, Վէթէր, Մէլար, Շուետին մէջ .

Այժմա, Լատոկա, Օնեկա, Խլմեն, Պելօ,

Բէյբուս՝ Խուսաստանին մէջ .

—————

1. Եւրոպային մէջ քանի հրաբուխ կայ : —

Ո՞ւր է Հեքլա, և այլն :

2. Եւրոպային լիձերը որո՞նք են : — Ո՞ւր է

Վէնէր, և այլն :

‘ԱՅօֆշաթէլի՝ Շինեվրայի՝ Լուչերնայի՝  
Յուրիփի լիճերը՝ Օռեխցերիին մէջ .  
Մաճորէ լիճը , և Քոմոյի՝ Կարտայի՝  
Փերուճիայի՝ Պոլսենայի լիճերը՝ Խտա-  
լիային մէջ .  
‘Այսիտէլ , Պալաթոն՝ Աւտորիային մէջ :

### ԳԵՏ

1. Եւրոպային էն մեծ գետերը ասո՞նք են .  
Տիլինա , որ կըթափի Շերմակ ծովը .  
Թարնէա , Աեւա , Տունա , Աեմն , Վիս-  
թուլա , Օտէր՝ Պալթիկ ծովը .  
Լշպա , Վէղէր , Հոենոս , Թամիլ , Աե-  
նա , Լուառ , Շէնըն , Աէվըրն , Կա-  
րոն , Մինչօ , Տովրո , Թակօ , Կուա-  
տիանա , Կուատալքուխիլը՝ Ատլան-  
տեան ովկիանոսը .  
Փօ , Ատիճէ՝ Ադրիական ծոցը .  
Լալլո , Հոռդանոս , Արնօ , Տիբերիս՝ Մի-  
ջերկրական ծովը .  
Դանուք , Տներեր , Տնեսդեր՝ Աւ ծովը .  
Տոն՝ Ազախու ծովը .  
Վոլիա , Ուրալ՝ Կասպից ծովը :

—

1. Եւրոպային գլխաւոր գետերը որո՞նք են :  
— Տիլինա ո՞ր ծովը կըթափի , և այլն :

ՕՐԻ, ՀՈՂ, ԲԵՐՔ

1. Եւրոպային օդը բարեխառն է . միայն  
հիւսիսային կողմերը խիստ ցուրտ :

2. Հողը ընդհանրապէս խիստ բարեքեր  
է . վասն զի մշակութիւնն ալ շատ ծաղկած է :

3. Գլխաւոր բերքն է երկաթ , կապար ,  
պղինձ , անագ , հանքային ածուխ , աղ ,  
սողիկ : Բոյսերուն մէջ ցորեն , բրինձ , եղիպտացորեն , զետնի խնձոր , կանեփ ,  
ձէթ , լեմոն , և ամէն տեսակ պտուղներ :  
Կենդանիներէն՝ օդտակարներուն ամէն  
տեսակը շատցած են Եւրոպա , ու մնասակարները պակսած :

ԲՆԱԿԻՉ , ԼԵԶՈՒ , ԿՐՈՆ.Ք .

ՔԱՂԱՔԱՎԱՌՈՒԹԻՒՆ

4. Եւրոպայի բնակիչներուն թիւն է  
230,000,000 այլեայլ ազգէ :

1. Եւրոպային օդը ի՞նչպէս է :

2. Եւրոպային հողը բարեքե՞ր է :

3. Եւրոպային բերքը ի՞նչ է : — Բոյսերէն ի՞նչ  
բերք ունի : — Ի՞նչ տեսակ կենդանիներ  
կան Եւրոպա :

4. Եւրոպային մէջ որչափ բնակիչ կայ :

1. Եւրոպային մէջ 53 լեզու կըհամբեն.  
բայց մայր լեզուները ութիւն աւելի չեն :

2. Եւրոպային մէջ հիմա գործածական  
լեզուները ասոնք են . գաղղիարէն , իտալէն ,  
գերմաներէն , անգլիարէն , ոռուերէն ,  
տաճկերէն , հոռմերէն , լատիներէն :

3. Իրեք զլխաւոր կրօնք կայ Եւրոպային  
մէջ . քրիստոնէութիւն , մահմէտականու-  
թիւն , հրէութիւն : Քրիստոնէութիւնն  
ալ իրեք երեւելի Ճիւղ կըբաժնուի . ուղ-  
ղափառ , յունադաւան , և նորաղանդ :

4. Քաղաքականութե ու արհեստի կող-  
մանէ Եւրոպան այնչափ ծաղկած է , որ  
հարկաւորէն զատ՝ զարդի ու զեղխու-  
թեան բաներուն ալ չափը չիկայ : Վա-  
ճառականութիւնը բոլոր աշխարհք տա-  
րածուած է . իսկ զիտութիւնները այնչափ  
պայծառացած են , որ աշխարհիս մէջ ա-  
տեն մը կամտեղ մը ասոր նմանը չէ եղած :

---

1. Եւրոպային մէջ քանի՞ լեզու կայ :

2. Եւրոպային մէջ գործածական լեզուները  
որո՞նք են :

3. Եւրոպային մէջ քանի՞ տեսակ կրօնք կայ :  
— Քրիստոնէութը քանի՞ Ճիւղ կըբաժնուի :

4. Քաղաքականութեան ու արհեստի կողմա-  
նէ Եւրոպային վիճակը ի՞նչպէս է : — Վա-  
ճառականութիւնը ի՞նչպէս է : — Գիտու-  
թիւնները ի՞նչ վիճակի մէջ են :

### ԿԱՌՎԱՐՈՒԹԻՒՆ

1. Եւրոպային մէջ իրեք տեսակ կառավարութիւն կայ . ազատ միապետութիւն , շափաւորած միապետութիւն , ու հասարակապետութիւն :

2. Ազատ միապետութիւն կըսուի ան կառավարութիւնը , որուն թագաւորը ինչ օրէնք ուղէ՝ կըդնէ :

3. Զափաւորած միապետութիւն կըսուի՝ երբոր թագաւորը առանց իշխաններուն խորհրդին չիկրնար օրէնք մը դնել , կամ պատերազմ բանալ :

4. Հասարակապետութիւն կըսուի՝ երբոր կառավարութիւնը կամ ազգին գլխաւորներուն , կամ բոլոր ազգին ձեռքն է :

—

1. Եւրոպային մէջ քանի տեսակ կառավարութիւն կայ :

2. Ազատ միապետութիւնը ո՞րն է :

3. Զափաւորած միապետութիւնը ո՞րն է :

4. Հասարակապետութիւնը ի՞նչ տեսակ կառավարութիւն է :

## Ե · ԲՐԻՏԱՆԻԱ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

1. ԲՐԻՏԱՆԻԱՅԻ տիրեցին Հռոմայեցիք  
Քրիստոսի 78 թուականին . բայց 448 ին  
թողուցին : Բրիտանացիք Ակովտիացւոց  
ձեռքէն նեղութիւն քաշելով , Անկուսաք  
սոն ըսուած ազգէն օդնութիւն ուղեցին .  
անոնք ալ եկան բոլոր երկրին տիրեցին ,  
ու անունը իրենց զլխաւորին անունովը  
Անգղիա գրին : Ետքէն 1066 ին “Առ  
մանտիայի Գուլիելմոս գուքսը տիրեց Բրի  
տանիային , և հոն “Առմանտիայէն բնա  
կիչներ խաւրեց . անկէց ետքը Անգղիան  
քանի գնաց մեծցաւ , Ակովտիան՝ Դոլան  
տան և ուրիշ շատ կղզիներ ալ իր հետը  
միացընելով :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

2. Բրիտանիան Եւրոպային արևմտեան  
կողմը կինայ , և չորս գին պատած է Ատ  
լանտեան ովկիանոսը :

1. Բրիտանիային վրայ ի՞նչ պատմական գի-  
տելիք կայ :

2. Բրիտանիային սահմանը ո՞րն է :

1. Բրիտանիան չորս զլսաւոր մաս կը-  
բաժնուի. Ենգղիա, Ակովտիա, Իռլանդիա,  
և ասոնց քովի Վանր կղղիները :

2. Տարածութիւնն է 90,950 մղոն քա-  
ռակուսի :

3. Երկիրը ընդհանրապէս լեռնոտ է, մա-  
նաւանդ Ակովտիան :

4. Գլխաւոր գետերն են Յօհեմս կամ Յօհա-  
միկ, Աէվրոն, Շէնըն, ու Յօրէնթ :

5. Շատ տեսակ հանկ ունի . զլսաւոր-  
ներն են երկաթ, կապար, անագ, սղինձ,  
ու հանքային ածուխ: Կենդանիներուն մէջ  
անուանի է ձին . ոչխարհներուն բուրդն  
ալ խիստ աղնիւ :

6. Օդը ցուրտ ու թաց ըլլալուն համար՝  
երկիրը խաղող չի հասցըներ :

7. Բնակիչն է 24,000,000 . ասոնց լեզուն  
է անգղիարէն, որ հին Աեղուաց լեզուէն  
առաջ եկած է :

—

1. Բրիտանիան քանի՞ մաս կըբաժնուի :

2. Բրիտանիային մեծութիւնը ո՞րչափ է :

3. Բրիտանիային Երկիրը ի՞նչպէս է :

4. Գլխաւոր գետերը որո՞նք են :

5. Բերքը ի՞նչ է : — Ի՞նչ հանկ ունի :

6. Օդը ի՞նչպէս է :

7. Բնակիչը ո՞րչափ է : — Լեզունին ո՞րն է :

1. Արհեստները ու վաճառականութիւնը  
խիստ ծաղկած են. ձեռագործները վերջի  
կատարելութիւնը հասած . անոր համար  
ամէն աէրութեանց հետ առուատուր ունին:

2. Արօնքը՝ Անդղիային ու Ակովտիային  
մէջ նորադանդ է, իսկ Խոլանտային մէջ  
ուղղափառ :

3. Տէրութեան կառավարութիւնն է շա-  
փաւորած միապետութիւն :

4. Օօրքն է 100,000 :

5. Վաւատորմիզը 606 կտոր նաւ, մեծ ու  
պղտիկ :

### ԳԼԽԱԿՈՐ ԳԱՂԱՔՆԵՐԸ

#### 1. ԱՆ Գ Դ Ի Ա

6. Լուսրւ կամ լուսու (1,700,000 բնակիչ  
ունի : ) բոլոր տէրութեան մայրաքաղա-  
քը, Եւրոպային մէջ էն բազմամարդ , և  
աշխարհիս էն վաճառաշահ քաղաքն է ,  
Թամիզ գետին վրայ . իր նաւահանդստին

1. Բրիտանիայի քաղաքականութել Բնչչպէս է :

2. Կրօնքը Բնչչ է :

3. Տէրութիւնը Բնչչ կառավարութիւն ունի :

4. Զօրքը ողջափի է :

5. Քանի՞ նաւ ունի :

6. Բրիտանիային մայրաքաղաքը ո՞րն է : — Լոն-  
դոն Բնչչպէս քաղաք է :

մէջ միշտ հաղար նաւէն աւելի կըզըանուի:  
**Մէջի զլսաւոր շէնքերն են Առւրբ Պօղոս,**  
 որ նորադանդներուն էն մեծ ժամն է .  
**Վ էսթմինսթրի ժամը՝ ուր որ թագաւոր**  
 ներուն և մեծ մարդկանց դերեզմանները  
 կան . և աշտարակը՝ որ թագաւորական  
 զանձասունն է : Խիստ մեծագործ է նաև  
 թամիզ գետին տակի Ճամբան՝ որ 1300  
 ոտք երկայնութիւն , 200 ոտք լայնութիւն  
 ունի , և լմըննալու վրայ է : Աս քաղքիս  
 մէջ ծնան Պաքոն , Արիլտոն , Փոփի . Եւ եւտոնն  
 ալ վ էսթմինսթրի մէջ թաղուած է :  
 1. **Արևուշթը (238,000)** { վաճառակա-  
 գիրտուսկէտ (147,000) } նութեան կող-  
 մանէ էն ծաղկած քաղաքներն են :  
 2. **Լիվրուր (185,000)** ասոր ծովային վա-  
 ճառականութիւնը խիստ բանուկ է :  
 3. **Գրտսթը (104,000)** ասոնք խիստ բա-  
 գիրտը (78,000) } նուկ նաւահան .  
 Փորթսթը (46,000) } զիստներ են :  
 Տուվը (9000)  
 4. **Լիս (84,000)** շատ զործարաններ ու-  
 նի բրդէ բանուածքներու :

1. **Արևուշթը ի՞նչպէս քաղաք է :**

2. **Ո՞ր է Լիվրիուլ :**

3. **Ո՞ր է Պլիսթը : — Փլիմը : — Տուվը :**

4. **Եխտ քաղքին վրայ ի՞նչ դիտնալիք կայ :**

1. ԱՐԵՎԱՆԻ (37,000) ասոր քո՞ն է Բրիտանիայի էն մեծ ածխահանքը :

2. ՊԵԹ (37,000) անուանի է Հանքային ջրերուն համար :

3. ՄԻՐԹԻԹՏՎԱԿԻ (18,000) մեծ երկաթահանքը ունի :

4. ԱՐԵՎԵԿ (17,000) աստղաբաշխութեան երևելի դիտարան ունի :

5. ՕՔՍՖԵՐՏ (16,000) և ասոնց համալսարանը (11,000) ըստ իսկականութեան են :

6. ՄԹՐԵՖԵՐՏ, հոս ծնաւ Շեքսփիլը անուանի բանաստեղծը :

7. ՄԵԿԱԼ երևելի քաղաքները ասոնք են. Լյլիֆեքս, Շեֆֆիլտ, Պրեթֆլրտ, Պոլմըն, Կորուիչ, Ուոշտալ, Կլրութըր, Ֆելմըթ, Կրթինկէմ, Ուինտգըր, Վուրսթըր, Լէնքասթը :

—————

1. ՆԵՐՔԱՍԼ քաղաքը ի՞նչ երևելի բան ունի:

2. Պաթ ի՞նչ կողմանէ անուանի է :

3. ՄԻՒԹԵՐԵՄԻՍՎԱԼ ի՞նչ բան ունի երևելի :

4. ԿՐԻՆԻՉ քաղաքը ի՞նչ կողմանէ անուանի է :

5. ՕՔՍՖԼՐՄ ու ՔԷՄԱԳԻՃ քաղաքներուն վրայ ի՞նչ դիտելիք կայ :

6. ՄԹՐԵՖԼՐՄ ի՞նչ բանի համար անուանի է :

7. ՈւՐԻՉ երևելի քաղաքները օրո՞նք են :

2. ԱԿԱՎՏԱՄ

1. Խաչումուրք (162,000) անուանի համալսարան ու նաւահանգիստ ունի :

2. Կւեսա (202,000) համալսարանը անուանի է. վաճառականութիւնն ալ խիստ բանուկ :

Տընտե (40,000) առաջուց խիստ ծաղկած քաղաք էր, բայց հիմա ընկած է :

3. ԻՌԵԱՆՏԱՄ

3. Տըգւեն (226,000) Լոնտրային եազր տէրութեան առջի մեծ քաղաքն է, ու խիստ հին :

Քորք (100,000) վաճառաշահ քաղաք է —  
Լուսէրեք (67,000) } ասոնք բանուկ  
Պէտքէսք (37,000) } նաւահանգիստ  
Ուոթքքըս (29,000) } ներ են :

1. Ակովտիսյի գլխաւոր քաղաքը ո՞րն է : —  
Ո՞ւր է կամիմալուրկ :

2. Կլէսկօ ո՞ւր է : — Ի՞նչ կայ վրան գիտնալիք : — Ո՞ւր է Տընտե :

3. Իռլանտայի գլխաւոր քաղաքը ո՞րն է : — Ո՞ւր է Քորք, և այլն :

4. ՄԱՆ ԿԴԻՆԵՐ

1. Ատլանտեան ովկիանոսին մէջ Շեթը լընտ, և Արկադեան ու Հերքիդեան կըղզիները :

Խոլանտայի ծովուն մէջ Մէն և Լնկլսի:  
Միջերկրական ծովուն մէջ Մալթա:  
Յոնիական ծովուն մէջ Քորֆու, Փաքշա,  
Աանթա Մաւրա, Թէափի, Քէֆալոնիա, Օանթա :

Արշիպեղագոսին մէջը Զէրիկօ :

ԵՒՐՈՊԱՅԻՆ ԴՈՒՐՍ  
ԱՆԳՈՒԱՑԻՈՑ ԵՐԿԻՐՆԵՐԸ

2. Ասիային մէջ, Հնդկաստանին մէկ մեծ կտորը, Աէլան կղզին, Մալաքա, և Մինքափուր կղզիները :

Ափրիկէին մէջ, Կամսկիային մէկ մասը, Բարեյուսոյ զլուխը, Առոքք Հեղինէ, Վերափոխման կղզիները, և ուրիշ շատ մանր կղզիներ :

---

1. Բըիտանիային մանր կղզիները որո՞նք են:—  
Անդղեացիք Ատլանտեան ովկիանոսին մէջ  
ի՞նչ կղզիներ ունին, և այլն :

2. Անդղեացւոց Եւրոպայէն գուբու ունեցած  
երկիրները որո՞նք են:— Ասիային մէջ ի՞նչ  
երկիր ունին Անդղեացիք, և այլն :

Ամերիկային մէջ, Կըուէնլանտիային հիւ-  
սիսային կողմը, Կոր Բրիտանիան, Եռլ-  
քաթանին մէկ կտորը, Կույանային մէկ  
կտորը, Սուրբ Խաւրենտիոսի ծոցին մէջ  
եղած կղզիները, Պերմուտեան կղզինե-  
րը, Եամայիքա կղզին, փոքր Անդիլեան  
կղզիներուն մեծ մասը :

Ովկիանիային մէջ, Կոր Հոլանտա, և  
Վան Տիմէն :

Անդղեացւոց ձեռքն է նաև Ճիպիլ-  
թէրրա քաղաքը՝ Ազանիային արևմտեան  
ծայրը :

---

## Բ. ՏԵՇԻՄԵՐՔԸ

### ՊԵՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Տանտարքան Կիմբրացւոց հայրե-  
նիքն էր, որ Քրիստոսէն 400 տարի ա-  
ռաջ բոլոր Եւրոպան կոխեցին աւրըշտը-  
կեցին. անոր համար Կիմբրեան Քերսո-  
նիսոն ալ կըսուէր: Տանիմարքացիք 1017ին  
Անդղեային վրայ վաղեցին ու 25 տարի  
հօն տիրեցին: Ճիմա Տանիմարքան ինք-  
նազլուիս տէրութիւն է:

ԸՆԴՀԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔ

Տանիմարքային սահմանը հիւսիսէնքառեկաթիւնի ծոցն է . արևելքէն Պալթիկ ծովը . հարաւէն Գերմանական դաշնակցութիւնը . արևմուտքէն Հիւսիսային ծովը :

Իրեք գլխաւոր մաս կըքամնուի . Եռությանա , Հոլսթայնի ու Լաւէնպուրկի գլքառութիւնները , և Կղզիները :

Տարածութիւնն է 16,500 մղոն քառակուսի :

Երկիրը դաշտային ու անբեր է , մասաւանդ հիւսիսային կողմերը :

Գլխաւոր գետերն են Ելզա , Վյատէր , Կուտէն :

Օդը ցուրտ , խոնաւ ու փոփոխական է :

Խոլանտային մէջ շատ հրաբուխներ ու հանքային տաք ջրեր կան . օդը ցուրտ է :

Բերքն է ոինկա ձուկը , որ մարտ ամսուն մէջ խիստ շատ կելէ . ձին ալ անուանի է . մասաւանդ ծովային թռչուններուն փետուրները՝ որ թէ Տանիմարքային և թէ Խոլանտային մեծ վաճառքն է :

Բնակիչը 2,000,000 . Եղունին դերմաներէնին մէկ տեսակն է :

Կրօնիքն է նորադանդ :

Տերութեան կառավարութիւնը՝ աղասիապետական :

Օօրքը 30,800 :

Կառասորմիզը 25 կտոր նաւ :

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Քոփենցան (105,000) ՕԷլանտ կղզին մէջ մայրաքաղաքն է, որ փառաւոր նաւահանգիստ ունի Առևնտ նեղուցին վրայ. վաճառականութիւնը խիստ բանուկ է, արհեստի ու ձարարութեան կողմանէ տէրութեան էն երեւելի քաղաքն է:

Աւթուս (27,000) Խլպա գետին բերանը աղուոր նաւահանգիստ ունի. Քոփէնհակէն ետքը աս է ծաղկած քաղաքը:

Էւստակոր (7000) Առևնտին էն նեղտեղն է:

Խոկ Ապալպուրկ, Ֆլենսպուրկ, Քիէլ, Շլյսվիկ, Ռէնտսպուրկ, Եռութլանտ թերակղզիին վրայ նաւահանգիստներ են:

### ԿՂՋԻՆԵՐԸ

Պալթիկ ծովուն մէջ, ՕԷլանտ, Փիոնիա, Լալանտ, Ֆալսթէր, Պորնհոլմ:

Ատլանտեան ովկիանոսին մէջ Խոլանտ, ու Երկաթի կղզիները:

ԵՒՐՈՊԱՅԻՆ ԴԱԽԻՑ  
ՏԱՆԻՄԱՐՔԱՅԻ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Ասիային մէջ, Հնդկաստանի մէկ կտորը,  
որուն զլխաւոր տեղն է թքանքուեպար :

Ափրիկէի մէջ, Կուֆնէային Քրիս-  
տիանսպուրկ քաղաքը :

Ամերիկային մէջ, Առորբ Թռովմաս,  
Ար Յովհաննէս, և Առորբ խաչ կղզիները :

Գ. Շ Ո Ւ Ե Տ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Շ Ո Ւ Ե Տ Ի Ե Ր Կ Ի Ր Ը Հին ատենը Փինլան-  
տացիք տիրեր էին, Եսքը Գոթացիք առին.  
իսկ Կորվեկիան ատենով Տանիմարքային  
կտորն էր, 1814ին Շուետի տէրութեանը  
չետ միացաւ :

ԲՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Շ Ո Ւ Ե Տ Ի Ս Ա Հ Մ Ա Ն Ը Հիւսիսէն Ա պոռ-  
ցեալ ծովն է . արեելքէն Ա ռուսաստանը .  
Հարաւէն Պալթիկ ծովը . արեմուտքէն  
Ա տլանտեան ովկիանոսը :

Ծուետի տէրութիւնը իրեք զլիսաւոր  
մաս կըքաժնուի . Ծուետ, Աորվեկիա, և  
Կղզիները :

Տարածութիւնն է 220,000 մղոն քա-  
ռակուսի :

Երկիրը դաշտային է . շատ լճեր ունի .  
բնակիչը քիչ : Իսկ Աորվեկիան լեռնոտ  
ու քարոտ է :

Գլխաւոր գետերն են Ջաորնէա, Լու-  
էա, Ումէա :

Հողը բարեթեր չէ, բայց երկըթի՝ պը-  
ղընձի՝ արծըթի հանք ունի . փայտը խիստ  
շատ է . կենդանիներէն ալ՝ անուանի է  
ուն ըսուած եղնիկը, և ուրիշ բրդոտ վայ-  
րի կենդանիներ :

Բնակիչն է 4,000,000 . լեզունին գեր-  
մաններէնին մէկ տեսակն է :

Կրօնիքը նորազանդ :

Կառավարութիւնը չափաւորած միա-  
պետութիւն :

Օօրքը 45,000 :

Կառավարութիւնը 240 կտոր նաւ :

ԳԼՈՒԽԱՐՄ ՔԱՂԱՔՆԵՐԸ

4 · Ը Ա Խ Ե Տ

Աթոքուս (80,000) ԱԷլտո լճին մէջ

եօթը կղզիի վրայ շինած՝ տէրութե՛ մայրագաղաքն է . աղէկ ձեռադործներ ունի :

ԿոթէսՊուրս (27,000) Քաթեկաթին վը բանուկ նաւահանգիստ ունի . արհեստի ու վաճառականութեան կողմանէ Աթոքումէն ետքը երևելի քաղաքը աս է :

Քարւսքրուս (12,000) տէրութեան էն բանուկ նաւահանգիստներէն մէկն է :

Ուփսաւս (4500) ասոր համալսարանը խիստ անուանի է , ու Լիննէոս քնախօսը հոս վարպետ եղած է . աս քաղքիս քովը մեծ երկաթահանք կայ :

## 2. ՆՈՐ ՎԵԿԻԱ

Քրիսթուանուս (20,000) մեծ վաճառականութիւն ունի տախտըկի ու երկըթի :

Պէրու (20,000) վաճառաշահ քաղաք է :

Բուէրաս . պղնձի հանք ունի . և ցուրտը խիստ սաստիկ է :

Վարչէուս . Եւրոպային էն հիւսիսային ծայրի քաղաքն է :

## 3. ԿԴՋԻՆ ԵՐԵ

Պալթիկ ծովուն մէջ Կոթլանտ, Օլանտ . ու Լոֆֆուէն կղզիները . ասոնց քովերն է Մալսթրէմ ըսուած սոսկալի յորձանքը , որ շատ անդամ նաւեր կընկըզմէ :

Ծուեաը Եւրոպայէն գուբս ունի միայն  
Առւրբ Բարթուղիմէոս կղզին , որ փոքր  
Ենդիլեան կղզիներուն մէկն է :

---

## Դ · ԹՈՒՍԱՍՏԱՅ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԹՈՒՍԱՑ թագաւորութիւնը սկսած է  
900 ին ատենաները . բայց մէջերնին քաղաքա-  
կանութիւն մտցընողը եղաւ մեծն Պետ-  
րոս 1700 ին սկիզբները , որ տէրութիւնն  
ալ ընդարձակեց : Ետքը Եհաստանի մէկ  
կտորը և ուրիշ երկիրներ ալ առնելով՝ տէ-  
րութիւնը շատ մեծցաւ : Հին ատենը Թու-  
սաստանի բնակիչներն էին Ակիւթացիք ,  
Ալաւեանք , Արմատացիք , ու Գինուան-  
տացիք : Հիւսիսային կողմերը կըդըտուին  
Լափոն ու Ամոյետ ըսուած կարձահա-  
սակ ազգերը :

## ԸՆԴՀԱՅՆՈՒՅ ԳԻՏԵԼԻՔ

Թուսաստանին սահմանը հիւսիսէն  
Ասոսոցեալ ծովն է . արևելքէն Ասիայի  
Թուսաստանը . հարաւէն Աև ծովն ու

Աւտորիան, արեմուագէն Յրուսիան, Պալթիկ ծովը, ու Շուեար:

Հինգ զլիսաւոր մաս կըբաժնուի . Հիւսային Որուսաստան, Միջին Որուսաստան, Հարաւային Որուսաստան, Ահճաստան, և Կղզիները:

Տարածութիւնն է 1,536,000 մղոն քառակուսի :

Երկիրը ընդհանրապէս դաշտային է . միայն երկու լեռներու գոտի ունի . մէկը Ուրալ, մէկալը Կովկաս :

Հիւսիսային կողմերուն հողը անբեր ու քիչ մշակած է . իսկ միջին ու հարաւային կողմերը խիստ պաղաբեր :

Գլխաւոր գետերը ասոնք են .

Տիֆինա, որ Ճերմակ ծովը կըթափի . Աեւա, ու Աեմէն՝ Պալթիկ ծովը .

Դանուբ, Տներեր, Տնեսդեր, Տոն, Կուպան՝ Աւ ծովը .

Վոլկա, Ուրալ, Կումա, Յաերէք՝ Կասպից ծովը :

Գլխաւոր բերքն է երկաթ, սղինձ, ոսկի, ամիանգ, որ Ուրալ լեռներէն ու Ափերիայէն կելլան : Շատ անտառներ ունի . ցորենը առատ ու ազնիւ է . սեկը և մուշտակները խիստ ընտիր : Կենդանիներուն մէջը երևելի է Ճերմակ արջը, որ հիւսիսային ծովեղերքը կըդրսուի :

Բնակիչն է 56,000,000 . որոնց լեզուն  
առևսերէն է , Ալաւեան լեզուին մէկ ձիւղը :

Կրօնքը յունադաւան :

Տէրութեան կառավարութիւնն է ազատ  
միապետական :

Օօրքը 720,000 :

Կաւասորմիզը 160 կտոր նաւ :

ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

## 1. ՀԻՒՍՏԱՅԻՆ ՌԱԴԱՍՏԱՆ

Բեթրուբ (420,000) մեծն Փետրոս  
շինեց աս մայրաքաղաքը՝ Աեւա զետին  
բերանը , ուր որ իրեն պղնձէ ձիաւոր ար-  
ձանն ալ կայ՝ կրանիթ քարէ ժայռի մը  
վրայ անկած : Աս քաղքիս դիրքը , փողոց-  
ները , ու հասարակաց շէնքերը խիստ ա-  
զուոր են :

ԲԻԿԱ (55,000) Բեթրպուրկէն ետքը Էն  
վաճառաշահ քաղաքն է :

ՔՐՈՆԵԹԱՏ (40,000) Աեւա զետին բե-  
րանը՝ Ոուսաց ծովային զօրքին զլիսաւոր  
նաւահանգիստն է :

ԿՈՎԿՈՐՈՏ (10,000) Խլմն ըմին վրայ՝ ա-  
տենով շատ ծաղկած քաղաք էր , հիմա  
ընկած է : Ոիւրիք հոս սկսաւ Ոուսաց  
թաղաւորութիւնը 862 ին :

Արքանական (7500) մորթի ու մուշտակի  
մեջ վաճառականութիւն ունի :

### 2. ՄԻՋԻՆ ՌՈՒՍԱՏԱՆ

Վոսքունկամ Վոսկով (250,000) իրու-  
սաց հին մայրաքաղաքն է, և իրենց թա-  
ղաւորները հոս թագ կըդնեն . 1812ին  
այրեցաւ, բայց ետքէն ալ փառաւոր շի-  
նեցին : Շէնքերուն մէջ երևելի է Քրեմ-  
լին՝ թագաւորական սպալատը, և մայր ե-  
կեղեցին : Ենուանի է Լազարեան իշխան-  
ներուն հոս հիմնած Հայու դպրոցը:

Խօնան (30,000) Վոլկային քովը՝ Թա-  
թարներուն մէկ ցեղին մայրաքաղաքն էր .  
ունի համալսարան, և աստղաբաշխու-  
թեան դիտարան :

Օրէնքուրս (24,000) Թաթարներուն  
Եւրոպացւոց հետ ըրած վաճառականու-  
թեանը զլիսաւոր տեղն է :

### 3. ՀԱՐԱԿԱՅԻՆ ՌՈՒՍԱՏԱՆ

Վրեմ. (20,000) Վոսքուայէն առաջ  
իրուսաց մայրաքաղաքն էր :

Աքտէրուս (24,000) հին Թաթարներուն  
մէկ ցեղին մայրաքաղաքն էր, որ մորթի  
մեջ վաճառք ունի . բնակիչներուն ալ շա-  
տը հայ են :

Օտեսսա (53,000) Ակ ծովուն վրայ նոր շինած աղուոր քաղաք է . աղատ նաւահանգիստ ունի , ու վաճառականութիւնը խիստ բանուէլ է :

Թաւաշան կամ Թաւանը (9000) Ազգախուն ծովուն վրայ նաւահանգիստ է . հոս մեռաւ Ռուսաց կայսրը Եղեքսանդր Ա 1825 ին :

Սեւասթոնու . Ակ ծովուն վրայ նաւահանգիստ է . հոս կըկենան Ռուսաց պատերազմական նաւերը :

Ագուշան . Խրբով գլխաւոր քաղաքն է :  
Պաւաւսարա . Խրբով թաթար խաներուն մայրաքաղաքն էր :

Քէֆէ , Կերէ , Կէօզւէպէ , Խրբով բանուէլ նաւահանգիստաներն են :

Կոր ՆՅԻՒՋԵԿԱՆ , ԳՐԻԳՈՐՈՒԹՈՒՄ , Հայոց ազատ քաղաքներ են :

Փութավա (9000) մեծն Պետրոս հոս անուանի յաղթութիւն ըրաւ Շուետի կարոլոս ԺԲ թաղաւորին դէմ :

#### 4. ԼԵՀԱՍՏԱՆ

Վարսաւա կամ Վարչաւ (136,000) Ակ հաստանի մայրաքաղաքն է , հարուստ ու փառաւոր . բայց 1830 ին եղած պատերազմին ատենը շատ աւրուեցաւ . որով

Եկհաստանն ալ Ոտուսաստանի նահանգներէն մէկը եղաւ :

Եկհաստանին մէջ հիմա միայն Քրաքովիայի հասարակաստութիւնը կայ աղատ, որ Ոտուսաց՝ Աւտորիային ու Բրուսիային պաշտպանութերտակն է : Քրաքովիային բնակչութեանը է 25,000 :

### Յ. ԿԴ. ՁԻՆԵՐԸ

Ասուոցեալ ծովուն մէջ Ափիցպէրի, Առը Օեմլեա, Վայկաց, Քալկույէվ՝ Պալթիկ ծովուն մէջ Ալանտ, Տակո, Եզողէլ :

### ԵՒՐՈՊԱՅԻՆ ԴԱՏՐՄ ՌԱԴՈՎԱՅ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Ասիային մէջ, Վրաստան, Շիրուան, Խմերէթ, Ապագա, Հայաստանին մէկ կառը, և Ախաբերիա :

Ամերիկային մէջ, Ոտուսի Ամերիկան՝ որ էն հիւսիսային ծայրն է :

## Ե. Գ. Ա. Դ. Ի. Ա.

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԴԱՎԱՆ ատենով Հռոմայեցւոց  
տակն էր . 400 ին ատենները Գերմանիայ-  
էն Փռանք ըսուած ազգը եկան ախթեցին  
հոն , ու իրենց անունովը երկրին անունը  
դրին Փրանսա : Մէջերնէն առջի թաղա-  
ւորը եղաւ Փարամոնա, տէրութիւնը ծաղ-  
կեցընողը եղաւ մեծն կարոլս . 1792 ին  
թաղաւորութիւննին փոխեցին՝ հասարա-  
կապետութիւն ըրին . 1804 ին Պոնափառ-  
թէ Աափոլէոնը կայսր եղաւ . բայց 1815 ին  
երբոր ինքը քշուեցաւ , Գաղղիացիք առ-  
ջինին պէս նորէն թաղաւորութիւննեցան :

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Գաղղիային սահմանը հիւսիսէն Հո-  
լանտան ու Բրուսիան է . արևելքէն Գեր-  
մանական գաշնակցութիւնն ու Օռեփցե-  
րին . հարաւէն Միջերկրական ծովն ու  
Ապանիան . արևմուտքէն Ատլանտեան  
ովկիանոսը :

Տարածութիւնն է 150,000 քառակուսի  
մղոն :

Երկրին արևելեան ու հարաւային կողմերը լեռնոտ է . իսկ հիւսիսային ու արևմտեան կողմերը դաշտային :

Գլխաւոր գետերը ասոնք են .

Հոռոգանոս կամ Որո՞ն՝ որ կըթափի Արերկրական ծովը .

Լուառ, Կարսն, Ատլանտեան ովկիանոսը .  
Մէն, որ կըփազէ Անդքային ծոցը :

Օգը բարեխառն ու առողջ է . բայց հիւսիսային կողմը ցուրտ :

Բներքն է երկաթ, պղինձ, ու հանքային ածուխ . հողը խիստ աղեկ բանեցուցած է . ձեթը աղնիւ, զինին խիստ անուանի, մանաւանդ՝ Պուրկօյնի՝ Շամփանեայի՝ ու Պորտոյի զինիները . կենդանիներէն ալ ընտիր են եղներն ու ոչ խարները :

Բնակիչն է 32,560,000 . լեզունին դադղիարէն, որ հիմա շատ տեղ տարածուած է :

Մշակութիւնը՝ արհեստաներն ու ձեռագործները վերջի կատարելութիւնը հասած են, ուսմունքն ու զիտութիւնն ալ խիստ ծաղկած :

Կրօնքն է ուղղափառութիւն :

Տէրութեան կառավարութիւնը՝ չափած միապետութիւն :

Օօրքը 300,000 :

Կաւաստորմիզը 320 կտոր նաւ :

ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

ՓԱՐԻԶ (900,000) մայրաքաղաքը՝ ԱԷն գետին վրայ, Լոնսորայէն ետքը կամ անոր հաւասար՝ աշխարքիս էն ծաղկած քաղաքն է՝ թէ քաղաքականութեան, թէ արհեստի և թէ զիտութեան կողմանէ։ Հոս մեռաւ Ռուբինեանց վերջի թագաւորը Լևոն Օ 1391 ին։

ԼՅՈՒ (34,000) Փարիզէն ետքը էն ծաղկած քաղաքը աս է ամէն կողմանէ, ու շատ հին քաղաք է։

ՄԱՐՍԵԼԻՆ (45,000) Միջերկրական ծովուն վրայ մեծ նաւահանգիստ ունի խիստ բանուկ. աս քաղաքը՝ Բրիստուէն 600 տարի առաջ շինուած է։

ՊՈՐՏՈ (100,000) մեծ նաւահանգիստ ունի, և զինիի ու քացախի վաճառականութիւն։

ՌՈՒԱՆ (88,000) տէրութեան էն վաճառաշահ քաղաքներուն մէկն է։

ԿԱՆԱ (87,000) աղուոր նաւահանգիստ ունի Լուառ գետին վրայ. թագաւորական նաւերը հոս կըշինուին։

ԹՈՒԼՈՒԶ (60,000) Եւրոպային էն առջի զիտութեան Ճեմարանը հոս հաստատուած է։

ԱԹՐԱՍՊՈՒՐԿ (50,000) հոս դաշտ տպա-

զրութեան արշեստը Յովհաննիս Առաջ  
թէնպէրկ 1436 ին :

Օռուեան (40,000) հոս երկու անդամ  
անուանի յաղթութիւն ըրած են Գաղ-  
ղիացիք, մէյմը Ատափղասայ՝ մէյմըն ալ  
Անդղիացւոց դէմ:

Աւանտոն (30,000) քիչ մը ատեն հոս  
նստան Հոռմայու Պապերը :

Գրացանսոն (30,000) ասոր քովերը ա-  
նուանի է Օսէլ այրը, որ խիստ մեծ է,  
ու շատ քարացած նիւթեր կան մէջը :

Քաւէ (10,000) Գաղղիայէն Անդղիա  
անցնելու էն սովորական ու կարճ Ճամ-  
բան աս ըլլալով՝ նաւահանգիստը խիստ  
բանուկ է :

Թօոււտոն (28,000) Գաղղիացւոց պա-  
տերազմական նաւերը հոս կըկենան :

Կրօնոգւ (25,000) ասոր նաւարանիր  
խիստ երևելի է :

Մոռֆէւտէ (36,000) Եւրոպային էն  
անուանի բժշկական պարտէզը հոս է :

Տիգոն (26,000) զինիի ու քացախի վա-  
ճառք ունի. հոս ծնած է Պոսիւէ Ճար-  
տասանը :

Ռէնս (35,000) Գաղղիայի թագաւոր-  
ները ասոր եկեղեցւոյն մէջ կօծուին :

Եանսոն (29,000) զեղեցիկ ու վաճառա-  
շահ քաղաք է :

ՄԻՒՀՈԶԵԿՆ (24,000) ասոր ամէն տեսակ գործարանները խիստ անուանի են :

ԱՄԻԿՆ (45,000) հինու ու ամուլքաղաք է, մայր եկեղեցին շատ փառաւոր :

ՊՈՒՀՈՆԵԸ (20,000) բանուկ նաւահանգիստ ունի :

ԼՖԼ (65,000) Եւրոպային էն ամուր ու վաճառաշահ քաղաքներէն մէկն է :

ՎԱԼԱՍ (19,000) հոս մեռաւ Պիոս Օսրբազան պապը :

ՍԷՆ ՏԵՐՆ (9600) Գաղղիացւոց թագաւորները ասոր եկեղեցւոյն մէջ կըթաղուին :

ԱՆՈՒԱՆԻ ԵՆ ՆԱԽ աս քաղաքներս : Կիմ, Թօրուա, Քամալրէ, Քան, Վէրսայլ, Փուաթիէ, Անկուլէմ, Քոլմար, Վէս, Սէն Քանթէն, Տօնքէլք, Տուէ, Վալանսիէն, Լա Հաւր, Շէն, Պրէսթ, Լիմոժ, Վոնթոպան, ու Քլէրմոն :

Քորսիքա կղզին ալ Գաղղիացւոց ձեռքն է, և ասոր մէջ անուանի է Այաչչիօ քաղաքը, ուր որ ծնաւ Կափոլէոն Պոնափիառթէ :

ԵՒՐՈՊԱՅԻՆ ԴԱԽԾՍ  
ԳԱՆԴԻԱՑԻՈՑ ԵՐԿԻՐՆ ԵՐԵ

ԱՄԻԿԱՅԻՆ մէջ, Հնդկաստանի մէկ կտոր

ըր, որուն զլիաւոր քաղաքն է Փոնթիշէրի:

Ափրիկէին մէջ, Ճ'էզայիր կամ Ալ-  
Ճերի, Աենեկալին մէկ կտորը, Կորէա և  
Պուրպոն կղզիները :

Ամերիկային մէջ, Առւրբ Պետրոս, և  
Միքլոն կղզիները՝ Առւրբ Լաւրենտիոսի  
ծոցին մէջ. Կուտառալուփփա և Կույանս :

---

### Զ. ՊԵԼՃԻՑ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԵԼՃԻՑ, երկար ատեն Գերման-  
իայի կայսեր ձեռքն էր, ետքը Գաղ-  
ղիացիք առին . 1815 ին նոր թագաւորու-  
թիւն եղաւ, որ Հոլանտային հետ մէկ-  
տեղ Ատորին նահանդաց տէրութիւն  
կըսուէր : Բայց 1830 ին Պելճիան Հոլան-  
տային բաժնուեցաւ, ու զատ թագաւորու-  
թիւն եղաւ :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ.

Պելճիային սահմանը հիւսիսէն Հո-  
լանտան է . արևելքէն Գերմանիան . հա-

բաւէն Գյաղղիան , արևմտստքէն Հիւսիսային ծովը :

Տարածութին է 8200 մղոնքառակուսի :

Բերքն է երկաթ , հանքային ածուխ ,  
փայտ , արմտիք , ու աղէկ ձեռագործներ :

Բնակիչն է 3,800,000 . լեզունին գերա-  
մաներէնին մէկ տեսակն է :

Կրօնքը ուղղափառութիւն :

Տէրութեան կառավարութիւնը միա-  
պետական չափաւորած :

Օօրքը 45,000 :

### ԴԼԻԱՏՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ

Պրուսիւ (100,000) մայրաքաղաքն է ,  
ձեռագործը և վաճառականութիւնը խիստ  
ծաղկած : Ասոր մօտ է Վաթերլո դեղը ,  
ուր յաղթուեցաւ Կափոլէոն 1815 ին :

Անգլերս (73,000) ամուր ու վաճառա-  
շահ քաղաք է :

Կան (84,000) հոս ծնաւ Կարոլոս Ե  
Գերմանիայի կայսրը :

Պրուժ (41,000) վաճառաշահ քաղաք  
է , մէջը շատ ջրանցքներ ունի :

Լիէժ (58,000) մեծ վաճառականութիւն  
ունի հանքային ածուխի :

Լուվէն կամ Լուվան (36,000) հին ու  
անուանի համալսարան ունի :

“ԱՄՄՈՒՐ (49,000) ՀՈՍ 1815 ԻՆ ՄԵԾ ՅԱՂ  
ԹՈՒԹԻՒՆ ըրաւ ԿԱՖՈՂԷՈՆ ՊՐՈՎՅՆԵՐՈՒՆ  
ԴԷՄ:

ԵՐԱԵԼԻ ԵՆ ԱՍ ՔԱՂԱՔՆԵՐՍ ԱԼ. ՎՐԱ,  
ՎԱՂԻՆ, ԹԱՌՈՒՆԵ, Վ ԷՐԱՎԻԵ, ՎՈՒՐԹՈՒ:

---

## Ե. ՀԱԼԵՑԱԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՀՈԼԱԽՏԱՑԻՔ ատենով Ապանիաց  
տակն էին . 1579 ին անոնցմէ զլսվս  
քաշելով , զատ հասարակապետութիւն  
եղան ճարտար ու հարուստ : Ետքը 1815 ին  
Հոլանտան ու Պելջիան մէկտեղ զատ թա-  
գաւորութիւն մը ձևացաւ՝ Ատորին նա-  
հանգաց տէրութիւնը ըստւած , բայց 1830 ին  
իրարմէ ալ զատուեցան :

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Հոլանտային սահմանը հիւսիսէն ու  
արևմուտքէն Հիւսիսային ծովն է . հա-  
րաւէն Պելջիան . արևելքէն Գերմանիան :  
Տարածութիւնն է 9800 մղոն քառա-  
կուսի :

Արկիրը ծավուն ջրէն ցած ըլլալուն  
Համար մեծամեծ թումբեր շիներ են՝ ծո-  
վուն ջուրը բռնելու :

Օդը խոնաւ, փոփոխական և անա-  
սողը է :

Հողը ցած ու ջրոտ ըլլալուն՝ խիստ  
պաղաբեր չէ :

Բերքն է հանքային ածուխ, կտաւ,  
կաշի, կարմիր ներկ, ու վարսետ ձեռա-  
զործներ : Խիստ աղնիւ են կովերն ու ոչ-  
խարները, և անոնց պանիրը :

Բնակիչը 2,500,000 . լեզունին գերմա-  
ներէնին մէկ տեսակն է :

Կատ ջրանցքներ ունենալուն համար  
վաճառականութիւնը խիստ ծաղկած է :

Կրօնքը նորադանդ :

Տէրութեան կառավարութիւնը՝ միա-  
պետական չափաւորած :

Օօրքը 30,000 :

Կաւառորմիզը 100 կտոր նաւ :

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

ԱՄՍԴՆԵՐԸ (200,000) Հողանտայի հին  
մայրաքաղաքը, Երոպային էն ծաղկած  
քաղաքներէն մէկն է, որ մեծ ու բանուկ  
նաւահանգիստ ունի : Ատենով ասոր մէ-  
ջի հայու տպարանը անուանի էր :

ՀաՅՏԱ (55,000) Հիմա թագաւորը հոս  
կընըստի . որ Հոլանդային են աղուոր քա-  
ղաքն է :

ՈՒԹԵՐՏԱՄ (72,000) Ամսդերտամէն ետ-  
քը վաճառաշահ քաղաք է :

ՈՒԹԵՐՔԹ (35,000) մետաքսեղէնի գոր-  
ծարաններ ունի :

ԼԵՅՏԱ (29,000) մեծ համալսարան ու-  
նի , ուր Պոէրհաւ անուանի բժիշկը դա-  
սատու էր :

Անուանի են նաև Հարլէմ , Կրոնին-  
կէն , Վասթրիքթ , Վիմէկ , Վարտամ ,  
Լուքսենպուրկ :

### ԵՒՐՈՊԱՑԻՆ ԴՈՒՐՍ ՀՈԼԱՆՏԱՑԻՈՑ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Ափրիկէին մէջ , Առւրբ Գէորգ՝ Կուի-  
նէային մէջ :

Ամերիկային մէջ , Կույանային մէկ կը-  
տորը , Առւրբ Եւստաքէոս , և Քուրա-  
սաօ կղզիները , որ փոքր Անդիլեան կըդ-  
զիներուն քովերն են :

Ավկիանիային մէջ , Առւմադրա կղզին  
մէկ կառորը . Պանքա ու Պիլիդոն կղզինե-  
րը . Առւմադրային քովը . Շաւա կղզին  
մէկ կտորը . փոքր Վոլուքեան կղզիները ,  
և Ամպուան կղզին :

## Բ. ԶՈՒՑԵՑԵՐԻ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Օ ՌՈՒՑԵՐԻՆ ատենով Հելլեստիա  
կըսուէր, ու Հռոմայեցոց ձեռքն էր. ետքը  
Գաղղիացոց անցաւ, անկէց ետքն ալ  
Գերմանիային հետ միացաւ. 1308 ին Գեր-  
մանացոցմէ զլուխ քաշեցին Օռւիցերի-  
ները ու զատ հասարակապետութիւն ե-  
ղան : Աս հասարակապետութեան վրայ  
Կափոլէոնն ալ մէկ քանի նահանգներ ա-  
ւելցուց, որ հիմա բոլորը 22 նահանգ է-  
իրարու դաշնակից, բայց առանձին կա-  
ռավարութեամբ :

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Օռւիցերիին սահմանը հիւսիսէն Գեր-  
մանիան է. արևելքէն Աւստրիան. հարա-  
ւէն Իտալիան. արևմուտքէն Գաղղիան :

Տարածուին է 11,200 մղոն քառակուսի :  
Երկիրը Եւրոպային էն լեռնոտ ու  
բարձր երկիրներէն մէկն է. մեծամեծ ժայ-  
ռեր ու այրեր ունի, շատ ալ ծաղկած  
դաշտեր :

Օգլ ընդհանրապէս ցուրտ է , բայց  
առողջ :

Հողը խիստ բարեբեր ու աղէկ մշակած  
է : Շատ հանգային ջրեր ունի . գետեր ալ  
կան որ աւազնին ոսկիով խառն է :

Բերքն է կտաւ , արմտիք , մոմ . բայց  
ամէնէն ընտիր կով ու ոչխար :

Բնակիչը 2,000,000. որոնց լեզուն՝ տեղ  
տեղ գերմաներէն է , տեղ տեղ ալ գաղ  
ղիարէն :

Կրօնգը նորադանդ , և ուղղափառ :

Կառավարութիւնն է հասարակապե-  
տութիւն 22 նահանգի՝ որ իրարու գաշ  
նակից են , ու զատ զատ կառավարութիւն  
ունին : Քանի որ ընդհանուր ժողովք չըլ-  
լար , բոլոր հասարակապետութեան զըլ-  
խաւոր կառավարութիւնը երկու տարին  
մէյմը աս իրեք քաղաքներէս մէկուն մէջը  
կըլլայ , Ցուրիք , Գլենա , Լուչերնա :

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Ճ' բնելքը (26,000) Օռիցերիին էն ե-  
րեւելի քաղաքն է . ձեռագործները , մա-  
նաւանդ ծոցի ժամացոյցը յարդի են :

Պաշտուէն կամ Պաւ (18,000) Օռիցե-  
րիին էն վաճառաշահ քաղաքն է . կըսեն թէ  
թուղթ շինելու արհեստը հոս գտուած է :

Պետս (20,500) հոս ծնած է Հալէյ  
աստղաբաշխը :

Յուրիս (11,000) հոս ծնած է Կեսներ  
բանաստեղծը :

Լուսնս (12,000) Ճինելրայի լճին վը-  
րայ աղուոր քաղաք է :

Ըստակուջ (6500) ասոր մօս է Լոփէն  
ըսուած երեելի ջրմէժը :

Կեօֆէսթէւ (4900) ժամացոյց շինելու  
դործարաններ ունի:

Աւթորք (4000) աս քաղքէն էր Գու-  
լիէլմոս թէլ ըսուած կտրիճը , որ իր հայ-  
րենիքը բռնաւորի մը ձեռքէ խալըսեց :

Սրոն (3500) լեռներու մէջ քաղաք մըն  
է . հոս տեսակ մը մարդիկ կան՝ որ խուլ,  
մունջ , անկար , ու զրեթէ անզգայ են ,  
վզերնուն տակն ալ կախուած խոշոր ուր  
մը ունին :

Ուրիշ զիսաւոր քաղաքներն են Լու-  
չէրնա , Շուից , Անկալո , Ֆրիպուրկ ,  
Լուկանօ , և Հերիսաւ :

## ԹՅԱ ԸՆՍԲԻ ԵՎ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԵԾՆ Կարոլոս Երբոր տիրեց առ  
երկրիս, իր տէրութեանը արևելեան զին  
ըլլալուն համար՝ անունը Շւստրիա դրաւ,  
որ Շքեելեան ըսել է: Խնչուան 1806 Շւս-  
տրիայի կայսրները բոլոր Գերմանիային  
կայսրը կըսեպուէին. 1500 ին ատենները  
իրենց տակը առին նաև Մաճառստանի ու  
Պահեմիայի թագաւորութիւնները. 1772 ին  
Լեհաստանին մէկ կտորն ալ՝ որ է Կա-  
լիցիան՝ իրենց բաժին ընկաւ. իսկ 1814 ին  
իրենց եղաւ Լոմպարտիոյ և Վենետիկի  
տէրութիւնը, Լիւրիկէն, ու Տալմացիան:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Շւստրիային սահմանը հիւսիսէն Բրու-  
սիան ու Լեհաստանն է. արևելքէն Ոսու-  
սաստանն ու Ավաչ Պուղտանը. հարա-  
ւէն Պոսնիան, Աերվիան, Շադրիական  
ծովն ու Հոռմայու տէրութիւնը. արև-  
մուտքէն Աարտենիան ու Օուիցերին:

Շւստրիայի կայսրութիւնը եօթը գրւ-  
խաւոր կտոր կըբաժնուի. Շւստրիայի ար-

շիզքսութիւն , Պոչեմիա , Կալիցիա , Վա-  
ճառաստան , Լիւրիկէ , Տալմացիա , Լոմ-  
պարտիա և Վենետիկ :

Տարածութիւնն է 200,000 մղոն քա-  
ռակուսի :

Գլխաւոր գետերը ասոնք են .

Օտէր , Վիսդուլա , որ կըմբանեն Պալ-  
թիկ ծովը .

Դանուբ՝ Աև ծովը .

Փօ , Ատիճէ , Պրէնթա , Պաքքիլիոնէ՝  
Ադրիական ծովը :

Երկրին մեծ մասը լեռնոտ ու բարե-  
բեր է :

Օդը ընդհանրապէս բարեխառն ու ա-  
ռողջ :

Բերքն է երկաթ , պղինձ , կապար ,  
աղ . Վաճառստանին մէջ ալ ոսկիի հանք  
ունի , որուն նմանը Եւրոպային մէջ չկ-  
կայ : Կատ արծաթ ու մնդիկ կելլայ Իս-  
տրիայէն . խիստ անուանի է Ծառքայի զի-  
նին , Պոչեմիային ալ ապակին :

Բնակիչն է 32,000,000 . որոնց լեզուն  
տեղ տեղ գերմաններէն , խոալերէն , դաղ-  
մատերէն , ու մաճառերէն է :

Քաղաքականութիւնը , ճարտարութիւ-  
նը և վաճառականութիւնը աս վերջի տա-  
րիներուս մէջ շատ առաջ դացած են :

Արօնքն է ուղղափառ, նորադանդ, և  
յունադաւան :

Տէրութեան կառավարութիւնն է բաց-  
արձակ միապետական, բայց Վաճա-  
ռըստանին մէջ խիստ չափաւորած է :

Օօրը 270,000 :

Կաւատորմիզը 60 կտոր նաւ :

### ԳԼԽԱԿԱՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

#### 1. ԱՆՍՏՐԻԱՅԻ ԱՐՃԵԴԱԲՈՒԹԻՒՆ

Վեւսա (330,000) բոլոր տէրութեան  
մայրաքաղաքը, թէ արհեստի և թէ զի-  
տութեան կողմանէ Եւրոպային էն մեծ  
քաղաքներէն մէկը կըսեպուի. անուանի է  
կայսերական գրքատունը, և սրբոյն Վաե-  
փանոսի ժամը : Հոս է Վիսիթարեանց մէկ  
վանքը, որ թքեստէն հոս փոխադրեցան  
1811ին :

Լք (24,000) կաշիի վաճառականու-  
թիւն ունի :

Սւետուրա (14,000) մեծ աղի հանք ունի:

Տրտեւտու (11,000) հոս եղաւ 1545 ին  
վերջի ընդհանուր ժողովքը :

Անուանի են նաև Խնսիրուք, Արաց,  
Շմայէր :

2. ՊՈՀ Ե ՄԻԱ

Փրես (220,000) անուանի է համալսարանը. շատ ալերևելի գործարաններ ունի:

Պրես (40,000) բրդեղէնի կողմանէ տերութեան էն երևելի քաղաքն է:

Անուանի են նաև Օլմուց, Իլլաւ, Տերոփփաւ, Փրովնից:

3. ԼԻՒՐԻԿԵ

Լուրդաստ կամ Լազուս (10,000) գեղեցիկ ու վաճառաշահ քաղաք է:

Թօրնոս (50,000) Աղրիական ծոցին վըրայտէրութեան զլիաւոր նաւահանդիստն է, վաճառականութիւնը խիստ բանուկ:

Երևելի են նաև Քափօտիսթրիա, Աքուիլէա՝ որ խիստ հին քաղաք է, և Խոտրիա՝ որ սնդիկի հանք ունի:

4. ԿԱԼԻՑԻԱ

Իւլով, կամ Լէսուկը (70,000) մեծ ու գեղեցիկ քաղաք: Անուանի է հոս տեղի Հայոց արքեպիսկոպոսարանը:

Պրօտ (22,000) վաճառականութիւնը խիստ բանուկ է:

Ուրիշ երեելի քաղաքներն են Անեա-  
թին, Չեռնովից, Եարոսալաւ, Տրոհո-  
սիծ, Թարնովոլ, Առէզովա :

5. Մ Ա Ճ Ա Ռ Ս Ա Ն

Փէշտ (75,000) Հիմա, Մաճառստանին  
էն մեծ ու գեղեցիկ քաղաքը աս է:

Պուտէն (33,000) Մաճառստանի Հին  
մայրաքաղաքն է, որ երկար ատեն Օս-  
մանցոց ձեռքը մնաց :

Փրեսուրի (41,000) Պուտինէն առաջ  
Մաճառստանին մայրաքաղաքը աս էր.  
Եւստրիայի կայսրը հոս Մաճառներուն  
թագաւոր կըպսակուի :

Փեթրովստէն (4000) ամուր ու անուտ-  
նի բերդ ունի :

Շէսուր (20,000) ոսկիի՝ արծըթի ու  
կապարի հանքեր ունի, որ Եւրոպային  
մէջ էն մեծերն են:

Անուանի են նաև Գլուժ, Պիելկրատ,  
Չեմլին, Տեպրեցին : Խորանսիլվանիայ-  
ին մէջ ալ Ախլին, Պրաշով, Կերլա,  
Շուրճով ու Պաշպալով : Եափի իրեքը  
հայոց քաղաքներ են, որ ազատ կառա-  
վարութիւն ունին :

6. ՏԱԼՄԱՑԻԱՆ

Տալմացիային զվարաւոր քաղաքներն են՝ Օսման, Աբանիքօ, Ափալաթրօ՝ որուն մօտ է Հին Ալանա քաղքին աւերակը: Բակուզա, որ ատենով մեծ հասարակապետութիւն էր, և Քամարօ:

7. ԼՈՄԳԱՐՏԻԱ ԵՒ ՎԵՆԵՏԻԿ

Միւնա (150,000) Խոալիային էն աղւոր քաղաքներուն մէկն է, որ բրնձի ու մետաքսի առուտուր ունի: Ասոր մէջ Սուրբ Ամբրոսիոսի ժամը, ու Աքալաբառած թէատրոնը խիստ մեծագործ են:

Մանդուս (28,000) ամուր բերդ ունի. Վերգիլիոս աս քաղքին քովերը ծնած է:

Փեգյա (24,000) երեելի համալսարան ունի:

Լոմպարտիային մէկալ երեելի քաղաքներն են Մոնցա, Քոմօ, Պէրկամօ, Լոտի, Պրէշիա, Քրէմնանա:

Վենետիկ (115,000) Ադրիական ծոցին ծայրը 72 կղզիներու վրայ շինած մեծագործ քաղաք է, որուն փողոցներուն մէջ նաւակներով կըպըտըտին: Փառաւոր է սուրբ Վարկոսի եկեղեցին՝ Հրապարակին

ու գրքատունը : Հոս բացուեցաւ 1836 ին  
Ուաֆայէլեան վարժարանը : — Վ ենետի-  
կի քով եղած մանր կղզիներէն մէկն է  
Առւրբ Պ աղար Մ խիթարեանց վանքը, որ  
հիմնեց Մ խիթար արքահայրը 1717 ին :  
— Վ ենետիկի մօտերը անուանի են Վիօ-  
ճա, Յօրէվիդ, և Պասան :

Վերուս (53,000) հին ու գեղեցիկ քա-  
ղաք է . Հոս ծնած են Պլինիոս երէց բնա-  
խօսը , և Վ իտրուվիոս Ճարտարապետը :

Փատուս (51,000) խիստ հին քաղաք  
է . Տիտոս Լիւիոս լատին պատմիչը Հոս  
ծնած է : Աս քաղաքիս մէջ 1834 ին  
բացուեցաւ Մուրատեան վարժարանը :

Վաշինգտոն (31,000) Հոս ծնած է Պալ-  
լագիոս երևելի Ճարտարապետը :

Աւստրի (20,000) կտաւի ու մետաքսի  
ձեռագործներ ունի :

Պետական (11,000) մեծ պղնձի հանք  
ունի :

---

## Ժ Բ Ր Ա Խ Ա Խ Ե

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՅԵՒՏՈՆԵԱՆ ասպետները 1200 ին  
ոկիզբաները տիրեցին աս երկրիս արևելեան

կողմին. բայց Բրուսիային մեծնալը 1709ին  
եղաւ, երբոր իրենց Փետերիկոս թագաւորը  
Լեհաստանին մէկ կտորին ալ տիրեց :

### ԵՐԻԿԱՆԱՌԻ ԳԻՏԵԼԻՔ

Բրուսիային սահմանը Հիւսիսէն Պալ  
թիկ ծովին է . արևելքէն Լեհաստանը . Հա  
րաւէն Վւստրիան . արևմուտքէն Գեր  
մանիան :

Տարածութիւնն է 40,000 մղոն քառա  
կուսի :

Երկիրը ընդհանրապէս դաշտային ու  
ջրատ է , և հիւսիսային կողմը շատ լճեր  
կան :

Օդը խիստ ցուրտ է , անոր համար  
շատ պատուզ չի ըրբնար հասցընել :

Բերքն է ամէն տեսակ հանք , կտաւ ,  
աղէկ ձեռագործներ , յախճապակ , աղ  
նիւ բուրդ , չուխայ , և ոչխար :

Բնակիչը 12,800,000 , որոնց լեզուն գեր  
մաներէն է :

Քաղաքականութիւնն ու արշեստները  
խիստ ծաղկած են , վաճառականութիւնն  
ալ աղէկ կը բանի :

Արօնքը նորադանդ , և ուղղափառ :

Կառավարութիր աղատ միապետական :

Զօրքը 200,000 :

ԴԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Պետքն (240,000) մայրագաղաքը, Երոպային էն աղուորքաղաքներէն մէկն է . երկրթէ ու յախճապակէ բանուածքը խիստ ազնիւ :

Գրեսլար (90,000) թէ արհեստի և թէ վաճառականութեան կողմանէ շատ ծաղկած քաղաք է :

Քենտակուր (68,000) Պալթիկ ծովին վրայ հին ու փառաւոր քաղաք է :

Քուօնուս (65,000) շատ հին քաղաք է . աղէկ դինիի ու Քոլոնիայի ջրի առուտուր ունի :

Տանգր (60,000) տէրութեան էն ամուր քաղաքն է , ու խիստ վաճառաշահ . գրիխաւոր վաճառքն է օղի :

Մակտեղուր (50,000) հոս ծնած է Աթոն կուէրրիք, որ շնչելոյզ մեքենան հնարեց :

Աքուէսկրաս (35,000) կարոլոս մեծը և իր յաջորդները երկար ատեն հոս նստան . շատ հանքային ջրեր ունի :

Սթեթ (32,000) վաճառականութիւնը խիստ ծաղկած է :

Փոքէն (28,000) հին ատենը Լեհաստանի մայրաքաղաքն էր :

ՀԱԼԱ (26,000) երևելի համալսարան  
և ուսումնական տեղուանք ունի :

ՓՈՅՏԱՄ (25,000) տէրութեան երկրորդ  
մայրաքաղաքն է :

ԱԹՐԵՎԱԾՈՒՏ (16,000) բանուկ նաւա-  
հանգիստ ունի :

ՖՈՍՆԻՑՈՒԹ (20,000) Օտէր գետին վր-  
բայ՝ ամուր ու վաճառաշահ քաղաք է :

ԹՌԻԿԵՐ կամ ՏՐԵԽԻՐ (16,000) Գեր-  
մանիային են հին քաղաքն է :

ՔՈՊԻԿՆՑ (15,000) ամուր քաղաք է :

ԹՐՈՈՆ. ՀՈՍ ՃՆԱԾ է Կոպերնիկոս աստ-  
ղաբաշխը :

ԵՆՈՒԱՆԻ են նաև ՎԻՒՆՍԹԷՐ, ԹՖԼ-  
ԱԲԻԹ, ՎԻԷՄԵԼ, ՔՈՒՍԹՐԻԻՆ, ԼՈՒԳԵՆ, ԿԼՌ-  
ԿԱՆ :

ՊՐՈՒՆԻ ՃԵՌՔՆ է ԲԱՒԿԵՆ կղզին Պաւ-  
լիկ ծովուն մէջ . և 'ԱԷՇԱԹԷԼԻ գա-  
ւառը ՕՌՈՒԺԵՐԻԻՆ մէջ , անոր համար  
ՊՐՈՒՆԻ թաղաւորը ՕՌՈՒԺԵՐԻԻ հասարա-  
կապետութեան գլուխ կրսեսլուի :

ԺԵՐՄԱՆՅԵԿԵՐ  
ԴԵՇՆԵԿՑՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ մէջ ատենով զանագան բարբարոս ազգեր տիրած էին, ինչուան որ 800 ին ատենները կարողու մեծը նուաճեց զիրենք, և իր յաջորդները Գերմանիայի կայսր ըսուեցան. բայց 1806 ին պէտք եղաւ որ Գրանչիսկոս Ա կայսրը հրաժարի Գերմանիայի կայսր ըսուելէն : Եսոքը 1814 ին Վ եննայի ժողովքին մէջ Եւրոպայի պլխաւոր թագաւորները որոշեցին, որ Գերմանիան քառասունի չափ ազատ տէրութիւններ բաժնուի՝ իրարու դաշնակից, և բոլորը մէկէն ըսուի Գերմանական դաշնակցութիւն : Աս դաշնակցութեան դլուխն է Աւստրիայի կայսրը, անկէց ետքը Պրուշի թագաւորը. ասոնցմէ ետև դաշնակցութեան դլխաւոր տէրութիւնները աս չորսն են՝ որ թագաւորութիւն կըսուին . Պաւերա, Ապքոնիա, Վննովէր, ու Վ իրթէմպէրկ :

ԸՆԴՀԱՅՆՈՒՄ ԳԻՏԵԼԻՔ

Գերմանական դաշնակցութեան սահմանը հիւսիսէն Պալթիկ ծովս ու Տանիմաբանն է . արևելքէն Բրուսիան ու Լեհաստանը . հարաւէն Աւստրիան ու Օստիցերին . արևմուտքէն Գաղղիան ու Հոլանտան :

Տարածութիւնն է 180,000 մլոն քառակուսի :

Հարաւային կողմի երկիրը լեռնատ ու անտառներով լեցուն է . իսկ հիւսիսային կողմը դաշտային ու ջրոտ :

Բերքն է ամէն տեսակ մետաղ ու հանք , մանաւանդ արծաթ ու կապար , որ Ապսոնիայէն կելեն : Բայսերուն մէջ անուանի է ցորենը , պտուղները , ծխախոտը , կանեփը և գետնիխնձորը . կենդանիներուն մէջ ալ ձին :

Բնակիչը 34,500,000 , որոնց լեզուն գերմաներէն է :

Կրօնկը՝ հիւսիսային կողմերը ուղղափառ , հարաւային կողմերը նորաղանդ :

Գերմանիայի դաշնակից տէրութիւնները իրարմէ անկախ կառավարութիւն ունին . բայց մեծամեծ դործողութիւններու համար Փռանքֆոռթ քաղքին մէջ ժողովք կընեն :

Հոս կըդնենք նախ բոլոր Գերմանական  
դաշնակցութեան տէրութիւնները , իրենց  
բնակիչներուն թիւը , ու ամէն մէկուն  
գլխաւոր քաղաքը . Ետքը ասոնց չորս գլխա-  
ւորներն ալ զատ կըդիշենք .

Տէրութիւն .      Բնակչութեան .      Գլխաւորներն .

Պաւերա .	4,070,000	Վոնաքօ .
Սաքսոնիա .	4,400,000	Տրեզտա .
Ըննովեր .	1,550,000	Ըննովեր .
Վերթէմպէրկ .	1,520,000	Վթութիւնարա .
Պատէն .	1,430,000	Քարլսրուէտ .
Հասսիա կայսր .		
ընտիր .	600,000	Քասէլ .
Հասսիա Տարմ .		
Վթատ .	700,000	Տարմշթատ .
Հոլսթայն և Լա .	400,000	Քիլ , ու Լա .
ւէնպուրկ .		ւէնպուրկ .
Լուքսէմպուրկ .	292,000	Լուքսէմ .
		պուրկ .
Սաքսոնիա Վայ .		
մար .	221,000	Վայմար .
Սաքսոնիա Կո .		
թա Ալթէն .		
պուրկ .	107,000	Ալթէնպուրկ .
Սաքսոնիա Վայ .		
նինկէն .	130,000	Վայնինկէն .

ՏԵՐՈՒԹՅՈՒՆ .      ԲՆԱԿԻՉ .      ԳԼՈՒԽ + ՔԱՂԱՔ.

Ապսոնիա	Քո.	
աղուրկ կոթա .	145,000	Քոպուրկ .
Մէրլէնպուրկ		
Ըլերին .	431,000	Ըլերին .
Մէրլէնպուրկ		
Աթրէլից .	77,000	Աթրէլից .
Պրունսվիք .	242,000	Պրունսվիք .
Վասաւ .	337,000	Վասաւէն .
Ենչալթ Տէսաւ .	56,000	Տէսաւ .
Ենչալթ Պէրն .		
պուրկ .	34,000	Պէրնպուրկ .
Ենչալթ Քէօ .		
թէն .	37,000	Քէօթէն .
Ըլարցպուրկ		
Առնտէրսչաւ	48,000	Առնտէրս-
զէն .		չաւզէն .
Ըլարցպուրկ		
Բուտոլշ .	57,000	Բուտոլշ .
թատ .		
Հոլոթայն	Օլ-	
տէնպուրկ .	244,000	Օլտէնպուրկ .
Հոհէնցոլլէրն		
Հէշինկէն .	45,000	Հէշինկէն .
Հոհէնցոլլէրն		
Ոիկմարինկէն .	38,000	Ոիկմարին-
		կէն .

ՏԵՐՈՒԹԻՒՆ .      ԲԱՅԵԿԻՉ .      ԳԼԽ .      ՔԱՂԱՔ

Լիքթէնշթայն .	6000	Վատուց կմ
		Լիքթէն շթայն .
Վալտէք .	54,000	Քորպախ .
Ռայս Վրայց .	22,000	Կրայց .
Ռայս Լոպէն .		
շթայն .	30,000	Լոպէնշթայն .
Ռայս Շլայց .	27,000	Շլայց .
Լիփփէ Տէթմոլտ .	76,000	Տէթմոլտ .
Լիփփէ Շաւէն .		
պուրկ .	26,000	Պուրէպուրկ .
Հասսիա Հոմ .		
պուրկ .	24,000	Հոմպուրկ :

ԴԼԽԱԽՈՐ ՏԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ  
ՈՒ ՔԱՂԱՔՆԵՐԸ

### ՊԱՏԵՐԱ

Պատերայի թագաւորութիւնը հաստատուեցաւ 1806 ին . կառավարութիւնը չափաւորած միապետական է . թագաւորը և բնակիչներուն մեծ մասը ուղղափառ :

Մռուաքօ կամ Մռուաք (100,000) Գերմանիային էն աղուոր ու ծաղկած քաղաք .

Ներէն մէկն է . խիստ մեծաշէն է թագաւորական պալատը , համալսարանն ալ անուանի է :

Կուբութագու (40,000) հոս շատ խաղալիքներ կը շինեն տղոց համար , որով մեծ առուտուր կը լլայ . ծոցի ժամացոյցն ալ հոս գտուած է :

Ակսուր կամ Ակուսթա (35,000) հիւանդանոցը խիստ մեծաշէն է :

Ռաթեսդուս (26,000) ատենով Գերմանիայի կայսրընտիրները հոս ժողովք կը նենին :

Վաթուր (22,000) ուղղափառները հոս համալսարան մը ունին :

Ենուանի են նաև Բէկէնսպէրլ , Պամալէր , Լանտաւ :

## Ս Ա Ք Ս Ո Ւ Տ Ե

Ապսոնիային թագաւորութիւնը 1806ին հաստատուեցաւ . թագաւորը ուղղափառ է , բայց բնակիչներուն շատը նորազանդ :

Տրեջտա (70, 000) լշակա գետին վրայ , Գերմանիային էն գեղեցիկ ու ճարտարքաղաքներէն մէկն է . երկելի է գետին վրայի կամուրջը , և ուղղափառներուն եկեղեցին :

Հրամանական կամ Հազարամ (43,000) անուանի է ասոր համալսարանը, և մեծ տօնավաճառը: Հոս յաղթուեցան Գաղղիացիք 1813 ին. Լայպնից փիլիսոփան ալ հոս ծնած է:

Շեշնիչ (16,000) աս քաղաքս Ճեռագործներու կողմանէ խիստ ծաղկած է:

Ֆրանցիք (12,000) անուանի են ասոր արծըթի հանքը, և արծըթէ բանուածքները:

### ԱՆ Ն Ո Վ Ե Ր

Աննովերի թագաւորութիւնը 1814 ին հաստատուեցաւ, և թագաւորը Անդղիայի թագուհին է. բնակիչներուն շաար նորաղանդ են:

Անովյար (28,000) հոս ծնած է Հերշել աստղաբաշխը:

Կոթթառս (11,000) անուանի համալսարան ունի:

Քւարսթաւ (8000) արծըթի ու կապարի հանք ունի:

Խրենի են նաև Օմնապրուք, Հիւտէսայմ, Լունէպուրկ:

Ա Տ Բ Թ Ե Մ Պ Ե Ր Կ

Վ իրթէմզէրկիթագաւորութիւնը հաս-  
տատուեցաւ 1806 ին. բնակիչներուն շատը  
նորադանդ են :

Շթութպար (32,000) աս է առջի թա-  
ղաւորանիստ քաղաքը :

Ոււշ (12,000) Դանուբ գետին վրայ  
Գերմանիային ամուր բերդաքաղաքներէն  
մէկն է :

Լուսագուրս (7000) երկրորդ թագաւո-  
րանիստ քաղաքը աս է :

ԳԵՐՄԱՆԻԵՑԻ ՄԱՆՐ ՏԵՐՈՒԹԻՒՆ.

ՆԵՐՈՒՆ

ԳԵՐՄԱՆԻՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Ա ՄՊՈՒՐ (422,000) ազատ քաղաք, Գեր-  
մանիային էն վաճառաշահ քաղաքն է. ա-  
նուանի են շաքարի գործարանները :

Ֆուանքուրթ Վայն գետին վրայ (60,000)  
ազատ քաղաք, Գերմանական գաշնակ-  
ցութեան ժողովքի տեղն է. մեծագործ է  
հիւանդանոցը, ուր որ ատենով Գերմա-  
նիայի կայսրները կրնարուեին, և սուրբ

Հարթուղիմչոսի ժաման մէջ կայսր  
կօծուէին :

Պրէտա (40,000) ազատքաղաք, Ա էղէր  
դետին վրայ, վաճառականութիւնը խիստ  
բանուկ է :

Մասութան կամ Մասութ (25,000) Գեր-  
մանիային էն ամուր քաղաքն է. հոս ծնած  
է Յովշաննէս Կութթէնպէրկ :

Պրուսավաք (36,000) մեծ ու փառաւոր  
քաղաք է :

Լուգէք (22,000) ազատ քաղաք, շաքա-  
րի գործարաններ ունի :

Ենս (5500) համալսարանը անուանի է :

Բրոսթոք (19,000) բանուկ նաւահան-  
դիստ ունի :

Կոստանդիոս կամ Բրոսթուս (5000) հոս  
եղաւ Կոստանդեան ժողովքը 1414 ին :

---

## ԺԲ. ՓՈՐ ԹԱՐՏՎԱՆ.

### ՊԵՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՓՈՐԹՈՒԳԱԼԻ երկիրը հին ատենը  
Լուսիտանիա կըսուէր .700 ին ատենները  
Երաբացիք տիրեցին հոս, բայց շուտով  
քշուեցան. հարիւր տարիի շափ ալ Ապա-

նիացիք տիրեցին, ինչուան որ 1640 ին Փոր-  
թուգէզները զլուխ քաշեցին անոնցմէ, ու  
իրենց թագաւոր դրին Յովհաննէս Դ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Փորթուգալին սահմանը հիւսիսէն՝ տ-  
րեելքէն ու հարաւէն Ապանիան է. ա-  
րևմուտքէն Ատլանտեան ովկիանոսը :

Տարածութիւնն է 30,000 մղոն քառա-  
կուսի :

Խըկիրը լեռնոտ, ջրոտ, բարեբեր, բայց  
քիչ բանեցուցած :

Օգը բարեխառն ու առողջ :

Բներքն է ամէն տեսակ հանք ու մետաղ,  
մանաւանդ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ,  
կապար, աղ, մարմարիոն. պտուղներէն՝  
լեմոն, նարինջ, խաղող. մետաքսն ալ  
ազնիւ է :

Բնակիչը 3,700,000, որոնց լեզուն  
Ապանիացւոց լեզուին մէկ տեսակն է :

Կրօնքը ուղղափառ :

Կառավարութիւնը միապետական չա-  
փաւորած :

Օօրքը 30,000 :

Կառավարութիւնը 47 կտոր նաւ :

ԴԱՒԱՏՈՐ ԳԱՂԱՔՆԵՐԸ

Լրսուս (240,000) մայրաքաղաքը, Եւրոպայի էն մեծ ու աղուոր նառահանգիստ ներէն մէկն է . շէնքերուն մէջ երևելի է Ալբանդարայի ջրանցքը , որ 35 կամարի վրայ շինած է Ճերմակ մարմարիոնէ :

Փութօ (70,000) Լիսպոնայէն ետքը էն հարուստ ու վաճառաշահ քաղաքն է , ու դինին խիստ անուանի : Բոլոր երկրին անունը աս քաղքիս անունովը Փորթուզալ բառուեր է :

Քօւտպր (15,000) տէրութեան մէջ միայն աս քաղաքս համալսարան ունի :

ՊրաԿ (14,000) ամուր քաղաք է , ու զէնքի գործարաններ ունի :

ՍէթուՊալ (15,000) աղի մեծ առուտուր ունի :

Էզպր (9000) ասոր մայր Եկեղեցին խիստ աղուոր է :

ՊրաԿանց (4000) մետաքսեղէնը անուանի է :

ԵՒՐՈՊԱՅԻՆ ԴՈՒՐՍ


ՓՈՐԹՈՒԳԱԼԻ ԵՐԿՐՆԵՐԸ

Ասիային մէջ , Հնդկաստանի Տիու և

Կօս քաղաքները, Զինու մէջ՝ Մաքաօ  
կղզին :

Ափրիկէին մէջ, Ասորեան կղզիները,  
Մատերա և Առւրբ Թռովմաս կղզիները,  
Դալարի դժոյ կղզիները. Աենեկամպիայ-  
ին արեմտեան կողմը՝ Կէպա քաղաքը.  
Քոնկոյին մէջ՝ Անկոլա ու Պէնկէլա,  
Մոզամպիք . և Մոնոմոթափային մէջ՝  
Օանկուէպարին ծովեղերքը այլևայլ տե-  
ղուանիք :

Ովկիանիային մէջ, Թամորի մէկ կտորը:



## ԺԳ. ԱՊԵԿԸ

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՊԱԿԱՆ Հին ատենը Հռոմայեցւոց  
ձեռքն էր, 700 ին ատենները Արաբացիք  
տիրեցին, ինչուան ու 1492 ին Ֆերաինան-  
տոս թագաւորը քշեց զանոնք : Քիչ ատե-  
նէն ետքը Ամերիկան ալգանուելով, Ապա-  
նիացիք խիստ մեծցան ու հարուստ թա-  
գաւորութիւն մը եղան :

ԲՆԴՀԱԽԱՌԻ ԳԻՏԵԼԻՔ

Ապանիային սահմանը հիւսիսէն Գաղղիան է . արևելքէն ու հարաւէն Միջերկրական ծովը . արևմուտքէն Փորթուղալը :

Տարածութիւնն է 130,000 մղոն քառակուսի :

Երկիրը լեռնոտ , ջրոտ ու բարեբեր :  
Գլխաւոր գետերը ասոնք են .

Մինչօ , Տովո , Կուատիանա , Կուատալքուփիր , որ կը թափին Աշլանտեան ովկիանոսը .

Եպրո , որ կը վազէ Միջերկրական ծովը :  
Օսվեզերքին օդը տաք է , մէջտեղուանքը բարեխառն :

Հողը քիչ մշակած է :

Բերքերուն զլխաւորները ասոնք են .  
Երկաթ , մնդիկ , կապար , պղինձ . ոսկեանքը ատենով առատ էր , բայց հիմա երեսէ ձգած է . արծաթի հանք ալ քիչ ունի : Գինին խիստ ազնիւ է . անկէց զատ ունի լեմոն , նարինջ , ձեթ , շաքար , բամբակ , մեղք , մետաքս : Կենդանիներուն մէջ անուանի է Անտալուսիա զաւատին ձին , և Մերինոս ըստած ոչխարը որ խիստ բարակ բուրդ ունի :

Բնակիչն է 14,000,000 . Եղունին սպա-

նեօլերէն , որ լատին լեզուէն ելած է :

Արհեստն ու գիտութիւնները քիչ առաջ դացած են :

Կրօնքը ուղղափառ :

Կառավարութիւնը միապետական շահաւորած :

Օօրքը 90,000 :

Եւաւասորմիղը 56 կտոր նաւ :

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ.

Մատրէս (200,000) մայրաքաղաքը Եւրոպային էն գեղեցիկ քաղաքներէն մէկն է . խիստ փառաւոր է թագաւորական նորպալատը :

Փառշտառն (150,000) Ապանիային էն ամուր քաղաքն է , նաւահանգիստը խիստ աղուոր :

Վաւենց (80,000) տէրութեան էն մեծ արքեպիսկոպոսարանը հոս է :

Սրբութ (80,000) Վատրիտէն ետքը տէրութեան էն աղուոր քաղաքն է :

Քատարէ (70,000) ամուր բերդաքաղաք է . նաւահանգիստը խիստ բանուկ :

Կրասստ (60,000) Վաւրիտանացւոց ետքի մայրաքաղաքն էր :

Սարսկոս (43,000) 1809 ին Գաղղիացւոց սպաշարմանը դէմ աղեկ դիմացաւ :

ՄաւաԿԱ (52,000) վաճառաշահքար  
ղաք է . զինվին խիստ անուանի :

ՍԱՆԹԱՎԿՕ կոտրուսէւս (28,000) Հըլու  
չակաւոր ուխտատեղի է . վասն զի հոս է  
սուրբ Յակոբոս առաքելոյն մարմինը , որ  
բոլոր տէրութեան պաշտպանն է :

ՔՈՐՏՈՎԸ (26,000) Մատրիտէն առաջ  
առջի մայրաքաղաքն էր . հիմա երեսէ ըն-  
կած է :

ԹՈՒԵՏՕ (25,000) Մատրիտէն առաջ  
աս էր Ապանիային մայրաքաղաքը :

ԿԱՐԹԱԳԻՆԻ (22,000) Հին Կարքեղոնիա-  
ցւոց շինածքաղաքն է . բանուկ նաւահան-  
գիստ ունի Միջերկրական ծովուն վրայ :

ՎԵԼԵԶ ՄաւաԿԱ (20,000) խիստ անուա-  
նի է ասոր խաղողը :

ՄԱԼԱՄԱՆՔԱ (15,000) ասոր համալսա-  
րանը խիստ անուանի է :

ԹԱՐՐԱԿՈՆԱ (12,000) ատենով անուանի  
քաղաք էր , բայց հիմա երեսէ ընկած է :

ՔՈՐՈՆԵՍ (11,000) ամուր ու վաճառա-  
շահքագի է :

ԱԼՄԱՏԷՆ , մնդիկի հանք ունի :

ԵՒՐՈՊԱՅԻՆ ԴԱԽՆԱՑ

ՍՊԱՆԻԱՅԻՈՅ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Եփրիկէին մէջ , Քանարեան կղղինե-

ըր, և Առւինէայի ծոցին մէջ մէկ քանի  
մանր կղզիներ :

Եմերիկային մէջ, Քուպա և Փորթու-  
նիքքօ կղզիները :

Ովկիանիային մէջ, Փիլիպպեան կղզի-  
ները :

---

## ԺԴ. Ի Տ Ա Լ Ի Ը

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՔՐԻՍՏՈՍԻ 750 տարի առաջ Հռով-  
մայեցիք մեծնալով բոլոր Խտալիային ալ-  
տիրեցին . բայց 400 ին ատենները իրենց  
իշխանութիւնը տկարացած ըլլալուն հա-  
մար՝ Խտալիան Գոթացոց ու Լոմպար-  
տացւոց ձեռքը ընկաւ, ինչուան որ մեծն  
կարոլս յաղթեց անոնց ու ինքը տիրեց :  
Ենոր մեռնելէն ետքը Խտալիան զանազան  
տէրութիւններ բաժնուեցաւ . շատ ան-  
դամ ալ մեծ մասը Գերմանացւոց՝ Գաղ-  
ղիացւոց ու Ապանիացւոց ձեռքը անցաւ :

Վափոլէոնին քշուելէն ետքը Վ եննայի  
ժողովքին մէջ որոշուեցաւ որ Ապայայի  
գքսութիւնը Արաենիայի թագաւորու-  
թիւն ըսուի՝ Ճէնովայի, հասարակապե-

առութիւնն ալ հետը միացընելով . Եսմ  
պարտիան ու Վենետիկը Աւտորիային  
ըլլայ . Թառքանան Աւտորիայի արշի-  
դուքսներէն մէկուն տըրուի, Փարման՝ Կա-  
փոլէոնին այրի կնոջը . մէկալ տէրութիւն-  
ներն ալ իրենց առջի վիճակը ունենան :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Խտալիային սահմանը հիւսիսէն Աւ-  
գեան լեռներն են . արևելքէն Վարիական  
ծոցը . հարաւէն ու արևմուտքէն Մի-  
ջերկրական ծովը :

Տարածութիւնն է 17,000 մղոն քառա-  
կուսի :

Խտալիան հիմա ութը զլխաւոր տէրու-  
թիւն կըքաժնուի , որ ասոնք են . Աար-  
տենիայի թագաւորութիւնը , Եսմար-  
տիոյ ու Վենետիկոյ թագաւորութիւնը ,  
Թառքանայի մեծ դքսութիւնը , Հռոմայի  
տէրութիւնը , Կափոլիի թագաւորութիւնը ,  
Փարմայի դքսութիւնը , Առտենայի դք-  
սութիւնը , ու Եսկքայի դքսութիւնը :

Գլխաւոր լեռները ասոնք են .

Մոնթէ Խոզա , և Մոնթէ Պիանքո , որ  
Ալպեան լեռներուն էն բարձր ծայ-  
րերն են .

Վեսուալ՝ Կափոլիին քով , Ետնա՝ Աիկի-

լիային մէջ, Ամրումպոլի՛ Լիպարեան  
կղզիներուն մէջ, որ հրաբուխ լեռներ  
են :

Գլխաւոր գետերը ասոնք են .

Երնօ, Տիբերիս կամ Յակէվէրէ, Վոլթուր-  
նօ, որ կրթափին Միջերկրական ծովը.  
Փօ, Վարիչէ, Օֆանթօ, որ կրվագեն  
Վարիական ծոցը :

Խտալիան Եւրոպային էն հարաւային  
կողմը ըլլալուն համար՝ օդը տաք ու ընդ-  
հանրապէս առողջ է :

Բերքերուն գլխաւորներն են ազնիւ-  
քար, երկաթ, պղինձ, բամզակ, շաքար,  
մեղք, ձեթ, նարինջ, լեմոն, բրինձ. ձե-  
ռագործներուն մէջ անուանի է մետաքսէ-  
բանուածքը, ապակին, յախճապակին :

Բնակիչն է 20,900,000. լեզունին խտա-  
լերէն՝ որ լատին լեզուին ելած է. աղէկը  
կըխօսուի Յոսիքանայի Աենա գաւառին  
մէջ :

Վ աճառականութին ու արհեստները  
ընդհանրապէս ետ մնացած են . միայն ար-  
ձանագործութիւնը, պատկերահանութիւ-  
նը և երաժշտութիւնը միշտ անուանի է :

Կրօնքը ուղղափառութիւն :

ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

1. ՍԱՐՏԵՆԻԱ

Ապրանիայի թագաւորութիւնը Փիէ-  
մոնթի նահանգին մէջ կլցնայ, 24,000 քա-  
ռակուսի մղոն տեղ :

Բնակիչը 4,300,000. զօրքը 46,800. նաւը 12:

Թուրքն (122,000) Փօ զետին վրայ ա-  
ղուոր քաղաք է . անուանի է Ճեմարանը,  
մանաւանդ Եղիպտոսի հնութեանց պա-  
հարանը :

Ճենովը (80,000) ամուր քաղաք է, նա-  
ւահանգիստը մեծ ու բանուկ : Ատենով  
Ճինիվիզներուն հոչակաւոր հասարակա-  
պետութեան մայրաքաղաքն էր : Աս քաղ-  
քիս մօտերը ծնած է Քրիստոնիոր Քո-  
լոմպոս :

Աւեքսանդրիս (35,000) Խտալիային էն  
ամուր քաղաքներէն մէկն է : Ասոր քովը  
Վարենկօ զեղին մօտ Գաղղիացիք մեծ  
պատերազմով յաղթեցին Աւստրիացւոց:  
Կրօս (26,000) ասոր օդք խիստ առողջ-  
արար է :

Ապրանիա կղզին ալ աս տէրութեան  
տակն է, և զլսաւոր քաղաքը Քաղիարի  
(27,000), որ համալսարան ունի :

2. Թ Ա Ս Ֆ Ա Ն Ա

Թաղանայի մեծ դքսութեան բնակիչն  
է 1,200,000 . զօրքը 4000 :

Փրոբէնաւ (80,000) խալիսյին էն ծաղկած քաղաքներէն մէկն է . մեծագործ է մայր եկեղեցին՝ ուր եղաւ ֆլորենտեան ժողովքը . սուրբ Վաւրենտիոսի ժամը , ՄԵտիչի ըսուած հոչակաւոր ցեղին մատուռ , և դքսին պալատը . խիստ անուանի է հնութեանց պահարանը : Հոս ծնած են Տանթէ բանաստեղծը , և Ամերիկոս վեսփուչի :

Լուսո կամ Աւրագուս (66,000) նաւահանգիստն ու վաճառականութիւնը խիստ բանուկ է :

Սւնս (18,000) ասոր համալսարանը անուանի է :

Փրօն (20,000) ատենով հասարակապետութիւն էր . ասոր մայր եկեղեցին անուանի է , որուն զանդակատունը 15 ոտք քովբնախ ծուած է . զերեզմաննոցը խիստ երելի է , ու հողը Հրեաստանէն բերած են քաղաքացիք 50 նաւով : Հոս ծնած է Դալիլէոս փելիսոփան :

Հ Ա Ր Ա Մ

Հոռմայու տէրութիւնը սրբազան պատին ձեռքն է . աս երկրին մեծ մասը 750 ին ատենները պատերուն տուաւ Պիպինոս՝ մեծին Կարոլոսի հայրը , միացածն ալ ետքի պատերը կէս մը գնեցին՝ կէս մըն ալ կտակով ժառանգեցին : Հիմա բոլոր երկրին տարածութիւնն է 13,000 մղոն քառակուսի . բնակիչը 2,600,000 . զօրքը 7500 :

Հոռո՛ (140,000) աշխարհքիս էն երևելի քաղաքներէն մէկն է՝ թէ շէնքերուն , թէ մէջի հնութիւններուն , և թէ իր աղուորութեանը համար : Առւրբ Պիետրոսի ժամը , և Վատիկանի պալատն ու զբաժունը աշխարհքիս վրայ մէկ հատիկ է :

Պուռուս (70,000) Հոռմէն ետքը Իտալիայի գեղեցիկ ու հարուստ քաղաքներէն մէկն է . խիստ անուանի է համալսարանը ու դիտութեանց Ճեմարանը : Հոս ծնած է Կալվանի բնարանը :

Անքուս (30,000) Ազրիական ծովին վրայ խիստ վաճառաշահ քաղաք է :

Փէրուժիւս (30,000) ասոր քովի է Տրասիմենէ լիճը , որուն մօտ Աննիբաղ Հոռմայեցւոց յաղթեց :

Ֆաթէնց (14,000) ասոր յախճապակը շատ աղէկ է :

ԲԻՄԲԱՐ (15,000) ԵՐԿԵԼԻ Է ՀՈՍ ՕՎՈՍ-  
ՄՈՍ ԿԱՅՄԵՐ յաղթական կամարը :

ԲԱՏԵՆՆԱ (16,000) ԱՆՈՐԻՈՍ ԿԱՅՄՐԸ ԵՐ-  
ԼԱՅՆ ԱԹԵՆ ՀՈՍ ՆԱՄԱՆ :

ՖԵՐԵՐԸ (24,000) ՀՈՍ Է ԱՐԻՈՍԹՈ ԲԱ-  
ՆԱՍՄԵՂԾԻՆ ՊԵՐԵՂՄԱՆԸ :

ՉԻՎԱԹԸ ՎԵՐՔԻՆ (7000) ԱՂՋԱՄ ՆԱՒԱ-  
ՀԱՆՊԻՄ ՈՒՆԻ :

ԹԻՎՈՒՆ (12,000) ՊԻՐՊԸ ԽԻՄՄ ԱՂՋԱՌՈՐ  
Է. ԱՎՐԱՄԻՈՍ ԲԱՆԱՍՄԵՂԾԸ ՀՈՍ ԿՐԵՆԱԿԵՐ :

ՈՒՐՊԻՆՈ (7000) ՀՈՍ ՃՆԱՃ Է ԱՐՎԱՅԷԼ  
ԱՆՈւանի պատկերահանԸ :

ԼՈՐԵՏՈՆ (8000) ՀՈՉԱԿԱԼՈՐ ՈՒԽՏԱՄԵՂԻ  
Է ՍՈՒՐԲ ԱՄԱՊՈւածածնայ տանԸ ՀԱՄԱՐ :

ԱԽՆԻԿԱՆԻՆ (8000) ՄԵԾ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՈՒՆԻ:  
ԱՆՈւանի ԵՆ ՆԱԿ ՓՈՐԸ , ՉԵՂԷՆԱ ,

ՈՒԵՂԻ , ՓՈՂԻՆԵՕ , ՊԵՆԵՎԵՆԸ :

ՀՈՌՈՄԱՅԻ ՄԻՐՈՒԹԵԱՆ պաշտպանու-  
թեանԸ տակն է ԱՅՆ ՎՐԱԲԻՆՈ քաղքին  
աղջատ հասարակապետութիւնԸ , որ ԵՎ-  
ՐՈԱՊԱՅԻ ԷՆ ՀԻՆ հասարակապետութիւնԸ  
կըսեպուի : ԲՆԱԿԻԾՆ Է 4500 :

4. Ն Ա Փ Ո Լ Ի

ԱՐՎՈՂԻ ԵՐԿՐԻՆ ԵՐԿԱՐ ԱԹԵՆ ԼՈՒ-  
ՊԱՐՄԱԳԻՔ Ու ՀՈՌՈՄՆԵՐԸ ՄԻՐԵԳԻՆ . ա-

նոնցմէ եաքը Արաբացիք, ետքն ալ «Եսրա  
մանտացիք» . ասոնք երբեմն միայն «Եա-  
փոլիին կըտիրէին», երբեմն Աիկիլիային ալ.  
ասոր համար հիմա «Եափոլիի թագաւո-  
րութիւնը Երկու Աիկիլիայի թագաւորու-  
թիւն ալ կըտուի :

Տարածութիւնն է 31,400 մղոն քառա-  
կուսի :

Բնակիչը 7,400,000 . լեզունին խտալե-  
րէնին մէկ տեսակը :

Օօրքը 51,500 :

«Եաւատորմիլը 17 կտոր նաւ :

«Եափուր կամ «Եապօւս (365,000) ի-  
տալիային էն մեծքաղաքն է . աղուոր նա-  
ւահանդիստ ու փառաւոր շնչեր ունի .  
Հնութեանց պահարանը խիստ անուանի  
է . դիպակը խիստ ազնիւ : Ասոր քովերն  
են Պոմպէա ու Լըբոլանօ հին քաղաք-  
ները , որ Կրիստոսէն 79 տարի եաքը Վ ե-  
սուպ լեռան մոխիրովը ծածկուեր էին , ու  
400 տարիէն ՚ի վեր ինչուան հիմա կըփո-  
րեն ու կըրանան :

Քսսթէւաթարէ (15,000) ասոր քովերն  
է հին Աթապէա քաղաքին աւերակը :

Տարեւտոն (14,000) անուանի հին քա-  
կագուս (8000) զաքներ են :

Սաւէրո (11,000) ասոր բժշկութեան  
դպրոցը անուանի է :

Երեելի են նաև Աքուիլա, Քեթի, Փոճիա, Պարի, Աէչէ, Թրափանի:

Ակիլիս կղզին մէջ որ աս տէրութեան տակն է, զլիսաւոր քաղաքները ասոնք են.

Փաւէրտօ (173,000) Եւրոպային գեղեցիկ քաղաքներէն մէկն է. անուանի է ասուղաբաշխական գիտարանը:

Մեսրուս (40,000) մեծ ու աղուոր նաւահանգիստ ունի. 1783 ին գրեթէ բոլորովին կործանեցաւ գետնաշարժէն:

Սրբակուսս (14,000) հին ու անուանի քաղաք, բայց կէսէն շատը աւերակ. հոսձնած է Արքիմեդէս երկրաչափը:

Քւթաստա (47,000) Ետնա լեռան տակը աղուոր քաղաք է:

Ճիրճինթ (12,000) հին Ակրականդ քաղաքին քովն է:

### 5. ՓԱՐՄԱ

Փարմայի գքսութէ բնակին է 440,000:

Օօրքը 1800:

Փարտս (30,000) ասոր թատրոնը Եւրոպայի թատրոններուն մէջ էն ընդառակն է. անուանի է նաև Պոտոնեան ըսուած տպարանը:

Մէկալ զլիսաւոր քաղաքներն են Փիաչնիցա, Կուասթալս:

6. Մ Ա Տ Ե Ն Ա

Մոտէնայի բնակիչն է 380,000 :

Օ օրքը 1780 .

Մոտէնա (27,000) երեելի է դուքսին  
պալատը :

Անուանի են նաև Ուէջճիո , Միրան-  
տոլա , Քարրարա՝ ուսկից խիստ ազնիւ-  
մարմարիոն քարը կելլայ :

7. Լ Ա Խ Ֆ Բ Ա

Լուքքայի գքսութեն բնակիչն է 143,000 :  
Օ օրքը 800 :

Լուքքա (22,000) գլքատունն ու դիւանը  
չնութեան կողմանէ խիստ անուանի են :

ԺԵ. Տ Ե Շ Կ Ե Ս Ե Կ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Տաճկի կամ Օսմանցոց տէրութիւ-  
նը 1300 ին սկսաւ սուլդան Օսմանէն  
Քէօթահիայի կողմերը . ու քիչ ատենէն  
ետքը Պլուսան , Խալիբնէն ու Առաջան-

դնուալիսը առնելով տարածեցաւինչուան  
Վաճառմատան ու Գերմանիա : Անոր հա-  
մար բոլորը երկու զլսաւոր մաս կըբաժ-  
նուի . Եւրոպայի Տաճկաստան՝ որ է Պու-  
մելի , և Ասիայի Տաճկաստան՝ որ է Անա-  
տոլու :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Եւրոպայի Տաճկաստանին սահմանը  
հիւսիսէն Իուսաստանն է . արևելքէն  
Աև ծովն ու Ասիան . Հարաւէն Արշիպե-  
ղագոսն և Յունաստանը . արևմուտքէն  
Եւստրիան :

Եւրոպայի Տաճկաստանը հինգ մեծ նա-  
հանդ կըբաժնուի . այսինքն Բումելի , Վա-  
կեգոնիա , Ալղանիա , Պոսնա , և Պուլ-  
դարիա :

Քանիմը տարի առաջ (Օսմանցոց ձեռքն  
էին նաև Ուլահ ու Պուղտան , որ հիմա  
միայն Հարկատու են , և Աերվիան՝ որ  
ինքնազլուխ է . և ասոնք իրեքն ալ Իու-  
սաց պաշտպանութեանը տակն են :

Տարածութիւնն է 112,500 մղոն քա-  
ռակուսի :

Գլխաւոր լեռները ասոնք են .  
Պալգան , որուն զլսաւոր Ճիւղերն են Տէս-  
փոթ տաղը , Չար տաղը , Տինարեան  
լեռները :

Պինգոս լեռը , Աղիմակոս կամ Լաքա ,  
Պարնասոս , և Քիմերեան լեռները :  
Գլխաւոր գետերը ասոնք են .

Դանուբ , որ Աև ծովը կըմտնայ .

Տրին , որ Ադրիական ծովը կըթափի .

Մէրիճ , որ Արշապեղազոսը կըվազէ .

Մորավա , Ալութա , Աէրէթ , որ Դանուբ գետը կըմտնան :

Երկիրը խիստ լեռնոտ է , մանաւանդ հարաւային կողմը . անոր համար ալ սաստիկ ցուրտ կըլլայ :

Հողը բարեբեր է , բայց քիչ մշակած .  
շատ տեսակ հանք ունի , բայց երեսէ ձլգած :

Գլխաւոր բերքն է ցորեն , բրինձ , խաղող , նարինջ , ձէթ , բամպակ , մետաքս , քրքում , ծխախոտ , և բժշկական խոտեր :

Արհեատն ու Ճարտարութիւնը հիմա առաջ երթալու վրայ է : Անուանի են մետաքսէ բանուածքները , դիպակը , շալը , ու կաշին :

Բնակիչն է 9,000,000 Եւրոպային ու Ասիային մէջ . լեզունին թուրքերէն :

Կրօնիքը ընդհանրապէս մահմէտական :

Կառավարութիր ազատ միապետական :

Օօլքը 300,000 :

Կառատորմիղը 135 կտոր նաւ :

ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

1. ԹՈՒՄԵԼԻ

Կոստանդնուպօլիս կմ Ստարու (600,000) բոլոր Տաճկաստանի մայրաքաղաքն է՝ Մարմարային ու Աև ծովաւն վրայ, գիրքը խիստ աղուոր ։ Նաւահանգիստը շատ փառաւոր ու մեծ է, որ 1200 նավեն աւելի կառնէ. և վաճառականութիւնը խիստ բանուկ ։ Մեծն Կոստանդիանոս շնորհած քաղաքը 320 ին. իսկ 1453 ին Փեթիչ սուլդան Մէհմէմետը առաւ Յունաց ձեռքէն :

Սուլուկը բանուկ նաւահանգիստ ունի ինչպէս Հանքային ջրեր ունի, և շենքերուն շատը ժայռի մէջ փորած են :

Առրուսանուպօլիս կամ Էտիրնէ (100,000) տերութեան երկրորդ մայրաքաղաքն է. շենքերուն մէջ անուանի է սուլդան Աէլիմին մզկիթը :

Քովերն են Չիրմին, Տիմեթոքա, Գրոդ քիլիսէ :

Ֆրանք (30,000) մեծ ու վաճառաշահ քաղաք է. մետաքսեղէն բանուածքը աղնիւ, շատ հնութիւններ ալ ունի :

ԽՍԼԵՄԵԿ ասոնք երկաւքն ալ մէ ծ  
ՈՒԶՈՒՆՃՈՎԸ տօնավաճառ ունին :

ԿԵԼԱՊՈՒՅՈՒ (80,000) անուանի է սեկը :

Ուրիշ երեսելի տեղուանքն են Յասթար  
պազարը, Վեղէ, Պուրղաղ, Ռոտոսթօ,  
Միտիս :

## 2. ՄԱԿԵԴՈՆԻԱ

ՅԱԵՍՏԱՐՈՒԿԵ կամ ՍԵԼԱՆԿ (70,000)  
մեծ ու բանուկ նաւահանգիստ ունի,  
շատ ալ հնութիւններ :

ՍԵՐԻՉ (30,000) վաճառաշահ քաղաք է,  
բայց ամառուան օդը վնասակար :

ԽՈՍԿԻԿ (10,000) գիրքը զեղեցիկ :

ՎՆՈՒԱՆԻ են նաև Ենիձէ Վարտար,  
Գարաֆէրիէ, Քիւսթէնտիլ, Քասթորիս :

ԱՅՆՈՐՈՍ լեռ՝ ուր քանի մը տարի ա-  
ռաջ 22 չոռմի վանք կար, և 500 մասուռ :

ՏՐԵՄԱ, որուն քովերն են հին Փիլիոլ-  
ուէ քաղքին աւերակները :

ԵՎՐԻՍՍԱ կամ ԵՆԻՇԵՀԻՐ (30,000) որ  
կարմիրներկիանուանի զործարաններունի:

ԹՐԵՅԱ, ԶԵՂՈՐԱ, ԶԵԹՅԱԿԱ՝ որ հին  
Գարսաղիսն է :

3. Ա Լ Պ Ա Ն Ի Ա

Եսանք (40,000) Տէփէտէլէնլի Ալի վաշային ապատամբութեան քաղաքն է, որ 1822 ին հոս պաշարուած մեռաւ :

Չքոտրս կամ իսքէնտէրտէ (20,000) ամուլք քաղաք :

Գարբատաղ, որ գրեթէ ինքնազլուխ դաշտու մըն է :

Երևելի են նաև Փրեվեզա, Փարկա, Վլոնս, Տիւրաձ, Խլպասան, Օխրի, Վգուերայ կամ Քողյա :

4. Պ Ո Ս Կ Ա

Պոսսս սարսա (70,000) ամուլք ու վաճառաշահ քաղաք է :

Զգորստք (14,000) կապարի հանք ունի :

Պանեաւուքս (15,000) ամուլք բերդ, ու հանքային ջրեր ունի :

Մէկալզլիսաւոր տեղուանքն են Ծարաւնիք, Մոստար, Գուգլա, Պիհաչ :

5. Պ Ո Ւ Լ Ղ Ա Ր Ի Ա

Առանք (50,000) մեծ ու վաճառաշահ քաղաք : Ասոր մօտ են Աարդիկէ քաղըին տւերակները :

Ըստության (30,000) տէրութեան էն ամուր քաղաքներէն մէկն է :

Առուսառության (30,000) մեծ ու վաճառաշահաք է :

Սիւստրէ (20,000) ամուր ու վաճառաշահանութիւնը բանուկ քաղաք է :

Վագրէն (25,000) ամուր բերդաբազար :

Անուանի են նաև Միսթով, Հրբանվա, Խաղձը, Կիկէպօլու :

#### 6. Ա Տ Ե Ա Հ , Պ Ո Ւ Ղ Տ Ա Ն

Պութբրէց (80,000) Ալահի մայրաքաղաքն է, վաճառաշահ ու մեծ բայց զեղի նման :

Ենց (40,000) Պուղտանի մայրաքաղաքն է՝ Պութբէշին նման :

Էրբաթու, ամուր բերդ է :

Մէկալերևելի տեղուանքն են Փոքշան, Պութուշան, Յակովիչ, և Կալաց՝ որ բանուկ նաւահանգիստ ունի :

#### 7. Ս Ե Ր Վ Ի Ա

Անտեստրէ (12,000) Աերվիային իշխանը հոս կընատի :

Գեւարս (30,000) Լուրուպայի էն ամուր քաղաքներէն մէկն է. հոս Լուզինէոս Ատ-

վլյացին մեծ յաղթութիւն ըրաւ Օսման-  
ցոց գէմ:

Քւատովս . ասոր քովի է Տրայիանոս  
կայսեր շինած կամուրջը :

### ԵՒՐՈՊԱՅԻ ՏԱՃԿԱՍՏԱՆԻ

#### Կ Դ Զ Ի Ն Ե Բ Ը

Թռասոս կամ թռազոջ . գեղեցիկ մար-  
մարիոն ունի :

Սատոթրապէ կամ Սէտէնթրէք . հին ա-  
տենը խիստ անուանի էր :

Լեռնոս կամ Լիլին . ատենով խիստ  
անուանի էր ասոր լաբիւրինթոսը , և հո-  
ռոմկաւ (թինիմախթում) ըսուած կաւը :

Քանտիւ կամ Կորուս , մեծ կղզի է , որ  
հին ատենը խիստ անուանի էր , բայց հի-  
մա ընկած է , ու Եղիպտոսի փաշային  
ձեռքն է :

### Ֆ.Օ. Յ Ա Խ Ե Ա Ս Ե Կ

#### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՀԻՆ ատենը Յունաստանի մէջ այլե-  
այլ հասարակապետութիւններ կային՝ ի-

բարու հետ սպարաբար գաշնակիլից . ար հետևերն ու դիտութիւնները խիստ ծաղկած էին Յունաց մէջ , պատերազմական քաջութեամբ ալ մեծ անուն ունէին : Հոռվմայեցւոց հասարակապետութեանը մեծցած ատենը՝ անոնց տակը ընկան . բայց երբոր Կոստանդիանոս իր աթոռը Կոստանդնուպօլիս փոխադրեց , կամաց կամաց Հոռվմայեցւոց կայսերութիւնը Յունաց ձեռքը անցաւ , ու սկսան Հոռոմ ըստեիլ : Անկէց ետքը Վենետիկցոց ու Օսմանցոց ձեռքը անցաւ տէրութիւննին . ինչ չուան որ 1830 ին Եւրոպայի թագաւորներուն պաշտպանութեամբը նոր թագաւորութիւն ունեցան : Հիմակուան թագաւորը Պատերայի թագաւորին տղան է :

### ԸՆԴՀԱՌԻ ԳԻՏԵԼԻՔ

Յունաստանին սահմանը հիւսիսէն Եւրոպայի Տաճկաստանն է . արևելքէն Արշիպեղագոսը . հարաւէն Միջերկրական ծովը . արևմուտքէն Յոնիական ծովը :

Տարածութիւնն է 12,000 մլ . քառ :

Երկիրը ընդհանրապէս լեռնոտ :

Օդը բարեխառն ու առողջ :

Գյիւաւոր գետերը ասոնք են .

Օֆիել կամ Յուֆիա, որ Արկադիոյ ծոցը  
կըթափի.

Խրիս կամ Եւրոպաս, որ Մանեայի ծոցը  
կըփազէ :

Պամիսոս, որ Մութունի քովը կըթափի :  
Հողը բարեբեր է, և ամէն տեսակ  
հանք ու մետաղ ունի, բայց ինչուան հիմա  
երեսէ ձգած է :

Բնակիչն է 700,000. լեզունին հռոմե  
րէն, որ հին յունարէնին ուամկականն է :

Քաղաքականութիւնն ու արհեստները  
խիստ ետ մնացած է :

Կրօնքը յունադաւան :

Կառավարութիւնը չափաւորած միա  
պետական :

Օօրքը 12,000 :

Կաւատորմիղը 20 կտոր նաւ :

### ԳԼԽԱԾՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Աթենք կամ Աթոնս (11,000) Յունաս  
տանի մայրաքաղաքը, հին ատենը խիստ  
ծաղկած էր՝ ամէն արհեստի ու դիտու  
թեան կողմանէ. բայց հիմա շատ ընկած  
է: Առ քաղաքը ծնած են Պողոն, Միւ  
տիագէս, Թամիստոկլէս, Արիստիդէս,  
Պերիկլէս, և ուրիշ շատ երեւելի մարդիկ:

ՆԱՏՓԵՒՑ. ամուր բերդաքաղաք է :

ԹԻՒՏ. Հին թերէ քաղաքին տեղը շինած պղտի քաղաք մըն է :

ՄԻՍՈՒԹՐԸ. ասոր քովերն է Ապարատային աւերակները :

ՄԻՍՈՒԹՐՆԿ. ասոր բերդին մէջ հոսոմները շատ դիմացան Օսմանցոց դէմ 1826 ին :

ԿՈՐՆԹՈՍ կամ ԳՈՐՏՈՍ. անուանի քաղաք է՝ Մոռայի պարանոցին վրայ, դիրքն ալ աղուոր :

ԹԻՒԹՈՒԹՅԱ. Օսմանցոց ատենը Մոռային զլխաւոր քաղաքն էր :

ՄԵԹՈՆ կամ ՄՈՒԹՈԽ. ամուր բերդ է. Վիսիթար աբբան հոս հաստատեր էր իր վանքը՝ վենետիկ չիգնացած առաջ :

ՆԱԽԵՐԻՆ. խիստ անուանի է 1827 ին ասոր նաւահանգստին մէջ եղած նաւական պատերազմը :

ՓԵԹՐԱՍ. Յունաստանի Էն վաճառաշահ քաղաքն է :

ԱԿՐԻՉ շատ տեղուանք ալ կան որ թէ պէտ հին ատենը անուանի քաղաքներ էին, բայց հիմա որը զեղէ՝ որը աւերակ :

### ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԴՋԻՆԵՐԸ

Յունաստանի զլխաւոր կղզիները առհնք են .

‘Եւէրոֆոնթէ կամ Խօթիպոջ, բանուկ  
նաւահանգիստ ունի :

Ըերս. Հոռոմներուն եաքի ազստամը  
բութենէն ’ի վեր խիստ բանուկ ու վա-  
ճառաշահ է :

‘Եւաբճ. աս կղզիներուս մէջ էն մեծն է :  
Իտրս կամ Չառւեճն. ասոր քաղաքը  
չէն ու բանուկ է :

Անուանի են նաև աս կղզիներս. Օիս  
կամ Մուրթատ ատասը, Անտրա, Թժնէ  
կամ Խոթինտիլ. Դեղսս կամ Ստիլի,  
Մեղսս կամ Պիսյիւք տէյիրմէնլիք, և Պա-  
րոս՝ որուն մարմարիսնը խիստ անուանի է :

## ԸՍԴԸ

ԲՆԴԱԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

ՍԱՀՄԱՆ ԵՒ ՄԵՇԱԽԹԻՒ,

ԱՍՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԻւսիսէն Աա-  
սուցեալ ծովն է . արևմուտքէն խաղաղա-  
կան ովկիանոսը . հարաւէն Հնդկաց ծո-  
վը . արևմուտքէն Ուրալ լեռները , Կաս-  
պից ծովը , Կովկասու լեռները , Միջեր-  
կրական ծովը , և Կարսիր ծովը :

Մեծութիւնն է 42,080,000 մզոն քառա-  
կուսի : Աշխարհիս մէկալ մասերուն մէջ  
ամենէն մեծն է :

## ԲԱԺԱԱՆՈՒՄ

Ասիան զլխաւոր տասնըմէկ աշխարհք  
կըբաժնուի . մէկը հիւսիսային կողմն է ,  
հինկը մէջտեղը , հինկն ալ հարաւային  
կողմը :

Հիւսիսայինն է Ասիայի ինուսաստանը :

Մէջտեղուանքը ասոնք են . Ասիայի  
Տաճկաստան, Հայաստան, Թուրքաստան,  
Չին, և Շափոն :

Հարաւայինները ասոնք են . Արարիա ,  
Գարսկաստան , Աֆղանիստան , Պիելու-  
Ճիստան , և Հնդկաստան :

Ծ Ա Վ

Ասիային ծովերը ասոնք են .  
Մառուցեալ ծով , Միջերկրական ծով ,  
Հնդկաց ծով , և Խաղաղական ովկիանոս :

ՆԵՐՈՒՅ

Ասիան ութը զլսաւոր նեղուց ունի .  
Չանագ զալէսի , և Ստամպօլի նեղուցը .  
Պապիւլմանտէալ՝ Արարիային ու Ափրի-  
կէին մէջտեղը .  
Հիւրմիւզի նեղուցը՝ Արարիային ու Փարս-  
կաստանին մէջտեղը .  
Փալք՝ Հնդկաստանի հարաւային դին .  
Մալաքայի նեղուցը՝ Չինու հարաւային  
դին .  
Քորէայի նեղուցը՝ Չինու ու Շափոնին  
մէջտեղը .  
Պէհրինկայ նեղուցը՝ Ասիային ու Ամե-  
րիկային մէջտեղը :

Ծ Ա Ց

Ա եց զլսաւոր ծոց կայ Ասիային մէջ .

Արտաքիայի ծոցը , կամ Կալսիր ծով .

Պարսկային ծոցը .

Խօմէնի ու Պէնկալայի ծոցը ,

Ախամայ ու Թառքինի ծոցը .

Քամչաթքայի ծոցը .

Ընատիր՝ Պէհրինկայ ծովուն մէջ :

ԿԴՀ

Ասիային պլսաւոր կղզիները ասոնք են .

Երշիպեղագոսին կղզիները . անոնցմէ ղատ՝

Հոռդոս և Կիալրոս , Միջերկրական  
ծովուն մէջ .

Պահրէյն կղզիները՝ Պարսկային ծոցին  
մէջ .

Պոմպայ , Մալտիվեան կղզիները , Աէյ-  
լան , և Ընտաման կղզիները՝ Հնդկաց  
ծովուն մէջ .

Հայնան և Մաքաօ՝ Ջինաց ծովուն մէջ .  
Գեղեցիկ կղզիները , Շափանի կղզի-  
ները՝ Խաղաղական ովկիանոսին մէջ :

ՀՐՈՒՑՆԴԱՆ

Ասիային պլսաւոր հրուանդանները ա-  
սոնք են .

Պապա պուրնու՝ Տաճկաստանին արե-  
մտեան կողմը .

Պապիւլմանտէպ ու Ծեսէլկաթ՝ Արա-  
բիայի հարաւային դին .

Քոմորին՝ Հնդկաստանի հարաւային դին .  
Խոմանիա՝ Մալաքայի հարաւային դին .  
Գլուխ արևելեան՝ Ախաղերիային արևե-  
լեան ծայրը .

Գլուխ հիւսիսային՝ Ախաղերիայի հիւսի-  
սային ծայրը :

Ե Ե Ե

Ասիային զլխաւոր լեռները տառնք են .  
Փոքր Ալմայ՝ Ախաղերիային ու Չինու  
տէրութեան մէջտեղը :

Յունկլինկ, Բամարստանի ու Չինու մէջ  
տեղը .

Տորոս և Լիբանան՝ Տաճկաստանին մէջ .  
Մասիս և Կորդուաց լեռները՝ Հայաս-  
տանին մէջ :

Ելլէնտ՝ Պարսկաստանին ու Տաճկաստա-  
նին մէջտեղը .

Ելարէտ՝ Արաբիային մէջ :

Հ Ր Ա Բ Ո Ւ Խ

Ասիայի հրաբուխներուն շատը մա-  
րած են . իսկ բանուկ հրաբուխներուն  
մեծ մասը Ճափոնի կղզիներուն մէջն  
են :

ԵՒՅ

Ասիային զլխաւոր լիճերը ասոնք են .  
Վանայ ծովը և Որմեայ լիճը՝ Հայտա-  
տանին մէջ .

Չանի և Պայքալ՝ Ախպերիային մէջ .

Մեռեալ ծովը՝ Հրէաստանին մէջ .

Արալ լիճը՝ Թաթարստանին մէջ .

Պալքաշի , Ասյան , Քուքունուր , Փալ-  
թէ՝ Զինու մէջ :

ԳԵՏ

Ասիային զլխաւոր գետերն են ,  
Ուրալ , Օպի , Խնիսէյ , Լենա , Ամաւր ,  
որ կըթափին Ատոռւցեալ ծովը .  
Հոանկօ , Խանսէքեան՝ Զինու ծովը .  
Գանգէս՝ Պէնկալայի ծոցը .  
Ինգոս կամ Ախնտ՝ Խօմէնի ծոցը .  
Տիգրիս ու Եփրատ՝ Պարսկային ծոցը :

ՕԴ , ՀՈՂ , ԲԵՐՔ

Օդը ամէն դին միակերպ չէ . ընդ-  
հանրապէս հիւսիսային կողմերը խիստ  
ցուրտ , մէջտեղուանքը բարեխառն ու ա-  
ռողջ , հարաւային կողմերն ալ տաք :  
Երկրին մեծ մասը լեռնոտ ու բարե-

բերէ , մանաւանդ մէջտեղուանքն ու հարաւային կողմերը . խոկ հիւսիսային կողմը անբեր անապատ է :

Գլխաւոր բերքերն են ոսկի , արծաթ , երկաթ , փլաթին , պղինձ , անագ , և հանքային ներկ . մանաւանդ ադամանդ , և ուրիշ ազնիւ քարեր . բայց բոլոր աս հանքերը զրեթէ երեսէ ձգած են :

Բայսերը խիստ առատ ու պտղաբեր են . ասոնց մէջ երևելիներն են խաչվէ , չայ , շաքարի եղէզ , արմաւ , պանան , քոքո , կինամոն , պղպեղ , զանազան խէժ ու խընկեղէններ , բամպակ , մետաքս , և ամէն տեսակ ազնիւ պտուղներ :

Վայրի կենդանիներուն մէջ զլխաւորներն են Ճերմակ արջ , սև աղուէս , սամոյր և ուրիշ տեսակ տեսակ ազնիւ մորթունեցող կենդանիներ , կագելլա , բէշկ մշկոյ , փիղ , ոնզեղջիւր , առիւծ , վազր , ընձառիւծ , կապիկ , կոկորդիլոս , ուղտ , ևն :

ԲՆԱԿԻՉ. ԿՐՈՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Բնակիչն է 400,000,000 . և զլխաւոր ազգերն են տաճիկ , հայ , պարսիկ , հրեայ , Հնդիկ , չին ու թաթար :

Չորս զլիաւոր կրօնք կայ Ասիային մէջ .  
քրիստոնէութիւն , մահմէտականութիւն ,  
Հրէութիւն , կռապաշտութիւն :

Քաղաքականութիւնը հին ատենը շատ  
աւելի ծաղկած էր քան թէ հիմա . ուստի  
մունքը և դիտութիւնները թէպէտ Աս  
սիային մէջ սկըսած են , բայց հիմա զրե  
թէ բոլորովին դադրած է . արհեստաներուն  
ալ շատը մոռցուած կամ իրենց անկա  
տարութեան մէջ մնացած . բայց վաճա  
ռականութիւնը խիստ բանուի է :

Ասիայի մէջ եղած տէրութիւններուն  
զրեթէ ամէնն ալ ազատ միապետական  
կառավարութիւն ունին :

---

## Ե. ԸՒԵՅԻ ՈՊԵՍԱՍՏԵ

ՊԵՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Ասեազի ՈՊԵՍԱՍՏԱՆԸ զլիաւոր եր  
կու մաս կըքածնուի . Ախպերիա , և Կովկասու  
երկիրները : Ախպերիայի բնակիչ  
ները հին ատեն շատ անգամ Եւրոպան  
ու Ասիան կոխեր էին . բայց իրենց երկիրը  
ինչուան 1500 թուականը անծանօթ էր  
Եւրոպացոց . ան ատենները ՈՊԵՄՆԵՐԸ

սկսան տիրել աս երկրիս, և իրենց տէ  
րութեան յանցաւորներուն մահապարտ  
ները հոնքշելավանտեղուանքը շէնցուցին:

Կովկասու երկիրներուն մէկ մասը ա-  
տենով Պարսից ձեռքն էր, մէկալը Օս-  
մանցոց, մէկքանի տեղուանք ալ ինքնա-  
զլուխ էին. մօտ տարիներս Ոտուները ա-  
սոնց ամէնուն ալ տիրեցին:

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Ասիայի Ոտուսաստանին սահմանը հիւ-  
սիսէն Աառուցեալ ծովն է. արևելքէն  
Պէհրինկայ նեղուցը. հարաւէն Տաճ-  
կաստանը, Պարսկաստանը և Թռութքաս-  
տանը. արևմուտքէն Ուրալ լեռները:

Տարածութիւնն է 4,000,000 մղոն քա-  
ռակուսի:

Աիսկերիան ամբողջ Աւրոպայէն մեծ է,  
բայց բնակիչը խիստ քիչ. օդը ցուրտ,  
երկրին մեծ մասը անապատ ու քիչ մշա-  
կած. բերքը արծաթ, երկաթ, մագնիս,  
պղինձ, և ազնիւ քարեր, մանաւանդ աղ-  
նիւ մորթեր:

Կովկասու երկիրները լեռնոա ու խիստ  
բարեբեր են. օդը առողջ, բերքը ամեն  
տեսակ պառող ու արմտիք:

Տողոր Ասիայի Ոտուսաստանին բնա-

կեն է 3,600,000 . ռուս , հայ , վրացի ,  
մնկուել , ապազա , չերքեղ , թաթար , և ։  
Կրօնքը՝ քրիստոնէութիւն , տաճկու-  
թիւն , և կուսակաշութիւն ։

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

#### 1. ՍԻՊԵՐԻԱ

Թաղումսք (16,000) ամուր քաղաք է ,  
վաճառականութիւնն ալ ծաղկած ։

Խրբութք (25,000) Պայքալ լճին քովը  
վաճառաշահ քաղաք է ։

Ենթսէթսք (6000) անուանի տօնավա-  
ճառ ունի ։

Ենթսէթսք (5000) սամուրի վաճառք ունի ։  
Ենթսէթսք , պղտի քաղաք մըն է , բայց  
արծաթի ու կապարի հանք ունի ։

Քեսաքս . երկու քաղաք է դիմացէ զի-  
մաց , մէկը Որուսաց ձեռքը , մէկալը Չինաց ։

#### 2. ԿՈՎԿԱՍՈՒ ԵՐԿԻՐՆ ԵՐ

Տփուս կամ Թաթաւաշ (30,000) Վրաս-  
տանին ետքի մայրաքաղաքն էր . նոր շի-  
նուած մասը խիստ գեղեցիկ է . շատ հան-  
քային ջրեր ունի , վաճառականութիւնն  
ալ խիստ ծաղկած ։

Մայրաքաղաքն է, մեծ մասը աւերակ, ասոր քովերը պաղեղի ու երկաթի հանգեր կան :

Ըստաւ, հին ու անուանի քաղաք է :

Պարսկ, կասպից ծովուն էն բանուկ նաւահանգիստն է. ասոր քովերը նաւթի ջրհորներ կան՝ խիստ անուանի. կրակատուն մըն ալ կայ հին ատենէն մնացած, ուրի ինչուան հիմա կրակազաշներ կան :

Գառասկ կամ Եւստավէթոփու (12,000) հին ատենը Աղուանից թաղաւորութեան մայրաքաղաքն էր, հիմա ընկած է. քովերը շատ աւերակներ կան :

Առւցնս (20,000) ամուր քաղաք. անուանի է սուլդան Ահմէտի մզկիթը՝ Այասոֆեային ձեռվը շինած :

Խորթաթաւ, ատենով Խմերէթի թաղաւորներուն մայրաքաղաքն էր, հիմա մեծ մասը աւերակ է :

Ռէտութաւէ, Սուութաւէ, Ասփս, բանուկ նաւահանգիստներ են Աև ծովուն վրայ:

Աս տեղուանիքս և ներսերը Տաղստանին մէջ կըքնակին Ապազաները, Զերքէզները, Լեզկիները, Մնկուէները և ուրիշ Կովկասային ազգերը որ կէս վայրենի են :

Տաղստանին էն երեելի տեղուանքը ա-  
ռոնք են. Դարբանդ կամ Դուռն Ճորայ,  
Մոզտոք, Գ զլար, Թարքու, և Աթաւ-  
րոփոլ:

---

## Բ. ԱՄԻԱՅԻ ՏԵՇԿԱՍՏԵ

ՊԱՏՄԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՄԻԱՅԻ Տաճկաստանին մէջ առե-  
նով այլ այլ մեծ աղզեր կըտիրէին. ինչ  
պէս Բարելացիք, Ասորեստանցիք, Հայ-  
երն ու Հոռոմները: Խօթներորդ դա-  
րուն մէջ Արաբացիք զօրացան. 1300 ին  
ալ Օսմանցիք սկսան մեծնալ, որ կամաց  
կամաց Ասիային մեծ մասին ալ տիրեցին:

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Ասիայի Տաճկաստանին սահմանը հիւ-  
սիսէն Աև ծովն ու Կովկասու երկիրներն  
է. արեելքէն Ասիայի Ռուսաստանն ու  
Փարակաստանը. Հարաւէն Արաբիան.  
արեմուաքէն Միջերկրական ծովը և Ար-  
շիպեղագոսը:

Տարածութին է 55,000մլոնքառակուսի:

Ասիայի Տաճկաստանը եօթը զլխաւոր  
մաս կըքածնուի . Փոքր Ասիա կամ Ենա-  
տօլու , Հայաստանին մէկ կտորը\* , Քիւր-  
տիստան , Միջապետք , Ասորիք , Խրագ-  
արապի , և Կղզիները :

Օդը բարեխառն ու խիստ առողջ է .  
անանկ որ ամէն տեսակ արմտիք ու պատուղ  
կը հասցընէ . բայց հողը քիչ մշակած :

Երկրին բերքն է ամէն տեսակ հանք ,  
աղնիւ պտուղներ , մետաքս ու բամզակ :

Բնակիչը 12,500,000 , տաճիկ , հուսոմ ,  
հայ , հրեայ :

ԳԼԻՒԹՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

## 4. ՓՈՎՔԻ ԱՍՏԱ

Առաջնակայի քառասուն (50,000) զիր-  
քը խիստ աղօւոր է .քովերն ալ հանքային  
ջրեր ունի :

ԳԱՐԱՀԱՄԱՐ ( 30,000 ) ասոր քովերէն  
շատ ափիսն կելայ :

ՊՐՈՒՍԱ (100,000) ՈՂԻՄՎՈՍ ԼԵՌՈՎՆ ՄԱԿԱՐ, ՕՄԱՆԻՑՈՑ առջի մայրաքաղաքն ԷՐՃՆՉՈՎՆ 1360. շատ ջերմուկիներ ունի, և մէկ քանի մեծագործ մզ կիթներ :

\* Հայտագութեան վեհ առ ի պարեան ու Օսմանից յիշածութեան է քիչ երես 112:

Երկուս կամ իշխանք, չտենով  
Երկութեան կամ իշխանք, չխստ ա-  
նուանի քաղաքներ էին, հիմա ընկած են:  
ՉՄԻԱՌՆԻՍ կամ իշխան (130,000) Տաճ-  
կաստանին էն վաճառաշահ քաղաքն է.  
Եւրոպացիք հոս շատ ազատութիւններ  
ունին :

Մահնեսիս կամ Մահնաս (40,000)  
ասոր քրքումը շատ ազնիւ է :

Ազատութեան . հին Եփեսոսին աւե-  
րակներուն քովը պղտի զեղ մըն է :

Կրիջէւ ՀԽՍՅ (30,000) բամպակը ա-  
նուանի :

Կոսունս կամ Գունս (30,000) ատենով  
Աելճուղեանց մայրաքաղաքն էր . հիմա  
ալ վաճառաշահ քաղաք է :

Իկոնիոնի քովերը անուանի են Տարէն-  
տէ , Եղշէհիր , և Դուղլա՝ որ աղի լիճ է :

Երանչուս կամ Թրոդաթ (100,000) զե-  
ղեցիկ ու վաճառաշահ քաղաք է , պղնձե-  
ղէնը անուանի . ունի նաև բամպակէ ու  
մետաքսէ բանուածք և աղէկ կապերտ :

Սեբաստ կամ Սբագ (25,000) հին  
ու անուանի քաղաք . քովերը պղնձի հանք  
կայ : Հոս ծնաւ Միփիթար աբբահայրը  
1676 ին :

Ամասիս (25,000) վաճառաշահ քաղաք  
է . հոս ծնած է Մտրաբոն յոյն աշխար-  
հաղիբը :

ԿԵՍԱՐԻԱ կամ ԳԱՅԱԿ (25,000) մեծ  
ու վաճառաշահք քաղաք . քովերը հին  
շնկերու աւերակներ կան :

ՏՐՎՊԻՉՈՒ (50,000) ԱԿ ՃՈՎԲՆ ՎՐԱՅ ՎԱ  
ՃԱՌԱՇԱՀ ՈՒ ԱՆՈՒԱՆԻ ՔԱՂԱՔ է . 200 տա-  
րիի շափ ՅՈՒՆԱՅ ԼԱՍԵՐԱՅ ՄԵԼ ՃԻՒՊԸ ՀՈՍ  
ԼՐԹԱՂԱՌՈՒՔ ինչուան ԿՈՍՏԱՆՊՈՎՈՂ  
ՄԻՆ ՄԱՃԼՐՆԵՐԷՆ առնուիլը :

ԿԻՒՄԻԿԱՆՑԽԱՆԻ , ԼԱՎԱՐԻ՝ պղնձի ու ար-  
ծաթի հանք ունի :

ԱՆԿԻԿԻՐԻԱ կամ ԷՆԿԻԿԻՐԻ (40,000) ա-  
նուանի է ասոր շալին ու սովը , և այ-  
ծերուն բուրդը՝ որ երկայն ու մետաքսի  
պէս բարակ է . նոյնպէս երկայն մազերով  
են աս տեղի կատուներն ու Ճաղարները :

ՓՈՐՔ ԱՄԻԱՅԻՆ ՄԵԼԿԱԼ ԵՐԱԵԼԻ ՄԵՂՈՒԱՆՊԻՆ  
ԵՆ ԽԱՍԼԻՒՄԱՐ , ՎԻՆԱԱԼ , ՊՈԾՈՒ , ՎԱՐ-  
ԱՐՎԱՆ , ՔԱՍԹԷՄՈՒՆԻ , ՓՈՒՆԱՐ պաշը՝  
որ հին ՏՐՈՅԻԱՅԻՆ տեղը կըկարծուի , ԱՄԱ-  
ՆԱ , ՎԱԹԱԼԻԱ , ՎԵԼԿԻԱ կամ ԱԷԼՔԻՔէ ,  
Փայաս :

ՏԵՐՍՈՒ կամ ԹԱՐՍՈՒ (30,000) ԿԻԼԻ-  
ԼԻԱՅԻ ԷՆ մեծ քաղաքն էր , և ատենավ  
արհեստը՝ ուսմունքը և վաճառականու-  
թիւնը խիստ ծաղկած :

ՍԻՍ . մեր ՈՒՐԵԲՆԵԱՆՅ ԹԱՂԱՌՈՒ-  
ԹԵԱՆ մայրաքաղաքն էր :

2. ՔԻՒՐՏՍԻՍԱՆ

Քիւրտսանին զլխաւոր տեղուանիքն են  
Բաղէշ կամ Պիթլիղ, Շէղերէ, Ամա-  
տիս, Շուլամերի, և Գարաճոլան. ա-  
սոնց տմէնուն մէջ մէյմէկ քիւրտ իշխան-  
ներ կըտիրեն որ զրեթէ ինքնաղլուխ են:

3. ՄԻՋԱԴԵՏՎԱԿ կամ ԷԿՃԵԶԻՐԵ

Երեսուն կամ Ռեբչա (50,000) մեր Ար-  
դար թաղաւորին շինած քաղաքն է,  
հիմայ ալ ճարտար ու վաճառաշահն:

Մէրտուն (20,000) լեռան վրայ շինած  
մեծ ու ամուր քաղաք է:

Հոռոշական կամ Ռուսաւա. հոս է սր  
Կերսէս Շնորհալիին զերեզմանը:

Մծբին կամ Կոստանտուն. մեծ ուխտա-  
տեղի է հոս սուրբ Յակոբայ զերեզմանը:

Մուսուլ (60,000) Տիղրիս զետին վրայ  
վաճառաշահն քաղաք է. խիստ անուանի է  
ասոր բամպըկէ լաթերը:

Կունուս. հին Կինուէ քաղաքին տեղը  
զեղ մըն է:

Աւքու. անուանի լեռ մըն է՝ քովերը  
շատ զեղերով, մօտերն են Եզիտի ըսուած  
բարբարոս ու անկրօն մարդիկը:

ՄԵՏԻՆ. Օսմանցոց տէրութեան էն  
առաստ պղնձի հանքն է :

4. ԱՍՈՐԻՔ

ԲԵՐԻԱ կամ ՀԱԼԻՊ (150,000) աս քա-  
ղաքը Կոստանդնուպոլիսին ու Եղիպտոսին  
ետքը տէրութեան էն մեծ՝ բազմամարդ  
ու հարուստ քաղաքն էր, բայց 1822ին  
դետնաշարժին մեծ մասը փլաւ :

ՀԱՄԱ (50,000) վաճառաշահ ու բարե-  
բեր քաղաք է :

ԱԽՏՈՐԻ կամ ԱԽԹԱՔԻԱ (10,000) ատե-  
նով Աելևիացւոց մայրաքաղաքն էր. հի-  
մա անուանի են ջերմուկները :

ՏՐԱՊՈԼԻՍ կամ ԴԱՐԱՊԱԼԻՍ (16,000)  
Ասորւոց երկրին էն զեղեցիկ ու բանուկ  
քաղաքն է :

ԱՔԵԱ (20,000) վաճառաշահ ու անուա-  
նի քաղաք է. խիստ մեծագործ է հասա-  
րակաց բաղնիքը: Ասոր մօտ է Կարմե-  
ղոս լեռը:

ԴԱՄԱՍԿՈՍ կամ ՇԱՄ (140,000) աշ-  
խարհիս էն հին քաղաքներէն մէկն է,  
խիստ բարեբեր, բաւական ճարտար ու  
վաճառաշահ :

ԵՄԵՍԻԱ կամ ՀԵՄԱ (20,000) ճարտար  
ու բարեբեր քաղաք է: Ասոր քովերն են  
հին Պալմիրա քաղքին աւերակները :

Նըսելի են նաև Խաքէնտէրուն, Անթապ, Պաալպէք՝ որ հին Հեղիուազօլիս քաղքին տեղն է. Պէրութ, Լաւոդիկէ կամ Լաթաքեա: Առւր ու Աէյատ՝ որ Տիւրոս ու Աիդոն քաղաքներուն տեղը պղտի գեղեր են: — Պէրութին մօտ է Լիբանանու լեռը, ուր է մեր ազգէն Անտոննեան կրօնաւորներուն վաճառքը՝ որն որ հիմնեցաւ 1720 ին:

Պաղեստինու կամ հին Հրէաստանին մէջ ալ զլիսաւոր տեղուանքն ասոնք են.

Երուսաղէմ (30,000) աշխարհքիս էն հոչակաւոր քաղաքը, և քրիստոնէից մեծ ուխտատեղին է, բայց հիմա բոլորովին ընկած է առջի մեծութենէն:

Երուսաղէմին քովերն են բոլոր Քրիստոսի տնօրինական տեղերը, որ հին ատենը քաղաք կամ գեղ էին, բայց հիմա կամ գեղ դարձեր են, կամ անուննին միայն մնացեր է. ասանկ են Բեթղէչէմ, Կապլուսա կամ Աիւքէմ, Երիքով, Յոսպէ կամ Եաֆա, Գալիլ, Գաղա, Կեսարիա Պաղեստինոյ, Աերաստիա հին Աամարիային տեղը, Աաֆէտ, Կազարէթ, Կանա, Տիբերիա, Կափառնաում, Բեթանիա, Թարբոր լեռը, Զիթենեաց լեռը, և այլն:

5. ԻՐԱԳ ԱՐԱՊԻ

Պաշտամ (100,000) Տիգրիս գետին վրայ ամուլը ու վաճառաշահք քաղաք է : Ասոր քովերն են հին ատենի էն հոչակաւոր քաղաքներուն աւերակները, ինչպէս Բարիւլն, Արևոտն, Տիգրոն, և հին Պաղտատ:

Պասրւ (60,000) ամուլը ու վաճառաշահք քաղաք : Քովերը անուանի են նաև Հիլէ, և Արէշէտ Հիւսէյին :

6. Կ Դ Զ Ի Ւ Ե Բ Ը

Կրաքար կամ Գրաքաք, Միջերկրական ծովին էն մեծ կղզիներէն մէկն է . անուանի է զինին, բամպակը, և ուրիշ բերքերը : Մէջի զլիսաւոր քաղաքն է Կիկոսիա կամ Լէֆքոշեա (16,000) :

Հոռոդոս կամ Ռուօս, հին ատենը խիստ անուանի էր, բայց հիմա աւերակ ու անապատ է :

Մարտարա, մարմարիոնը խիստ առատ է :

Լեսբոս կամ Մատաւան . զլիսաւոր քաղաքն է Արետիլինէ :

Քրոսկամ Սագք . ինչուան 1822 խիստ ծաղկած՝ բազմամարդ ու բարեբեր էր, անկէց ետքը անապատ դարձած է :

Սասոս կամ Սուսաս աւսսը . խիստ բարեբեր է :

Գ. ՀԵՅՎՈՍԵԿ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Դ բարեգեղին ետքը աշխարհքիս էն  
ծաղկած մասը Հայաստանն էր՝ Կոյին  
տապանը հոն Մատիս լեռան վրայ իջ-  
նալուն համար : Հայաստանին առջի տի-  
րողը Հայկ նահապետն եղաւ, որ Կոյի  
թոռան տղան էր . իր անունովը մեր ազգն  
ալ Հայ ըսուեցաւ, և իր ցեղին թագաւո-  
րութիւնը որ Հայկազանց իշխանութիւն  
կըսուէր՝ քշեց 1779 տարի : Քրիստոսէ 149  
տարի առաջ սկսաւ Արշակունեաց ցեղին  
փառաւոր թագաւորութիւնը, որ քշեց 580  
տարի . 885 ին ելաւ Բաղրատունեաց թա-  
գաւորութիւնը, որ 1079ին վերցուեցաւ . ան-  
կեց ետքը Հայաստանին մեծ մասը օտար  
տէրութեանց ձեռքը ընկաւ . միայն Վիլի-  
կիայի կողմը Խուրինեանց թագաւորու-  
թիւնը մնացեր էր, բայց 1375 ին ան ալ  
վերցուեցաւ, ազգերնիս ալ օտար ազգաց  
ընութիւններէն ցիր ու ցան եղաւ : Խոկ  
հիմա Հայաստանին մէկ մասը Օսմանցոց  
ձեռքն է, մէկ մասը Խուսաց, մէկան ալ  
Պարսից :

Մեր ազգը իր ցրուած վիճակին մէջ

ալ միշտ անուանի եղած է արթուր ու հաւատարիս վաճառականութեանը համար . անանի որ Գաղղիացիք , Խտալացիք ու Արուսները իրենց երկրին վաճառականութիւնը ծաղկեցրնելու համար՝ մեծամեծ ազատութիւններ տուեր են Հայոց ու իրենց մայրաքաղաքները կանչեր են :

Ուսումնասիրութեան կողմանէ ինչպէս հին ատենը , ասանի ալ հիմա , արևելեան ազգերուն էն զլխաւորներէն մէկն է մեր ազգը : Ասոր մեծ նշանն ալ բարեկարգ դպրոցներու և տպարաններու շատնալն է :

Հիմակուան դպրոցներուն մեծերն են՝ Տաճկաստանին մէջ Իզմիրի , և Խւսկիւտարի դպրոցները . Խտալիային մէջ Վուրատեան ու Խաֆայէլեան վարժարանները . Խուսաստանին մէջ՝ Լազարեանց Ճեմարանը , Հնդկաստանին մէջ Կալկաթայի դպրոցը և այլն :

Բանուկ տպարաններուն մէջ անուանի են Վենետիկի Մխիթարեանց Առորք Պազարու տպարանը , Վեննայի Մխիթարեանց տպարանը , Տաճկաստանին մէջ Իզմիրի՝ Օրթաղեղի և Խւսկիւտարի տպարանները . Խուսաստանին մէջ Բեթրպուրի , Վուսպուայի , Վժտէրխանու , Խջմիածնայ , Թիֆլիզու և Շուշիի տպարանները . Հընդկաստանին մէջ ալ Կալկաթայի տպարանը :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Հայաստանին սահմանը հիւսիսէն Աև  
ծովսու Վ բաստաննէ . արևելքէն Կասպից  
ծովսու Փարսկաստանը . հարաւէն Մի-  
ջազետքը . արևմուտքէն փոքր Ասիանու  
Միջերկրական ծովը :

Տարածութիւնն է 150,000 մղոն քա-  
ռակուսի :

Երկիրը ընդհանրապէս լեռնոտ ու  
խիստ բարեքեր է :

Գլխաւոր գետերը ասոնք են .  
Եփրատու Տիղրիս , որ կըթափին Պար-  
սից ծոցը .

Երասխ ու Կուր՝ Կասպից ծովը .

Ճորոխ , Ալիս , Եշիլ ըրմագ՝ Աև ծովը :

Գլխաւոր լեռներն են Մասիս , Պին-  
կեօլ , Տորոս , Կորդուաց լեռներն ու Գըր-  
դուռ լեռները :

Գլխաւոր լճերն են Վ անայ ծովը , Աևա-  
նայ ծովը , Արմեայ ծովակը :

Բերքն է ամէն տեսակ հանք՝ որ երե-  
սէ ձգած են , և տեսակ տեսակ աղնիւ պը-  
տուղներ ու արմախք . անուանին է ձին , ու  
զազպէն՝ որ մանանայի պէս ծառերուն վը-  
րայ կիջնայ :

Օդը բարեխառն ու առողջարար է :

Բնակիչը զրեթէ 5,000,000 . որոնց  
մէկ մասն ալ քիւրտ , թիւրքմէն ու տա-  
ճիկ են :

Հիմա Հայաստանին մէջ միայն ապ-  
րուստի հարկաւոր արհեստները մնացած  
են . բայց երկրագործութիւնը շատ ծաղ-  
կած է :

Հին առենք 15 նահանգ կըբաժնուէր .  
իսկ հիմա իրեք տիրող տէրութիւնները  
իրենց ուղածին ալէս այլեայլ գաւառներ  
բաժներ են :

### ԴԵԽԱՏՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

#### I. ՕՍՄԱՆՑՈՅ ՄԱՍԻՆ ՄԵԶ

Կարս կամ Էրջաւրուտ (100,000) Ա-  
սիայի էն վաճառաշահ քաղաքներէն մէկն  
է . շատ հնութիւններ ալ ունի : Ասոր  
մօտ է Պինկէօլ լեռը , ուսկից կըբըխին  
Լիֆրատ ու Տիղրիս գետերը . և անանկ  
ծաղկաւէտ ու բարեթեր է , որ օտարազ-  
դի ճամբորդներ ալ կըմկայեն թէ Շա-  
մայ զրախտին տեղը հոս սկսի ըլլայ :

Հասսաջաւ , ամուր քաղաք . ասոր քովի  
է Գրիգոր Մաղիստրոսին շինած վանքը ,  
ուր իրեն գերեզմանն ալ կայ : Մօտերն է  
Զօպան քէօփրիւսիւ ըսուած կամուրջը`

Երասխին վրայ եօթը կամարով, և հին  
Վաղարշաւան քաղաքին աւերակները :

Երջակն . հոս չարչարուեցաւ մեր սուրբ  
Գրիգոր Առևաւորիչը :

Խնքերու . ամուր քաղաք . ասկէց օ  
րուան մը Ճամբով հեռու երկաթի ու  
արծաթի հանք կայ :

Առաջեղին մէջ ժամ մը կայ մէկ քարե  
փորած :

Սասուն զաւառը լեռներու մէջ ինքնա-  
զլուխ երկիր մըն է :

Բաւէտ կամ Պիթւա (30,000) ոսկիի  
ու արծաթի հանք ունի : Քովի է Գրդուռ  
լեռ, որ Կերրովթայ լեռ ալկասուի՝ Կեր-  
րովթին հոս թաղուած ըլլալուն համար :

Տեղանակներ կամ Տեղուար (60,000)  
լայն ու ամուր պարիսալ ունի 72 աշտա-  
րակով, և շատ հնութիւններ :

Արձէտ (7000) ասոր քովի է Մեծու-  
փայ վանքը :

Մուտ (40,000) ամուր բերդով մեծ քա-  
ղաք է . ասոր քովի վանքերէն մէկուն մէջ  
թարդմանչաց շատին զերեղմանները կան :  
Ուստ է նաև սուրբ Կարապետի վանքը՝  
որ Հայոց ազգին մեծ ուխտատեղին է :  
Նաև Եփրատ զետին վեց զրկաչափ լայն  
սահանքը :

Մշու քովերն է Օսակրար, որ քարա-

ժայռը ծակած՝ կես ժամուան ջամբայ է :

Վաս կամ Շատրւշապետ (60,000) առողջովիտ է Շամփլամին շինածքերդը՝ որուն վրայ խիստ հին զրուածքներ կան : Վանայ ծովուն մէջ չորս կղզի կայ, Աղմամար, Առաքեր, Կառւց, Լիմ. Աղմամարին մէջն է Գագիկ թագաւորին շինած փառաւոր եկեղեցին :

Ոստան զեղին մէջն է սրբոյն Եղիշեի վանքն ու զերեզմանը :

Կաթոջուան (30,000) պարսպապատ քաղաք է, մեծ մասը աւերակ :

Մատէն, աղնձի հանք ունի :

Պատսար (15,000) ամուր ու վաճառաշահ քաղաք է :

ԱնԻ, որ Բագրատունեաց մայրաքաղաքը, և աշխարհիս էն բազմամարդ քաղաքներէն մէկն էր, հիմա բոլորովին աւերակ է . բայց ուրիշ երեելի շինուածքներու մնացորդներէն զատ՝ թաղաւորաց պալատն ալ զեռ կեցած է քաղաքի մը պէսընդարձակ ու սքանչելի քաշուածքներով փորուածքներով զարդարած :

## 2. ՌԱԽՍԱՅ ՄԱՍԻՆ ՄԷՀ

Երեւան (12,000) ամուր բերդ ունի, և շատ հնութիւններ : Երևանին մօտ է Եղ

միաձնայ վանքը, ուր կընստի Հայոց կա-  
թուղիկոսը, ու Հոխմականց և Գայիա-  
նեանց եկեղեցիները :

Օճառա զեղին մէջն է սուրբ Անեսրո-  
պայ զերեզմանը :

Խուճագանք . մեծագործ վանք մըն է ,  
ուր կան մեր թաղաւորներուն զերեզման-  
ները :

Տիւտիւ . պղտի քաղաք մըն է , որուն  
քովի է՝ Ծաղկեոյ լեռ՝ ուր նահատակե-  
ցան Ասկեանք . և ասկէ կրային ջուր մը  
կըրիսի որ ետքը կըքարանայ :

Թօնքադրաւէ , հին Վաղարշապատին  
աւերակներուն քովը՝ ամուր բերդով քա-  
ղաք մըն է :

### Յ Ա Բ Ս Ի Ց Մ Ա Ս Ի Ն Մ Է Զ

Դավթէք (100,000) Ասիայի էն ծաղ-  
կած ու վաճառաշահ քաղաքներէն մէկն  
է . անուանի է մետաքսը և կտաւը :

Արտաւրւ . հոս է Շահսէֆի ու Շահ-  
աբաս Պարսից թաղաւորներուն զերեզ-  
մանները :

Խոճ (20,000) ամուր ու վաճառաշահ  
քաղաք է :

Սաւասս (20,000) Արմեայ լճին քովը մեծ  
քաղաք է . մօտերը հանքային ջրեր կան :

Մարտաս (15,000) ասոր քովերը զետ  
նափոր տեղուանիք կան ժայռի մէջ փորած :

---

## Դ. Ե Ր Ե Բ Ի Ը

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Երաբետազին մէջ հին ատենը այլեւ  
այլ բնակիչ կային վրանաբնակ . եօթնեւ  
բորդ գարուն մէջ Մէհէմմէտ ասոնց մէծ  
մասը միացուց , որ զօրաւոր տէրութիւն  
մը ձեւացան ու քիչ ատենի մէջ տարա-  
ծուեցան իրենց երկրէն ինչուան Ապանի-  
ային ծայրը . բայց Օսմանցիք բոլորովին  
վերուցին ասոնց տէրութիւնը : Հիմա Ե-  
րաբիային բնակիչներէն ոմանք Փէլահ  
կըսուին , որ երկրազործութիւն կընեն . ո-  
մանիք ալ Պէտէվիլ , որ վրանաբնակ ու  
հովիւ են :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Երաբիային սահմանը հիւսիսէն Ա-  
սիայի Տաճկաստանն է . արևելքէն Պար-  
սից ծոցը . հարաւէն Հնդկաց ովկիա-  
նոսը . արևմուտքէն Կարմիր ծովը :

Տարածութիւնն է 800,000 մղոն քառակուսի :

Երկիրը ընդհանրապէս դաշտային ու աւազուտ է : Արաբիային մէջն են երկու անուանի լեռները, Ախնա ու Քորեք :

Օգը չոր ու խիստ տաք է, մանաւանդ հիւսիսային կողմը որ շատ խորշակ ալ կըլլայ, ու անձրե խիստ քիչ կուզայ :

Հողը անբեր է . բայց Եմէն դաւառը սաստիկ պտղաբեր ըլլալուն՝ Երջանիկ Արաբիա կըսուի :

Գլխաւոր բերքն է խնկեղէն, ձեթ, շաքարի եղէդ, բամպակ, աղնիւ խաչվէ, արմաւ, թուզ, բալասան : Կենդանիներէն ալ խիստ անուանի է ձին . ունի նաև ուզտ, ջայլամ, կապիկ : Կարսիր ծովուն մէջէն աղէկ բուստ (մէրճան) կելլայ, Պարսից ծոցէն ալ մարզրիտ :

Բնակիչն է 12,000,000 :

Կրօնկը մահմէտական :

Երկրին մեծ մասը Օսմանցոց ձեռքն է . մէկալ տեղուանքը այլևայլ շեխերու և խմաններու ձեռքով կըկառավարուին :

### ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Արևքի (18,000) Աէհմէտին ծնած քաղաքն է . Տաճկլըներուն հաճիները հոս կուզան Քեապէն տեսնելու :

Մէտքնէ (6000) հոս մեռած է Արէհէմ-  
մէտ, որ Արքէին հոսքաշուեր էր 622 ին,  
անոր համար հիջրէթը առ Թուականէն  
կըսկի:

Մաշասթ (60,000) լոմէնի ծոցին վրայ  
Արարիային էն վաճառաշահ քաղաքն է.  
ասոր քովերը կապարի հանք կայ:

Մոթ (5000) Կարմիր ծովուն վրայ բա-  
նուկ նաւահանդիստ է, ու Եմէնին խահ-  
վէն ասոր անունովը Արքայի խահվէ ալ  
կըսուի:

Կարմիր ծովուն քովերն է Ախնա լեռը,  
որուն վրայ Հոռմի վանք մը կայ՝ սուրբ  
Կատարինէ ըսուած՝ բերդի նման:

Արարիային ներսի կողմին ալ 60,000  
հրեայ կայ վրանաբնակ՝ Որդիք Անքարայ  
ըսուած:

---

## Ե · ՊԵՐՍԿԱՍՏԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Պարսկաստանը ատենով աշխարհիս  
էն մեծ թագաւորութիւններէն մէկն էր.  
Եօթներորդ դարուն մէջ Արարացիք առին,  
ու իրենց հաւատքը անոնց սորվեցուցին:

Քիչ ատենէն Պարսիկները զօրանալով՝  
իրենց երկրին մէկ մասը նորէն ձեռք ձգեցին . իսկ 1747 ին բոլոր երկիրը երկու տէրութիւն բաժնուեցաւ . այսինքն Խրան կամ բուն Պարսկաստան , և Աֆղանիստան , որուն մէջն է Խորասան ու Պէլութիստան :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Պարսկաստանին սահմանը հիւսիսէն Ասիայի Ռուսաստանը՝ Կասպից ծովս ու Թաւրքաստանն է . արևելքէն Աֆղանիստան՝ Խորասան ու Պէլութիստանը . հարաւէն Լյոմէն , ու Պարսից ծոցը . արևմուտքէն Ասիայի Տաճկաստանը :

Տարածութիւնն է 340,000 մղոն քառակուսի :

Երկիրը լեռնոտ ու բարեբեր է :

Օդը բարեխառն է հիւսիսային կողմը . հարաւային կողմը տաք :

Գլխաւոր բերքերն են երկաթ , պղինձ , կտապար , մարմարիոն , նաւթ , ցորեն , բըրինձ , զինի , ազնիւ պտուղներ , կանեփ , մետաքս , բամպակ , բուրդ , ծխախոտ , և մարգրիտ :

Բնակիչն է 9,000,000 , մեծ մասը պարսիկ , մնացածը տաճիկ , քիւրտ , թիւրքմէն , հրեայ , հայ :

Արօնիքն է մահմէտականութիւն՝ Ալիին  
աղանդը :

Տէրութեան կառավարութիւնն է ա-  
զատ միապետական :

### ԳԼԽԱՌՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Դէգըան (50,000) 1794 էն ՚ի վեր Պար-  
սից շահը հոսկընստի, ամառուան օդը վեա-  
սակար է :

Ասպազան (200,000) Պարսից առջի մայ-  
րաքաղաքը, արևելքի էն մեծ ու աղուոր  
քաղաքներէն մէկն է : Քովի է նոր ջու-  
ղան՝ որ հին ջուղայէն քշուած Հայ-  
երուն բնակած տեղն է :

Շիրաք (52,000) ասոր զինին ու վար-  
դի եղը խիստ աղնիւ է : Աս քաղքիս  
մօտ է Ատահը կամ Պերսեպոլիս քաղ-  
քին աւերակները, որ հին ատենը Պարս-  
կաստանի մայրաքաղաքն էր :

Հաստատան (45,000) հին Խկրատան քաղ-  
քին տեղը շինած է . մորթի գործարաններ  
ունի :

Գ.Ա.ԶՊԻՆ (40,000) Պարսկաստանին մեծ  
քաղաքներուն մէկն է, արհեստաները շատ  
ծաղկած . աղնիւ զինի, պիստակ, մե-  
տաքս, ու կապերտ ունի :

Էջք (35,000) վաճառաշահ քաղաք է .

Հոս կրակապաշտ պարսիկներ կան :

Պէստէրագաս(20,000) Պարսկային ծոցին  
վրայ բանուկ նաւահանդիստ է :

## Օ. ԵՖԳ. ԸՆԻՍՏԵՐ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Աֆղանստան հին Ազգուանիք ազգն են,  
որ թամբարները Հայաստանին հոս քշեր  
ու տաճկլցուցեր են: Ասոնք ատենով Պար-  
սից տակն էին . բայց 1747 ին ինքնազլուխ  
տէրութիւն ունեցան :

## ԷՆԴԻԱՆՈՒՄ ԳԻՏԵԼԻՔ

Աֆղանիստանին սահմանը հիւսիսէն  
Պարսկաստանն է . արևելքէն Հնդկաս-  
տանը . հարաւէն Հնդկաց ծովը . արև-  
մուտքէն Պարսկային ծոցը :

Տարածութիւնն է 200,000 մղոն քառա-  
կուսի :

Նրկիրը ընդհանրապէս լեռնոտ է, բայց  
արևելեան կողմը աւազուտ :

Գլխաւոր լեռներն են Հիմալայա ը-  
սուած բարձր զօտիները :

Հողը խիստ բարեբեր է, և օդը առողջ :

Բերքն է ամեն տեսակ պառողու կենացանի . ունի նաև առիւծ , վազր , ընձառիւծ , բորենի , դայլ և արջ :

Բնակիչն է 10,000,000 , աֆղան , սլավոնիկ , հնդիկ :

Կրօնկը մահմէտական :

### ԳԼԽԱԽՈՐ ԳԱՂԱՔՆԵՐԸ

ՔԵՍՊԻԼԿԱՄ-ՔԵՊՈՒ (80,000) վաճառքն է աղեկ ձի :

ՔԵՆՏԱՀԱՐ (100,000) ամուր բերդովլուսուր երկրին հին մայրաքաղաքն է :

ՀԵՐԱԹ (100,000) Խորասանին էն մեծ քաղաքն է :

ՔԵՐԱԹ (20,000) ՊԵԼՇԵԽԽՍՏԱՆԻՆ զրխաւոր քաղաքն է :

### Է · ԹԱՐԵՔԱՍՏԱՆ

#### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԹՎՈՒՐՔԱՍՏԱՆԻՆ մէջ ատենով այլ ևսպատ ցեղեր կըսիրեին . ասոնցմէելան ատեն ատեն (Օսմանցիք , Հոնք , Թաթարները , և Աէնկլթիմուրը՝ որ մէկդիեն

ինչուան Զինու պարիսպը , մէկալ դիէն  
ինչուան Միջերկրական ծովը տիրեց : Հի-  
մակուան բնակիչներն են Խողոքէք , Պու-  
խարացի , Թափրմէն , և Գրրղըզ :

### ԸՆԴՀԱՌՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Թռութքաստանին սահմանը Հիւսխօէն  
Ասիայի Խուսաստանն է . արևելքէն Զի-  
նու երկիրը , Հարաւէն Պարսկաստանը .  
արևմուտքէն Կասպից ծովը :

Տարածութիւնն է 500,000 մղոն քառա-  
կուսի :

Թռութքաստանը չորս գլխաւոր մաս կը-  
բաժնուի . Գըրղըզ , Խիլա , Պուխարա ,  
Խորանու :

Երկիրը լեռնոտ ու խիստ բարեբեր է ,  
բայց քիչ մշակած . աղի լիճեր ալ շատ  
ունի :

Օդը բարեխառն ու առողջարար է :

Գլխաւոր բերքն է ոսկի , արծաթ , յա-  
կինթ . մետաքսն ու բամական ալ աղ-  
նիւ է :

Բնակիչն է 3,000,000 :

Կրօնքը մահմէտական :

Կառավարութիւնը չորս գլխաւոր ազատ  
խաներու ձեռքն է :

## ԴԼԻԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ.

**ՊՈՒԽՎՐԸ** (80,000) հինու վաճառաշահչ, թառքաստանին էն ծաղկած քաղաքն է :

**ՍՄԵՐԴԱՆՏ** (500,000) վաճառաշահչ քաղաք է . Ա էնկթիմուրը իր աթոռը հոս դրեր էր, և ինչուան հիմա մէջը իրեն զերեզմանը կայ յասպիս քարէ :

**ԽՈՒՎԾ** (20,000) ասիկայ զերիներու վաճառք ունի :

**ԽՈՐԲԱՆՏ** (600,000) վաճառաշահչ, ու արշեստները ծաղկած քաղաք է :

Բազւ կամ Պաւլո, հին ատենը Բակարիայի թաղաւորութեան մայրաքաղաքն էր, ուստի Ասիային էն հին քաղաքներէն մէկն է :

## ԸՆԴԿԱՍՏԱՆ

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ մէջ հին ատենը այլ եայլ ինքնաղլուխ տէրութիւններ կային . 1100 ին ատենները Աֆղանները տիրեցին հիւսիսային կողմերուն, ետքը Ա էնկթի

մուրը . ասոր թուներէն մէկը 1526 ին Մողոլի տէրութիւնը հաստատեց հօն . բայց 1739 ին Պարսից Կատըրը շահը զնաց մէկ մասին տիրեց : Անկէց ետքը երբոր Մողոլներն ու Մահրաթները իրարու դէմ կոռւլտելու հետ էին, Եւրոպացիք ըսկսան տեղտեղոսքերնին հաստատել : Խսկ 1700 ին վերջերը անդղիացի վաճառականները ըսկսան Հնդկաստանին կալկաթա ու Մատրաս քաղաքներուն տիրել . 1803 ին Մողոլի տէրութիւնը ջնջեցին , Մահրաթները նուաճեցին . 1812 ին ալ զրեթէ բոլոր արևելեան Հնդկաստանին տիրեցին : Անոր համար աս ընկերութիւնը որ Հնդկաստանի ընկերութիւն կըսուի , հիմա ինքնազլուխ հասարակապետութեան պէս կըտիրէ հօն անբաւ հարստութեամբ . միայն հարկատու է Անդղիացի թագաւորին , ու երբեմն երբեմն համար կուտայ երկրին կառավարութեանը վրայ :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Հնդկաստանին սահմանը հիւսիսէն Չինու երկիրն է . արևելքէն Չինու ծով . հարաւէն Հնդկաց ովկիանոսը . արևմուտքէն Աֆղանիստանը :

Տարածութիւնն է զրեթէ 1,000,000 մը դո՞ն քառակուսի :

Հնդկաստանը երկու զլիսաւոր մաս կը բաժնուի . մէյմը Գանդէսէն ասղիս եղած երկիրները , մէյմընալ Գանդէսէն անղին եղածը :

Գլխաւոր լեռներն են Հիմալայա ըսուած բարձր գօտիները , որոնց վրայ Տավալակիրի լեռը աշխարհքիս էն բարձր լեռն է . Կաթ լեռները՝ որ ինչուան Գոմօրին կերթան , և Մոկ լեռները որ ինչուան Մալաքքային ծայրը կըհասնին :

Գլխաւոր գետերն են Ինդոս , Գանդէս , և Պուրամփութէր :

Հողը ընդհանրապէս խիստ բարեբեր է :

Օդը չոր ու տաք . ձիւն դրեթէ ոչ երբէք կուզայ , անձրեներն ալ կանոնաւոր ժամանակ ունին , որ ամիսներով կուզան :

Գլխաւոր բերքերն են առաստ ոսկի ու աղամանդ՝ Վոլգոնտ զաւառին ու Պիրմանի տէրութեան մէջ . Աէլյան կղզին քովերէն աղնիւ մարզրիտ կելլայ . Մալտիվեան կղզիներուն քովերէն ալ տեսակ մը ոստրէ կելլայ որ Հնդկաստանցիք ստակի տեղ կըբանեցընեն : Բոյսերուն մէջ զլիսաւորներն են բրինձ , պանան , շաքար , խնկեղէն , ափիսն , աղնիւ բամպակ ու մետաքս , արմաւ , պամպու , թուղ , և աղնիւ փայտ : Վենդանիներէն ալ շատ կըդառնուին ուղտ , վայրի այծ , փիղ , ոնդեղ-

ջեր , վազը , առիւծ , պօա օձը , կապիկ ,  
սիրամարդ , և զբախտահաւ :

Բնակիչն է 150,000,000 , մեծ մասը հրն-  
գիկ , միացածը պարսիկ , հրեայ , հայ , ու  
եւրոպացի աղզեր :

Եղունին հնդկերէն , որուն զբարառը  
սահսքրիթ կըսուի . իսկ աշխարհաբառը  
շատ տեսակ կըբաժնուի :

Արհեստներն ու ձեռագործները շատ  
ծաղկած են :

Կրօնքը կռապաշտութիւն է՝ Պրահ-  
մայի աղանդը . Հողեփախութեան կըհաւ-  
տան , անոր համար կենդանեաց պատիւ  
կրնեն , ու անոնց միսը չեն ուտեր . մաս-  
նաւոր կերպով կով կըպաշտեն իրենց փա-  
կոտ ըսուած կռատուններուն մէջ :

### ԴԻԽԱՏՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ.

#### Ա : ԳԱԵԳԻՍԻՆ ԱՍԴԻՄ

Գանդէսէն ասդիս եղած երկիրները  
չորս կտոր կըբաժնուին . Անդղեացւոց  
Հնդկաստան , Անդղեացւոց հարկատու-  
երկիրներ , Ազատ Հնդկաց երկիրներ , ու  
Եւրոպացի այլեայլաղզաց տեղուանք :

1. ԱՆԴՐԱՑԻՈՑ ՀՆԴԿԱՍՏԱՆ

Կաւառթս (700,000) Հնդկաստանի Էն  
ծաղկած քաղաքն է՝ թէ զիառւթեան և  
թէ արհեստի կողմանէ : Ենդղիական ըն-  
կերութեան զլտիւը հոս կընսափի :

Տէւէւ (200,000) Մողոլի թաղաւորու-  
թեան մայրաքաղաքն էր :

Ապր (62,000) ատենով զարդարուն  
քաղաք էր, բայց հիմա երեսէ ձգած է :

Պէնարէս (600,000) Հնդկաստանցոց  
ուսումնարանն ու մեծ ուխտատեղին է :

Տաքքս (180,000) Գանդէսին վրայ՝ ծաղ-  
կած քաղաք է :

Քաթթաք (40,000) աս քաղքիս մօտ է  
Շակըռնաթ կուռքին մեծ կոատունը :

Քաւաքութ (24,000) Լշւրոպացիք Հընդ-  
կաստանին մէջ առաջ ասքաղաքս ունեցան:

Մւտրս (460,000) Պէնկալայի ծոցին  
վրայ խիստ վաճառաշահ քաղաք է . բամ-  
պակի ու ապակիի գործարաններ ունի :

Սէրէնսաֆարս (32,000) ատենով Հընդ-  
կաստանցոց մեծ ցեղի մը մայրաքաղաքն  
էր :

ՊօտպաՅ (160,000) պվտի կղղիի մը մէջ  
Ենդղիացւոց վաճառականութեանը զըլ-  
խաւոր քաղաքն է, հոս կրակապաշտ Պար-  
սիկներ կան որ մեծ կրակատուն ալ ունին:

Առաջ . ամուր քաղաք է . բնակիչները երկրադութենին զատ ուրիշ արշեստ չեն զիտեր :

Կարգավաճառ (300,000) վաճառաշահ քաղաք է , բայց նաւահանդիստը խիստ վտանգաւոր :

Աշտեսաված (100,000) ատենով ծաղկած էր , հիմա կէսը աւերակ է :

Սուրբ (160,000) ամուր քաղաք է , և բանուկ նաւահանդիստ ունի :

Փուռս (150,000) Հնդկաստանցոց թագաւորութեան ետքի մայրաքաղաքն էր :

Սեւան կղզին ալ Ենդղացոց թագաւորինն է . զլիաւոր քաղաքն է . Քոլոմակ :

## 2. ԱՆԳՂԻԱՅԻ ԱՐԿԱՏՈՒ ԵՐԿԻՐՆԵՐ

Լաքուզ (300,000) Մողոլի տէրութեան վերցուելէն ետքը Հնդկաստանին էն ծաղկած քաղաքը աս է :

Հաթերապատ (200,000) մեծ ու անուանի քաղաք է :

Արանկապատ (60,000) մեծ քաղաք է , բայց կէս աւերակ :

Կագֆուր (115,000) ասոնք ալ մէյմէկ

Պարուս (100,000) թագաւորութիւն ներու մայրաքաղաքն էր են :

Յ. ԱԶԱՏ ՀՆԴԿԱՑ ԵՐԿԻՐՆԵՐ

**Լ**ԱՀՈՒ (100,000) ատենով խիստ անուանի էր . ասոր ոչխարներուն բուրգը բարակ ու աղնիւ է :

**Հ**ԱՅՏԵՐԱՊԱՏ (15,000) Խնդոս զետին վրայ վաճառաշահ քաղաք է . զէնքի զործարաններ ունի :

**Ք**ԱԹՄԱՆՏՈՒ (20,000) շատ կուտուններ կան մէջը :

**Ք**ԱՇՄԻՐ (150,000) խիստ անուանի է աղնիւ շալերուն համար :

**Մ**ԱԼՏԻՎԵՏԱ ԿԴՋԻՆԵՐԸ , որ հազարաւոր մանր կղզիներ են բարեբեր ու բազմամարդ , և մէկ թագաւոր մը ունին :

4. ԵՒՐՈՊԱՅԻ ԱՅԼԵՒԱՅԼ

ԱԶԳԵՐՈՒՆ ՏԵՂՈՒԱՆՔԸ

**Փ**ՈՒԴԻՇՔԻ (25,000) Է. Գաղղիացւոց  
**Չ**ԱՆՏԵՐԱԿՈՒՐ (30,000) Ճեռքը երկուքն ալ վաճառաշահ քաղաքներ են :

**Թ**ՐԱՆՔՈՒՔՊԱՐ (15,000) Տանիմարքային ճեռքը , բամպակի զործարաններ ունի :

**Կ**ՈՎ (30,000) Փորթուղէզներուն ճեռքը , ամուր քաղաք է , և ապահով ու բանուկ նաւահանգիստ ունի :

Բ. ԳԱՆԳԻՍԻՆ ԱՆԴԻՆ

Գանգեսին անդին եղած երկիրը վեց  
մաս կըքաժնուի . Պիրման , Ախամ , Մա-  
լաքա , Աննամ , Անգղիացւոց երկիրնե-  
րը , և Կղզիները : Աս թաղաւորութիւն-  
ները զրեթէ ամէնն ալ աղատ միապե-  
տական են ու կռապաշտ :

4. Պ Ի Ր Մ Ա Ն

Պիրմանի տէրութիւնը առաջուց Փէ-  
կուի թաղաւորութեան տակն էր , բայց  
հիմա աղատ է : Ասոր բնակիչները շատ  
պատիւ կընեն Ճերմակ փղի մը , որ թա-  
ղաւորին պալատին քովը մեծ պալատ մը  
ունի . կըսեն թէ իրենց թաղաւորին հո-  
ղին ան փղին փորը պիտի մտնայ :

Առ (50,000) մայրաքաղաքն է :

Սաւաս (180,000) մեծաղործ է թաղա-  
ւորին պալատը :

Փէսու . ատենով զատ թաղաւորու-  
թիւն էր . անուանի է ասոր բրդաձե կոտ-  
տունը 300 ոտնաչափ բարձր :

3. Ա Ւ Ա Մ

Աիսամի թագաւորութիւնը ատենով  
պղտիկ էր, բայց հիմա խիստ ընդարձակ է:  
Պատրիք (90,000) Աիսամի մայրաքաղաքն  
է. առ քաղքիս բնակիչներուն մեծ մասը  
Չին են. բոլոր շենքերուն մէջ անուանի  
է մեծ կռատունը, ուր որ 1500 կուոքի ար-  
ձան կայ:

4. Մ Ա Լ Ե Ք Ք Ա

Աս թերակղղիին մեծ մասը հիմա Աի-  
սամի տէրութեան ձեռքը անցած է. մնա-  
ցած մասին բնակիչները վայրենի ու թա-  
փառական մարդիկ են, որ այլեայլ իշ-  
խաններ ունին իրարմէ ազատ:

5. Ա Ն Կ Ա Մ

Անսամին բնակիչները Չինաց լեզուն  
ու աղանդը ունին, և շատը գետերուն վը-  
րայ կը բնակին նաւակներով:

Հուէ (100,000) գլխաւոր քաղաքն է,  
խիստ ամուր ու վաճառաշահ:

Քէջո (40,000) { մեծ մեծ քաղաքներ

Սաթու (180,000) } են:

6. ԱՆԳԴԻԱՑԻՈՑ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Անդղիացւոց երկիրներուն բնակիչներէն ոմանք ինքնազլուխ են, ոմանք հարկատու :

Արաքան (100,000) կ խիստ վաճառաշ Սիսպաֆուր (15,000) շահքաղաքներ են :

7. ԿԴՁԻՆԵՐԸ

Գանգէսէն անդին եղած կղզիներն են Անտաման կղզիները, և Ալիքոսկար կղզիները : Ասոնց բնակիչները քիչուոր ու ինքնազլուխ են :

ՉԻՇ

ՊԵՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Աշխարհքոս առջի ծաղկած տէրութիւններուն մէկն է Չինը . բայց Չիները ուրիշ ամէն ազգերէն զատուած կենալինուն համար՝ արհեստու զիտութեան մէջ շատ առաջ զացած չեն : Թամթարներուն յարձակմունքէն ազատ մնալու հա-

մար՝ իրենց երկրին հիւսիսային կողմը 1100  
մղն երկայնութեամբ պատ մը քաշած են.  
բայց եօթնեւասներորդ գարսւն մէջ Վան-  
չու Թաթարները տիրեցին Ղիներուն, և  
հիմակուան Ղինու թագաւորը անոնց  
ցեղէն է :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Ղինու սահմանը հիւսիսէն Ասիայի  
իրուսաստանն է . արևելքէն Վեծ ովկիա-  
նոսը . հարաւէն Հնդկաստանը . արև-  
մուտքէն Թուրքաստանը :

Տարածութիւնն է 4,000,000 մղն քա-  
ռակուսի :

Տէրութիւնը հինգ զլիսաւոր մաս կը-  
բաժնուի . բուն Ղին, Ղինու Թաթարս-  
տան, Վորէա, Ղինաց հարկատու եր-  
կիրներ, ու Կղզիները :

Երկիրը ընդհանրապէս դաշտային ու  
աղէկ մշակած է . բայց արևմտեան ու  
հիւսիսային կողմերը լեռնոտ են :

Օդը բարեխառն, տեղ տեղալ շատ  
տաք :

Հողը խիստ բարեբեր է :

Գլխաւոր բերքն է չայ, քափուր, մե-  
տաքս, բամզակ, վէրնիճ, յախճապակ,  
մուշկ, այծու բուրդ, և թանաք . շերամի

որպէ , և ոսկեղոյն կարմրախայտ ձուկի  
Չինէն Եւրոպա եկած է :

Բնակիչն է 363,000,000 , որ աշխարհիցիս  
մէջ էն բազմամարդ տէրութիւնն է :

Կրօնքը կռապաշտութիւն . բայց կար-  
դացողներն ու մեծերը Կոմցէի աղանդին  
կը հետեւին , հասարակ ժողովուրդը Փօփ ա-  
ղանդին : Քանի մը հազար հրեայ կայ տէ-  
րութեան մէջ հին ատենէ մտած , քանի  
մը հազար ալ ուղղափառ քրիստոնեայ՝ որ  
զրեթէ միշտ հալածանքի մէջ են :

Կառավարութիւնն է ազատ միապե-  
տութի . իշխանները Մանտարին կը սուվին :

### ԳԼԽԱՒԹԻՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Փէքին (1,300,000) աշխարհիցիս էն մեծ  
քաղաքը կը սեպուի , որ երկու կտոր կը-  
բաժնուի . մէկուն մէջ Շաթարները կը-  
բնակին , մէկալին մէջ Չիները . մեծագործ  
է թաղաւորական պալատը որ զրեթէ վեց  
մղոն շրջապատ ունի :

Քասթոն (800,000) Եւրոպայի վաճա-  
ռականները ինչուան աս քաղաքս կը նան  
դալ . մեծ վաճառքը չայ է :

Կաստիկ (500,000) ինչուան 1368 ասիկայ  
էր Չինու մայրաքաղաքը . անուանի է ա-  
սոր աշտարակը ինը յարկով ու 200 ոտք

բարձրութեամբ, որ վերէն ՚ի վար յտիս-  
ճապակով զարդարած է :

Մաքսօ (33,000) աս քաղքիս մեծ մասը  
Փորթուգէզներուն ձեռքն է :

Լսսօ (80,000) աս քաղքիս մօտ կը-  
բնակի Ֆօխ կրօնքին զլիսաւորը որ Տալայի  
լամա կըսուի :

---

## Ճ Ա Փ Ո Ւ

ՊԵՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Ճ Ա Փ Ո Ւ Երկիրը Փորթուգէզները  
զտան 1542 ին . Ճ Ա Փ Ո Ւ Երկիրը Չիներուն  
մէկ ցեղը կըսեպուին, բայց հիմա անոնցմէ-  
աւելի ծաղկած են թէ արհեստի և թէ  
պատերազմի մէջ : Տէրութեան մէջ օտար  
աղգէ մարդ չիկրնար մտնալ . Երկրցիք ալ  
իրենց տէրութենէն դուրս չեն կրնար  
ելլալ, չէ նէ պատիժնին մաշ է :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Ճ Ա Փ Ո Ւ Մի տէրութիւնը աս չորս զլիսաւոր  
կղզիներէս ձեացած է . Կիֆոն, Ակրոք,  
Քիւզիւ և Եսօ : Ասոնց չորս զին պա-  
տած է Վրեելեան ովկիանոսը, որ մեծ  
Յամթարստանին արեելեան կողմի է :

Տարածութիւնն է 180,000 մղոն քառակուսի :

Երկիրը լեռնոտ է, և շատ հրաբուխ ներ ունի. անոր համար զետնաշարժ ալ շատ կը լսայ հոն :

Հողը բարեբեր ու աղեկ մշակած է :

Գլխաւոր բերքերն են ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, ազնիւ քարեր, քափուր, չայ, բամսակ, մետաքս, և յախճապակ :

Բնակիչը 25,000,000, ամենքը կռապաշտ :

Կառավարութիւնը երկու հոգւոյ ձեռք է. մէկը Տայիրի կը սուի, որ հաւատոյ բաներուն կը խառնուի. մէկաղը Քուազո, որ աէրութիւնը կը կառավարէ :

### ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Ետօ (1,000,000) Ասիային էն մեծ ու աղուոր քաղաքներէն մէկն է. հոս կը նստի իրենց Քուազո թաղաւորը :

ՄԻԱՔՕ (530,000) ուսման կողմանէ Շափոնին էն ծաղկած քաղաքն է. Տայիրին հոս կը նստի :

ԿԱՆԿԱՍԱՔԻ (50,000) օտար աղջերը աս քաղաքս միայն տարին մէկ անդամ մը կը նան մտնալ վաճառականութեան համար :

## ԱՓՐԻԿԵ

ԲՆԴՀԱՆՈՒՅ ԳԻՏԵԼԻՔ

ՍԱՀՄԱՆ ԵՒ ՄԵԾՈՒԹԻՒՆ

Աֆրիկեի սահմանը հիւսիսէն Ավ-  
ջերկրական ծովն է . արևելքէն Աարևիր  
ծովն ու Հնդկաց ովկիանոսը . հարաւէն  
Հարաւային ովկիանոսը . արևմուտքէն  
Ատլանտեան ովկիանոսը :

Տարածութիւնն է 8,500,000 մղոն քա-  
ռակուսի :

## ԲԱԺԱՆՈՒՄ

Ափրիկէն տասնըութը աշխարհք կը-  
բաժնուի . ասոնցմէ իրեքը հիւսիսային  
կողմն են , եօթը մէջաեղուանիքը , ութը հա-  
րաւային կողմը :

Հիւսիսայինները ասոնք են . Եզդիա-  
տոս , Պէրապէրիստան , Աահրա :

Աիջինները ասոնք են . Աենեկամպիա ,  
Հիւսիսային Կուինէա , Կիլիպիտիա , Կու-  
պիա , Եթովպիա , Ատէլ , Այան :

Հարաւայինները ասոնք են . Հարաւային

Կուինէա, Օթենթացւոց երկիրը, Գլ-  
լուխ բարեյուսոյ, Քաֆրաստան, Վոնո-  
մոթափա, Վոզամպիք, Զանկուեպար,  
և Ընծանօթ երկիր:

ԾԱՅ

Ափրիկէին զլիսաւոր ծոցերը ասոնք են.  
Կուինէայի ծոցը՝ Վտլանտեան ովկիանո-  
սին մէջ.

Արաբիայի ծոց կամ Կարսիր ծովը՝ Հընդ-  
կաց ծովուն մէջ.

Արթ և Քաղէս՝ Վիջերկրական ծովուն  
մէջ:

ԿԴՋ

Ափրիկէին զլիսաւոր կղզիները ասոնք են.  
Վսորեան կղզիները, Վատերա կղզին,  
Քանարեան կղզիները, Դալարի զլիսոյ  
կղզիները, Կուինէայի կղզիները, Ար-  
Վատթէոս, Վուրբ Համբարձում, Ար-  
հեղինէ՝ Վտլանտեան ովկիանոսին մէջ.

Վատակապար, Վոքոթորա, Զանգի-  
պար, Քոմորեան կղզիները, և Վաս-  
քարենեան կղզիները՝ Հնդկաց ծովուն  
մէջ:

ԼԵՌ

Լեռներու հինգ զլխաւոր զօտի կայ  
Ափրիկէին մէջ . այսինքն  
Ատլաս՝ Պէրպէրիստանին մէջ .  
Քոնկ՝ Կիլրիտիային ու Կուբնէային մէջ .  
Լուսնի լեռները՝ Եթովպիայի հարաւային  
կողմը .  
Լուփաթալեռները՝ Ափրիկէի հարաւային  
կողմը .  
Մատակասքար՝ համանուն կղզիին մէջ :

ԳԵՏ

Ափրիկէին զլխաւոր զետերը ասոնք են .  
Կեղոս՝ որ կըթափի Միջերկրական ծովը .  
Մենեկալ, Կամալիա, Կիկէր, Օայիրէ՝  
Ատլանտեան ովկիանոսը .  
Օամազէզ՝ Հնդկաց ծովը :

ՕԴ, ՀՈՂ, ԲԵՐՔ

Ափրիկէն այրեցած զօտիին տակը ըլ-  
լալուն համար սաստիկ տաք է . մեծ մա-  
սը երկու եղանակ ունի , մէկը չոր՝ մէ-  
կալը անձրեային , վասն զի վեց ամիս զը-  
րեթէ միակերպ անձրև կուզայ :

Երկիրը դաշտային է , և շատ տեղ մեծամեծ աւազուտ անապատներ կան : Հոգը ընդհանրապէս անբեր է . բայց գետերուն քովերը քիչ մը պաղաբեր են . աւազի անապատներուն մէջ ալ տեղ տեղ կղզին պէս երկիրներ կան (Օասիս ըսուածոր խիստ բարեբեր են :

Գլխաւոր բերքերն են արմաւ , թուզ , ժանտաթուզ , քոքո , կասիա , խէժ , խընկեղէն , պօապապ ծառը՝ որ աշխարհքիս մէջ էն խոշոր ծառն է , և ուրիշ ազնիւ փայտեր . տեղ տեղ ալ կըդտուի բրինձ , շաքար , պղպեղ , բամպակ , կտաւ , լեղակ , ոսկի , արծաթ , երկաթ , ու քարեր :

Բարեյուսոյ զլիսին զինին խիստ ազնիւ է :

Կենդանիներուն մէջ զլիսաւորներն են ասիւծ , վազր , ինձ , ոնզեղ ջիւր , զոմէշ , փիղ , ընձուղտ , վայրի էշ , կոկորդիլոս , ձիազետի , տեսակ տեսակ կապիկներ , մեծամեծ օձեր , ջայլամ , թութակ և կոռնկի :

ԲՆԱԿԻՉ.ԿՐՈՆ.ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ.

### ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Ափրիկէի բնակիչն է 60,000,000,զոյներնին սե , բնութեամբ պակասամիտ , աղէտու վայրենի :

Կրօնքը՝ Եղիպտոսին , Պէրսէրիստա-

նին ու Կուպիային մէջ մահմէտական է .  
Եթովպիայինը քրիստոնեայ , մէկալ տե-  
ղերունը կոապաշտ :

Քաղաքականութեան կողմանէ Ափրի-  
կէին մեծ մասը բարբարոսութեան մէջ  
մնացած է . ինչուան Էն հարկաւոր ար-  
հեստներն ալ հոն չեն զտուիր . իսկ ուս-  
մունք ու զիտութիւն ամեննեին չիկայ :  
Միայն Եղիպատոս ու Միջերկրականին  
ծովեղերքը քիչ մը քաղաքականութիւն  
ըսկսած է :

Կառավարութիւնները ազատ միապե-  
տական են Ափրիկէի մեծ մասին մէջ :

---

## Ե Ե Գ Ի Պ Տ Ո Ս

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՏԻՆ ատենը խիստ ծաղկած էր Եղիպ-  
տոս ամեն արհեստի ու զիտութեանց կող-  
մանէ . մէջը շատ մեծաշէն քաղաքներ  
կային , և թագաւորութիւնը խիստ զօրա-  
ւոր ու անուանի էր : Բայց երկու հազար  
տարիէն աւելի է որ քանի գնաց տկարա-  
ցաւ , առջի մեծութիւնը զրեթէ ամեննեին  
չիմնաց : Եօթներորդ դարուն մէջ Արա-

բացիք տիրեցին Եղիպտոսին, և Ազեքսանդրիային հոչակաւոր զբքատունը այրեցին . եռքը անցաւ Մէմալիք ըսուած Զէրքէզներուն, անոնցմէ ալ Օսմանցոց ձեռքը . 1798 ին Գաղղիացիք առին, բայց խիստ քիչ գիմացան . հիմա Մէհմետ Ալի փաշան սկսաւ ծաղկեցընել Եղիպտոսի մէջ արհեստներն ու վաճառականութիւնը :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ.

Եղիպտոս Միջերկրականին ու Կարմիր ծովուն մէջտեղի է՝ Արարիային հետ կըպած :

Տարածութիւնն է 150,000 մղոն քառակուսի :

Օդը խիստ տաք . անոր համար է որ հոն տեղի բնակիչներուն շատին աչքը ցաւոտ է կըսեն :

Երկիրը աւագուտ ըլլալուն համար շատ պտղաբեր չէ . միայն Կեղոսին մօտ տեղուանքը խիստ պտղաբեր կըլլան, որով հետեւ աս զետը ամէն տարի կըբարձրանայ ու ամիսներով կըծածկէ երկու կողմի դաշտերն ու արտերը :

Գլխաւոր բերքն է բրինձ, արմաւ, մսրացորեն, բամպակ, շաքար, ու պատ-

կառուկ խոտը . կենդանիներուն մէջ ալ  
անուանի է հիլոս ըսուած մուկը , որ կո-  
կորդիլոսին թշնամի է , ու քաջահաւ թըռ-  
չունը որ օձերը կըսպաննէ :

Շնակիչն է 4,000,000 , ղփակ՝ որ հին  
Եզիսպտացիքն են , տաճիկ , արաբացի ,  
հրեայ :

### ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Գևառք կամ Մըւըւը (230,000) խիստ  
վաճառաշահ քաղաք է . ասոր մօտ են ի-  
րեք անուանի բուրգերը , որոնց էն մեծին  
բարձրութիւնն է 428 ոտնաչափ , և մեծ  
զետնափոր գերեզմաննոցը՝ որուն մէջ 3000  
տարուան մումիաներ կան :

Աւեքսանդրակմիսքէնտէն (16,000)  
ատենով Եզիսպտոսի թաղաւորութեան  
մայրաքաղաքն էր . հիմա աշխարհիս էն  
վաճառաշահ քաղաքներէն մէկն է :

Բէցրտ կամ Ռօջէթթա (40,000) Կեղո-  
սին բերանը՝ Եզիսպտոսի բանուկ նաւա-  
հանգիստներէն մէկն է :

Տեսրաթ (30,000) նաւահանգիստը բա-  
նուկ քաղաք է :

Մուրտք . Ափրիկէի ներսերը զացող կա-  
րաւանները ասկէ ճամբայ կելլան :

Մուրմէթս , համանուն պարանոցին վլ-  
րայ պզտի քաղաք է :

Ճաշէ . ասոր քով են Մեմփիս քաղաքին աւերակալները :

Առաջնոր . Հին Թաքրէ քաղաքին աւերակալներուն մէջ պղտի զեղ մըն է :

---

## Բ. ՊԵՐՊԵՐԻՍՏԱՆ

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊերՊերիստանը , որ Բարբարոսաց աշխարհ ալ կըսուի , Հին ատենը Կարգեդոնացւոց ձեռքն էր . ետքը Հոռվմայեցւոց անցաւ , անկէց ալ ետքը Արաբացւոց ձեռքը . իսկ Հիմա այլեայլ շեխերու իշխանութեան տակն է :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Պէրպէրիստան կըսուի Ափրիկէին Հիւսիսային ծովեղերքը՝ Եղիպտոսէն ինչուան Ատլանտեան ովկիանոս :

Օդը բարեխառն է . երկիրը բարեբեր :

Գլխաւոր բերքն է բրինձ , ցորեն , շաքար , ձի , ուղտ , առիւծ :

Բնակիչն է 18,000,000 պէրպէր , մուղրի , տաճիկ , հրեայ :

Կրօնիքը մահմէտական :

ԴԵԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ.

Թառասուա (100,000) հին կարքեղոնի աւերակներուն մօտ մեծ քաղաք է, վաճառականութին ու արհեստները ծաղկած։

Փէս (100,000) ատենով արհեստի ու զիտութեան կողմանէ ծաղկած քաղաք էր։

Մարոք (70,000) կաշին խիստ ազնիւ է։  
Մէքուրուէ (60,000) ատենով Մարոքի թաղաւորութեան մայրաքաղաքն էր։

Ճէջաթուր կամ Աւակէր (20,000) երկար ատեն Օսմանցոց հարկատու էր աս քաղաքը քովի երկիրներովը. 1830 էն ետքը Գաղղիացւոց ձեռքը անցաւ։

Թառակէր (15,000) Ճիսլիլթէռոայի նեղուցին վրայ է. Եւրոպացւոց գեսալանները հոս կըկենան։

Կոստանդնուս. ամուր բերդ է, որ Գաղղիացիք առին 1837 ին։

---

Գ. Ա Հ Յ Ա

Աս երկիրը մեծ անապատ մըն է, որ Պէրպէրիստանի հարաւային կողմը կիսնայ։  
Իրեքհարիւր հաղար մղոն տարածու-

թեան մէջ հազիւ թէ մէկ միլիոն բնակիչ  
ունի , բոլորն ալ զրեթէ վայրենի մարդիկ :

Կրօնքնին մահմէտական ու կոապաշտ :

Գլխաւոր քաղաքներն են Հռոմէն , Թաւ-  
քաղղէ , Թաւապու , Առնա , Ակապլի , և  
Պիլմա . բայց վըրանին խիստ քիչ տեղեւ  
կութիւն կայ :

---

## Դ · Ա Ե 'Ն ԵԿ Ը Մ Պ Ի Ը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

ԱԵՆԵԿԱՄՊԻԾՆ ԱՄՀՐԱՅԻՆ Հարա-  
ւային կողմը կիյնայ . անունը ԱԵՆԵԼԱՎ  
ու Կամպիա գետերէն առած է :

Երկիրը ընդհանրապէս աւազուտ է :

Օդը խիստ տաք . յուլիսէն ինչուան  
հոկտեմբեր միակերպ անձրեւ կուգայ զար-  
հուրելի փոթորիկներով :

Բերքն է առատ ոսկի , խնկեղէն , պրղ-  
պեղ , ջայլալի փետուր , փղոսկր , և պօա-  
պապ ծառը՝ որ ինչուան 90 ոտնաչափ  
հաստութիւն կունենայ : Կենդանիներէն  
ալ տաք երկրի զաղաններուն ամենն ալ  
ունի :

Բնակիչն է 12,000,000 կոապաշտ :

ԳԼԽԱՌՈՅ ՔԵՂԱՔՆԵՐԸ.


Պատուք . մեծ ոսկիի հանք ունի :

Թխուղո . բոլոր երկրին էն կրթուած  
մարդիկը ասոր բնակիչներն են :

Քաշէօ . հիմա Անգղիայւոց ձեռքն է :

Սուրբ Հօնովակոս , որ Գաղղիայւոց  
ձեռքն է :

Սէն Ճէտս . աս երկրին մէջ Անգղիա-  
յւոց զլիաւոր քաղաքն է :



Ե . ՀԻՒՄԱՎԵՅԻՆ ԿՈՒԲՆԵԸ

Կուբնեան Աենեկամպիային հարա-  
ւային կողմի ծովեղերն է :

Աս երկրիս մեծ մասին Եւրոպացիք տի-  
րած են :

Օդը տաք , թաց ու վնասակար է :

Գլխաւոր բերքերն են բամպակ , շպար ,  
լեզակ , և ոսկիի աւազ . կենդանիներէն ալ  
փիղ , վազր , առիւծ , ոնդեղջիւր , ու մե-  
ծամեծ օձեր :

Բնակիչն է 10,000,000 կուապաշտ , որ  
մարդազոհ ալ կընեն :

Գլխաւոր քաղաքներն են Քումասիա ,  
Ապոմէյ , Քափքորս , Քրիսթիանսպուրկ :

## ՕՐԵՒԿԻ ԲԻՏԱԿ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Ա, ՏԿՐՏՏԱՆ Աահրային հարաւային  
կողմն է :

Երկրին մեծ մասը աւազուտ անապատ:  
Բերքն է ոսկի, արծաթ, արմաւ, բր-  
ոխճ, բամպակ ու վայրի գազաններ :

Բնակիչն է 20,000,000, բոլորն ալ սե-  
ռ բարբարոս մարդիկ :

Կրօնքնին կուազաշա, ու մահմէտական :

ԳԼԽԱՒՈՐ ՎԱՂԱՔՆԵՐԸ

ԹասՊՈԽԹՈՒ . Ափրիկէին երեելի քա-  
ղաքներուն մէկն է . որ ոսկիի, փղոսկրի,  
ու խէժի մեծ առուտուր ունի :

Պոռնու . Հիմակուան մայրաքաղաքն է :

Էնկորնու . Երկրին զլխաւոր վաճառա-  
շահ քաղաքն է :

Անուանի են նաև Աէկօ, հին Պորնու,  
Քողպէ, Խպէյիր :

## Ե · Ա Ռ Վ Պ Ւ Ը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

**ԵՐԱՎԻՑՆ Եղիպտոսի հարաւային  
կողմը կիսայ , ու հիմա Եղիպտոսի փա-  
շային ձեռքն է :**

**Երկիրը աւազուտ՝ քարոտ ու անբեր :**

**Բերքն է ոսկի , փղոսկը , երենոս , ու  
արմաւ . կենդանիներէն ալ ամէն տեսակ  
վայրի գազաններ :**

**Բնակիչը 2,000,000 մահմէտական , կը-  
ուապաշտ , ու քրիստոնեայ :**

ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

**ԱԵՆԱՅՐ . ԵԵՂՈՍԻՆ վրայ վաճառաշահ՝  
քաղաք է :**

**ԱՈՒԱԳԻՄ . Կարսիր ծովուն վրայ բա-  
նուկ նաւահանգիստ է :**

## Բ · Ե Թ Ո Վ Պ Ւ Ը

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

**ԵԹՈՎՊԱՑԻՔ որ Հապէշ կամ Խար-  
շիկ ալ կըսուին՝ հին ատենը Ափրիկէին էն**

ծաղկած աղզը եղած են ,ու չորրորդ գարուն մէջ քրիստոնէութիւնը մտեր է մէջերնին .բայց հիմա տէրութիւննին խիստ տկարացած է , ու գիտութիւն ամենելին չունին :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Եթովպիան «Սուպիային հարաւային կողմը ընդարձակ երկիր է՝ չորս այլեայլ տէրութիւններ բաժնուած :

Երկիրը լեռնոտ ու բարեբեր :

Բերքն է ցորեն , բրինձ , շաքար , խաչվէ , բամսակ . եզները խիստ խոշոր են . ու Ափրիկէին հասարակ դաշտները հոն ալ կըդառւին :

Բնակիչը 4,000,000 քրիստոնեայ եւ տիքական :

Գլխաւոր քաղաքն է Կէօնտէր , որ Ամ հարայի թագաւորութեն մայրաքաղաքն է :

Մէկալ իրեք տէրութիւններուն զլաւոր քաղաքներն են Անգոպէր , Աքսում , Տուպարլա , Աբքիքո :

Թ. Ա Տ Լ.

**Վ**ահակն Եթովպիային արևելեան կողմը պղափառ տէրութիւն մըն է :

Երկիրը թաց, օդը ֆնասակար :

Բերքն է ոսկի, կնդրուկ, խէժ, մամ, ու փղոսկը :

Բնակիչը 200,000 մահմէտական :

Գլխաւոր քաղաքներն են

ԶէՅւս, որ Պատիւլմանտէպի նեղուցին մէջ կղզի է :

Պարուրս, որ Արաբիային չետ առուտուր ունի :

Արսակուրէւ, որ ատենով Ատէլի մայրագաղաքն էր :

Փ. Ա Յ Ե 'Ե

**Վ**ահակ Ափրիկէին արևելեան ծավեղերքն է . աս երկրիս ներսի կողմը անքնակ անապատ է :

Երկիրը աւազուտ, բայց պաղաքեր :

Բերքն է ոսկի, զեղին սաթ, փղոսկը, խունկ, խէժ :

Բնակիչն է 130,000 մահմէտական ու կուսապաշտ :

## ԺԵ · ՀԵՐԵՒԵՑԻՆ ԿՈՒՄԱՀԵԸ

ՆԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՒԲԻՆԵԱՆ ԼԵԱՆՈՍ Ու  
բարեբեր երկիր է Ափրիկէի հարաւային  
կողմը :

Ասոր վայրի գաղաններուն մէջ երեելի  
է պօտ ըսուած ահազին օձը, և ուրիշ  
շատ վնասակար ՃՃիներ. տեսակ մը մժեխ  
կայ որ խայթելուն պէս կըմեռցընէ կըսեն.  
տեսակ մը խոշոր մրջիւն՝ ինսոնտի ըսուած,  
որ փղին պատիճը կըմտնայ՝ կըկատղեցը  
նէ ու կըսպաննէ. տեսակ մըն ալ որդ, որ  
ինչ վաճառք կամ կարասիք ըլլայ՝ կըկրծէ,  
փոշի կըդարձընէ :

Բնակիչն է 5,000,000 կոապաշտ ու վայ-  
րենի :

Գլխաւոր տեղուանքն են Լօանկօ, Քոն-  
կօ, Պէնկէլա :

---

## ԺԵ · ՕԴԵՆԴԵՑԻՈՅ ԵՐԿԻՐ

ՕԴԵՆԴԵՑԻՅ բնակութեան քաղաք  
չունին, հաստ զեղերու պէս տեղուանք  
խումբ խումբ բաժնուած կըբնակին :

Բնութեամբ վայրենի են , աւազակա  
բարոյ , աղէկ վազող , ու թունաւոր նետ  
կըբանեցընեն :

Ամենքը մէկէն 400,000 ի չափ :

---

## ԺԳ · ԳԼՈՒԽ ԲԱՐԵՅՈՒՍՈՅ

ԲարեյուսոՅ գլուխը Ափրիկէին էն  
հարաւային ծայրն է Անգղիացւոց ձեռքը :

Օդը բարեխառն , երկիրը բարեբեր :

Ափրիկէի բոյսերուն գրեթէ ամէնն ալ  
կըբուսցընէ . իսկ վայրի զազանները հիմա  
քիչցած են , ոչխարները խոշոր գմակ ու  
նին , ծովեղերքէն ալ շատ պալէնա կելայ:

Բնակիչն է 420,000 , կէսը ճերմակ՝ կէ-  
սը սե :

Գլխաւոր քաղաքն է Գլուխ Բարեյու-  
սոյ կամ Քարօ տի պոնա սփեռանցա  
(18,000) Եւրոպայէն Հնդկաստան զացող  
եկող նաւերը հոս կըհանդչին :

---

## ԺԴ · ՔԵՖԵՍԱԾԵ

ՔԱՖՐԱՍՏԱՆԻ մեծ մասը լեռնոտէ, մասցածը տւագուտ, բայց բարեբեր: Բնակիչն է 2,000,000 սկ., կտրիճ, աղեկ վազող ու վարպետ որսորդ:

---

## ԺԵ · ՄՈՒԱՄԱԹԵՓԵ

ՄՈՆՈՄՈԹԱՓԱՆ ատենով մեծ թագաւորութիւն էր, հիմա մանր տէրութիւններ բաժնուած, ու ծովեղերքը փորթուղեզներու ձեռքն է:

Օդը բարեխառն, հողը բարեբեր, ոսկին ու արծաթը շատ:

Բնակիչն է 1,400,000:

---

## Ժ.Օ. · ՄՈ.Զ.ԱՄՊԻՖ

ՄՈԶԱՄՊԻՖԸ փորթուղեզներուն ձեռքն է, բայց բնակիչները ինքնազլուխ:

Գլխաւոր քերքն է ոսկի , արծաթ , բը-  
րինձ , փղոսկը :

Բնակիչը 2,600,000 :

Գլխաւոր քաղաքն է Մոզամբիկ (2800) :

---

### ԺԵ. ԱՌԵԿՈՒԼԵՊՐ

Օքսնկուկպամը 1 ուփաթա լեռնե-  
րուն արևելեան կողմը ծովեղերեայ ցած  
երկիր մըն է՝ օդն ալ անառողջ :

Բերքն է խէժ , փղոսկը , ծարիր , ու կտ-  
պուտ արջասապ :

Բնակիչը 2,000,000 կէսը արաբացի ,  
կէսը տեղացի կոապաշտ :

Գլխաւոր տեղուանիքն են Մակատոքսո ,  
Պրավա , Քուիլօա , Մոնկալլո , Մոմպա-  
զա , Մէլինտա :

---

### ԺԲ. ԱՌԵԾԵՆՈԹ ԵՐԿԻՐ

Կոկրտտւազին ու Օթենթացւոց երկ-  
րին մէջտեղը ընդարձակ երկիր մը կայ , որ  
գեռ անծանօթ է : Մէջը շատ վայրենի  
ու բարբարոս ժողովուրդ կայ , որ ատեն  
տատեն արշաւանքներ ըրեր են իրենց քովի  
երկիրներուն վրայ :

ԺԹՅ. ԱՓՐԻԿԵՒԻ ԿՊՀ. ԶԻՒՑԵՐԸ.

(ՍՈՒԾ 4. ԱՆԳԱՄԱՑԻՈՑ ԶԵՄՆՔԸ)

Ֆեռանտօ ՓՕ (30,000) Կուինէայի մէջ:  
Վերսալութ, ապառաժ ու անքնակ  
կղզի մըն է :

Առերբ Հեղանէ : Հոս մեռաւ Կափու  
Էսն Պոնափառթէն 1824 ին :

Մարտեցնա, ասիկայ առաջ Գաղղիա  
ցոց ձեռքն էր :

Աէզէւեան կղզիները :

2. ԳԱՂԱՄԱՑԻՈՑ ԶԵՄՆՔԸ

Պուրպուր կղզի (42,000) Հոս տեղի  
խաչվէն խիստ ազնիւ է :

3. ՓՈՐԹՈՒԳԻՉՆԵՐՈՒՆ ԶԵՄՆՔԸ

Ասուրեան կղզիները (200,000) ասոնց  
մէջ զլսաւորներն են Յաէրչերա, Աուրբ  
Միքայէլ, Աուրբ Մարիամ, ու Փիքօ  
կղզին :

Մատէրա (120,000) ասոր զինին խիստ  
անուանի է . ատենով բոլոր կղզին ան-  
տառ է եղեր, Փորթուգիշները 1431 ին

գացին կրակ տուին այրեցին , անկէ ետքը  
երկրու բարեբեր եղաւ :

Դաւար Գլուխ կղզիները (42,000) ա-  
սոնց զլսաւորներն են Առւրբ Յակոբ ,  
Առւրբ Անտոն , ու Աղի կղզին . շատին  
մէջն ալ հրաբուխ կայ :

Սուրբ Մատթեոս . Առանտեան ովկիա-  
նոսին մէջ անբնակ կղզի է :

Սուրբ Թուշաս Կուինէայի ծոցին  
մէջ . ուսկից շատ շաքար կելայ :

#### 4. ՍՊԱՆՏԱՑԻՈՅ ՁԵՌՔԸ

Քասարեան կղզիները (174,000) ասոնց  
զլսաւորներն են . Քանարիա , Թէնէրիֆ-  
ֆա , Փալմա , Երկաթի կղզին , և Ֆոր-  
թավենթուրա , որոնց զլսաւոր բերքն է  
ազնիւ զինի :

Խճանար կղզին , և Աննա Պոնա՝ Կուի-  
նէայի ծոցին մէջ :

#### 5. ԵՒՐՈՊԱՑԻՈՅ ՁԵՌՔԸ ԶԵՎԱԾ ԿՂՋԻՆԵՐԸ

Մատակասքար (4,000,000) Ափրիլէի կղզ-  
զիներուն էն մեծն է . ասոր ծովեղերքը  
միայն ծանօթ է մեզի . օդը թաց ու վնա-  
սակար : Կըսեն թէ ներսերը աղէկ մշա-  
կած է :

Առաջնային (100,000) ասոր բնակիչները  
Երաբացի են:

Զանցագար , զանկուէպարին ծովեցելքն է . զլխաւոր վաճառքը զերի , խէժու փղոսկը :

Քսարեւան կղղիները, որ Արարացւոց  
ձեռքն են :

## ԱՄԵՐԻԿԱ

ԸՆԴՀԱՆՈՒԹ ԳԻՏԵԼԻՔ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՄԵՐԻԿԱՆ ատենով անծանօթ երկիր էր . 1492 ին Վրիստափոր Վոլոմպոս Շենովացի նաւորդը ան կողմերը գնաց Ապանիայի թագաւորին կողմանէ , ու նախ կուանահանի ըսուած կղզին գտաւ , որ Լուքայեան կղզիներուն մէկն է : Նտրը Ամերիկոս Վեսփուչին ան երկրին մէկ մասը պարտեցաւ , ու ստորագրութիւնը ընելուն համար՝ երկիրն ալ իրեն անունովը Ամերիկա ըսուեցաւ :

ՍԱՀՄԱՆ ԵՒ ՄԵԾԱԽԹԻՒՆ

Ամերիկան Եւրոպային արևմտեան զին կիսայ . Հիւսիսային կողմէն պատած է Առուցեալ ծովը . արևելքէն Ատլանտեան ովկիանոսը , արևմուտքէն Հարաւային ովկիանոսը :

Տարածութիւնն է 3,000,000 մղոն քառակուսի :

ԲԱԺԱՆՈՒՄ

Ամերիկան երկու մեծ կտոր կըքած նուի . Հիւսիսային ու Հարաւային . ասոնք իրարու կպած են Փանամայի սղարանոցովը :

Ամերիկային մէջ 15 տէրութիւն կայ . ասոնցմէ վեցը հիւսիսային կողմը կիյնայ , ինը հարաւային :

Հիւսիսայինները ասոնք են . Ուստի Ամերիկա , Կրոէնլանտիա , Կոր Շրիտանիա , Միացեալ նահանգներ , Մեքսիկօ , Վուաթէմալա :

Հարաւայինները ասոնք են . Քոլումպիա , Կույանա , Պրազիլ , Փէրու , Պալիվիա , Փարակուայ , Փլաթա , Քիլի , Փաթակոնիա :

ԾԱՅ

Ամերիկային զլսաւոր ծոցերը ասոնք են . Հուտսոնի ծոցը , Առոք Լաւրենտիոսի ծոցը , Մեքսիկոյի ծոցը , Հոնտուրաս ծոցը , Քալիֆորնիայի ծոցը :

ՆԵՐՈՒՅ

Ամերիկային զլսաւոր նեղուցները ասոնք են .

ՊԵՀը ինկայ նեղուցը՝ Ամերիկային ու Ա-  
սիային մշտեղը .

Լ Ենքասթէր , Տէվի , Քըմպրը Էնտ ,  
Հուստոն , Կոր Բրիտանիային հիւսի-  
սային կողմը .

Պահամայի ջրանցքը՝ Միացեալ նա-  
հանգներուն հարաւային կողմը .

Մակելանեան նեղուցը՝ Փաթակոնիային  
հարաւային դին :

### Կ Դ Զ Ւ

Ամերիկային զլսաւոր կղզիներն են  
Սառուցեալ ծովուն մէջ Կրոէնլանտիա .  
Ատլանտեան ովկիանոսին մէջ Լոնկիս-  
լանտ , Փերմուտեան կղզիները , Լու-  
քայեան կղզիները , Մեծ ու Փոքր Ան-  
գիլեան կղզիները :

Մեծ ովկիանոսին մէջ Կոր Վրաստան ,  
Մալուխնեան կղզիները , Մակելա-  
նեան կղզիները կամ Երկիր հրայ , և  
Քիլոէ կղզին :

### Լ Ե Ռ

Ամերիկային մէջ լեռներու զլսաւոր գօ-  
տիները ասոնք են .

Ալէկանի՝ Միացեալ նահանգներուն մէջ .  
Քորտիլեան լեռները , որոնց էն բարձրը

Քիմազորասօ կըսուի . ու Ալբաղելի լեռ  
ները :

### ՀՐԱԲՈՒԽ

Ամերիկայի անուանի հրաբուխները ա-  
սոնք են .

Սուրբ Եղիա , Օտուսաց Ամերիկային մէջ .  
Փոփոքաթէփէթ , Մեքսիկոյին մէջ .

Քոթոփաքսի , և Փիշինքա , Քոլումազիային  
մէջ .

Արէքուիփա՝ Փէրուին մէջ :

### ԳԵՏ

Ամերիկային դլխաւոր գետերը ասոնք են .  
Աելսոն , որ կըթափի Հուտսոնի ծոցը .

Միսիսիփի , Մեքսիկոյի ծոցը .

Քոլումազիա , Մեծ ովկիանոսը .

Սուրբ Լաւրենտիոս , Օրենսք , Ամազու-  
նեաց գետը , Շառքանթին ու Փլաթա ,  
որ կըվազեն Ատլանտեան ովկիանոսը :

### ՕԴ , ՀԱՂ , ԲԵՐՔ

Ամերիկան հիւսիսային բեեռէն ինչուան  
հարաւայինը տարածուած ըլլալուն՝ աշ-  
խարհքիս մէկալ մասերուն ամեն կլի-

մաները ունի : Այսայն թէ Ամերիկային մէջ աւելի քիչ է մի և նոյն կլիմային տաքութիւնը, քան թէ Ափրիկէին ու Ասիային մէջ. պատճառն է Ամերիկայի լեռներուն շատութիւնը, որոնց վրայէն ամառձմեռ ձիւնը պակաս չէ :

Հողը տեղ տեղ աւագուտ է, բայց ընդհանրապէս խիստ բարեբեր, ու Եւրոպայէն հոն տարուած բոյսերուն ամէնն ալ խիստ աղէկ առաջ եկած են :

Բերքերուն մէջ Ամերիկային հանքը խիստ առատ է, ոսկիին մեծ հանքերը՝ Քոլումպիայի, Պրազիլի, Արեսիքոյի ու Փէրուի մէջն են, արծաթը՝ Քիլիին՝ Արեսիքոյին ու Փէրուին մէջ, յակինթը՝ Քոլումպիային մէջ, աղամանդը՝ Պրազիլին մէջ: Առատ են նաև ուրիշ մետաղներն ու հանքերը :

Բոյսերուն մէջ բուն Ամերիկայի բերքն է զետնախնձոր, մնրացորեն, ու ծխախոտ, այրեցած գօտիին տակն ալ տաք երկրի ամէն բերքերը կը տուին :

Ամերիկան գտուած ատենը մեր կողմերուն ընտանի կենդանիները հոն չէին տեսնուեր . բայց հիմա խիստ շատցած են : Վայրի կենդանիներէն հիւսիսային կողմը կը գտուի եղջերու, դայլ, արջ, ջրշուն, հարաւային կողմերն ալ վայրի խոզ, կապիկ, լամա, և այլն :

ԲՆԱԿԻՉՎԿԻՇԱՆՔԱԿԱԽԱՌՈՒԹԻՒՆ  
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Ամերիկայի բնակիչն է 40,000,000 . ասոնց մէկ մասը բուն եւրոպացի է , նոյն չափ մը բուն ամերիկացի , մնացածը ափերիկեցի գերիներ :

Կրօնքը՝ հարաւային կողմը զրեթէ ամէն տեղ ուղղափառ է , Միացեալ նահանգներուն ու Անգլիացւոց երկիրներուն մէջ նորազանդ . իսկ տեղացի վայրենիները կոապաշտ են :

Կառավարութիւնը շատ տեղ հասարակագետական է . միայն Պրավիլը չափասրած միապետութիւն է , ֆարակուան ալ ինքնազլուխ իշխանութիւն մըն է :

Ե. ԱՌՈՒՄԻ ԸՄԵՐԻԿԱ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՌՈՒՄԻ Ամերիկան Առևսաց կայսրը վաճառականներու ընկերութեան մըյանձնած է , բայց բնակչաց մծ մասը գեռինքնազլուխ են . ասոնց մէկ ցեղին պըու

կունքը երկուք ձեղքուած՝ անտանարարոյ  
մարդիկ են :

ԲՆԴԱՀԱՍՏԱՐ ԳԻՏԵԼԻՔ

Իուսի Ամերիկային միայն ծովեղերքը  
յայտնի է, ան ալ զրեթէ միշտ ձիւնով  
ծածկած . իսկ ներսերը անծանօթ :

Գլխաւոր վաճառքն է տեսակ տեսակ  
մորթ, ու պալէնա ձուկը :

Բնակիչը զրեթէ 50,000 կոտապաշտ:

Գլխաւոր քաղաքն է Կոր Արքանիկէլ  
(1000) Վիճքա կղզին մէջ :

Բ. ԿՐԱՅՆԱԼԱՌԱՏԱՐ

Կրայնալատան Ամերիկայի էն հիւ-  
սիսային ծայրն է, բոլորովին սառնապատ,  
ու միայն ծովեղերքը ծանօթ :

Օդը ցուրտ . տարուան մէջ տտեն  
կըլսայ որ իրեք ամիս միակերպ զիշեր  
իրեք ամիս ալ ցորեկ կունենան :

Բերքն է ամիանդ, հանքային ածուխ,  
կրանիթ, և ուրիշ քարեր :

Բնակիչները Խարիմացիք կրսուին՝ որ  
չատակով պատիկ մարդիկ են, ու որտու-

ჭოթեամբ կապրին . ձմեռը զետնափոր տես  
դուանիք կը բնակին , իսկ ամսոր ծովու շահ  
կաշիէ շինած վրանի տակ :

Աս երկիրը Տանիմարքացիք զտան 970 ին .  
բայց հիմա կէսը Անգղիացւոց ձեռքն է :

### Գ . ՆՈՐ ԲՐԻՏԱՆԻԱ

#### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Առաջ աս երկրին մեծ մասը Գաղ  
ղիացւոց ձեռքն էր . 1760 ին Անգղիացիք  
առին , անունն ալ գրին ‘Նոր Բրիտանիա :

#### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

‘Նոր Բրիտանիային մեծ մասը անծառ  
նօթ է , չողը թաց , օդը ցուրտ . միայն  
հարաւային կողմը բարեթեր է :

Բնակիչը 1,000,000 , շատը Եւրոպա-  
ցի և ուղղափառ , մնացածը տեղացի  
կուապաշտ :

Գլխաւոր քաղաքներն են

Քրուեգէք , որ Քանատային մէջ ամուր  
ու խիստ վաճառաշահ քաղաք է :

Մոնրէն , որ մորթի վաճառք ունի :

Էւենսքս , աղւոր նաւահանգիստ ունի :

## Դ. ՄԻԱՅԵԱԼ. ՆԵՀԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԻԱՅԵԱԼ նահանգները ատենով  
Ենդղիացւոց ձեռքն էին. ետքը կամաց  
կամաց զատուեցան ու 25 տէրութիւն եղան  
իրարու դաշնակից. ասոնք մէյմէկ գլխաւոր  
իշխան ունին՝ որ չորս տարին մէյմը կը-  
փոխուի :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ.

Աս ընդարձակ երկիրը Ատլանտեան ով-  
կիանոսէն ինչուան Մեծ ովկիանոսը, Մեք-  
սիկոյի նեղուցէն ալ ինչուան Առորբ Լաւ-  
րենտիոս գետը կերթայ :

Օգը տեղ տեղ ցուրտ է, տեղ տեղ ալ  
տաք. իսկ հարաւային կողմի օղը թաց ու  
վասակար :

Գլխաւոր բերքն է բամպակ, շաքար,  
ծխախոտ, քաքաօ, լեղակ :

Բնակիչը 13,000,000, շատը եւրոպացի  
նորաղանդ, մնացածը տեղացի :

Աս երկրիս մէջ քաղաքականութիւնը,  
որհեսաներն ու զիառութիւնները քիչ ա-  
տենի մէջ շատ առաջ դացած են :

## ԳԻՒՅԵՒԹՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Վ զւռակթու (16,000) զլիսաւորքաղաքնէ :  
Կ որ Եօրք (200,000) վաճառականութիւնը խիստ բանուկ է :

Փ րւադեգիւս (167,000) աս քաղքիս մէջ դիտութիւնները շատ ծաղկած են :

Պ աւարտոր (63,000) ասոր նաւահանգիստը 2000 նաւ կրնայ առնել :

Կ որ Օրւէան (50,000) բնակիչներուն մեծ մասը զաղղիացի են :

Պ ոսթու (43,000) հոս ծնած է Պուանիքին բնախօսը :

## Ե. Մ Ե Ք Ս Ւ Ւ Ք Օ

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Մ ԵՔՍՒԹՈՅԻ Երկիրը 1521 ին Ապանիացւոց ձեռքը անցաւ . բայց 1820 ին բոլոր բնակիչները զլուխ քաշեցին ու զատ զատ հասարակապետութիւններ եղան՝ իրարու դաշնակից :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

**Մեքսիկոյի երկիրը ընդհանրապէս լեռնոտ է, ու շատ հրաբուխներ ունի :**

**Գլխաւոր բերքն է արծաթ, ոսկի, բամպակ, շաքար, ծխախոտ, ցորեն, լեղակ, որդնուկ՝ որ ծիրանի ներկ կը լայ :**

**Օղը՝ ներսերը բարեխառն. իսկ ծովեղերը տաք, թաց ու վնասակար :**

**Բնակիչը 8,000,000 ուղղափառ :**

ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

**ՄԵՔՍԻԿՈ (180,000) Ամերիկային էն աղուոր քաղաքն է. մայր եկեղեցին խիստ մեծագործ ու հարուստ :** **Մեքսիկոյին մօտ եղած լճերուն վրայ եղէզներով շինած շարժական պարտէզներ կան :**

**ՓՈՒԷՊԱ ՏԷ ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍ (68,000) վաճառաշահ քաղաք է :**

**ԿՈՒԱՆԱԲՍԱԹԱ (40,000) Մեքսիկոյին էն հարուստ արծաթահանքը հոս է :**

**ՔՈՒԷՐԵԹԱՐՈ (35,000) շատ զործարաններ ունի չուխայի, կաշիի ու ծխախոտի :**

**ՇՈՒՈՒԱ (16,000) ատենով Մեքսիկայոց կրօնքին զլիաւոր քաղաքն էր. հոսմեծ քառակուսի բուրգ մը կայ աւերակ :**

**ՎԵՐԱ ՔՐՈՒԶ (7000) Եւրոպացւոց վաճառականութեան էն բանուկ տեղն է :**

## Օ. ԿՈՒԹԵԹԵՄԱԼԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԿՈՒԹԵՄԱԼԸ երկար ատեն Ապանիացոց ձեսքն էր . 1821 ին զատ հասարակապետութիւն եղաւ, 15 տէրութիւններէ ձեւացած :

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Կութէմալային հասարակապետութիւնը Մեքսիկոյէն ինչուան Փանամայի պարանոցը կերթայ :

Երկիրը լեռնոտ է, հողը բարերեր, օդը բարեխառն՝ բայց վեասակար :

Հատ հրաբուխներ ունենալուն համար՝ դեմնաշարժը անպակաս է :

Բերքն է մնրացորեն, բամպակ, շաքար, լեղակ, ու ազնիւ փայտեր :

Բնակիչը 2,000,000 ուղղափառ :

## ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Կութեմալը (30,000) ասոր աեղը ուրիշ քաղաք մը կար նոյն անունով որ 1777 ին զետնաշարժով մը զետնին տակը անցաւ :

ՎԵՐԱՓԱՍԾ կամ ՔՈՊԱՆ (12,000) հոս  
տարին ինը ամիս միակերպ անձրեւ կուզայէ  
ՔԱՐԹԱԿՕ (8400) ասոր ծովեղերքէն տե-  
սակ մը ոստրէ կելլայ որ փորաւն մէջ  
կարսիր ներկ ունի :

## ԵՎ ՔՈԼԱԽՄ ՊԻԾ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Առ երկրիս բնակիչները 1811 ին Ապա-  
նիացոցմէ զլուխ քաշեցին, և իրեք հասա-  
րակապետութիւն եղան իրարու դաշնակից :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

ՔՈՂՈւմայիան Փանամայի պարանոցէն  
ինչուան կույանա ու Փէրու կերթայ :

Երկիրը լեռնոտ է ու շատ հրաբուխ-  
ներ ունի :

Օղը բարեխառն, տեղ աեղ ալ ցուրտ-  
ծովեղերքի օղը վեասակար :

Բերքն է ոսկի, արծաթ, փլաթին, պր-  
ղինձ, ազնիւ քարեր, քաքաօ, ծխախոտ  
ու քինա :

Բնակիչը 2,800,000 :

Կրօնիքը ուղղափառ :

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Փոստա (20,000) ասոր դիրքը խիստ  
բարձր է, օգը բարեխառն . մօտերը մեծ  
ջրվէժ մը կայ որ 550 ոտնաչափ բարձ  
րութենէն վար կլցնայ :

ՔՈՒՏԹՈ (50,000) աշխարհքիս մէջ էն  
բարձր դիրք ունեցող քաղաքն է . անոր  
համար օգը տաք չէ , թէպէտե զրեթէ  
հասարակածին տակը կլցնայ :

ԿԱՐԹՎԱԳԻՆ (55,000) ապահով ու բա  
նուկ նաւահանգիստ ունի :

ՓԱՆԱՄԱ (10,000) հարաւային ու հիւ  
սիսային Ամերիկային մէջտեղը խիստ ա  
ղուոր դիրք ունի :

ՎԱՐԻԱՍ (8000) ծխախոտը ազնիւ է :

---

### Բ. ԿՈՒՅՑԵՆ

#### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

ԿՈՒՅՑԵՆԱ Օրենոք զետին ու Ամա  
զունեաց զետին մէջտեղը կլցնայ :

Ասոր ծովեղերքը շատ լճեր կան :

Օղը բարեխառն է . տարին ութը ամիս

միակերպ անձրև զալէն ետքը , չորս ամիս  
անանի չոր ու տաք կրլսայ , որ կենդանինեւ  
բուն շատը անօթի ծարաւ կըջարդուին :

Բերքն է խահվէ , շաքար , խէժ , քոքո ,  
բամպակ ու պղպեղ :

Բնակիչն է 280,000 ուղղափառ :

Երկրին մեծ մասը Քոլումպիային ու  
Պրազիլի կտորը կըսեպուի . մնացածին մէկ  
կտորը Հոլանտացւոց ձեռքն է , մէկալը  
Անգղիացւոց . ներսի կողմերը դեռ ան-  
ծանօթ :

### ԳԼԽԱՌՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Փարստարո (20,000) Հոլանտացւոց  
զիսաւոր քաղաքն է :

Սթագրո-ք (10,000) Անգղիացւոց ձեռ-  
քը վաճառաշահ քաղաք է :

Քաթէնս (3000) համանուն կղղիին մէջ  
առուտուրի քաղաք է :

### Թ. Պ. Ա. Օ. Ի.

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊՐԱԶԻԼԻ Երկիրը ինչուան 1822 ին  
Փորթուղէզներուն ձեռքն էր . անկէց ետ-

Քը Փորթուղալի թագաւորին տղան ինք  
նազլուխ թագաւոր եղաւ հոն :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Պրազիլը հարաւային Ամերիկային ա-  
րևմտեան կողմը կիցնայ :

Այրեցած դօտիին տակը ըլլալուն հա-  
մար խիստ տաք է , բայց ամիսներով ալ-  
անձրե կուղայ :

Հողը խիստ պտղաբեր :

Գլխաւոր բերքն է ոսկի , աղամանդ , և  
ուրիշ աղնիւ քարեր ու փայտեր . մանա-  
ւանդ Պրազիլի փայտ ըսուածը՝ որ աղէկ  
կարմիր ներկ կրլայ . անկէց զատ բը-  
րինձ , բամպակ , ծխախոտ , շաքար : Կեն-  
դանիներէն ալ կապիկ , կոկորդիլոս , ջայ-  
լամ , օձ , ու աղուօր թիթեռնիկներ :

Բնակիչը 5,000,000 , բոլորն ալ ուղ-  
ղափառ :

### ԳԼԽԱՒԹԻՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

ՈՒՅ Եանէցրօ կամ Սուրբ Սեբաստիա-  
նոս (150,000) աշխարհքիս էն աղահով-  
ու էն մեծ նաւահանգիստներէն մէկն է :  
Պահէն կամ Սառ Սաւաստու (120,000)

ինչուան 1773 Պրաղելի մայրաքաղաքն էր :  
Փերսասպութ (60,000) խիստ վաճառա-  
շահ քաղաք է :

Վրաւառիք (20,000) արծաթաշանիքը  
խիստ առատ է :

Սուբբ Պօւս (15,000) մեծ ոսկեհանիք  
ունի :

---

## Ժ. ՓԵՐԱԿ

### ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՔՐԱԵՒ որ Ամերիկան զտուած չէր ,  
Փերուին թագաւորութիւնը խիստ զօրա-  
ւոր ու հարուստ եղած է . 1821 ին Փերուի  
բնակիչները զլուխ քաշեցին Ապանիա-  
ցոցմէ , ու զատ հասարակապեառութիւն  
եղան :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

Փերուն Քոլումպիային հարաւային  
կողմը՝ Մեծ ովկիանոսին ծովեղերքն է :  
Երկիրը շատ տեղ աւազուտ է :

Մեծ ովկիանոսին ծովեղերքը ոչ անձրև  
կուգայ , ոչ որոտմունիք կը լսոյ :

Ակերպն է ոսկի , արծաթ , մնղիկ , զըմ-  
րուխտ . ունի նաև զինի , օղի , շաքար ,  
քինա , բուրդ : Վայրի կենդանիներուն  
մէջ անուանի է լամա ըսուած ոչխարինը-  
ման կենդանին : Ծաց տեղուանիքը ահա-  
զին օձեր ու անթիւ ճճիներ կըզտուին .  
տեսակ մը ճճի ալ կայ սուսթիլո ըսուած՝  
որ թղթի նման բոյն կըշինէ :

Բնակիչն է 1,700,000 ուղղափառ , բայց  
կոտապաշտ լեռնցիներ ալ կան :

### ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Լիտա (54,000) աս քաղաքը Ապանիա-  
ցիք շինեցին 1524 ին :

Քուջո (32,000) Փէրուի հին թաղա-  
ւորութեան մայրաքաղաքն է :

Արեգուտիք (24,000) դիրքը գեղեցիկ .  
բայց մեծ հրաբուխի մը մօտ ըլլալուն հա-  
մար՝ շատ զետնաշարժ կունենայ :

### ԺԵ. ՊՈԼԻ. Դ. Վ. Ի. Ե.

Պուլիկան 1825էն ՚ի վեր ինքնա-  
զլուխ հասարակապետութիւն մըն է :

Երկրին մէջտեղուանիքը լեռնոտ , արե-

ւելեան կողմը բարեբեր , արևմուտքը անընակ անսապատ :

Բներքն է դիմի , ձեթ , ու ազնիւ փայտեր :

Բնակիչն է 4,300,000 ուղղափառ :

### ԳԼԽԱՌՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ.

Փւաթս (30,000) ասոր քովերը հարուստ արծաթահանք կայ :

Փսջ (20,000) ոսկեհանքը անուանի է :

Փոթոս (11,000) ասոր արծաթահանքը խիստ մեծ է :

### ԺԲ. ՓԵՐԵԿՈՒԵՑ

ՓԵՐԱԿՈՒԱՅԸ ատենով Ապանիաց ձւոց ձեռքն էր : Բնակիչներուն մէկ մասը Յիշուսեան կրօնաւորներուն ձեռքովը շատ կրթուեցաւ 1767 ին . երբոր անոնք հեռացան , ժողովուրդն ալ շատ պակսեցաւ : Հիմա ինքնազլուխ տէրութիւն է , որ մէկ իշխանապետ մը ունի :

Երկիրը գաշտային ու խիստ բարեբեր :

Գլխաւոր բերքն է չայ , ծխախոտ , բամբակ , շաքար :

Բնակիչը 300,000 ուղղափառ :

Գլխաւոր քաղաքն է Վերափոխում :

## ԺԳ. Փ Լ. Ը Ը

**Փ Լ. Ը Ը** 1515 ին Ապանիացիք զտան.  
1810 ին բնակիչները զլուխ քաշեցին ա-  
նոնցմէ ու ինքնազլուխ հասարակապետու-  
թիւն մը եղան :

Երկրին մեծ մասը թաց է, օդը տաք :  
Բերքն է զինի, ձեթ, բամզակ, շա-  
քար ու լամայի աղնիւ բուրդ :

Բնակիչը 1,000,000 ուղղափառ :

Դվառաւոր քաղաքն է Պուէնոս Ռյու (44,000) Փլաթա գետին վրայ, օդը խիստ  
աղէկ. վաճառաշահ քաղաք է :

## ԺԳ. Ք Լ. Ի

**Ք Լ. Ի** բնակիչները 1818 ին զա-  
տուեցան Ապանիացոցմէ ու աղատ հասա-  
րակապետութիւն եղան :

Քիլին Փէրուին հարաւային կողմը՝  
Քորտիկան լեռներուն ու Խաղաղական  
ովկիանոսին մշտեղը կիյնայ :

Երկիրը լեռնոտ ու ջրոտ է, օդը բա-  
րեխառն :

Բերքն է պղինձ, ոսկի, արծաթ, և  
աղնիւ քարեր :

Բնակիչը 4,650,000 ուղղափառ :

Գլխաւոր քաղաքներն են Ամերիկա, և  
Վալտիվիա :

---

## ԺԵ. ՓԵ. ԹԵԿՈՒԵԿ

Փաթականուան Ամերիկային հարա-  
ւային ծայրն է, զրեթէ բոլորն ալ ան-  
ծանօթ :

Արևելեան ծովեղերքը տաք ու աւա-  
զուտ է, և անուշ ջուր չունի :

Բնակիչն է 200,000 բարձրահասակ ու  
հիւրասէր, ասոնք բնակութեան քաղաք  
չունին, հապա խումբ խումբ դաշտերու  
մէջ կը բնակին:

---

## ԱՆԴԻԵՎԻ ԿՊՈՒՅԻՔ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Անդիեվանկղզիները, որ Արևմտեան Հնդկաստան ալ կըսուին, զտաւ Քրիստափոր Քոլոմակոս 1492 ին : Ետքը Ապանիացիք կամաց կամաց տիրեցին բոլոր առ կղզիներուն, ու տասը տարուան մէջ Մեծ Անդիլեաններուն բնակիչները ջնջեցին, որ վախկոտ մարդիկ էին :

Փոքր Անդիլեան կղզիներուն բնակիչները որ Քարայիսկ կըսուէին, կտրիչ թլւալով Ապանիացւոց շատ գէմ զրին, ինչուան որ 1600 ին ատենները Եւրոպային ուրիշ ազգերը կամաց կամաց զանոնք ալ ջնջեցին :

## ԲՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԵՔ

Անդիլեան կըսուին ան կղզիներն որ հիւսիսային ու հարաւային Ամերիկային մէջտեղուանքը կիցնան :

Աս կղզիները իրեք զլիաւոր խումբ կըրաժնուին . Մեծ Անդիլեանք, Փոքր Անդիլեանք, և Լուքայեան կամ Պահամա կղզիները :

Մեծ Անդիլեան կըսուին աս չորս կըղզիները . Քուազա , Եամայիքա , Հայիթի կամ Առւրբ Դամինիկոս , ու Փոսթօ Ովքօ :

Փոքր Անգիլեան կղզիներուն զիսաւորները ասոնք են . Առւրբ Խաչ , Առւրբ Բարթուղիմէոս , Առւրբ Լուշիա , Առւրբ Վինչենցիոս , Կրանատա , Կուատալուփիա , Առաթինիկէ , Առւրբ Եւստաֆէոս , և Քուրասաօ :

Լուքայեան կղզիները մահր կղզիներ են Անգղիացւոց ձեռքը . ասոնց մէջ անուանի է Կուանահանի կամ Առւրբ Փըրկիչ կղզին , որ Քոլոմպոսին աս կողմերը առջի զտած տեղն է :

Երկիրը ընդհանրապէս լեռնոտ է , ու շատ հրաբուխներ ունի :

Օդը տաք ու թաց է . Հոկտեմբերէն ինչուան ապրիլ չոր կըլլայ , մնացած ամիսները միակերպ անձրեւ կուզայ :

Սասաիկ մըրիկներ ալ շատ կըլլան աս կղզիները , անանկ որ ինչուան շենքերն ու տները կըփլցընեն :

Հողը խիստ պտղաբեր է . զլիաւոր բերքն է լեղակ , բամպակ , շաքար , ծխախոտ , խնկեղէն , և Ափրիկէին ու Ասիային ամէն բերքերը . միայն թէ Եւրոպային բոյսերն ու կենդանիները հոն երթան նէրիչ ատենի մէջ ցեղերնին կըփոխուի :

Բնակիչն է 2,600,000 :

ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ.

Հազար (70,000) Քուպա կղզին զըլ  
խաւոր քաղաքն է, ամուր ու խիստ վա-  
ճառաշահ :

ՔԻՆԿՍԹՈՆ (33,000) Եամայիքային մէջ  
երևելի վաճառաշահ քաղաք է :

ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՎ (18,000) Մարթինիկէ  
կղզին մէջ խիստ վաճառաշահ քաղաք է :

ՍՈՒՐԲ ԳՈՄԻՆԻԿՈՎ (12,000) Հայիթի  
կղզին մէջ առ քաղաքը Քոլոմակսին  
եղբայրը շինեց :

---

## ՈՎԿԻԵՒԵՒԾ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

**ՈՎԿԻԵՒԱՆՔՆ Եւրոպացիք զրեթէ Ամբրիկան դտած ատեննին զտան . անոնցմէ առաջ Արաբացիք ասոր Հարաւային Ասիա ըսուած կողմը դայեր ու իրենց հաւատքը տարածեր էին 1100 ին կամ 1200 ին ատենները , բայց Փորթուգէները զիրենք վորնտեցին :**

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

**ՈՎԿԻԵՒԱՆՔՆ կըսուին Հարաւային ՈՎԿԻԵՒԱՆՈՍԻՆ մէջ ցրուած կղղիները . որ բոլորը մէկէն Եւրոպայէն շատ մեծ է :**

**Տարածութիւնը կըսեպուի 3,100,000 մը ղոն քառակուսի :**

**Օդը ընդհանրապէս տաք , բայց ծովեղերքը բարեխառն :**

**Երկրին մեծ մասը լեռնոտ է , ծովեղերքն ալ շատ տեղ ժայռերով լեցուն :**

**Գյխաւոր բերքն է հացի ծառ , քոքո , դետնախնձոր , ու ամէն տեսակ խնկեղէն :**

**Բնակիչը 30,000,000 , շատը սև , վայ-**

րենի , անկիրթ ու պակասամիտ . ինչուան  
զետին բանիլն ալ չեն զիտեր . Հիւ-  
ղերու մէջ կը բնակին , որտորդութեամբ  
կապրին , շատն ալ մարդակեր են :

Բոլոր Ովկիանիան իրեք զլիաւոր մաս  
կը բաժնուի . Մալէզիա , Աւոմբալիա , և  
Փոլինէզիա կամ Վրեելեան Ովկիանիա :

### ԳԼԽԱՏՈՐ ԿԴԶԻՆԵՐԸ

#### 1. ՄԱԼԷԶԻԱ

Մալէզիային բնակիչները Հնդկաստա-  
նէն եկած կերեան , ու բուն Ովկիանիայի  
բնակիչներուն պէս վայրենի ու տղեղ չեն :

Գլխաւոր կղզիներն են Պորնէօ , **Ճ**ա-  
վա , և Առւմատրա . ասոնց թաղաւորները  
Հոլանտացւոց հարկատու են . կրօնք-  
նին՝ ոմանցը մահմէտական , ոմանցն ալ  
կուապաշտ : **Ճ**ավային զլիաւոր քաղաքն  
է Պաթալիա՝ Հոլանտացւոց ձեռքը . օղը  
վեասակար :

Պանքս . անագի հարուստ հանք ունի :

Մուլուքնա կղզիները . ասոնց մէկուն  
մէջ ծառ մը կայ՝ որ խէժը սաստիկ  
թոյն է :

Արգութան . միատի ծառ ունի :

Պատմ. Հնդկաստանի ընկոյզ ունի :

ՓԻՒՐՊՊԵԱՆ կղղիները . ասոնք խիստ  
բարերեր են , բայց շատ դետնաշարժ ու  
փոթորիկ կըլլայ հոս :

### 2. ԱԿՍԹ ԲԱԼԻԱ

Աւոթրալիային մեծ մասը Հոլանտա-  
ցիք գտան 1600 ին ատենները , անոր հա-  
մար անունը՝ Կոր Հոլանտա դրին . ասոր  
արեւելեան ծովեղերքն ալ Քուք նաւա-  
պետը զտաւ , ու անունը դրաւ՝ Կոր Կալ-  
լէս հարաւային : Հիմա Անդղեացիք ի-  
րենց երկրին չարազործ մարդիկը հոս  
քշելով երկիրը շատ ծաղկեցուցին :

Գլխաւոր կղղիներն են Վան Տիմէն ,  
որ երկրմի առատ հանք ունի . Կոր Կուփ-  
նէա , Կոր Բրիտանիա , Կոր Իոլան-  
տա , Առղօմնի կղղիները , Հոգւոյն սրբոյ  
կղղիները , Կոր Քալետոնիա , և Կոր  
Օկեանտա :

### 3. ՓՈԼԻՖՆԵԶԻԱ

Փոլինեղեային ղլխաւոր կղղիները ա-  
սոնք են :

ՄԱՐԻԱՄ ԱՆԱ կամ ԱԿԱԶԱԿԱՑ կըլ-  
ղիները . ասոնց հիւսիսային կողմը ահա-

զին ժայռ մը կայ բրդաձե , որ ՚Ն սպասյ  
կին կըսուի :

Քարուքնեան կղզիները :

Սաւտվաշ կղզիները . ասոնց մէկուն մէջ  
ըսպաննուեցաւ Քուք նաւապետը 1779 ին :

Նախորդա կղզիները , Բարեկամաց  
կղզիները , Ընկերութեան կղզիները , և  
Մարքիզեան կղզիները :

## ՀԵՄԵՄԸՆՈՒԹԻՒՆ

### ԱՇԽԱԲՀՔԻՑ

ԳԼԽԱՏՈՐ ՏԵՐՈՒԹԵԱՆ Յ

ԱՇԽԱԲՀՔԻՑ տէրութիւններուն տարածութենէն, բնակիչներէն, զօրքէն ու պատերազմնական նաւերէն կիմացուի ընդհանրապէս իրենց քաղաքական վիճակը. բայց իրարմէ որչափ մեծ կամ պղտիկ ըլլալին ալ որոշ հասկըցընելու համար՝ հոսքովէ քով կըգընենք զիսաւորները։ Կաւելցընենք նաև ամէն մէկուն զիսաւոր քաղաքը, և անոնց լայնութեան ու երկայնութեան աստիճանները (Փարիզու միջօրէէն հաշուելով)։ ասիկայ մեծ զիւրութիւն կրնայ տալ ուսանողներուն քաղուածքը ընելու, ու մայրաքաղաքները զունախ կամ աշխարհացուցի վրայ շուտով զանալու համար։ Վիայն թէ Եւրոպայէն զատ՝ աշխարհիս մէկալ մասերուն թէ մեծութիւնները և թէ բնակիչներուն թիւը անստոյդ ըլլալուն, մենք հոս անոնց միայն զիսաւոր աշխարհքները ու իրենց մեծութեան կամ բնակիչներուն հաւանական թիւերը զրինք. իսկ իրենց զօրքը ամենեին չիզրինք։

ԵՒՐՈՊԱ.

ԱՇԽԱՐՀԻ	ՄԵՖԱՆԻԹ.	ԲԱՍԿԻ	ԶՈՐՔ	ՆԱՐ	ՄԱՅՐԱԳԻՆԱՔ	ԼԱՑՆ.	ԵՐԿ.
ԲՈՒՏԱՆԻ	90,000	24,000,000	100,000	606	Լոնդոն	51° 30'	2° 26'
ՏԵԽԻՄԱՐՔԱՆ	186,500	2,000,000	30,000	25	Քոփէնչակի	55° 40'	10° 14'
ՉՈՒՔ	220,000	4,000,000	45,000	240	Աթոքուլմ	59° 20'	15° 43'
ՌԱԽՄԱՍՍԱՆ	1,536,000	56,000,000	720,000	160	Բէթրապուլի	59° 46'	27° 59'
ԳԱՂԴԻԱ	150,000	32,560,000	300,000	320	Փարիզ	48° 50'	0° 0'
ՊԵԼՃԻԱ	8,200	3,800,000	45,000	..	Պրումել	50° 51'	2° 1'
ՀԱԼԱՆՏԱՆ	9,800	2,500,000	30,000	100	Ամստերդամ	52° 22'	2° 32'
ԶՈՒԻՑԵՐԻ	11,200	2,000,000	..	..	Յուրիք	47° 22'	6° 12'
ԱԿԱՏՐԻ	200,000	32,000,000	270,000	60	Վենես	48° 12'	14° 2'
ԲՐՈՒԽԻԱ	40,000	12,800,000	200,000	..	Պէռլին	52° 30'	11° 3'
ԳԵՐՄԱՆԻԱ	180,000	34,500,000	..	..	Ֆուանքֆոռլե	50° 6'	6° 21'

ՊԱԽԵՐԸ	22,120	4,070,000	35,800	...	Մոնաքօ	48.	8	9.16
ՍԱՔՄՈՒՄ	4,340	1,400,000	12,000	...	Տրեզուս	51.	3	11.23
ԸՆՈՎՀԵՐ	14,125	1,350,000	13,000	...	Անովէր	52.	22	7.24
ՎԻԹԵՄՄՊ.	5,720	1,520,000	13,900	...	Շթուժկարտ	48.	46	6.50
ՓՈՐԹՈՒԳԱԼ	30,000	3,700,000	30,000	47	Լիարոնա	38.	42	11.28
ՍՊԱՆԻԱ	130,000	14,000,000	90,000	56	Մատղիս	40.	24	6.12
ՍՐԵԲՐՆԻԱ	21,000	4,300,000	46,800	12	Թուրբին	45.	4	5.21
ԹՈՍԳԱՆԱ	6,324	1,200,000	4,000	...	Ֆիորէնցա	43.	46	8.55
ՀՐՈՄ	13,000	2,600,000	7,000	...	Հռոմ	41.	53	10.8
ՆԱՓՈԼԻ	34,400	7,400,000	54,000	17	Նափոլի	40.	51	10.55
ՓԱՐՄԱ	1,660	440,000	1,800	...	Փարմա	44.	48	7.59
ՄՈՏՀՆԱ	1,570	380,000	1,780	...	Մոտհնա	44.	38	8.35
ԼՈՒՔԱ	312	143,000	800	...	Լուքա	43.	50	8.10
ՏԱՇԿԱՆՏԱՆ	112,500	9,000,000	300,000	135	Կոստանդնուպ.	41.	0	26.38
ՅՈՒՆԱՆԱՆ	12,000	700,000	12,000	20	Աթէնք	37.	58	21.23

Ա Ս Ի Ա

ԱՀԱԽԱՐՀՎ	ՄԵՋԱԽԹ.	ԲՆԱԿԻ2	ԳԼԽ. • ՔԱՂԱՔ	ԼԱՅՆ.	ՄՐԿ.
ԱՄԱՅԻ ԹՈՒՄ.	4,000,000	3,600,000	ԹՈՊՈԼԿ	58°.12	65°.58
ԱՄԱՅԻ ՏԱՇԿ.	55,000	12,500,000	ՀԱԼԵԿ	36.11	34.45
ԴԱՅԱՍՍԱՆ	150,000	5,000,000	ԿԱՐԺԻՆ	39.0	39.10
ԱՌԱԲԻ	800,000	12,000,000	ՄԱՇԿԱԹ	23.58	56.20
ՊԱՐՍԿԱՍՏԱՆ	340,000	9,000,000	ԱՄԱԿԱՀԱՆ	72.39	49.24
ԱՖԼԱՆԻՍՏԱՆ	200,000	10,000,000	Գ.ԱՀԱՄԱՀԱՐ	33.52	62.9
ԹՈՒՐՔԱՍՏԱՆ	500,000	3,000,000	ՊՈՒՀԱՐԱՐ	39.18	61.0
ԴՆԴՎԱՍՍԱՆ	1,000,000	150,000,000	ԿԱԼԳԱԹԱ	22.33	86.0
ՉԻՆ	4,000,000	363,000,000	ՓՀՔԻՆ	39.54	414.8
ՃԱՓՈՆ	180,000	25,000,000	ԵՄՈ	35.20	36.0

ԱՓՐԻԿԻ

| 195 |

ԱՀԽԱՐՀԱՔ	ՄԵԾՈՒԹ.	ԲՆԱԿԻ2	ԳԼԽ. • ՔԱՂԱՔ	ԼԱՑՆ. *	ԵՐԿ.
ԵԳԻՊՏՈՍ	150,000	4,000,000	ԳԱՇԽՐԿ	30. °	28. ° .55
ՊԻՐԵՐԱՍՏԱՆ	400,000	18,000,000	ԹԱՆԻՈՒՂ	36. 47	7. 51
ՍԵՀՐԸ	800,000	1,000,000	ԹԱՆԱՂԺ	23. 30	2. 15
ՍԵՆԿԱՄՊԻԱ	150,000	12,000,000	ՊԱՄԱՂՈՒՔ	12. 15	11. 35
ԿՈՒՖՈՒՔԱ ՀԻՒՍ.	300,000	10,000,000	ՊԵՆԻ	6. 0	2. 30
ՆԻԿՐԻՏԻԱ	700,000	20,000,000	ՊՈՒՆՈւ	24. 0	19. 25
ԿՈՒՊԻԱ	120,000	2,000,000	ՍԵՆԱԱԼ	13. 20	31. 30
ԵԹՈՎԴԻԱ	150,000	4,000,000	ԿՀՕՆԻԿՀ	13. 10	35. 20
ՀԱՐԱԿ. ԱՓօՐԿ	1,800,000	12,800,000	ԳԵՐԵԽԻԱՐԵՋՈՒՄՄ	33. 56	13. 5
ԿԴՀՆԵՐԸ	400,000	5,000,000	ԵՐԿՈՂԵԼԻ ԿՂՋ	27. 45	16. 5

**ԱՐԵՔԱՆՈՒԹՅՈՒՆ**

ԱՇԽԱՐՀՀՔ	ՄԵԺՈՒԹՅ.	ԲՆԱԿԻՒԹ.	ԲՆԱԿԻՐ2	ԳԼԽ.	ՏՎՂ.	ԼԱՑՆ.	ՆԲԿ.
Նոր ԲՐԻՏԱՆԻԱ	1,500,000	4,100,000	Քուէպիկ	46°	49	73°	36
ՄԻԱՅՆԱԼ Պ.Ա.Հ.	1,500,000	13,000,000	Աղջիկդոն	38°	53	79°	22
ՄԻԿՍԻ-Ք.Օ	1,300,000	8,000,000	Մեքսիկօ	19°	25	101°	25
ՔՈԼՈՒՄԲԻԱ	350,000	2,800,000	Քուիթօ	0°	14	84°	5
ՊՐԱԶԻԼ.	2,250,000	5,000,000	Ոլու Եանէյլո	22°	34	45°	35
ՓԵՐՈՒ	370,000	1,700,000	Լիմիս	12°	2	79°	27
ՊՈԼԻ.ԻՎ.ԻԱ.	340,000	1,300,000	Փլաթօն	2°	23	78°	11
ՓԱ.ԹԱ.	800,000	4,000,000	Պուէնտու Վալթէս	34°	36	60°	44
ՔՐԼ.Ի	130,000	1,650,000	Սահլը Իակօ	50°	42	77°	48
ՄԱԴՐԱՍԱ-Ք	50,000	2,600,000	Հավանաս	23°	9	84°	42
ԱՎԿԻԱՆԻԱ	1,600,000	30,000,000	Նոր Զելանդաս	45°	54	164°	49

# ԵՐԱԲՈՐԴԻ ՄԵԾՈ

## ԱԿՍԱԼԵՄՆԱԿԱՆ

1. Ակսալեմնական աշխարհագրութիւնը կըսորվեցընէ աշխարհքիս դիրքը, ու երկրիս ուրիշ երկնային մարմիններուն հետունեցած վերաբերութիւնները :

2. Երկնաքին ու երկրիս դիրքը երկու զունափայ կերենայ . որոնց մէկը կըսուի Երկրագունատ, մէկալը Երկնագունատ:

### ՆԱԽԱԳԻՏՏԵԼԻՔ

3. Ան զիծն որ երկու կէտի մէջ քաշուած զծերուն էն կարծն է, կըսուի Աւղիղ զիծ . մէկալները Կոր զիծ : (Չե 1:)

4. Ան զծերն որ իրարմէ միշտ նոյն հեռաւորութիւնը ունին, կըսուին Զուգահեռական : (Չե 2:)

1. Աւսումնական աշխարհագրութիւնը ի՞նչ կըսորվեցընէ :

2. Աշխարհքիս դիրքը ինչո՞ւ կլինայ իմացուիլ : — Քանի՞ տեսակ գունատ կայ :

3. Արն է ուղիղ զիծը : — Կոր զիծը :

4. Զուգահեռականը ո՞րն է :

5. Երբոր երկու զիծ մէկզմէկ կտրեն ,  
Անկիւն կըլլայ : (Ձե 3:)

6. Երբոր մէկ զիծ մը ուրիշ գծի վրայ  
անանկ ինջնայ , որ տակի դժին երկու կողմէն ալ հաւասար հեռաւորութիւն ունի ,  
ան զիծը Ուղղահայեաց կըսուի . ու երկուքէն ձեացած անկիւնն ալ Ուղիղ անկիւն կըլլայ , որ իննսուն աստիճանի բացուածք կութենայ : (Ձե 4:)

7. Թէ որ անկեան մը բացուածքը ուղիղ անկիւնէն պակաս ըլլայ՝ Առւր անկիւն կըսուի . (Ձե 5.) իսկ թէ որ աւելի ըլլայ , Բութ անկիւն : (Ձե 6:)

8. Բոլորակը ան կոր զիծն է , որ շարունակ իր շտկութենէն ծրոելով երկու ծայրերը իրարու կըդպչին : Բոլորակին մէջ աեղի կէտը կըսուի Կեդրոն , որ շրջապատին ամէն կողմէն հաւասար հեռու է : (Ձե 7:)

9. Ամէն բոլորակ , թէ մեծ ըլլայ թէ պկտիկ , 360 աստիճան կըբաժնուի . ամէն

---

5. Ի՞նչպէս կըլլայ անկիւնը :

6. Ուղղահայեացը ո՞րն է : — Ո՞րն է ուղիղ անկիւնը : — Մէկ ուղիղ անկիւնը քանի՞ աստիճան է :

7. Առւր անկիւնը ո՞րն է : Բութ անկիւնը ո՞րն է :

8. Ի՞նչ է բոլորակը : — Կեդրոնը ո՞րն է :

9. Բոլորակը քանի՞ կըբաժնուի :

մէկ աստիճանը 60 մաս . ամէն մէկ մասն  
ալ 60 մանրամաս : (**Չե 10:**)

10. Աստիճանը սովորաբար այսպէս կը-  
զրուի (°), մասը այսպէս (‘), մանրամասը  
այսպէս (‘‘) :

11. Շառաւիղը բոլորակի մը կեդրոնէն  
ինչուան շրջապատը քաշուած զիծն է :  
(**Չե 7:**)

12. Ան զիծն որ բոլորակին կեդրոնէն  
անցնելով երկու շրջապատին կըդպչի , ու  
բոլորակը երկու հաւասար կտոր կըբաժ-  
նէ , կըսուի Տրամագիծ : (**Չե 7:**)

13. Առանցքն է զունախն մէջաեղէն ան-  
ցած զիծը : Աս գծին ալ երկու ծայրերը  
Բևեռ կըսուին :

14. Օուզահեռական բոլորակ կըսուին  
մէկ կեդրոնի վրայ քաշուած այլեայլ բո-  
լորակները : (**Չե 8:**)

15. Արտակեդրոն բոլորակը ան է որ եր-  
կու բոլորակ մէջէ մէջ այլեայլ կեդրոնով  
կըբաշուին : (**Չե 9:**)

—

10. Բոլորակին աստիճաններն ու մասերը  
ինչպէս կըդրուին :

11. Բոլորակին շառաւիղը ո՞րն է :

12. Ո՞րն է տրամագիծը :

13. Առանցքը ինչ է :

14. Ո՞րն է զուգահեռական բոլորակը :

15. Արտակեդրոն բոլորակը ո՞րն է :

## ԳԵՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

### ԵՐԿՐԱԳՈՒՆՑ

16. Երկրագունցը երկրիս ձեխննման գործիք մըն է, որուն վրայ կերևնայ բոլոր երկրիս երեսը, շարժմունքը, ու աշխարհագրական բաժանմունքները :

17. Երկրագունտին վրայ ութը շրջանակ կայ. չորսը մեծ, չորսը պղտիկ : (Ղե 11:)

### ԳՈՒՆՏԻՆ ՄԵԾ ԸՆԴԱՎԱԿՆԵՐԸ

18. Գունտին մեծ շրջանակներն են, Հռիզոն, Արջօրեայ, Հասարակած, և Օդի խաւարման :

19. Ասոնք մեծ շրջանակ կըսուին, վասն զի գունտը երկու հաւասար կտոր կըբաժնեն :

16. Ի՞նչ է երկրագունտը :

17. Երկրագունտին վրայ քանի՞ շրջանակ կայ :

18. Գունտին մեծ շրջանակները որո՞նք են :

19. Ինչո՞ւ մեծ շրջանակ կըսուին :

Ա. ՀՈՐԻԶՈՆ

20. Հորիզոնը մարդու մը կեցած տեղին չորս զին երեցած կլոր զիծն է :

21. Երկու կերպ հորիզոն կայ . մէյմը Օգալի , մէյմըն ալ իմանալի :

22. Օգալի հորիզոնը ան կլոր զիծն է , որ մարդ մը դաշտի կամ ծովու մէջ կեցած ատենը երկինքը երկրիս հետ կըսկըլոր կըսկածի պէս կըտեսնայ :

23. Իմանալի հորիզոնը մարդուս կեցած տեղին չորս զիէն 90 աստիճան հեռու եղած շրջանակն է , որ զունաը երկու հաւասար կիսագունատ կըբաժնէ :

24. Իմանալի հորիզոնով կիմացուի աստղերուն ելապու ու մտնալու ատեննին :

25. Գունտին վրայ իմանալի հորիզոնը լոյն ու տափարակ շրջանակ մըն է , որուն վրայ այլեայլ գծեր նշանած են : Աս գծերուն մէկը կըցուցընէ տասուերկու կեն-

---

20. Ի՞նչ է հորիզոնը :

21. Քանի՞ աեսակ հորիզոն կայ :

22. Օգալի հորիզոնը ո՞րն է :

23. Իմանալի հորիզոնը ո՞րն է :

24. Իմանալի հորիզոնը ի՞նչ բանի կուգայ :

25. Գունտին վրայի իմանալի հորիզոնին վրայ ի՞նչ գծեր քաշած կան :

դանակերպները, ամէն մէկը 30 աստիճան  
բաժնուած : Երկրորդ գծին վրայ նշանած  
են կենդանակերպներուն անունները և ամէ<sup>1</sup>  
սուն օրերը : Երրորդ գիծը 32 հաւասար  
կառը բաժնած է, 32 հովերուն չափով .  
ամէն մէկ կառըն է 11°, 15° : Չորրորդն ալ  
360 աստիճան բաժնած է ու չորս կտոր ը-  
րած՝ իննսնական աստիճանով :

26. Դմանալի հորիզոնին երկու բևեռներն  
են Օենիթ կամ Գաղաթնակէտ, Կա-  
տիր կամ Առւղակէտ :

27. Օենիթը շիփշիտակ մեր զլխուն վրայ  
եղած երկնքին մէջտեղի կէտն է :

28. Կատիր կըսուի զենիթին շտկութեամբ  
մեր սուքին տակէն անցած՝ վարի կիսա-  
դունտին մէջտեղի կէտը :

Բ. ՄԻջօրեաց

29. Արիջօրեան է ան շրջանակը, որ բևե-  
ռէ բևեռ ձգուելով՝ հասարակածը կըկտրէ,  
ու կունաը երկու հաւասար կտոր կը-  
րածնէ :



26. Դմանալի հորիզոնին բևեռները որո՞նք են :

27. Ո՞րն է զենիթը :

28. Ո՞րն է եատիրը :

29. Ո՞րն է միջօրեական շրջանակը :

30. Անոր համար միջօրեայ կըսուի աս շրջանակը, որ արել վրան համնելուն պէս՝ աս շրջանակիս տակը եղած քաղաքներուն կէս օր կըլլայ :

31. Կէս գիշեր ան ատենը կըլլայ մեղի, երբոր արել վարի կիսազունտին միջօրէին վրայ է :

32. Գունտին վրայ 24 հատ միջօրէական դժեր քաշուած են՝ ամէն մէկը իրարմէ 15 աստիճան հեռու, որ մէկ ժամ կընէ :

ԵՐԿԱՅՆՈՒԹԵԸՆ ՈՒ ԼԱՑՆՈՒԹԵԸՆ

ԱՍՏԻՃԱՆՆՐ

33. Տեղ մը ուրիշ տեղէ որչափ հեռու ըլլալը իմանալու համար երկու աեսակ աստիճան կայ, մէկը Երկայնութեան աստիճան, մէկալը Լայնութեան աստիճան :

34. Երկայնութեան աստիճան կըսուին բեեոէ բեեո քաշուած միջօրէական զըծերը :

---

30. Ինչո՞ւ համար միջօրէայ կըսուի :

31. Ե՞րբ կէս գիշեր կըլլայ :

32. Գունտին վրայ քանի՞ միջօրէական քաշուած կայ :

33. Երկու աեղի իրարմէ հեռաւորութիւնը ի՞նչպէս կիմացուի :

34. Երկայնութեան աստիճանները որո՞նք են:

35. Երկայնութեան աստիճաններով կի-  
մացուի թէ մէկ քաղաք մը մէկալ քաղ-  
քէն որչափ հեռու է արևելքէն դէպ ’ի  
արևմուտք :

36. Աս աստիճանները հասարակածին  
վրայ նշանած են :

37. Երկայնութեան առջի աստիճանը, որ  
Առաջին միջօրեայ ալ կըսուի, հին ատե-  
նը Գաղղիացիք Երկաթի կղզիէն սկսան  
համրել. բայց հիմա ամէն ազգ իրեն զրւ-  
խաւոր գիտարանէն կըհամրէ :

38. Լայնութեան աստիճան կըսուին հա-  
սարակածին շակութեամբ քաշուած զու-  
ղահեռական զծերը :

39. Աս աստիճանները զրած են միջօրեա-  
կան շրջանակին վրայ :

40. Լայնութեան առջի աստիճանը հա-  
սարակածն է . մէկալ աստիճաններն ալ  
անկէ կըսկըսին համրուիլ, ու կերթան ին-

---

35. Երկայնութեան աստիճանները ի՞նչ բանի  
կուգան :

36. Երկայնութեան աստիճանները ո՞ւր դը-  
րած են :

37. Աւսկից կըսկըսի Երկայնութեան առջի  
աստիճանը :

38. Ո՞ն է լայնութեան աստիճանը :

39. Լայնութե աստիճանները ո՞ւր դրած են :

40. Լայնութեան աստիճանները ուսկից կըս-  
կըսին համրուիլ :

չուան բեեսները , որ բոլորը մէկէն 90  
հատ կըլլան :

41. Եայնութեան աստիճաններով կըչա-  
փուի թէ մէկ քաղաք մը մէկալ քաղքէն  
որչափ հեռաւորութիւն ունի դէպ'ի բեես-  
ները . կամ թէ մէկ քաղաք մը հասարա-  
կածէն որչափ հեռու է :

Գ. ՀԱՅԵՐԵԿԱԾ

42. Հասարակածը ան շրջանակն է որ եր-  
կու բեեսներէն իննառունական աստիճան  
հեռու արևելքէն դէպ'ի արևմուտք ձը-  
գուած է , ու գունաը երկու հաւասար  
կտոր կըբաժնէ , Հիւսիսային ու Հարա-  
ւային կիսազունտ :

43. Անոր համար հասարակած կըսուի  
աս շրջանակը , վասն զի ասոր տակի բնա-  
կիչներուն դիշերը ու ցորեկը զրեթէ միշտ  
հաւասար է :

44. Վիշերահաւասար կըսուին հասարա-  
կածին ան կէտերը , որ ծիր խաւարմանը  
կըկտրեն . վասն զի արեւ աս կէտերուն  
վրայ հասնելուն պէս՝ բոլոր աշխարհք  
դիշեր ու ցորեկ հաւասար կըլլայ :

---

41. Ի՞նչ բանի կըգործածուին լայնութեան  
աստիճանները :

42. Ո՞րն է հասարակածը :

43. Ի՞նչու հասարակած կըսուի :

44. Որո՞նք են դիշերահաւասարները :

Դ. ՏԻՐ ԽԵԼՏԵՐՄԱՆ

43. Օիր խաւարմանը ան զիծն է որ հասարակածին վրայ քովբնտի ձգուած է ինչ չուան լայնութեան  $20^{\circ}$ ՝ լ<sub>2</sub> . ասիկայ կըցուցընէ թէ արել իր տարեկան շրջանը որ Ճամբով կընէ երկնքին մէջ :

46. Օիր խաւարման ըսուելուն պատճառն է , որ արեն ու լուսինը դիմացէ դիմաց ան զծին վրայ հանդիպելու ըլլաննէ , խաւարում կըլլայ :

ԳՈՒՆՏԻՆ ՊԶՏԻ ԸՆՃԱԽԱԿԱՅԵՐ

47. Գունտին վրայի չորս պզտի շրջանակները ասոնք են . Արեադարձ խեցգեանի , Արեադարձ այծեղջեր , Արջային շրջանակ , Հակարջային շրջանակ :

48. Արեադարձ խեցգեանի կըսուի հիսիսային լայնութեան  $23^{\circ}$ ՝ լ<sub>2</sub> աստիճանին վրայի շրջանակը . վասն զի արել իր տարեկան շրջանովը հոս հասածին ողէս , կըսկըսի դէպ ՚ի հարաւ դառնալ :

---

45. Ո՞րն է ծիր խաւարմանը :

46. Ինչո՞ւ ծիր խաւարման կըսուի :

47. Գունտին պզտի շրջանակները որսնիք են :

48. Ո՞րն է արեադարձ խեցգեանի :

49. Արեադարձ այծեղջեր կըսուի հարաւային լայնութեան 23°  $\frac{1}{2}$  աստիճանին վրայի շրջանակը . վասն զի արեւ ինչուան հոս համնելէն ետքը նորէն դէպ ՚ի հիւսիս կըդառնայ :

50. Բևեռային շրջանակ կըսուին անսնկոր զիշերահաւասարէն ետքը մէյմը մէկը մէյմը մէկալը արեւ չեն տեսնար : Աս շրջանակները կըսուին նաև Արջայինու Հակարջային շրջանակ, ու բևեռներէն 23°  $\frac{1}{2}$  աստիճան հեռու են :

### ԳՈՒՆՏԻՆ ԲԵՒԵՇՆԵՐԸ.

51. Երկրիս բևեռներն են առանցքին երկու ծայրերը . մէկը կըսուի Հիւսիսային բևեռ, մէկալը Հարաւային :

52. Գունտին վրայ հիւսիսային բևեռին ծայրը պղնձէ պղտի շրջանակ մը կայ, որ Ճամական շրջանակ կըսուի . ասոր վրայ զրած են օրուան 24 ժամերը . և կըդործածուի աստղերուն կամ քաղաքներուն իրարմէ քանի ժամ հեռու ըլլալը իմանալու համար :

---

49. Ո՞րն է արեադարձ այծեղջեր :

50. Բևեռային շրջանակները որո՞նք են :

51. Երկրիս բևեռները որո՞նք են :

52. Ժամական շրջանակը ո՞րն է : — Ճամական շրջանակը ի՞նչ բանի կուգայ :

ԴԱՒՏԻՆ ՎՐԱՅԻ ԳՈՏԻՆԵՐԸ.

53. Գունտին վրայ հինգ զօտի կայ . մէկը կըսուի Այրեցած զօտի , երկուքը Բարեխառն զօտիներ , երկուքն ալ Յրտային զօտիներ :

54. Այրեցած զօտին է երկու արեւադարձներուն միջոցը , ուր որ արեւը ուղղահայեաց զարնելով սաստիկ կըտաքցընէ : Աս զօտիին բայնութիւնն է 47 աստիճան :

55. Այրեցած զօտիին բնակիչները Երկաստուեր կըսուին . վասն զի արեւը դէպ՚ի հիւսիս զացած ատենը՝ շուգերնին հարաւային դին կըձգեն , հարաւ զացած ատենն ալ դէպ՚ի հիւսիս : Հասարակածին տակի բնակիչներն ալ Անստուեր կըսուին , վասն զի կէսօրը իրենց զլխուն վրայ արեւը շիփշիտակ զարնելով , ամեննեին շուգ չեն ունենար :

56. Բարեխառն զօտիներն են արեւադարձներուն ու բեեռային շրջանակներուն մէջտեղի միջոցները . որովհետեւ հոնտեղը

---

53. Գունտին վրայ քանի՞ զօտի կայ :

54. Այրեցած զօտին ո՞րն է :

55. Այրեցած զօտիին բնակիչները ինչո՞ւ երկաստուեր կըսուին : — Որո՞նք են անստուեր :

56. Որո՞նք են բարեխառն զօտիները :

արել քովմնախ զարնելով՝ օդին տաքու-  
թիւնը բարեխառն կըլլայ, Աս զօտիներուն  
լայնքն է 43° աստիճան :

57. Հարեխառն զօտիներուն բնակիչները  
Վիաստուեր կըսուին, վասն զի շուքեր-  
նին միշտ գէպ 'ի բեեռ կըձգեն :

58. Յրտային զօտիներն են բեեռային շըր-  
ջանակներէն ինչուան բեեռ եղած միջոց-  
ները. և հոնաեղերը խիստ ցուրտ կըլլայ:  
Աս զօտիներուն լայնութիւնն է 23', 30':

59. Յրտային զօտիներուն բնակիչները  
Շրջաստուեր կըսուին. վասն զի արել  
23°  $\frac{1}{2}$  աստիճան էն աւելի հորիզոնէն վեր  
շիբարձրանալուն համար՝ առանց մտնա-  
լու իրենց չորս դին կըպարտի, ասով  
շուքերնին ալ միշտ իրենց չորս դին դառ-  
նալով շրջաստուեր կըսուին :

### ԿԵՐՄԱՅ

60. Ալիմայ ըսելով կիմացուի հասարա-  
կածէն գէպ 'ի բեեռ այնչափ միջոցը, ո-

---

57. Բարեխառն զօտիներուն բնակիչները քա-  
նի՞ ստուեր ունին :

58. Յրտային զօտիները որո՞նք են :

59. Յրտային զօտիներուն բնակիչները քանի՞  
ստուեր ունին :

60. Ի՞նչ է կըման :

բով կը փոխուեն օրերուն իրարմէ ունեցած  
երկայնութիւնն ու կարձութիւնը :

61. Երկու տեսակ կլիմայ կայ, Ժամական  
ու Ամսական :

ԺԱՄԱԿԱՆ ԿԼԻՄԱՆԵՐ

62. Ժամական կլիմաները 24 հատ են,  
որ հասարակածէն կը սկսին ու ինչուան  
լայնութեան 66° աստիճանոր կերթան :

63. Ամէն մէկ կլիմային էն երկայն օրը  
իրմէ առջի կլիմային էն երկայն օրէն կէս  
ժամ աւելի է :

64. Հասարակածէն ինչուան 8 աստիճան  
տեղ Առաջին կլիմայ կը սուի, վասն զի  
հոնաեղի օրը հասարակածին տակի օրէն  
կէս ժամ աւելի երկայն կը լլայ . 8° էն  
ինչուան 16° Երկրորդ կլիմայ . 16° էն  
ինչուան 24° Երրորդ կլիմայ , և այն :  
Ասանկով ժամական կլիմաներուն միջուցը քանի կերթայ՝ կը պատիկնայ : Ասկէց  
կը հետեւի որ, թէ որ մէկ տեղի մը  
էն երկայն օրը զիտնանք, հոնաեղի կլի-



64. Քանի տեսակ կլիմայ կայ :

62. Ժամական կլիմաները քանի հատ են :

63. Կլիմաները իրարմէ ի՞նչպէս կը համեմատին :

64. Կլիմաները իրարմէ ի՞նչպէս կաւելնան :

ման ալ կը նանք իմանալ։ Օրինակի համար՝ թէ որ Կոստանդնուպօլսի էն երկայն օրը 15 ժամ է, ուրեմն Կոստանդնուպօլիս վեցերորդ կլիմային տակն է։ Այսպէս երբոր զիանանք թէ Կոստանդնուպօլիս վեցերորդ կլիմային տակն է, կիմանանք որ հոնաեղի էն երկայն օրը 15 ժամ է։

ԿԱՐՄԱՅԻ	ՕՐՈՒՅՆ		ԼԵՑՆՈՒԹԵԱՆ	
	ԱՐԿԱՆԵՐՆՈՒԹԵԱՆ	ԱՍՏՐԱԿԱՆ	ԱՎԵՆՈՒԹԵԱՆ	ԱՎԵՆՈՒԹԵԱՆ
	Ժ.Մ.	Ր.		
1	12	30	8°	34'
2	13	0	16	44
3	13	30	24	11
4	14	0	30	48
5	14	30	36	31
6	15	0	41	23
7	15	30	45	32
8	16	0	49	2
9	16	30	52	0
10	17	0	54	30
11	17	30	56	38
12	18	0	58	27
13	18	30	60	0
14	19	0	61	19
15	19	30	62	26
16	20	0	63	23
17	20	30	64	10
18	21	0	64	50
19	21	30	65	22
20	22	0	65	48
21	22	30	66	7
22	23	0	66	21
23	23	30	66	29
24	24	0	66	32

ԱՄՍԱԿԱՆ ԿԼԻՄԱՆԵՐ

65. Ամսական կլիմաները բեեռային շրջանակներէն ինչուան բևեռները կերթան։ ասոնց էն առջի կլիման մէկ ամիս օր կունենայ, ու օրերնին իրարմէ մէյմէկ ամիս կաւելնան։ Ամսական կլիմաներուն միջոցը համեմատութեամբ քանի կերթայ կը լայննայ։

ԿԼԻՄԱՅ	ՕՐՈՒՅՆ		ԼԱՑՈՒԹԵԱՆ	
	ԵՐԿԱՑՈՒԹԻՒՆ	ԱՍՏԻՃԱՆ	ԵՐԿԱՑՈՒԹԵԱՆ	ԱՍՏԻՃԱՆ
1	1 ամիս		67°.	23'
2	2 ամիս		69 .	50
3	3 ամիս		73 .	39
4	4 ամիս		78 .	31
5	5 ամիս		84 .	5
6	6 ամիս		90 .	0

65. Ամսական կլիմաները որո՞նք են

ԴԻՄՈ ԳՆՏՈՅ

66. Արեւ երկրիս ամէն զին հաւասար չիզարներ , հապա տեղ տեղ շիտակ՝ տեղ տեղ ալ քովընտի . անոր համար զունան ալ իրեք տեսակ զիբք կունենայ . Ուղիղ , խոտոր ու օռուգահեռական :

67. Գունտին ուղիղ զիբքը ան է որ երկու բևեռները ձիշդ հորիզոնին վրայ կըլ լան : (Ձե 12:)

68. Հասարակածին տակի բնակիչները ուղիղ զիբք ունին . որով երկնքին ամէն աստղերը կըաեման , ու բոլոր տարին իրենց զիշերն ու ցորեկը հաւասար կըլայ :

69. Խոտոր զիբք զնաոյ կըսուի՝ թէ որ բևեռներուն մէկը հորիզոնէն վեր բարձրանայ , մէկալը հորիզոնէն վար մնայ : (Ձե 13:)

70. Աս զիբքը կունենան բարեխառն զօտիներուն բնակիչները , և իրենց օրը զիշերահաւասարներէն զատ միշտ փոփոխելու հետ է . երբեմն կերկընայ , երբեմն ալ կըկարձընայ :

---

66. Գունտին զիլքը բնէ է :

67. Գունտին ուղիղ զիլքը ո՞րն է :

68. Ո՞ր տեղի բնակիչները աս զիլքը ունին :

69. Գունտին խոտոր զիլքը ո՞րն է :

70. Ո՞ր տեղի բնակիչները խոտոր դիլք ունին :

71. Օռւգահեռական կըսուի զունտին ան զիրքն որ հասարակածը հորիզոնին հետ զուգահեռական է, բեեոներուն ալ մէկը դէպ ՚ի զէնիթ՝ մէկալը դէպ ՚ի նատիր շակած է: (Ձև 14:)

72. Աս զիրքը կունենան երկու բեեռներուն բնակիչները . որովհետեւ զիշերահաւասարէն ետքը արեւը իրենց հորիզոնէն վեր չելար . անոր համար վեց ամիս ցորեկ, վեց ամիս ալ զիշեր կունենան :

73. Գունտին վրայի բնակիչները իրարուհամեմատութեամբ որը Հանդիպարնակ կըսուին, որը Շրջաբնակ, որն ալ Հակոսնեայ :

ՀԱՆԴԻՊԱԲՆԱԿ, ՇՐՋԱԲՆԱԿ, ՀԱԿՈՏՆԵԱՑ

74. Հանդիպարնակ կըսուին անոնք, որ նոյն միջօրէին տակը կըբնակին, մէկը դէպ ՚ի հիւսիս՝ մէկալը հարաւ, ու հասարակածէն նոյն հեռաւորութիւնը ունին:



71. Զուգահեռական գունտը ո՞րն է :

72. Ո՞ր տեղի բնակիչները զուգահեռական զիրք կունենան :

73. Գունտին վրայի բնակիչները իրարուհամեմատութեամբ ի՞նչ անուն կունենան :

74. Հանդիպարնակները որո՞նք են :

75. Հրջաբնակ են անոնք՝ որ հասարակածին մէկ կողմը նոյն լայնութեան աստիճանին վրայ կըքնակին :

76. Հակոտնեայ կըսուին անոնք որ մի և նոյն լայնութեան աստիճանին տակը կըքնակին, մէկը հիւսիսային դին՝ մէկալը հարաւային. բայց անանկ որ նոյն երկայնութեան աստիճանին մէկը մէկ կողմը ինույ, մէկալը անոր ներհակ կողմը :

### ԳՈՒՆՏԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ

#### Ա

77. Գունտը շակել կըսուի մէկ զունախն դիրքը տեղի մը կամ քաղքի մը հորիզոնին յարմարցընելը :

#### Բ

78. Գունախն վրայ տեղի մը լայնութիւնը ու երկայնութիւնը զտնալու համար պէտք է ան քաղաքը միջօրէական շրջանակին տակը բերել, ու նայելու է թէ նոյն միջօրէականին վրայ ինչ թիւ զրած է. ան թիւը քաղքին լայնութեան աստիւնքները :

75. Որո՞նք են շրջաբնակները :

76. Որո՞նք են հակոտնեաները :

77. Գունտը շակել ինչ ըսել է :

78. Գունախն վրայ քաղքի մը լայնութիւնը ու երկայնութիւնը ինչպէս գտնալու է :

Ճանճն է : Ետքը նոյն շտկութեամբ հասա-  
րակածին վրայ ինչ թիւ որ զրած կայ ,  
անիկայ ալ երկայնութեան աստիճանն է :  
Օոր օրինակ թէ որ Կոստանդնուպօլիս  
քաղցին լայնութիւնը ըսածիս պէս փընտ-  
ռեմ , կըգտնամ  $41^{\circ}$  աստիճան , երկայ-  
նութիւնն ալ  $26^{\circ}$  աստիճան ,  $38'$  մաս :

Գ

79. Քաղցի մը լայնութեանը դիրքով  
զունաը շտկելու համար՝ առաջ պէտք է  
ան քաղցքը միջօրէականին տակը տանիլ ,  
որ լայնութեան աստիճանը խմացուի . ե-  
թե եռը լայնութեան աստիճանին չափով  
հորիզոնէն վեր վերցընելու է :

Դ

80. Օձէ որ ուզենք իմանալ թէ այսչափ  
լայնութեան աստիճանները քանի մղոն  
կընեն , առաջ աս դիանալու է որ լայնու-  
թեան մէկ աստիճանը 60 մղոն կընէ . ուս-  
տի ան քաղցին աստիճաններն ալ վախ-  
սունով բազմապատկելու է , որ քանի մղոն  
ըլլալը խմացուի : Օրինակի համար գնենք

---

79. Գունաը ի՞նչպէս քաղցի մը լայնութեանը  
յարմարցընելու է :

80. Լայնութեան աստիճանները ի՞նչպէս մը  
լոն ընելու է :

թէ Օմիւռնիայի լայնութեան աստիճանն  
է 38°. 25'. աս լայնութեան աստիճանները  
60ով բազմապատկելու ըլլամ նէ 2280  
մղոն կընէ . 25 մասին համար ալ աւել  
ցընեմ քսանը հինկ մղոն, կըլլայ 2305 . որ  
ըսել է թէ Օմիւռնիան հասարակածէն  
2305 մղոն հեռու է : Ասանկ կընեմ մէ<sup>շ</sup>  
կալ ամէն ուղած քաղաքներս ալ :

Ե

81. Լայնութեան աստիճաններով կիմա-  
ցուի նաև թէ քաղաք մը մէկալ քաղա-  
քէն որչափ հեռու է հիւսիսէն դէպ'ի հա-  
րաւ , կամ հարաւէն դէպ'ի հիւսիս :

Զ

82. Երկայնութեան աստիճաններով  
կիմացուի թէ մէկ քաղաք մը մէկալ քաղ-  
քէն որչափ հեռու է արևելքէն դէպ'  
ի արեւմուտք : Օոր օրինակ թէ որ ուղեմ  
Փարիզին ու Փեքինին իրարմէ ունեցած  
հեռաւորութիւնը իմանալ , կընայիմ թէ  
Փարիզին ու Փեքինին շտկութեամբ հա-  
սարակածին վրայ ինչ աստիճան դրած է .

---

81. Լայնութեան աստիճաններով մասնա-  
ւոր ի՞նչ կիմացուի :

82. Երկայնութեան աստիճանները գիտնալը  
ի՞նչ բանի կուգայ :

անով կիմանամ թէ աս երկու քաղաքները իրարմէ այսչափ աստիճան հեռու են :

Ե

83. Երկայնութեան աստիճանները մղն  
ընելու համար բարձրութեան քառորդը  
ուղած լայնութեան աստիճանին վրայ  
հաստատելու է՝ հասարակածին զուղահեռ  
ուղին երկայնութեան աստիճանները բարձ  
րութեան քառորդին որ աստիճաններուն  
վրայ կիյնան . աս աստիճանները թէ որ  
60ով բազմապատկուին , ելածը այնչափ  
աշխարհազրական մղոն կըլլայ :

Բ

84. Թէ որ հեռաւորութիւննին փնտոած  
տեղերուս երկայնութիւնն ու լայնութիւնը  
իրարմէ տարբեր ըլլան , անոնց հեռաւորու-  
թեան չափը պէտք է կարկինով առնել , ու  
կարկինին ոտքերը հասարակածին վրայ  
դնելովնայելու է թէ քանի աստիճան կայ  
մէջտեղը . ետքը աստիճանները 60 ով բազ-

---

83. Երկայնութեան աստիճանները ի՞նչպէս  
մղոն ընելու է :

84. Թէ որ ուղած տեղերուս երկայնութիւնն  
ու լայնութիւնը նոյն աստիճանին տակը  
չէ , չափը ի՞նչպէս առնելու է :

մասպատկելով մղոն ընելու է : Դաենք թէ  
Օմիւոնիան Կոստանդնուպօլսէն 3<sup>o</sup>. 6  
հեռու է . թէ որ 3 աստիճանը 60 ով բազ-  
մասպատկեմ , 180 աշխարհագրական մղոն  
կընէ . 6 վայրկեանին համար ալ վեց մղոն  
աւելցրնելու ըլլամնէ՝ 186 կընէ . որ ըսել  
է թէ Կոստանդնուպօլիս 186 մղոն հեռու  
է . Օմիւոնիայէն :

Թ

85. Տեղի մը շրջաբնակները դանալու հա-  
մար պէտք է նոյն տեղը միջօրէական շրո-  
ջանակին տակը բերել , ու դունտը ամ-  
բողջ գարձընել . որ տեղերն որ ան լայ-  
նութեան աստիճանին տակէն կանցնին,  
անոնք են շրջաբնակները : Ինչպէս՝ Կոս-  
տանդնուպօլիսին շրջաբնակներն են Տրա-  
պիզոն , Վաֆոն , Փորթօ , և ուրիշ մանր  
մունիք բազարներ ու զեղեր :

Ժ

86. Տեղի մը հակաբնակները դանալու  
համար , պէտք է ան տեղին լայնութիւնը  
առնել , ու գունտը հաստատ բռնած՝ նոյն-  
չափ աստիճան ալ համրելու է հասարա-

---

85. Տեղի մը շրջաբնակները ի՞նչպա դանալու է :  
86. Հակաբնակները ի՞նչպէս դանալու է :

կածին մէկալ դին : Ենչպէս՝ Պելկրատ  
քաղքին հակաբնակ է Գլուխ Բարեյուսոյ:

87. Հակաբնակներուն ալ շրջաբնակները  
իրարու հակոսնեայ կըլան:

### ԺԱ

88. Որոշեալ օր մը արեւը զոդիակոսին  
որ աստիճանին վրայ ըլլալը իմանալու հա-  
մար, պէտք է նախ ան օրը հորիզոնին  
վրայ գտնալ. աս օրը որ կենդանակեր-  
պին որ աստիճանին դիմացն օր իյնայ,  
ան կենդանակերպին նոյն աստիճանը փրն-  
տըռելու է ծիր խաւարմանին վրանալ: Օիր  
խաւարմանին վրայ գտուած աստիճանը  
ուզած օրուան արեւուն եղած տեղն է. զի  
Օգոստոսի 18ը Առիւծ կենդանակերպին  
25°. 20' աստիճանին կըլատասսխանէ. աս  
է Օգոստոսի 18ին արեւուն եղած տեղը:

### ԺԲ

89. Տարուան ամէն մէկ օրը ուրիշ քաղ-  
քին մէջ արեւը քանիին ելլալը կամ մանա-

---

87. Հակոսնեաները ի՞նչպէս գտնալու է :

88. Որոշ օր մը արեւը ծիր խաւարմանին ըն աս  
տիճանին մէջ ըլլալը ի՞նչպէս կիմացուի :

89. Ո՞ր և իցէ օր ուրիշ քաղքի մը մէջ արեւուն  
ելլալու ու մտնալու ատենը ի՞նչպէս կի-  
մացուի :

ը իմանալ ուզողը՝ թէ որ իր քաղքին մէջ  
արեւուն ելած ու մտած ատենը դիտէ ,  
պէտք է նայի թէ փնտոած քաղաքը որ-  
շափ գէալ 'ի արեւելք կամ արեմուտք է .  
քանի աստիճանի տարբերութիւն որ զըա-  
նայ , ան աստիճանները չորս վայրկեանով  
բազմապատկէ . ելածովը կիմանայ թէ որ  
շափ առաջկը կը ծագի արեւը՝ թէ որ ան քաղաքը  
գէալ 'ի արեւելք է , նոյնշափ վայրկեան ետ-  
քը կը ծագի արեւը՝ թէ որ ան քաղաքը նոյն  
շափ գէալ 'ի արեմուտք ըլլայ : (Օրինակի հա-  
մար հոստեղս քանի մը քաղաքներու կո-  
տանդնուպօլսէն գէալ 'ի արեմուտք ունե-  
ցած հեռաւորութիւնը , ու արեւուն ծագած  
ատենը զնենք .

Ա Ենետիկ	$14^{\circ}$	820 մէլ.	0 .	56'
Ա Եննա	$11^{\circ}$	660 մէլ.	0 .	44'
Հռոմ	$12^{\circ}. 30'$	750 մէլ.	0 .	55'
Փարիզ	$20^{\circ}. 20'$	1220 մէլ.	1ժ.	25'
Լ ոնտոն	$22^{\circ}. 18'$	1338 մէլ.	1ժ.	46'

## ԺԳ

90. Թէ որ մէկը առանց իր քաղքինը  
դիտնալու՝ կուզէ իմանալ թէ ուրիշ քաղ-  
քի մը մէջ արեւը որ ատեն կելլայ , առաջ

90. Թէ որ առանց իր քաղքինը գիտնալու  
կուզէ մէկը ուրիշ քաղքին մէջ արեւուն  
ելլալու ատենը իմանալ ի՞նչ պիտի ընէ :

ան ուղած քաղբին լայնութիւնը պէտք է  
որ դանայ , ու քաղբին յարմար բեեռը  
բարձրացընէ : Ետքը պէտք է դանայ թէ  
ան օրը արել ծիր խաւարմանին որ աս  
տիճաննին վրան է . ան գտած աստիճանը  
միջօրէական շրջանակին տակը բերելու է ,  
ու ժամական շրջանակին լեզուակը կէս  
օրուան վրայ գնելէն եաքը՝ զունտը  
դարձընելու է դէպ'ի արեելք , ինչուան որ  
ծիր խաւարմանին վրայ զտուած աստիճա  
նը հորիզոնին հասնի . ան ատեն ժամացու  
ցին ցուցակը կիմացընէ , թէ ուղած օրը  
ժամը քանիին արել կրծաղի ան քաղա  
քը : Օրինակի համար աս զրած քաղաք  
ներուն արեւուն ելած ատենը զտիր .

Յունվար	6.	Ճ	16°.	0'
Մարտ	26.	Կ	6°.	10'
Ապրիլ	15.	Կ	25°.	20'
Օգոստ	15.	Զ.	22°.	23'
Դոյեմբ	8.	Ա	16°.	0'

## ԺԴ

91. Թէ որ մէկը ուղէ աս ալ իմանալ  
թէ արել քանիին կրմանայ , վերի զոր  
ծողութիւնը ընելու է . միայն թէ զունտը

91. Ուրիշ քաղքի մը մէջ արևուն քանիին  
մտնալը ինչպէս կիմացուի :

փոխանակ դէպ ՚ի արևելք գարձընելու՝  
արևմուտք գարձնելու է, որ ծիր խա-  
ւարմանին վրայ գտուած առավիճանը ա-  
րևմտեան հորիզոնին վրայ ինչնայ. ան  
ատեն ցուցակն ալ արեուն քանիին մըտ-  
նալը կըցուցընէ : Օսր օրինակ՝ թէ որ ու-  
ղեմ իմանալ թէ Յունիսի 10 ին Աղեք-  
սանզրիայի մէջ արևը քանիին կելայ ու  
կըմտնայ, վերի զործողութեամբ կըզրտ-  
նամ որ ժամը 8. 30' ին կըծաղի, 7. 40'  
անցած կըմտնայ :

## ԺԵ

92. Երբոր քաղաք մը կէսօր է, ինչ-  
պէս Կոստանդնուպոլիս, ուրիշ քա-  
ղաք մը՝ զոր օրինակ Վենետիկ՝ ժամը քա-  
նի ըլլալը ասանկ կիմացուի : Կոստան-  
դնուպոլիսը միջօրէական շրջանակին տակը  
բերելու է. ժամացուցին լեզուակն ալ կէս-  
օրուան վրայ զնելով՝ զունար գարձնե-  
լու է դէպ ՚ի արևելք ինչուան որ Վե-  
նետիկ քաղաքը նոյն միջօրէին տակը իւ-  
նայ. ան ատեն ժամացոյցը կըցուցընէ,  
թէ Վենետիկի ժամը քանի է :

---

92. Երբոր մէկ քաղաք մը կէսօր է, ուրիշ  
քաղաքի մը ժամը քանին ըլլալը ի՞նչպէս  
կիմացուի : — Երբոր Կոստանդնուպոլիս  
կէսօր է, Վենետիկ ժամը քանի է :

Ժ. Զ.

93. Թե՛ս որուզէ մէկը իմանալ թէ Փարիզի  
մէջ ժամը 6 եղած տաենը՝ Բնեթրպուրիի  
մէջ ժամը քանի կը լսայ, պէտք է Փարիզը  
միջօրէին տակը բերել. ու բեեռը լայնու-  
թեան յարմար բարձրացընելէն ետքը, ժա-  
մացուցին ցուցակը 6 ին վրայ բերելու է, և  
զունաը գարձրնելու է, ինչուան որ Բնեթր-  
պուրի քաղաքը միջօրէին տակը իյնայ . ան  
ատեն ժամացոյցը որ ժամուն վրան որ բլսայ,  
Բնեթրպուրիին ժամն ալ ան է . յդ 7. 25':  
‘Այնապէս Կոստանդնուպօլիսի մէջ ժամը 10  
եղած տաենը Փարիզի ժամն է 8. 25':

Ժ. Ե.

94. Ամէն օր արեւը մէկ տեղի մը հորի-  
զոնին որ կէտէն ելլալը իմանալու համար,  
պէտք է բեեռը ան տեղին լայնութեան աս-  
տիճանին չափովը բարձրացընել, ու զանալ  
թէ նոյն օրը արեւը ծիր խաւարմանին որ  
աստիճանին վրան է : Ծիր խաւարմանին  
աս աստիճանը տանելու է ինչուան արեւ-

93. Քաղքի մը ժամը գիտնալէն ետքը ինչպէս  
գտնալու է ուրիշ քաղքի ժամը քանի  
ըլլալը :

94. Ինչպէս իմանալու է թէ արեւ ամէն օր  
հորիզոնին որ կէտէն կելլայ :

Ենան ու արեմտեան հորիզոնին վրայ . և  
որ կէտերով որ հորիզոնին դպչի , ան  
կէտերն են նոյն օրուան մէջ արեւուն ելա-  
լու ու մտնալու կէտերը :

ԺԷ

95. Տեղի մը կլիման կամ էն երկայն օրը  
դանալու համար՝ պէտք է բեեռը բար-  
ձրացընել , ու թէ որ ան տեղը հիւսիսայ-  
ին կիսագունտին վրան է՝ խեցզետնին առ-  
ջի աստիճանը միջօրէին տակը ձգել . ժա-  
մացոյցը կէսօրուան վրայ հաստատելէն  
ետքը՝ զունաը դարձընելու է , որ խեց-  
զետնի առջի աստիճանը արեելեան ու  
արեմտեան հորիզոնին հասնի , և նայելու  
է թէ նոյն օրը քանի ժամ երկայնութիւն  
ունի . թէ որ 16 ժամ է , նայելու է որ 12  
էն ինչուան 16 երթալու քանի կէս ժամ  
կայ , և որշափի կէս ժամ որ գտուի , այն-  
շափ է կլիման . ինչպէս 12էն ինչուան  
16 , 8 կէս ժամ կայ , ուրեմն որ տեղին  
որ էն երկայն օրը 16 ժամ է՝ ութերորդ  
կլիմային վրան է : Կոյն գործողութիւնը  
պէտք է ընել , թէ որ ուզած տեղը հա-  
րաւային կիսագունտին վրայ ըլլայ , միայն  
թէ ան ատեն այծեղջիւրին առջի աստի-  
ճանով գործողութիւնը ընելու է :

95. Մէկաեղի մը կլիման ինչպէս իմանալու է :

ԺԹ

96. Յօէ որ քաղքի մը էն կարձ զիշերը  
ուղեմ գտնալ, վերի զործողութիւնը ը-  
նելէս ետքը քանի ժամ որ մնայ ան է  
էն կարձ զիշերը :

Ի

97. Յօէ որ մէկը քաղքի մը էն կարձ օրը  
ուղէ զիտնալ, ան քաղաքը թէ որ հիւսի-  
սային կիսագունդին վրայ է՝ այծեղջիւրին  
առջի աստիճանը միջօրէին տակը բերելու  
է, ու ժամացոյցը կէսօրուան վրայ հաստա-  
տելէն ետքը՝ այծեղջիւրին առջի աստի-  
ճանը արևելեան հօրիզոնէն ինչուան ա-  
րևմտեան հօրիզոնը գարձընելու է. ժամա-  
ցոյցը քանի ժամ որ ցուցընէ, ան է էն  
կարձ օրը, մնացածն ալ էն երկայն զի-  
շերն է :

96. Ի՞նչպէս գտնալու է քաղքի մը էն կարձ  
զիշերը :

97. Հիւսիսային կիսագունդին վրայ եղած  
քաղքին էն կարձ օրը ի՞նչպէս գտնալու  
է: — Էն երկայն զիշերը ի՞նչպէս կըգտնա:

ԻԱ

98. Հարաւային կիսադունտին վրայ եղած քաղքին ալ էն կարճ օրը ու էն երկայն զիշերը գտնալու համար վերի գործողութիւնը խեցգետնի առջի աստիճանովը ընելու է :

ԻԲ

99. Յմէ որ մէկը ամփսը՝ օրը՝ ժամը զիտէ, ու կուզէ իմանալ թէ նոյն ատեն արելը որ տեղերուն միջօրէականին վրայ է, բեեռը տեղւոյն լայնութեանը յարմար շակելէն ետքը, մեծ միջօրէականին տակը բերելու է, և ժամական շրջանակին ցուցակը կեցած տեղին ժամուն վրայ դարձրնելով՝ զունար պտըտցընելու է, ինչուան որ ցուցակը կէսօրուան վրայ դայ: Որ քաղաքներն որ վերի կիսադունտին վրայ միջօրէին տակը կիցնան, անոնց կէսօր է:

98. Հարաւային կիսադունտին վրայ եղած քաղքի մը էն կարճ օրը ու էն երկայն զիշերը ինչպէս գտնալու է:

99. Ամփս՝ օրը՝ և ժամը գիտնալէն ետքը ինչպէս գտնալու է անտեզուանքն որ արելիրէնց միջօրէին վրայ է:

ԻԳ

100. Յմէ որ մէկը ուզէ այրեցած դօ-  
տիին տակը եղած տեղուանքէն մէկուն  
ան օրը գտնալ՝ որ օրն որ արել հոն ուզ-  
ղահայեաց կըլսայ, պէտք է որ ան տեղը  
մեծ միջօրէական շրջանակին տակը բերէ,  
ու անոր վրայ եղած լայնութեան աստի-  
ճանը նշանէ. ետքը դունտը դարձընէ ու  
դիտէ թէ նոյն լայնութեան աստիճանին  
վրայէն անցնող ծիր խաւարմանին երկու  
կէտերը որոնք են. ետքը նայի թէ ծիր  
խաւարմանին ան աստիճանը հորիզոնին  
վրայ որ ամսուն որ օրուանկըպատասխանէ.  
գտուած օրն է ան օրը՝ որ արել ան տե-  
ղին ուղղահայեաց կըլսայ: Ի՞նչպէս՝ Վա-  
տրաս քաղքին լայնութիւնն է 13°.18'. աս  
աստիճանին վրայէն Առիւծ կենդանակեր-  
պին 25° աստիճանը կանցնի. 25° աստիճանն  
ալ հորիզոնին վրայ փնտոելով կըդանամ  
որ Օգոստոսի 18 ին կըպատասխանէ. աս  
օրն է որ արել Վատրաս քաղքին վրայէն  
ուղղահայեաց կանցնի:

100. Ի՞նչպէս գտնալու է ան օրն որ՝ արել  
ուղղահայեաց կըլսայ այրեցած գօտիին  
տակը որ և իցէ քաղքի մը վրայ:

ԷՊ

401. Տեղւոյ մը լայնութիւնը ու ամսուն  
օրը գիտնալէն ետքը , թէ որ մէկը ուզէ  
իմանալ թէ արշալոյսը ու երեկոյեան լու-  
սը որչափ կըդիմանայ , լայնութեան յար-  
մար զունտը շտկելէն ետքը՝ ծիր խաւար-  
մանին վրայ արեւուն տեղը զտնայ , ու հո-  
րիզոնին վրայ բերէ : Ժամացոյցը շտկե-  
լէն ետքը , զունտը այնչափ պէտք է զար-  
ձընէ՝ որ արեւուն տեղը հորիզոնէն 18° վար-  
ինչնայ . ժամացուցին ցուցակըքանի ժամ  
որ ցուցընէ , այնչափ է արշալոյսին միջոցը :  
Երեկոյեան լոյսին համար նոյն զործողու-  
թիւնը ընելու է արեւմտեան հորիզոնին  
վրայ : Օոր օրինակ՝ Յուլիսի 20 ին Վ ենե-  
տիկքառթին արշալոյսը 4 . 35' կըդիմանայ :

ԷԵ

402. Արոշ օր մը արշալոյսը ժամը քա-  
նիին սկսիլը իմանալու համար , պէտք է  
ծիր խաւարմանին վրայ նոյն օրուան ա-  
րեւուն տեղը զտնալ . ետքը տեղւոյն լայ-  
նութեանը յարմար զունտը շտկել . ժամա-

---

401. Կ՞նչպէս կիմացուի թէ աեղւոյ մը արշա-  
լոյսը որչափ կըդիմանայ :

402. Արշալոյսին սկսած ատենը ի՞նչպէս իմա-  
նալու է :

ցուցին ցուցակն ալկեսօրուան վրայ հաս-  
տատելով, գունողը դարձընելու է, ին-  
չուան որ ծիր խաւարմանին վրայ զը-  
տուած աստիճանը արևելքան հորիզոնէն  
 $18^{\circ}$  վար ինջնայ. ան ատեն ժամացոյցը  
կիմացընէ թէ ժամը քանիին կըսկըսի ար-  
շալոյսը: Օոր օրինակ՝ Յուլիսի 20 ին  
արշալոյսը 3. 45' անցած կակըսի:

## ԵՐԿՆԱԳՈՒՅՆԸ

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

103. ԵՐԿՆԱԳՈՒՅՆԸ, զործիք մըն է, որուն վրայ քաշուած են աստղերը իրենց դիրքովը : Ասով կիմացուի աստղերուն իւրարմէ հեռաւորութիւնը և իրենց ելալու ու մտնալու ատենը :

104. Աստղերուն դիրքը ու շարժմունքները իմանալու համար՝ երկրագունտին վրայ ինչ շրջանակ կամ զիծ որ զրինք, երկնագունտին վրայ ալ նոյն շրջանակները ու զծերը կան : Ասոնցմէ զատ մէկ քանի շրջանակներ ու զծեր ալ կան, ինչպէս Օողիակոս, Ազիմութ, ու Բարձրութեան քառորդ :

ԶՈՒՄԱԿՈՍ, ԱԶԻՄՈՒԹ,

ԲԱՐՁՐՈՒԹԵԱՆ ՔԱՌԱՐԴ

105. Օողիակոսը լայն կամար մըն է, որ հասարակածին վրայէն քովընտի կանցնի,

103. Ի՞նչ է երկնագունտը :

104. Երկնագունտին վրայի շրջանակները որո՞նք են :

105. Ո՞րն է զողիակոսը :

ու 12 ամիսներուն թուովը 12 կտոր բաժնուած է, ան կտորներուն վրան ալ 12 կենդանակերպները զրած են : Տասուերկու կենդանակերպներն ալ երեսնական կտոր բաժնուած են՝ ամսուն օրերուն համբանքով. վասն զի արեւ ամեն ամիսաս կենդանակերպներէն մէկուն վրայէն կանցնի :

106. Ազիմութ կըսուին ան շրջանակները, որ զէնիթէն ու նատիրէն անցնելով հորիզոնը երկու հաւասար կտոր կըկտրեն : Ասով կիմացուի թէ աստղ մը միջօրեայէն որշափ հեռու է :

107. Բարձրութեան քառորդը ան ողը զընձէ բարակ շրջանակն է, որ զէնիթէն ինչուան հորիզոն կինջնայ . ասով կըշափուի աստղերուն բարձրութիւնը :

ՄԻՋՕՐԵԱԿԱՆ ՈՒ ԶՈՒԴԵԱԿԱՆ ԴԵՆՔ

108. Միջօրէական գծերով կիմացուի թէ աստղերը իրենց օրական շրջանին մէջ երկնքին որ կողմը կլինան . ասիկայ կըսուի Ուղիղ ելք :

106. Ո՞րն է Ազիմութը : — Ազիմութով ի՞նչ կիմացուի :

107. Բարձրութեան քառորդը ո՞րն է : — Ի՞նչ բանի կուգայ :

108. Երկնագուշնախն միջօրէական գծերը ի՞նչ բանի կուգան : — Ուղիղ ելքը ո՞րն է :

109. Οπεραζեռականներով կիմացուի  
թէ աստղ մը բևեռէն որչափ չեռու է .  
ասիկայ , կըսուի Խոտոր ելք :

ԱՍՏԴ

110. Ասաղ կըսուին երկինքը երեցած  
լուսաւոր մարմինները , որ իրենց չեռաւո-  
րութեանը համար մանր կերենան : Իրեք  
տեսակ աստղ կայ . Հաստատուն , Մոլո-  
րակ ու Գիսաւոր :

Ա. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԱՍՏԴ

111. Հաստատուն աստղ կըսուին ան-  
երկնային մարմինները , որ արեւուն պէս  
իրենք իրենցմէ լցո ունին , և իրարմէ ա-  
մնեին չեն չեռանար ու աեղերնին չեն  
փոխեր :

112. Հաստատուն աստղերուն թիւը չե-  
ղիտցուիր , վասն զի անբաւ բազմութիւն  
են . բայց աստղաբաշխները ասոնք երկու

109. Երկնագունոտին զուգահեռականները  
ի՞նչ բանի կուգան: — Ո՞րն է խոտորելքը :

110. Ի՞նչ է աստղը : — Քանի՞ տեսակ աստղ  
կայ :

111. Ո՞րն է հաստատուն աստղը :

112. Հաստատուն աստղերը քանի՞ հատ են :

կերպով կը համրեն . մէյմը բոլոր աստղերը  
այլեւայլ համաստեղութիւն բաժնելով ,  
մէյմըն ալ աստղերուն մեծութեանը նայ-  
ելով կարդ կարդ կըզատեն :

113. Բոլոր երկնքին աստղերը Ճանչնա-  
լու ու գիւրաւ միտք պահելու համար  
աստղաբաշխները քանի մը խոշոր աստղե-  
րու մէկէն՝ մարդկանց ու կենդանիներու  
անուններ գրած են . աս խումբ խումբ  
բաժնած աստղերը համաստեղութիւնիամ  
կենդանակերպ կըսուին :

114. Երկնքին վրայ մեծ ու պղտեկ հարիւր  
համաստեղութիւն կայ . զլխաւորները եօ-  
թանասուն եօթը հատ են . 30 հիւսի-  
սային կողմն են , 42 զողիակոսին վրայ ,  
35 ալ հարաւային դին :

115. Հասարակածին հիւսիսային կողմի  
30 համաստեղութիւնները ասոնք են .

---

113. Ի՞նչ է համաստեղութիւնը :

114. Համաստեղութիւնները քանի՞ հատ են :

115. Հիւսիսային համաստեղութիւնները ո-  
րո՞նք են :

- |                     |                    |
|---------------------|--------------------|
| 1 ԱՐԵՋ արջ , կամ՝   | 15 ՊԵՂԱՍՈՍ , կամ՝  |
| ԱՄՅԼ .              | ՎԵՋ խաչ .          |
| 2 ՓՈՔՔ արջ .        | 16 ՓՈՔՔ ձի .       |
| 3 Վ իշապ .          | 17 ԴՎՓԻՆ .         |
| 4 ԿԵՎԻԷՈՍ .         | 18 Ա, ԵԹ .         |
| 5 ԵՎՈՂ .            | 19 ԱՐԾԻՒ .         |
| 6 ՊԱՍԼ հիւսիւ-      | 20 ՕՃԱԿԱԼ .        |
| սային .             | 21 ՕՃ .            |
| 7 ՀԵՐԱԿԼԷՍ .        | 22 ԲԵՐԻՆԻԿԵԱՆՊԵՍ . |
| 8 ՔՆԱՐ .            | 23 ԲՆԱԾՈՒՂԹ .      |
| 9 ԿԱՐԱՊ .           | 24 ԱՂՈՒԷՍ .        |
| 10 ԿԱՍԻՌՈՎԷ .       | 25 ՓՈՔՔ առիւծ .    |
| 11 ՊԵՐԱԷՈՍ .        | 26 Ճ'ԱՆՃ .         |
| 12 ԱՆԳԻՐՈՄԵԳ .      | 27 ՎՈՂԷԳ .         |
| 13 ԵՌԱՆԿԻՒՆ հիւսիւ- | 28 Վ ահան .        |
| սային .             | 29 ՓՈՔՔ եռանկիւն . |
| 14 ԿԱռԱՎԱՐ .        | 30 ԿԵՐԲԵՐՈՍ :      |
| 116. ԶԱՂԻԱԿՈՍԻՆ     | 12 ՀԱՄԱՍՏԵՂԹԻՒՆԵՐԸ |
| ՆԵՐԸ ասոնք են .     |                    |
| 1 ԽՈՅ .             | 7 ԿՇԻՌ .           |
| 2 ՅՈՒԼ .            | 8 ԿԱՐԻՃ .          |
| 3 ԵՐԿԱԿՈՐ .         | 9 ԱՂԵՂՆԱԿՈՐ .      |
| 4 ԽԵցզետի .         | 10 Ա, ԵՃԵՂՋԻՒՐ .   |
| 5 ԱՌԻՒԾ .           | 11 ՋՐՀՈՍ .         |
| 6 ԿՈՅՄ .            | 12 ՉՈՒԿԻՆ :        |
- 
116. ԶԱՂԻԱԿՈՍԻՆ ՀԱՄԱՍՏԵՂԹԻՒՆԵՐԸ  
որո՞նք են :

117. Հարաւային 35 համաստեղութիւն.  
ները ասոնկ են .

- |                                    |                           |
|------------------------------------|---------------------------|
| 1 Անտինոս .                        | 20 Հնդիկ .                |
| 2 Կէտ .                            | 21 Դրախտահաւ .            |
| 3 Երիգանոս .                       | 22 Եռանկիւն հարաւապատակ . |
| 4 Եապատակ .                        | 23 Շահջիոն .              |
| 5 Որիոնկամ Հայկ .                  | 24 Գետնառիւծ .            |
| 6 Մեծ շուն .                       | 25 Զուկն թոշական .        |
| 7 Փոքր շուն .                      | 26 Տուքան կամ Աազ .       |
| 8 Եաւ արգիացւոց .                  | 27 Ամբիկոյ .              |
| 9 Հիդրայ .                         | 28 Տորատկամթրան .         |
| 10 Ըմզանակ .                       | 29 Մեծ ամալ .             |
| 11 Ագուաւ .                        | 30 Փոքր ամալ .            |
| 12 Չիացուլ .                       | 31 Վոյի աղաւնի .          |
| 13 Գայլ .                          | 32 Միեղերու .             |
| 14 Աեղան .                         | 33 Տարանկիւն .            |
| 15 Պսակ հարաւային 34 Կոյի աղաւնի . |                           |
| 16 Զուկն հարաւայ .                 | 35 Խաչ :                  |
| 17 Փիւնիկ .                        |                           |
| 18 Կոռւնկն .                       |                           |
| 19 Աիրամարդ .                      |                           |

118. Աստղերը իրենց մեծութեանը նայելով 12 կարդ կլքաժնուին , որ կլքուին Եռաջին կարդի աստղ , Երկրորդ կարդի աստղ , Երրորդ կարդի աստղ , են :

---

117. Հարաւային համաստեղութիւնները ու բո՞նք են :

118. Աստղերը քանի կարդ կլքաժնուին :

119. Ինչուան վեցերորդ կարգի աստղերը աչքով կերևնան , որ 20,000 են . վեցերորդ աստիճանէն վեր եղածները միայն զիտակով կերևնան , ու անթիւ են :

120. Առաջին կարգի աստղերը 23 հատ են . չորսը հիւսիսային դին , եօթը հատը զոդիակոսին վրայ , տասուերկու հատն ալ հարաւային դին :

121. Հիւսիսային չորս մեծ աստղերը ասոնք են .

Եթառորու՝ Եզրող համաստեղութեն վրայ . Եկտայիր՝ Արծիւ համաստեղութեն վրայ . Վեկա՝ Քնար համաստեղութեան վրայ . ա (ալֆա) \* զիրը Կարապի սոչին վրայ :

122. Զոդիակոսին վրայի եօթը մեծ աստղերը ասոնք են .

Ելտէպարան՝ Յուլին Ճակտին վրայ .

119. Ինչուան ո՞ր աստիճանի աստղերը աչքով կերևնան :

120. Առաջին կարգի աստղերը քանի՞ հատ են :

121. Առաջին կարգի հիւսիսային աստղերը որո՞նք են :

122. Զոդիակոսին վրայի եօթը մեծ աստղերը որո՞նք են :

\* Պայէռ անունով Գէբմանացի մը համաստեղութիւններուն ամէն մէկ աստղըն վրայ Յունաց Գրեշը Դիուն՝ Դիուն Գործածելու համար , որ Ինչուան հիմա նոյնպէս իւնիսնեցուին :

Կաստոր ու Գլողիաևկիս՝ Երկաւորին  
վրայ .

Հոեզուղոս՝ Առիւծին վրայ .

Յ (վիդա) Առիւծին պոչին վրայ .

Կուսին հասկը .

Ենդարէս՝ Կարձին վրայ .

Ֆոմալհոս՝ ֆրհօսին վրայ :

123. Հարաւային 12 մեծ ասաղերն են .

Իիձել Հայկին ձախ ոտքին վրայ .

ա (ալֆա) Հայկին ուսին վրայ .

Հիդրային սիրտը .

Աիրիս՝ Մեծ շունին վրայ .

Պրոկիոն՝ Փոքր շունին վրայ .

Եքարնար՝ Երիգանոսին վրայ .

Կանովպոս՝ Արդիացւոց նաւուն վրայ .

Յ (վիդա) Արդիացւոց նաւուն վրայ :

Զիացուլին ոտքը .

Զիացուլին սրունքը .

Խաչին ոտքը .

Աիրամարդին աչքը :

124. Հաստատութեան ասաղերը անբաւ  
հեռաւորութիւն ունին մեղմէ . անոր հա-  
մար է որ անանի խոշոր մարմինները մանր  
կերենան :

---

123. Հարաւային մեծ ասաղերը որո՞նք են :

124. Աստղերը մեղմէ որչափ հեռու են :

125. Յարդգող կամ Շիր կաթին ը-  
սուածը որ հիւսիսէն դէպ'ի հարաւ ձը-  
զուած է՝ աջով միակերպ լուսի պէս բան  
մը կերենայ . թէ որ զիտակով նայելու  
ըլլաս , կրտեսնաս որ մանր մանր անթիւ  
աստղեր են իրարու մօտիկ :

126. Յարդգողի նման երկնքին վրայ ու-  
րիշ տեղեր ալ կան ամպի պէս պայծառ ,  
որ կրտուին Միգամած : Հերշէլ աստղա-  
բաշխը ինչուան 2500 միգամած համրեր է ,  
բայց ամէնէն երևելիներն են Հայկինը ,  
Քնարինը , Անդրոմեդինը , ու Կարճինը :

127. Հաստատութեան աստղերուն շա-  
տին վրայ ամենեին շարժմունք չերենար .  
բայց էն խոշոր ու կրկնակ աստղերը պղտի  
շարժմունք մը կերեցընեն :

128. Կրկնաստեղք ու Եռաստեղք կր-  
սուին ան հաստատուն աստղերը որ իրա-  
րու խիստ մօտ կերենան՝ երկուքը կամ  
իրեքը մէկտեղ , ու մէկը մէկալին վրայ կր-  
պտըտի : Եսոնք տամնըհինդ կամ քսան  
տարուան մէջ հազիւ մէկ անդամ մը կր-  
դառնան իրենց քովի աստղին վրայ :

---

125. Յարդգողը ի՞նչ է :

126. Ի՞նչ է միգամածը : — Քանի միգամած  
տեսնուած է :

127. Հաստատութեան աստղերը շարժմունք  
ունին :

128. Ուրո՞նք են կրկնակ աստղերը :

129. Անչուան հիմա ութսունէն աւելի կրկնաստեղք տեսնուած են. չորս կամ հինկ ալ եռաստեղք :

130. Հին պատմութիւններուն մէջ առանկ աստղեր յիշուած են, որ հիմա չի կան : Ատեն ատեն աստղեր երեցեր ու շուտ մը աներեսոյթ եղեր են. ինչպէս Կաստոպէ համաստեղութեան ան երեւելի աստղը որ 1572 ին երեցեր է, ու իրեք ամփսէն ետքը բոլորովին աներեսոյթ եղեր է : Բայց աս փոփոխութիւններուն պատճառը չիմացուիր :

131. Հիւսիսային կիսագունտին վրայ կէտ մը կայ որ մեզի անշարժ կերենայ . ասքեեոին քովը եղած Փոքր արջ համաստեղութեան պոչին ծայրի աստղը անշարժ երեցած կէտին մօտ ըլլալէն՝ քեռային աստղ կըսուի, քեռան ալ Հիւսիսային կամ Արջային քեռ :

132. Հարաւային կիսագունտին վրան ալ հիւսիսային քեռոին դիմացը ուրիշ աստղ մը կայ նոյնապէս անշարժ, որ Հարաւային կամ Հակարջային քեռ կըսուի :

---

129. Քանի՞ հատ կրկնաստեղք ու եռաստեղք կան :

130. Աստղերուն վրայ մասնաւոր փոփոխութիւն կըլլայ :

131. Քեռային աստղը ո՞րն է :

132. Հարաւային քեռը ո՞րն է :

ԱՐԵՒ

133. Արեւ հաստատուն աստղերուն մէկն է, և ամէն մոլորակներուն կեզրոնը. վասն զի ասոր վրայ կըսդարախն մէկալ ամէն մոլորակ աստղերը :

134. Արեւ աշխարհքէս 1,400,000 անգամ մեծ է. բայց խիստ հեռու ըլլալուն՝ պղտիկ կերենայ :

135. Արեւին տրամադիծը 770,407 աշխարհագրական մղոն է :

136. Արեւ մեզմէ 82,840,200 մղոն հեռաւորութիւն ունի :

137. Արեւ 25 օրուան ու 15 ժամուան մէջ իր առանցքին վրայ մէյմը կըդառնայ. որ իր վրայի բիծերէն կիմացուի :

138. Բիծ կըսուին արեւուն վրայի սեւ ու մութ տեղուանքը, որ գիտակով կերենան: (Չե 28:) Առ բիծերը խիստ փոփոխական

—

133. Արեւ ի՞նչ է :

134. Արեւ երկրէս ո՞րչափ մեծ է :

135. Արեւուն արամագիծը ո՞րչափ է :

136. Արեւ ո՞րչափ հեռու է մեզմէ :

137. Արեւ ո՞րչափ ատենի մէջ իր առանցքին վրայ կըդառնայ: — Արեւին ինքիր վրայ գառնալը ինչե՞ն կիմացուի :

138. Արեւին բիծը ի՞նչ է :

են : անսանկ որ մի և նոյն բիծը երբեմն  
կըմնձնայ , երբեմն ալ կըպատիկնայ : Տա-  
րի կըլսայ որ արեք շատ բիծեր կունենայ .  
տարի ալ կըլսայ որ ամենեին բիծ չիմնար :  
Աս բիծերուն ինչ ըլսալը չիզիտցուիր :

Բ. ՄՈԼՈՐԱԿ

139. Վոլորակ կըսուին ան աստղերն որ  
երկրիս պէս են , ու իրենք իրենցմէ լոյս  
չունին , հապա արեին լոյսը անոնց վրայ  
զարնելով՝ մեզի լուսաւոր կերենան : Ա-  
սոնց անլոյս ըլսալը կիմացուի մէյմը իրենց  
խաւարմունքէն , մէյմընալ լուսնի պէս այլ  
և այլ երեսյթներ ունենալէն :

140. Նշրկինքը եղած մոլորակները Ճանչ-  
նալու համար պէտք է զիտնալ , որ անոնց  
լոյսը հաստատուն աստղերուն պէս չի-  
փալիքլիր , հապա աղօտ՝ անշարժ ու միա-  
կերպ լոյս մը կերենայ :

141. Վոլորակներուն շատին վրայ ոն սե-  
րիծեր կերենան : Կերենայ թէ առ սեռւ-

139. Ի՞նչ է մոլորակ աստղը :

140. Մոլորակները ի՞նչպէս Ճանչնալու է :

141. Մոլորակներն ալ բիծ ունին :

Թիւնները իրենց վրայի լեռներուն ու ձուրերուն զիրքէն է :

142. Մոլորակները տասնըմէկ հատ են .  
և իրենց արևէն ունեցած հեռաւորութեան կարդովը ասոնք են .

Փայլածու .	♀	Դշեմետրէ .	գ
Արուսեակ .	♀	Պալլաս .	զ
Երկիր .	○	Լուսնթագ .	վ
Հրատ .	♂	Երեակ .	ի
Վ եստա *	□	Ուրանոս կամ	
Հերայ .	✳	Հերշէլ .	ին

143. Տասնըմէկ մեծ մոլորակներէն զատ  
տասնըութը հատ ալ պզտի մոլորակներ  
կան , որ մէկալ մոլորակներուն վրան կը-  
պտըտին , ու Արբանեակ կըսուին :

---

142. Քանի՞ հատ մոլորակ կայ : — Մոլորակները որո՞նք են : — Արևուն էն մօտ մոլորակը ո՞րն է : — Կն հեռութիւնը ո՞րն է : — Փայլածուէն ետքը ո՞ր մոլորակը կուգայ , և այլն :

143. Որո՞նք են արբանեակները :

\* Աս հինգ մոլորակները , Վեստա , Հերայ , Դեմետրէ , Պալլաս , ու Հերշէլ , աւորշ չեն երևասը , հապա մայն դիտակով :

144. Տասնըմէկ մեծ մոլորակներէն չորսը  
միայն արբանեակ ունին . երկիրս ունի  
մէկ հատ , որ է լուսինը . լուսնթագը  
չորս արբանեակ ունի . երեակը եօթը  
հատ , հերշէլը վեց :

145. Մոլորակները երկու տեսակ պը-  
տոյաք ունին . մէկը իրենց առանցքին վը-  
րայ , մէկան ալ արտակեղբոն շրջանով՝  
արեւուն վրայ : Աս երկու տեսակ շարժ-  
մունքնին ալ արեւմուտքէն դէպ'ի արեւլք  
է : (Q. 26 :)

---

144. Ո՞ր մոլորակները արբանեակ ունին : —  
Երկիրս քանի՞ արբանեակ ունի : — Լուսն-  
թագին արբանեակները քանի՞ են , և՞ :

145. Մոլորակները քանի՞ տեսակ շարժմունք  
ունին : — Մոլորակներուն շարժմունքը  
ի՞նչպէս է :

ՄՈԼՈՐԱԿՆԵՐՈՒՅ ՅՈՒՅՑԱԿ

ԱՆՇԱ	ԱՐԵՒՔՆ ՀԵՄԱՀԱՐՈՒ	Հ Ա	ՊՏԱՅՏԱՏ ԱՌԱՆՑԳԻ	ՀՐԱՅՐԱԿ
Փայլածու.	13,351,000	$\frac{1}{6}$	24 ժ. 50.	88 օր.
Լուսնեալ.	25,000,000	$\frac{9}{10}$	23 ժ. 21.	224 օր.
Երկիր.	34,500,000	1	23. 56	365 օր.
Հղամ.	53,000,000	$\frac{1}{6}$	24. 39	5 ժ. 49'
Վեռա.	82,000,000	:	3 ար.	322 օր.
Հերայ.	92,000,000	:	3 ար.	240 օր.
Ղեմթըլ.	95,000,000	:	4 ար.	130 օր.
Պալւա.	95,500,000	:	4 ար.	220 օր.
Լուսնթաղ.	180,000,000	1470	9. 56	221 օր.
Երկալ.	329,000,000	887	20. 16	11 ար.
Հերուէլ.	662,000,000	77	.	315 օր.
				24 ար.
				84 ար.
				7 օր.

1. ՓԱՅԼԱԾՈՒ ՞-

146. Փայլածուն պղափկ մոլորակ մըն է ,  
որ արեւուն խիստ մօտիկ ըլլալէն՝ հազիւ  
թէ կերենայ . իրեն տաքութիւնն ալ երկ-  
րէս եօթը անզամ աւելի սաստիկ է : Փայ-  
լածուն երբեմն արեւուն դիմացը իննալով  
անոր վրայ սե բծի պէս կերենայ :

2. ԱՐՈՒՍԵԱԿ ՞-

147. Վրուսեակը ան պայծառ աստղն է ,  
որ երբեմն առաւօտները արեր ելլալէն  
առաջ կերենայ , ու կըսուի Վուսաբեր ,  
երբեմն ալ արեր մտնալէն եաքը կերե-  
նայ , ու կըսուի Գիշերավար :

148. Վրուսեակը երբոր երկրիս ու արեւուն  
մէջտեղը կինայ , լուսնի պէս աղուոր ե-  
րեսոյթներ կունենայ , դիտակով ալ լեռ-  
ներ ու ձորեր կերենան վրան : (Ձե 30:)

146. Փայլածուն ինչպէս մոլորակ է : — Տա-  
քութիւնը ո՞րչափ է :

147. Ո՞րն է արուսեակը : — Ե՞րբ լուսաբեր  
կըսուի . Ե՞րբ գիշերավար կըսուի :

148. Արուսեակը ի՞նչ երեսոյթ ունի :

149. Արուսեակը իր վրայ պատած մըթնոլորտ ունի , որ երկրիս մթնոլորտէն իրէք չորս անգամ տւելի թանձր է :

3. ԵՐԿԻԲ Ճ

150. Երկիրս ուրիշ մոլորակներուն պէս զիմահար մարմին է , ու անոնց պէս կը պարտի :

151. Երկրիս տրամագիծը 6850 մղոն է . շրջապատը 21,600 մղոն . մակերեսյթը 148,521,600 մղոն քառակուսի :

ԵՐԿԻԲ ՁԵՒՔ

152. Երկիրս կլոր զնտաձեւ է . ու իր երկու բևեռներուն կողմը քիչ մը տափակ է , հասարակածին տակն ալ ուռած :

153. Երկրիս կլոր ըլլալը կիմացուի մէյմը երկրիս վրայի՝ մէյմըն ալ երկնպի երեսյթներէն :

154. Երկրիս վրայ երկու զլիաւոր երեսյթիայ որ երկրիս կլոր ըլլալը կըցուցընեն :

---

149. Արուսեակը մթնոլորտ ունի :

150. Ի՞նչ է Երկիրս :

151. Երկրիս մեծութիւնը ո՞րչափ է :

152. Երկիրս ի՞նչ ձեւ ունի :

153. Երկրիս կլոր ըլլալը ինչն կիմացուի :

154. Որո՞նք են Երկրիս վրայի երեսյթներն որ երեն կլոր ըլլալը կըցընեն :

Ա. Տօէ որ երկիրս կլոր ըլլար , մեծ  
դաշտի կամ ծովի մէջ եղած բարձր շէն  
քերը հեռուանց ամբողջ կերենային : Ու  
րեմն կլոր ըլլալսն համար է որ հեռուանց  
ան շէնքերուն ծայրերը միայն կերեան ,  
ետքը քանի որ մարդ անոնց մօտիկնայ՝  
կամաց կամաց ամբողջն ալ կրտեսնայ :  
(Չկ 19:)

Բ. Շատ նաւորդներ մեծ ովկիանոսին  
մէջ մի և նոյն շտկութիւնը բոնած եր-  
թալով , ներհակ կողմէն դարձան հասան  
ան տեղը՝ ուսկից որ Ճամբայ ելեր էին :

155. Երկնքի երեսյթները երկու կերպով  
կրցրցնեն երկրիս կլոր ըլլալը :

Ա. Երկրիս մէկ բեեսին կողմէն երեցած  
աստղերը՝ մէկալ բեեսին զիեն չեն երենար :

Բ. Լուսնի խաւարման ատենը երկրիս  
շուքը լուսնին վրայ կլոր ձեռվ կրգարնէ .  
ասով ալ կիմացուի որ երկիրս կլոր է :

156. Երկրիս բեեսներուն կողմը տա-  
փակ ըլլալը այլեայլ փիլիսոփայական դի-  
տողութիւններէն կիմացուի . անոնցմէ մէկն  
ալ աս է որ հասարակածին տակը եղած  
մարմինները աւելի թեթև են՝ քան թէ

---

155. Երկնքի երեսյթներով ի՞նչպէս կիմացուի  
երկրիս կլորութիւնը :

156. Ինչէն կիմացուի թէ երկրիս բեեսնե-  
րուն կողմը տափակ է :

բեեոայինները : Աս անկէց կիմացուի որ  
մի և նոյն երկայնութիւնը ունեցող ժամա-  
ցուցի ճօճանակը հասարակածին տակը  
աւելի շուտ կըշարժի , քանի թէ բեեոնե-  
րուն կողմերը :

157. Երկրիս բեեոներուն տափակ ըլ-  
լալը իրեն կեդրոնաձիգ ու կեդրոնախոյս  
զօրութենէն է : Կեդրոնաձիգ զօրութեամք  
երկիրս դէպ'ի իր կեդրոնը կըդիմէ . կեդ-  
րոնախոյս զօրութեամքն ալ իր կեդրոնէն  
կըհեռանայ :

158. Որովհետեւ աս կեդրոնախոյս զօ-  
րութիւնը հասարակածին տակը աւելի ,  
ու բեեոներուն տակը քիչ է , անոր հա-  
մար բոլոր ջրերը դէպ'ի հասարակած կը-  
վազեն . որով ան տեղը կըբարձրանայ ,  
բեեոները տափակ կըմնան :

159. Երկու բեեոներուն տափակութիւնն  
է 11 մղոնի չափ , կամ երկրիս տրամա-  
դին 300 ին մէկը . ասոր համար դնաւա-  
ձեութիւնը խիստ քիչ կաւրուի :

---

157. Երկրիս բեեոներուն տափակ ըլլալը ին-  
չքն է :

158. Երկրիս կեդրոնաձիգ ու կեդրոնախոյս  
զօրութիւնները ի՞նչպէս կրնան սկատճառ  
ըլլալ որ բեեոները տափակ ըլլան :

159. Երկրիս բեեոներուն տափակութիւնը  
ո՞րչափ է :

ԵՐԿՐԻՍ ՀԱՐԺՄՈՒԽՎԸ

160. Երկրիս շարժելուն պատճառները իիստ հաւանական են ու աստղաբաշխական հաշիւներով հաստատուած . ասոնցմէ էն պարզ ու յայտնի պատճառները ասերկուքս են .

Ա. Ամէն մոլորակները շարժմունք ունին . որովհետեւ երկիրս ալ մոլորակներէն մէկն է , ուրեմն կը շարժի :

Բ. Շատ աւելի հաւանական է որ երկիրս 24 ժամուան մէջ մէյմը ինքիր վրայ պարտի . որ կը լայ 24,600 մղոն տեղ , քան թէ արեւ ու բոլոր աստղերը մէկէն մէկ մանրերկորդի մէջ 600,000,000 մղոն տեղ պարտին :

161. Վեզի անանկ կերենայ թէ երկիրս անշարժ կեցած է , ու երկինքն է որ վրանիս կը պըտըտի . բայց անանկ չէ . ինչպէս վազուկ կառքով երթալու ատեն՝ թէ որ ծառերուն ու շինքերուն վերի ծայրերը դիտենք , անանկ կերենայ թէ անոնք ետ կերթան , բայց շարժող ու առաջ դացողը մենք ենք :

---

160. Ինչէն կիմացուի թէ երկիրս կը շարժի :

161. Թէ որ երկիրս կը շարժի ու երկինք անշարժ է , մեզի ինչու ներհակը կերենայ :

162. Թէ որ երկրիս հողագունաը միայն  
դառնար ու վրայի մթնոլորտը հետը չի-  
պարտէր, անդադար օդի շարժմունք կամ  
սաստիկ հով կունենայինք . բայց որովհե-  
տեւ օդն ալ երկրիս հետ կըստըտի , ա-  
նոր համար մենք չենք իմանար : Ինչպէս  
նաւով ճամբայ ընելու ատեն՝ մէջը եղող-  
ները երթալնին չեն իմանար :

163. Երկիրս երկու տեսակ շարժմունք  
ունի . մէյմը (Օրական, մէյմըն ալ Տարեկան:

1. ԵՐԿՐԻՍ ՕՐԱԿԱՆ ՀԱՐԺՄՈՒՆՔԸ

164. Օրական շարժմունք կըսուի անիկայ  
որ երկիրս զրեթէ 24' ժամուան մէջ մէկ  
անդամ առանցքին վրայ կըդառնայ :

165. Երկրիս օրական շարժմունքովը զի-  
շեր ու ցորեկ կըլլայ մեզի :

166. Որովհետեւ երկիրս՝ մէկալ մոլո-  
րակներուն պէս՝ լսոր արևէն կառնէ ,  
անոր համար երկրիս որ դին որ արե կը-

---

162. Թէ որ երկիրս կըստըտի , մենք ինչու չենք  
իմանար :

163. Գանի տեսակ շարժմունք ունի Երկիրս :

164. Երկրիս օրական շարժմունքը ո՞րն է :

165. Երկրիս օրական շարժմունքովը ինչ կը-

լայ :

166. Դիշեր ու ցորեկ ինչպէս կըլլայ :

տեսնայ՝ ան կողմը ցորեկ է . անոր ներ-  
հակ՝ արեւ շիտեսած կողմն ալ գիշեր է :  
(Ձև 20:)

2. ԵՐԿՐԻՍ ՏԱՐԵԿԱՆ ԸՆՔՄՈՒԽԱՔԸ

167. Տարեկան շարժմունքովը երկիրս ա-  
րեւուն վրայ կըպըտըտի 365 օրուան , 5 ժա-  
մուան , ու զրեթէ 49 րոպէի մէջ :

168. Ինչպէս մէկալ մոլորակիները՝ ա-  
սանկ ալ երկիրս իր տարեկան շրջանը  
արեւուն վրայ կըսկըլոր չըներ , հապա քիչ  
մը ձուաձե : (Ձև 21:) Աս շրջանը՝ Օիր խա-  
ւարման կըսուի . վասն զի ինչուան որ ա-  
րելը՝ լուսինն ու երկիրս շիփշիտակ աս զը-  
ծին վրայ չիգան , խաւարում չըլլար :

169. Արել երկրիս շրջանին մէջտեղը չէ ,  
հապա քովընտի՝ էն մեծ տրամադծին վը-  
րայ . անոր համար երկիրս արեւուն երբեմն  
մօտ կըլլայ , երբեմն հեռու : Ասիկայ ան-  
կէց ալ կիմացուի որ մէկը գիտակով նայ-  
ելու ըլլայ նէ , դեկտեմբեր ամսուն մէջ  
արեւուն սկաւառակը աւելի մեծ կըտես-  
նայ , յունիսին մէջ ալ աւելի պատիկ : Ու-

---

167. Երկրիս տարեկան շարժմունքը ո՞րն է :

168. Երկիրս տարեկան շրջանը ի՞նչ ձեռվ կընէ :

169. Արել երկրիս շրջանին ո՞ր տեղն է :

բեմն ըսել է թէ երկիրս գեկտեմբերի մէջ  
տւելի արեւուն մօտ է քան թէ յունիսին :  
(Ձև 24:)

170. Երկրիս արեւէն հեռու եղած մի  
ջոցը Հեռակէտ կըսուի, մօտ եղածը Մեր-  
ձակէտ :

171. Երկրիս արեւուն հետ հեռակէտ ու  
մերձակէտ եղած միջոցներուն աարբերու-  
թիւնը զրեթէ  $2\frac{1}{2}$  միլիոն մղոն է . իսկ  
միջակ հեռաւորութիւնը 828 միլիոն է :

172. Երկիրս իր տարեկան շրջանովը 340  
միլիոն մղոն տեղ կըքալէ . բայց արագու-  
թիւնը բոլոր շրջանին մէջ հաւասար չէ :

173. Երկրիս արագութիւնը անհաւա-  
սար ըլլալուն պատճառը աս է որ , քանի  
որ երկիրս արեւուն կըմօտենայ՝ ձգողու-  
թիւնը կաւելնայ . անով աւելի արագ կը-  
պտըտի . երբոք սկըսի հեռանալ , ձգո-  
ղութիւնը պակսելով՝ արագութիւնն ալ  
կըպակսի : Միջին արագութիւնն է՝ մէկ  
վայրկենի մէջ 960 մղոն տեղ քալելը :

---

170. Երկրիս արեւէն հեռու կամ մօտ եղած  
միջոցները ի՞նչ կըսուին :

171. Երկրիս արեւէն հեռաւորութիւնորչափ է :

172. Երկիրս իր տարեկան շրջանովը որչափ  
տեղ կըքալէ :

173. Երկրիս արագութիւնը անհաւասար է :

174. Երկրիս տարեկան շրջանովն է՝ որ  
մենք չորս եղանակները կունենանք. այս  
ինքն Գարուն, Ամառ, Էշուն, Զմեռ:  
Ասկէց՝ ի զատ օրերնիս ալ կերկրննան ու  
կըկարձընան :

175. Չորս եղանակաց փոփոխութեան  
պատճառը աս է որ երկրիս առանցքը ծիր  
խաւարմանին ուղղահայեաց չէ, հապա  
 $23^{\circ} \frac{1}{2}$  աստիճան քովընտի ծոած է. և  
միշտ աս գիրքը պահելով՝ տարուան մէջ  
երկու այլեւայլ ատեն բեկոներուն մէյմը  
մէկը՝ մէյմը մէկալը արեւուն կըդառնայ. աս  
երկու ժամանակները Արեադարձ կըսուին:  
Աւրիշ երկու ժամանակ ալ կայ որ երկրիս  
բեկոներուն և ոչ մէկը արեւուն կըդառնայ.  
աս ժամանակներն ալ Գիշերահաւա-  
սար կըսուին :

176. Մարտի 21 ին երկրիս բեկոներուն  
ոչ մէկը արեւուն կըդառնայ՝ ոչ մէկալը.  
ասով երկու բեկուին կողմն ալ հաւասար  
լոյս կըտեսնայ, ու ամեն տեղ զիշերն ու  
ցորեկը հաւասար կըլլայ: Աս է Գարնա-

---

174. Երկրիս տարեկան շրջանէն ի՞նչ փոփո-  
խութիւն կըլլայ մեզի :

175. Չորս եղանակաց փոփոխութեան պատ-  
ճառը ի՞նչ է :

176. Գարնանային գիշերահաւասարը ի՞նչպէս  
կըլլայ :

նային Հասարակածը կամ Գորհանային  
զիշերահաւաքարը :

177. Մարտի 21 էն եռքը երկիրս քանի  
որ առաջ երթայ , հիւսիսային բևեռը վեց  
ամիս արե կրտեսնայ . ան միջոցին Հա-  
րաւային բևեռն ալ վեց ամիս մութ կր-  
մնայ :

178. Իրեք ամիսը լմբննաղուն պէս , յու-  
նիսի 22 ին , հիւսիսային բևեռը արեւուն  
կրդառնայ . անով բևեռէն ինչուան 23°  $\frac{1}{2}$   
աստիճան տեղ միակերպ ցորեկ կըլայ .  
ասոր ներհակ Հարաւային կողմն ալ իրեք  
ամիս նոյնչափ տեղը զիշեր : Ան ատեն  
հիւսիսային կիսագունափին վրայ ամառ է ,  
իսկ Հարաւային կիսագունափը ձմեռ . ու  
առ միջոցը կըսուի Արեագարձ ամառնայ  
ին , վասն զի երկիրս արեէն կըսկսի հե-  
ռանալ :

179. Ամառնային արեւագարձին ատենը ,  
հիւսիսային կիսագունափին վրայ՝ Հասարա-  
կածէն ինչուան բևեռ քանի կերթան օ-  
բերը կերկրննան . անոր ներհակ , Հարա-  
ւային կողմը քանի որ Հասարակածէն կը-  
չեռանաս՝ օրերը կըկարձրնան :

---

177. Գորհանային Հասարակածէն եռքը եր-  
կիրս ի՞նչ գիրք կունենայ :

178. Ամբունային արեւագարձը ո՞րն է :

179. Ամառնային արեւագարձէն եռքը օրերը  
կերկրննան թէ կըկարձրնան :

180. Ամառնային արեւադարձէն իրեք ամիս ետքը , սեպտեմբերի 22 ին , երկիրս մարտի 21 ին ունեցած դիրքը կառնէ . որ կըսուի Գիշերահաւասար աշնանային :

181. Աշնանային գիշերահաւասարէն ետքը հիւսիսային բևեռը կամաց կամաց արեշիտեմնար ինչուան վեց ամիս . ան միջոցին հարաւային բևեռը միշտ արեւ կըտեմնայ :

182. Իրեք ամիս ետքը , գեկտեմբերի 22 ին , երկրիս հարաւային բևեռը արեւուն կրդառնայ . իսկ հիւսիսայինը մուլթ կըմնայ 23°  $\frac{1}{2}$  աստիճան տեղ : Ասոր համար հարաւային կիսագունտին վրայ ամառ կրդայ , ու օրերը երկայն . իսկ հիւսիսային կողմը ձմեռ , օրերն ալ կարճ : Աս միջոցը Զմեռնային արեւադարձ կըսուի :

183. Զորս եղանակները գիշերահաւասարներէն ու արեւադարձներէն կըսկսին . յու Գարունը կըսկսի գարնանային գիշերահաւասարէն , որ է մարտի 22 .

Ամառը՝ ամառնային արեւադարձէն , որ է յունիսի 22 .

180. Ամառնային արեւադարձէն ետքը երկիրս բնչ դիրք կունենայ :

181. Աշնանային գիշերահաւասարէն ետքը բնչ կըլսոյ :

182. Զմեռնային արեւադարձը բնչպէս կըլսոյ :

183. Զորս եղանակները որ ատենէն կըսկսին :

Աշունը աշնանային գիշերահաւասարէն, որ է սեպտեմբերի 22:

Զմեոը ձմեռնային արևադարձէն, որ է դեկտեմբերի 22:

### ԼՈՒՍԻՆ

184. Լուսինը երկրիս արբանեակն է . արբանեակ կըսուի, վասն զի արևուն վըրայ պարտելուն տեղը՝ երկրիս վրան կըպարափ :

185. Լուսինը երկրէս 49 անդամ պղտիկ է . բայց արևուն չափ մեծ երենալուն պատճառը՝ մեզի արեէն աւելի մօտիկ ըլլալին է :

186. Լուսինը երկրէս զրեթէ 370,000 մըլլոն հեռու է :

187. Դիտակով լուսնին վրայ կերենան լեռներ, ձորեր, ու դաշտեր. աստղաբաշխներն ալ ան լեռներուն ծովերուն մէյմէկ անուն դրեր են՝ դիրքը դիւրաւ Ճանչնալու համար . ինչպէս Կոպերնիկոսի լեռ, Կեկտարի ծով, Առատութեան ծով են . (Չե 27 :)

184. Երկրիս արբանեակը ո՞րն է : — Լուսինը ի՞նչ է :

185. Լուսինը երկրէս ո՞րչափ պղտիկ է :

186. Լուսինը երկրէս ո՞րչափ հեռու է :

187. Լուսնին վրայ ի՞նչ կերենայ դիտակով :

188. Լուսինը երկու աեսակ շարժմունք  
ունի . մէյմը իր առանցքին վրայ կըպար-  
տի , մէյ մըն ալ երկրիս վրայ :

189. Իր առանցքին վրայ կըդառնայ 27  
օրուան , 7 ժամուան , 43 րոպէի , ու 41  
մանրերկրորդի մէջ :

190. «Այնչափ ատենի մէջ ալ կըպարաի  
երկրիս վրայ . անոր համար է որ միշտ  
լուսնին նոյն երեսը կըտեսնանք :

191. Լուսնին ամփոք արևին ամփոէն շուտ  
կըլմըննայ , անոր համար մէկ աարուան  
մէջ տասուերկու անգամ նոր լուսին կըլ-  
լայ ու 41 օր ալ կաւելնայ . ասով 19 տար-  
ւան մէջ 7 անգամ աւելի նոր լուսին  
կըլայ :

192. Որովհետեւ լուսինը ինքիրմէ լցու  
շունի , հապա լրաց արևէն կառնէ , ա-  
նոր համար այլեայլ ձեռվ կերենայ մեզի .  
երբեմն եղջիւրի ձեռվ , երբեմն ալ կըր :  
Բայց եղջիւրաձեւ երեցած ատենը , մնաթ

---

188. Լուսինը շարժմունք ունի :

189. Ո՞րչափ ատենի մէջ իր առանցքին վրան  
կըդառնայ :

190. Ո՞րչափ ատենի մէջ երկրիս վրայ կը-  
պարտի :

191. Տարին քանի՞ անգամ նոր լուսին կըլայ :

192. Լուսնին ձեւ ինչու համար միշտ նոյնպէս  
չերենալու :

կողմն ալ տիւար լայս մը ունի . աս լոյնը  
երկրիս լոյսն է , որ արեւ մեր վրայ զար-  
նելով մեզմէ ալ լուսնին վրայ կրգառնայ :

193. Երբոր լուսինը արեւին ու երկրիս  
մէջտեղը կրգտուի , զինքը չենք կրնար  
տեսնալ . վասն դի մեզի երեցած կողմը  
բոլորովին մութ է : Երկրորդ օրը արեւուն  
լայսը քիչ մը քովբնափ զարնելուն՝ եղջիւ-  
րի ձեռվ լայս մը կրտեսնանք , ծայրերը  
դէպ 'ի արեւելք դարձած . ասիկայ կրտուի  
Երբ լուսին :

194. Խնչուան ութերորդ օրը մեզմէ ետ-  
մնալով՝ իրեն լուսաւոր կողմին կէսը կր-  
տեսնանք . ասիկայ կրտուի Առաջին քա-  
ռորդ : (Ձև 24:)

195. Տասնըհինգերորդ օրը ամբողջ կի-  
սագունտը լուսաւորած կրտեսնանք , որ  
կրտուի Երումն լուսնի :

196. Քսանուերկուերորդ օրն ալ քովբն-  
տինորէն կիսագունտին կէսը կրտեսնանք .  
ասիկայ կրտուի Վերջին քառորդ : Ետքէն  
կամաց կամաց եղջիւրածե լայս մը միայն  
կերենայ՝ երկու ծայրերը դէպ 'ի արե-  
մուաք դարձած :

---

193. Ե՞րբ կըլսոյ նոր լուսին :

194. Ո՞րն է առաջին քառորդը :

195. Լուսնի լուսոմը ի՞նչ է :

196. Ե՞րբ վերջի քառորդ կըլսոյ :

197. Լուսինը թէպէտե 27 օրուան մէջ  
իր շրջանը կընէ երկրիս վրայ , բայց նոր  
լուսինը մեզի 29 օրէն ու 12 ժամէն ետ-  
քը կերևնայ . վասն զի ան միջոցին եր-  
կիրս ծիր խաւարմանին մէջ առաջ դացած  
ըլլալուն համար՝ զրեթէ 2 օր ու 4 ժամ  
ալ պէտք կըլլայ որ լուսինը հասնի երկ-  
րիս ու արեւուն դիմացը :

4. ՀԲԱՏ Ծ

198. Հրատը կարմրագոյն լաւսով մոլո-  
րակ մըն է , որ երկրէս եօթը անդամ  
պղտիկ է : Կարմրութեանը պատճառը չի-  
զիացուիր . կրսեն թէ իրեն միջնոլորտին  
թանձրութենէն է :

199. Հրատը իր առանցքին վրայ կըդառ-  
նայ 24 ժամուան մէջ . 686 օրուան մէջ  
ալ իր շրջանը կընէ արեւուն վրայ :

200. Հրատին վրայի բիծերը ասդիս ան-  
դին անկանոն կերպով ցրուած են . երբեմն  
ալ կըփոխուին : Աս մոլորակիս բեեսին  
կողմը կտոր մը աեղ կայ , որ սաստիկ լու-

---

197. Լուսինը ինչու համար իր շրջանը լմնցու-  
ցած օրը մեզի չերենար :

198. Հրատը ինչպէս մոլորակ է :

199. Հրատին շրջանը ինչպէս է :

200. Հրատին բիծերը ինչպէս են :

սաւոր է . ու շատ անգամ մեծնալուն ու  
պղտիկնալուն համար՝ կըսեն թէ աս փայ .  
լունութիւնը ձիւն պիտի ըլլայ : (Ձև 29:)

5. ՎԵՍՏԱՌ, 6. ՀԵՐԱՅ \*

7. ԴԵՄԵՏՐԻ Ը, 8. ՊԱԼԱՅ Փ .

201. Աս նոր գտնուած չորս մոլորակները աղէկ դիտակով միայն կերենան : Ասոնց շրջանները իրարու խիստ մօտիկ են , ու չորս չորս տարուան մէջ՝ արեւուն վրայ կըստըտին : Խրենց մեծութիւնը յայտնի չիմացուիր :

202. Վեստան՝ Օլպէրս աստղաբաշխը գտաւ 1807 ին :

Հերան կամ Յունոնը Հարախինկ աստղաբաշխը գտաւ 1804 ին :

Դեմետրէն Փիացցի աստղաբաշխը գտաւ 1804 ին :

Պալայը Օլպէրս աստղաբաշխը գտաւ 1802 ին :

---

201. Նոր գտնուած մոլորակներուն վրայ Բնչ գիտելիք կայ :

202. Վեստա մոլորակը ո՞վ գտաւ : — Հերան ո՞վ գտաւ : — Դեմետրէն ո՞վ գտաւ : — Պալայը ո՞վ գտաւ : — Պալլասը ե՞րբ դըտնուեցաւ , և այլն :

9. ՆՈՒՄՆԹԱԳ Կ

203. Լուսնթագը էն մեծ մոլորակն է՝ երկրէս գրեթէ 1500 անգամ մեծ, որ չորս արբանեակ ունի. աս չորս արբանեակները գտաւ Գալիլէոս 1610 ին :

204. Լուսնթագին վրայ գօտիի պէս սերիծեր կան՝ իրեն հասարակածին զուգահեռական ձգուած : (Ձև 31 :)

205. Լուսնթագը 9 ժամուան մէջ իր առանցքին վրայ կըդառնայ. ուստի մարմնոյն համեմատութեամբ՝ իրեն շարժմունքը երկրիս շարժմունքէն 25 անգամ սաստիկ է : Ասկէց կիմացուի որ իրեն կեղրոնախոյս զօրութիւնը աւելի ըլլալով, թե եռներուն տափակութիւնն ալ աւելի պիտի ըլլայ, ինչպէս նաև կերենայ : Լուսնթագը 12 տարուան մէջ ալ արեւուն վրան կըպտըտի :

---

203. Լուսնթագը ի՞նչպէս մոլորակ է : — Երկրէս ո՞րչափ մեծ է : — Գանի արբանեակ ունի :

204. Լուսնթագին բիծերը ի՞նչպէս կերենան :

205. Լուսնթագին ըլլանը ի՞նչպէս է :

9. ՆՈՒՄՆԹԱԳ Կ

203. Լուսնթագը էն մեծ մոլորակն է՝ երկրէս գրեթէ 1500 անգամ մեծ, որ չորս արբանեակ ունի. աս չորս արբանեակները գտաւ Գալիլէոս 1610 ին :

204. Լուսնթագին վրայ գօտիի պէս սերիծեր կան՝ իրեն հասարակածին զուգահեռական ձգուած։ (Ձև 31 :)

205. Լուսնթագը 9 ժամուան մէջ իր առանցքին վրայ կըդառնայ. ուստի մարմնոյն համեմատութեամբ՝ իրեն շարժմունքը երկրիս շարժմունքէն 25 անգամ սաստիկ է։ Ասկէց կիմացուի որ իրեն կեղրոնախոյս զօրութիւնը աւելի ըլլալով, թե եռներուն տափակութիւնն ալ աւելի պիտի ըլլայ, ինչպէս նաև կերենայ։ Լուսնթագը 12 տարուան մէջ ալ արեւուն վրան կըպտըտի։

---

203. Լուսնթագը ի՞նչպէս մոլորակ է։ — Երկրէս որչափ մեծ է։ — Գանի արբանեակ ունի։

204. Լուսնթագին բիծերը ի՞նչպէս կերենան։

205. Լուսնթագին ըլլանը ի՞նչպէս է։

10. ԵՐԵՒԱԿԻ Հ

206. Երեւակը երկրէս 880 անդամ մեծ՝  
մանեկաւոր մոլորակ մըն է, որ եօթը ար-  
բանեակ ունի : Արբանեակներէն հինգ  
հատը միայն մեծ դիտակով կերենան . իսկ  
մէկալ երկուքը խիստ պղտիկ ըլլանուն՝  
Հերշէլ աստղաբաշխը տեսեր է իր մեծ  
դիտակովը : (Ձև 32:)

207. Մանեակ կըսուի երեւակին վրայի  
եղած լուսաւոր շրջանակը , որ մոլորակին  
գունտէն հեռու կեցած է : Աս մանեակը  
երկու իրեք հատ է վրայէ վրայ եկած . եր-  
կու իրեք հատ ըլլալը անկէց կիմացուի՝  
որ տակէն անցած հաստատութեան աստ-  
ղերը երկու մանեակին մէջտեղէն կերենան:

208. Երեւակը 20 ժամուան ու 16 րոպէի  
մէջ իր առանցքին վրայ կըդառնայ . 24  
տարուան մէջ ալ արեւուն վրայ կրապտըտի:

209. Երեւակին գունտին վրան ալ զօտիի  
պէս բիծեր կերենան՝ իրարու զուգահեռա-  
կան , և աս զօտիները շատ անդամ կըփո-  
փոխին :

206. Երեւակը Բ'նչպէս մոլորակ է :

207. Երեւակին մանեակը Բ'նչ է : — Քանի է ,

208. Երեւակին շրջանը Բ'նչպէս է :

209. Երեւակը բիծ ունի :

210. Երեակին վրայի մանեակն ալ կը-  
պտըտի , բայց մանեակը երեակին գուն-  
տէն կամաց պտըտելուն համար՝ մեզի այլ-  
եայլ ձեռվ կերենայ :

11. ՈՒՐԱՆՈՍ Ֆ

211. Ուրանոս կամ Հերշէլ ըսուած մո-  
լորակը Հերշէլ աստղաբաշխը իր մեծ դի-  
տակովը գտաւ 1781 ին , որ երկրէս 90 ան-  
դամ մեծ է :

212. Ուրանոսը 180 տարուան մէջ մէկ  
անգամ արեին վրայ կըպտըտի . իսկ իր  
առանցքին վրայի պտոյտը դեռ չիդիտ-  
ցուիր :

213. Ուրանոսը վեց արբանեակ ունի ,  
որոնց երկուքը միայն կերենան . իսկ մէ-  
կալ չորսը Հերշէլ քառասուն ուսնաշափ  
երկայնութիւն ունեցող դիտակովը տե-  
սեր է :

---

210. Երեակին մանեակը կըպտըտի :

211. Ուրանոս մոլորակը ով գտաւ : — Երե-  
րէս ո՞րչափ մեծ է :

212. Ուրանոսին շրջանը ի՞նչպէս է :

213. Ուրանոսը քանի՞ արբանեակ ունի : —  
Երբանեակներէն քանի՞ համը կերենայ :  
— Երբանեակները ի՞նչ մասնաւոր շարժ-  
մունք ունին :

ԽԵՏԱՐԱԿԱՄ

214. Երբոր մոլորակները իրենց տարեկան շրջանին մէջ անանկ գիմացէ դիմաց զան, որ մէկուն շուքը մէկալին վրայ զարնէ, կամ արգելք ըլլայ որ արելք չխտեսնուի, ասիկայ Խաւարում կըսուի :

215. Երկու կերպ խաւարում կըլլայ. մէկը Վասնական, մէկալը Ամբողջական :

216. Վասնական կըսուի խաւարումը, երբոր արեին կամ լուսնին խաւարմունքը ամբողջ չըլլար, հապա մէկ կտորը միայն կըխաւարի : Ամբողջական կըսուի, երբոր արեուն կամ լուսնին լոյսը բոլորովին խաւարի :

217. Երբոր երկիրս լուսնին ու արեուն շիփշիտակ մէջտեղը կիյնայ, անանկ որ երկրիս շուքը լուսնին վրայ զարնէ, լուսնի խաւարում կըլլայ :

218. Երբոր լուսինը երկրիս ու արեուն մէջտեղը կուղայ, լուսնին շուքը մեր վրայ

---

214. Ի՞նչ է խաւարումը :

215. Քանի՞ կերպ խաւարում կըլլայ :

216. Վասնական ու ամբողջական խաւարումը ո՞րն է :

217. Լուսինը ի՞նչպէս կըխաւարի :

218. Արեին խաւարմունքը ի՞նչպէս կըլլայ :

զարնելով՝ արեւուն գիմացը լուսինը կը-  
տեսնանկք, ու արելին լոյսը չենք կրնար տես-  
նալ. ասով արեւը խաւարեր է կըսենք :

Գ. ԳԻՍԱԼԻՐ

219. Գիսաւոր կըսուին ան աստղերն որ  
իրենց չորս գին կամ ետևնին մազի պէս  
երկնցած լոյս մը ունին : Ասոնք ալ մէկալ  
մոլորակներուն պէս՝ իրենք իրենցմէ լոյս  
չունին, հապա արեւէն կըլուսաւորուին :

220. Գիսաւորներուն պոչը ինչ բան ըլ-  
լալը սասոյդ չիզիացուիր . ոմանք կըսեն թէ  
անոնց գունաին վրայի լուսաւոր մթնո-  
լորան է, որ սաստիկ արագութեամբ վա-  
զելու ատեննին ետև կըմնայ, ու պոչի պէս  
կերկնայ: Ոմանք ալ կըսեն թէ գիսաւորին  
գունտը ապակիի պէս թափանցիկ մարմին  
ըլլալով, արելին լոյսը մէջէն կըզարնէ՝ մէ-  
կալ գին կանցնի. անոր համար է որ միշտ  
պոչերնին արեւուն հակառակ կողմն է :

221. Գիսաւորներուն պոչը իրենց մարմ-  
նոյն համեմատութեամբ խիստ երկայնու-  
թիւն կունենայ:

---

219. Գիսաւոր աստղերը որո՞նք են :

220. Գիսաւորներուն պոչը ի՞նչ է :

221. Գիսաւորներուն պոչը ո՞րչափ երկայնու-  
թիւն կունենայ :

ինչուան 40,000,000 մղոն երկայնութեամբ  
պոչ ունեցող գիսաւոր տեսնուեր է : 1747 ին  
գիսաւոր մը երեցեր է , որուն պոչը հո-  
վանոցի ձեռվ է եղեր . (Չե 36.) 1811 ին  
երեցած գիսաւորին ալ պոչը երկու բաժ-  
նուած էր : (Չե 37:)

222. Գիսաւորները երկու տեսակ շարժ-  
մունք ունին . մէկը իրենց առանցքին վը-  
րայ , մէկալը արևուն վրայ . բայց արեկին  
վրայ ունեցած շրջաննին սաստիկ արտա-  
կեդրոն է : Ասկէ զատ՝ ոմանք արեելքէն,  
ոմանք ալ արեւմուտքէն դէպ’ի արե կըմօ-  
տենան :

223. Գիսաւորներուն շրջանը , ու իրենց  
դառնալու ատենը յայտնի չէ . միայն մէկ  
քանի գիսաւորներ կան , որ երեելի աստ-  
ղաբաշխները ասոնց շրջանը չափեր են .  
ինչպէս Հալէյ աստղաբաշխը գիսաւորի  
մը շրջանը գուշակեց , որ 73 տարուան  
մէջ կըդառնայ արևուն վրայ : Անքէ աստ-

—

222. Գիսաւորները քանի՞ տեսակ շարժմունք  
ունին :

223. Գիսաւորները ո՞րչափ ատենուան մէջ  
արեւուն վրայ կըպարտին : — Հալէյին գը-  
տած շրջանը ո՞րչափ է : — Էնքէին գիսա-  
ւորը քանի՞ տարին մէյմը կերենայ :

ղարաշխին գտածն ալ 3 տարուան մէջ  
կը լինցը լինցը լինցը :

224. Գիսաւորներուն համբանկը չի զիտ-  
ցուիր, վասն զի շրջաննին յայտնի չէ.  
բայց ինչուան հիմա պատմութիւններու  
մէջ 500 հատի չափ յիշուած կան :

---

224. Գիսաւորները քանի՞ հատ են :

---

## ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՑ

### ԶԳՈՂՈՒԹԻՒՆԸ

225. Երկնային մարմիններուն զիրքն ու շրջանները հիմնակուան աստղաբաշխները ձգողութեամբ պայծառ կը բացատրեն :

226. Զգողութիւն կը սուի ան զօրութիւնը, որով ամէն մարմին մէկզմէկ կը բաշեն :

227. Աս ձգողութիւնը երկու աեսակ է. մէկը կը սուի կենդրոնաձիդ զօրութիւն, մէկալը կենդրոնախոյս զօրութիւն :

228. Երկնային մարմիններուն շարժմունքը երկու աեսակ ձգողութիւնն ալ ունի. որ կենդրոնաձիդ զօրութեամբ բոլոր մոլորակները մէկզմէկ կը բաշեն, ու ամէնը մէկէն գէպ՝ ի արել կը վազեն, որ իրենց կենդրոնն է. կենդրոնախոյս զօրութեամբ. ալ միշտ արեէն կը հեռանան. ատանկով ոչ



225. Երկնային մարմնոց շարժմունքը ի՞նչպէս կը մեկնուի :

226. Ի՞նչ է ձգողութիւնը :

227. Քանի՞ աեսակ է ձգողութիւնը :

228. Երկնային մարմիններուն վրայ ի՞նչպէս կերենայ ձգողութիւնը :

իրարու բոլորովին կրնան մօտենալ, և ոչ  
իրենց շրջանը կրփոխեն. և իրարմէ միշտ  
միակերպ քաշուելուն կամ վանելուն հա-  
մար՝ շարժմունքնին ալ միշտ անփոփոխ կր-  
մնայ :

229. Կենդրոնաձիգ ու կենդրոնախոյս  
զօրութիւնը յայտնի կերենայ առ օրինա-  
կիս վրայ, որ մէկը թէ որ գերձանին ծայ-  
րը գնտակ մը կատէ ու մէկ ձեռքով պարտ-  
ցընէ, գնտակը ոչ կրնայ բոլորովին հեռա-  
նալ, և ոչ ձեռքին մօտենալ. գերձանին  
ուժը կենդրոնաձիգ զօրութիւնն է, որով  
գնտակը ձեռքէն չիրամնուիր. պարտե-  
լուն ուժն ալ կենդրոնախոյս զօրութիւնն  
է, որով գնտակը միշտ հեռանալ կուզէ:

230. Երկնային մարմնոց ձգողութիւն ու  
նենալուն յայտնի նշանն է ծովու ջրերուն  
մակրնթացութիւնն ու տեղատութիւնը :

231. Մակրնթացութիւնն է ջրերուն կա-  
նոնաւոր կերպով բարձրանալը. իսկ տե-  
ղատութիւն՝ անոնց ցածնալը :

---

229. Ի՞նչ օրինակով կրնայ խմացուիլ Երկ-  
նային մարմնոց կենդրոնաձիգ ու կեն-  
դրոնախոյս զօրութիւնը:

230. Երկնային մարմնոց ձգողութիւն ունե-  
նալը ինչե՞ն կիմացուի:

231. Մակրնթացութիւնը ո՞րն է : — Տեղա-  
տութիւնը ո՞րն է :

232. Երկնային մարմինները որչափ աւելի իրարու մօտ ըլլան , ձգողութիւնն ալ այն ևչափ սասատիկ կըլլայ : Որովհետեւ ամէն աստղէն աւելի լուսինը երկրիս մօտ է , անոր համար ծովուն մակրնթացութեան ու տեղատութեան զլիսաւոր պատճառն ալ լուսինն է . վասն զի լուսինը երկրիս որ կողմն որ ըլլայ՝ ջրերն ալ դէպ 'ի ան կողմը կըլվագեն . որով հոն տեղի ջրերը աւելի լեցուն ու բարձր կըլլան , քան թէ լուսին շեղած կողմը : (Չե 38:)

233. Կերենայ թէ արեն ալ մեծ աղղեցութիւն ունի ծովու ջրերուն վրայ . վասն զի երբոր արեն ու լուսինը երկրիս մէկ կողմը իյնան , մակրնթացութիւնն ալ սաստիկ կըլլայ . իրարմէ հեռու եղած ատենաին ալ մակրնթացութիւնը տկար է . իսկ երկու բեկոներուն կողմը խիստ քիչ մակրնթացութիւն կըլլայ :

234. Մակրնթացութիւնն ու տեղատութիւնը մէկ օրուան մէջ երկու անգամ

---

232. Մակրնթացութեան ու տեղատութեան պատճառը ի՞նչ է :

233. Արեն ալ աղղեցութիւն ունի ծովու ջրերուն վրայ :

234. Ի՞նչ կերպով կըլլայ մակրնթացութիւնն ու տեղատութիւնը :

կըլլայ : Առաջ վեց ժամի չափ ջրերը կը-  
բարձրանան . ու մէկ քառորդ մը անանկ  
բարձր կենալէն ետքը՝ վեց ժամ ալ կըքա-  
շուին ու կըցածնան , և կէս ժամի չափ ա-  
նանկ յած կըմնան՝ ինչուան որ սկսին նո-  
րէն բարձրանալ :

---

# ԵՐԵԱՐԴԻ ՄԵԾՈ

## ԲՆԱԿԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

235. **Բ**ՆԱԿԱՆ աշխարհագրութիւնը կը սորվեցընէ երկրիս վրայի բնական բաժանմունքները, երեսյթները, ու անտառ ընդհանուր յատկութիւնները :

236. Երկիրս իրեք մաս կը բաժնուի. Յամաք, ջուր, և Օդ :

## Ա. ՑԱՄԱՔ

237. Բոլոր հողագունտին երեսը ջուր ու ցամաք երկիր է. ցամաքին այլեւայլ կտորները կը սուսին կղզի, Յաերակղզի, Լեռ, Դաշտ, և այլն :

—

235. Բնական աշխարհագրութիւնը Բնէ կը սորվեցընէ :

236. Երկիրս բնական քանի՞ կտոր կը բաժնուի :

237. Յամաք երկրին այլեւայլ կտորները որո՞նք են :

ԿԴՋԻ , ԱՐԵՒՊԵՂԱԳՈՍ

238. Կղզին է չափաւոր մեծութեամբ  
ցամաք երկիր մը , որուն որ չորս դին ջու-  
րը պատած ըլլալով ամենեին ուրիշ ցա-  
մաքի հետ կպած չէ :

239. Աշխարհիս էն մեծ կղզին՝ Առ Հո-  
լանտան է ովկիանոսին մէջ , որուն մեծու-  
թիւնը Խրոպային մեծութենէն աւելի է .  
անկէց ետքը մեծ կղզիներն են Պորնէօ ,  
Առ Կուինէա , Կրոէնլանտիա , Առմատ-  
րա , Մատակասքար , Արֆոն , Քուպա ,  
Բրիտանիա և այլն :

240. Խրբոր մէկ ծովու մը մէջ շատ կըդ-  
ղիներ կան իրարու մօս , բոլորը մէկէն  
Արշիպեղագոս կըսուին . ինչպէս Յունաս-  
տանի արշիպեղագոսը , Անդիլեան արշի-  
պեղագոսը , և այլն : Ճաէ որ արշիպեղա-  
գոսի մը կղզիներն ալ իրարու խիստ մօ-  
տիկ են , Խումբ կղզիներու կըսուին :

---

238. Ի՞նչ է կղզին :

239. Աշխարհիս էն մեծ կղզին ո՞րն է :

240. Արշիպեղագոսը ի՞նչ է :

ԹԵՐԱԿԴԱՒՅԻ , ՊԱՐԱՆՈՑ

241. ՅԵՐԱԿՂՂԳԻ կրտուի ան ցամաք երկիրը , որուն բոլորտիքը ջուրը պատած ըլլալով , միայն մէկ կողմովուրիշ ցամաքի չետ կպած է . ինչպէս են Մորա , Խրլմ :

242. Պարանոց կրտուի թերակղղիին ան կտոր ցամաքը , որով երկրին չետ կպած է . ինչպէս կորնթոսի պարանոցը , Օրդափուի պարանոցը և այն :

ԼԵՌԻ , ՀՐԱՒՏԱՆԴԱՆ

243. ԵՐԿՐԻՍ վրայի բնական բարձր կռնոնածե տեղուանքը լեռ կրտուին . աս լեռներն ալ իրարու կպած ըլլան նէ , լեռներու զօտի :

244. Մեծ զօտիներուն դիրքը ընդհանրապէս հարաւէն դէալ 'ի հիւսիս է . ինչպէս Ամերիկայի մէջ Քորտիկեան լեռները , Ասիային մէջ Ուրալու Հիմալայա լեռներու զօտի :

—

241. Ի՞նչ է թերակղղին :

242. Ի՞նչ է պալրանոցը :

243. Լեռը ո՞րն է : — Ո՞րն է լեռներու զօտին :

244. Գօտիներուն դիրքը ի՞նչպէս է :

րը , Եւրոպային մէջ Ալպեան ու Քէօլէն  
լեռները :

245. Աշխարհքիս էն բարձր լեռները ա-  
սոնք են .

Ասիայի մէջ Տավալակիրի , որ 26,000 ոտք  
բարձր է .

Վասիս 16,900 ոտք բարձրութիւն ունի .

Ամերիկայի մէջ Վիմագորասօ 20,436 ոտք .

Եւրոպային մէջ Ապիտակ լեռը 14,806 ոտք .

Ափրիկէի մէջ Շիշ 14,124 ոտք :

246. Ան լեռն որ դէպ 'ի ծով երկնցած  
է՝ Հրուանդան կամ Գլուխ կրսուի . ա-  
սանկ է Լափոնիային ծայրը Հիւսիսային  
զլուխը , Ափրիկէին հարաւային ծայրը  
Բարեյուսոյ զլուխը , և այլն :

ՀՐԱԲՈՒԽ , ԳԵՏՆԱՇԱՐԺ

247. Հրաբուխ կրսուին կրակ ցատքեցը  
նող լեռները , որ ընդհանրապէս ծովե-  
զերեայ տեղուանիք կրլսն :

---

245. Աշխարհքիս էն բարձր լեռները ոլո՞նք  
են :

246. Հրուանդանը ո՞նք է :

247. Ի՞նչ է Հրաբուխը : — Հրաբուխը ո՞ւր  
տեղուանիք կը լսայ :

248. Հրաբուխին պատճառը դետնին տակի եղած հրային նիւթերն են, որ յան կարծակի կըքոընկին ու սաստիկ ուժով չողը պատըռտելով դուրս կելլան :

249. Հրաբուխները միշտ չեն բոընկիր, հապա ատեն ատեն : Կատ հրաբուխներ ալ կան որ երկայն ատեն վառելով՝ մարեր հատեր են. ինչպէս է Աշտիս լեռան մարձ հրաբուխը :

250. Օռվային հրաբուխ կըսուի ան հրաբուխն որ ծովուն տակէն կըքոընկի ու կըպոոթկայ, որովնոր նոր կղզիներ դուրս կելլան . ինչպէս է Անթուրին կղզիին քովի պզտի կղզին, որ 1707 ին հրաբուխէն ելեր է :

251. Մարած հրաբուխներէն զատ հիմա աշխարհիս վրայ 500 հրաբուխէն աւելի կայ. և կերենայ թէ ասոնք դետնին տակէն իրարու հետ հաղորդակցութիւն ունին :

252. Գեանաշարժ կըսուի երկրիս մեկ կտորին դողդըղալը :

---

248. Հրաբուխը ինչէ՞ն կըլլայ :

249. Հրաբուխները միշտ կըքոընկի՞ն :

250. Ո՞րն է ծովային հրաբուխը :

251. Աշխարհիս վրայ քանի՞ հրաբուխ կայ :

252. Ի՞նչ է դետնաշարժը :

253. Գետնաշարժը շատ անդամ՝ հրաբուխէն կըլլայ, որ կրակը ուժով գետնէն դուրս ելլալու ատեն գետինը կըթօթվէ. շատ անդամ ալ գետնին տակի կազերէն \* կըլլայ, որ հողը պատրոտելով դուրս ելլալու ատեննին հանտեղի գետինը կըշարժեն: Աս տեսակ գետնաշարժներ շատ եղած են Հալէպի, Հայաստանի, ու Պարսկաստանի կողմերը:

ԴԱՀՏ, ԱՆԱՊԱՏ

254. Դաշտ կըսուխն երկրիս շիտակ ու տափարակ տեղուանքը:

255. Ե՞ծութեան կողմանէ անուանի են Կուխնէայի դաշտերը, որոնց մէջ տասը ոտնաշափէն բարձր խոտեր կըբումնին: Անոնցմէ ալ մեծ են Ամերիկային մէջ Ամազոննեաց գետին քովի դաշտերը որ հա-

253. Գետնաշարժը ինչը՞ն կըլլայ:

254. Ի՞նչ է դաշտը:

255. Դաշտերուն մէջ էն մեծը ո՞րն է:

\* Կազը օդի նման մարմին է, որ գուրբնիւնի ուն բաժութեամբ իշխառքանի, բայց առանց գիտակուն բաշտրութեան ու ըստը իշխառնայ անոր ուն. և ու ջուրի ուն իշպընդանայ:

զար մղոնի չափ տարածութիւն ունին , ու  
մէջերնին տմենեին քար չիզըտուիր :

256. Ան գաշտերն որ անբեր աւազուտ  
են՝ Անապատ կըսուին . ասոնց մէջ Էն  
մեծն է Աահրայի անապատը , որ գրեթէ  
երկու իրեք ամսուան Ճամբայ միակերպ  
գաշտ է :

ԱՅՐ

257. Այր կըսուին երկրիս խորունկը  
կամ լեռներուն տակը եղած մեծամեծ ձա-  
կերը :

258. Աշխարհիս Էն խորունկ այրն է  
Անդիսայի մէջ Լյոտէն այրը , որ 9600 ոտ-  
նաչափ խորութիւն ունի :

259. Բնդարձակութեան կողմանէ ա-  
նուանի է Աւստրիային մէջ Ատէլո-  
պէրկ այրը , որ 6 մղոնի չափ մեծութիւն  
ունի :

---

256. Անապատը ո՞րն է : — Էն մեծ անապա-  
տը ո՞րն է :

257. Ի՞նչ է այրը :

258. Էն խորունկ այրը ո՞րն է :

259. Էն մեծ այրը ո՞րն է :

260. Յմուռինի քով Եւողսս լեռան վրայ  
այր մը կայ , որուն մէջէն ամառը տաք ա-  
տեն պաղ հով մը կըփչէ :

261. Ըատ տեղ այրեր կան՝ որոնց վրայ-  
էն կրային ջուր մը կըփաղէ . աս ջուրը վա-  
ղելու ատենը կամաց կամաց կըքարանայ  
ու սառի պէս վար կըկախուի : Ասանկ այ-  
րեր շատ տեղ կըդժնուին , մանաւանդ  
Ակովտիա , և Յունաստանի Անտիպարոս  
կղզին մէջ :

### Բ. ՋՈՒԲ

262. Գուրը վազուկ ու թափանցիկ մարմին  
է , որ սաստիկ տաքութեամբ դոլորշիք կը-  
դառնայ , իսկ սաստիկ պաղութեամբ կը-  
սառի կըպընդանայ \* :

260. Եւողսս լեռան այրին վրայ ի՞նչ գիտելք  
կայ :

261. Քար գարձող ջուրերէն ուր կըդանուի :

262. Ի՞նչ է ջուրը :

\* Զըն գագութիւնը զընմասդ գործիւնը ի՞նայ  
շատուիլ . սովորական զընմասդը հարիւր սովորման  
բաժնած է . մէջի անդիւն զըն գագութիւնն ընդաբ-  
չակուելով ԱՆ որ 100 սովորման բարձրանայ , զուրը  
էդ ի՞ւլայ . իսկ պաշտելով ի՞նըսան 0 ի՞նջայ ԱՆ  
չուրը ի՞ւստուի :

263. Իրեք տեսակ ջուր կայ. Հասարակ.  
Հանքային ու Շողային :

Ա. ՀԱՍՏԱՐԱԿ ՀՈՒՐ

264. Հասարակ կամ անուշ կըսուի ան  
ջուրն որ ամենեին աղի կամ ուրիշ հան-  
քի համ չունի. ասանկ են ընդհանրապէս  
Աղբիւրները, Գետերը, Լիճերը :

ԳԵՏ, ՀՐՎԵԺ

265. Գետ կըսուին լեռներու վրայէն վա-  
ղած ջուրերը, որ գարվար ինջնալով ին-  
չուան ծով կըթափին :

266. Աշխարհիս էն մեծ գետերը Ամե-  
րիկայի մէջն են : Միսիսիփին 1687 մղոն  
երկայնութիւն ունի, Ամազոնեց գետը  
1507 մղոն :

267. Գետեր կան որ վաղելու ատեննին  
դետնին տակը կանցնին, և ուրիշ տեղէ մը

---

263. Քանի՞ տեսակ ջուր կըլսայ :

264. Հասարակ ջուրը ո՞րն է :

265. Ի՞նչ է գետը :

266. Էն մեծ գետերը ո՞ւր են : — Ամազու-  
նեաց գետը ո՞րչափ երկայնութիւն ունի :

267. Ո՞ր գետերն են որ գետնին տակը կեր-  
թան :

դուրս կելան . ինչպէս Հռենոս գետին մէկ  
Ճիւղը՝ Ա էյտա քաղքին քովերը :

268. Գետեր կան որ ոսկիի հանքին մէ  
ջէն անցնելով , իրենց բերած աւազն ալ  
ոսկիի հետ խառն է . ինչպէս Օայիրէ ու  
Կամպիա գետերը :

269. Գետեր կան որ վազելու ատեննին  
բարձր տեղէ մը յանկարծ վար կիյնան .  
աս վար ընկած տեղը ջրվէժ կամ Աշ-  
հանք կըսուի :

270. Աշխարհիս մէջ էն լայնը Ափակա-  
րայի ջրվէժն է Ամերիկային մէջ , որ 1200  
ոտնաչափ լայնութիւն ունի :

271. Ան բարձր ջրվէժն ալ Կավալմայի  
ջրվէժն է Պիրենեան լեռներուն վրայ , որ  
1266 ոտնաչափ բարձրութենէ վար կիյնայ :

Ա. Ի. Ա.

272. Ա ի՞ն կըսուի մէկ տեղ մը ժողված  
ջուրը , որուն որ չորս զին ցամաքով պա-  
տած է :



268. Ոսկիի աւազունեցող գետերը ուրո՞նք են :

269. Ի՞նչ է ջրվէժը :

270. Էն լայն ջրվէժը ո՞րն է :

271. Էն բարձր ջրվէժը ո՞րն է :

272. Ի՞նչ է վիճը :

273. Աշխարհքիս էն մեծ լիճը Կասպից  
ծովն է . որուն երկայնութիւնը՝ հիւսիսէն  
հարաւ 800 մղնի չափ է , իսկ լայնքը 120  
մղնէն ինչուան 300 մղնի չափ . խիստ  
մեծ է նաև Արալ լիճը :

Բ . ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՐ

274. Հանքային ջրերը զետնին տակի  
հանքերուն մէջէն անցնելով , անոնց հա-  
մը ու գոյնը կառնեն . անոր համար ոմանք  
երկրթի համ ունին , ոմանք պաղլեղի , ո-  
մանք ալ ուրիշ հանքերու :

275. Ին հանքային ջուրն որ զետնին  
տակը դիւրավառ նիւթերուն բոլնկելովս  
կրտաքնայ , ու տաք տաք զետնէն դուրս  
կըբըխի , ջերմուկ կըսուի :

276. Հանքային տաք ջրերը շատ տեղ  
կըտնուին , մանաւանդ խլանտայի մէջ ,  
որոնցմէ մէկը Կէյզէր անունով՝ զետնէն  
150 ոսնաչափ բարձրութեամբ վեր կը-  
ցատքէ :

---

273. Էն մեծ լիճը ո՞րն է :

274. Ի՞նչ է հանքային ջուրը :

275. Ի՞նչ է ջերմուկը :

276. Տաք ջրերը ո՞ւր կըդլառւին :

277. Տեսակ մը հանքային ջրեր կան որ  
թէպէտ տաք չեն, բայց իրենց մէջ զիւ-  
րավառ նիւթ դառւելով՝ յանկարծ յան-  
կարծ իրենք իրենցմէ կըբուընկին։ Աս ջր-  
բերէն շատ կըգտնուի Պաքուին քովերը,  
ու ան պատճառաւ հոստեղս կըակապաշտ  
Պարսիկներու ուխտատեղի է։

Գ. ԾՈՎԱՅԻՆ ՀՈՒՐ

ծով.

278. Օրով կամ Ովկիանոս կըսուի աշ-  
խարհքիս վրայի պատած աղի ջուրը։

279. Օրովուն տակն ալ ցամաք երկրի  
ոլէս լեռներ, ձորեր ու գաշտեր կան։

280. Օրովուն Էն խորունկ տեղը չափեր  
են ու ինչուան 1680 զրկաչափ գտեր են՝  
առանց յատակին հասնելու։

281. Օրովու ջրին աղիութեան պատ-  
ճառը չիգիտցուիր. ոմանք կըսեն թէ ծո-

—

277. Բալնկող ջրերը ուր կըդըտուին։

278. Ի՞նչ է ծովը։

279. Ծովուն տակը ի՞նչպէս է։

280. Ծովուն խորութիւնը որչափ է։

281. Ծովուն աղիութիւնը ի՞նչ է։

վուն տակի աղի հանգերէն է . ոմանք ալ  
կըսեն թէ Աստուած բոլոր ջրերը աղի  
ստեղծած է , որ ետքէն արեխն տաքու-  
թեամբը զոլորշիք գառնալով զտուեր ու  
անուշցեր են :

282. Ծովուն աղիութիւնը ամէն տեղ  
միակերպ չէ . հասկա աւելի աղի է հասա-  
րակածին տակը՝ քան թէ բևեռներուն  
կողմերը :

283. Երբեմն նաւուն անցած Ճամբան ,  
կամ թիակներուն ամէն մէկ զարնուած-  
քէն՝ մանր մանր աստղի պէս լոյս կերե-  
նայ ջուրին մէջ : Աս լոյսը երկու քանէ  
կրնայ ըլլալ . մէյմը ջուրին մէջի լուսա-  
ւոր որդերէն , մէյմն ալ փոսփորեան կա-  
զերէն \* :

284. Երկու արեւադարձներուն մէջտեղի  
ովկիանոսին ջուրը արեւելքէն արեւմուտք

---

282. Ծովուն աղիութիւնը ամէն տեղ միա-  
կերպ է :

283. Ծովուն լոյսը ի՞նչ է :

284. Ծովուն բնական ընթացքը ո՞րն է :

\* Փաստոր իշխաննեն ան իաշեղէն նիւթերը , ու ու-  
ն իշե մարմայ հէտ շինուելով՝ լուսաւոր արքաշնու-  
նիան իշնէն առանց պատճեննեան . առ լոյսը առնելի-  
ութ ապէն իւրիանայ :

կրվագէ . բեկոններուն ջրերն ալ դէպ ՚ի  
հասարակած :

285. Օռվուն բնական ընթացքին պատ-  
ճառը երկրիս արևմուտքէն արևելք արա-  
գութեամբ պաշտիլն է . որովհետեւ աս  
շարժմունքը հասարակածին տակը աւելի  
ուժով է , ջուրն ալ չիկրնար նոյն արա-  
գութեամբ երկրիս հետ պաշտիլ , անոր  
համար աս ընթացքը կունենայ :

286. Երբեմն ջուրի երկու ընթացք զի-  
մացէ զիմաց զալով մեծ պատոյտ կընեն ,  
աս պատոյտը կըսուի Յորձանք :

287. Դրեք երեելի յորձանք կայ . Վալս-  
թրէմ՝ Ա օֆֆուտէն կղզիներուն քովը , որ  
ինչուան մեծ նաւեր ալ կընկըզմէ . Քա-  
րիբդիս՝ Սիկիլիայի նեղուցը . Եւրիպոս՝  
Լյոբիովով կղզին քովերը :

288. Օսոց կըսուի ծովուն ան կտորը որ  
ցամաքին մէջը մտած է . ասոր էն մեծերը

---

285. Բնական ընթացքին պատճառը ինչ է :

286. Ի՞նչ է յորձանքը :

287. Մեծ յորձանքները որո՞նք են :

288. Ծոցը ինչ է : — Էն մեծ ծոցերը որո՞նք  
են :

ծով ալ կըսուին : ինչպէս Աքարիայի ծոցը՝ որ Կարմիր ծով կըսուի, Վենետիկի ծոցը՝ որ Ագրիական ծով ալ կըսուի :

ՆԵՂՈՒՑ

289. Կեղուց կամ կիրճ կըսուին ծովուն  
ան նեղ տեղուանքը՝ որոնց մէջէն երկու  
ծով իրարու հետ կըխառնուին :

290. Աշխարհքիս էն անուանի նեղուց՝  
ներն են Անպաէի կամ Շիպիլթէրրայի  
նեղուցը, Պեհինկայ նեղուցը, Ատաման  
պօլի նեղուցը, և Քալէի նեղուցը :

Դ. ՕԴ

291. Օդ կամ մթնոլորտ կըսուի երկրիս  
չորս զին պատած թոյլ ու թափանցիկ  
մարմինը, որուն մէջ օդերեսոյթներ կըլ-  
լան :

292. Մթնոլորտին բարձրութիւնը ընդ-  
հանրապէս 75 մղոնի չափ է :

—

289. Կեղուցը ո՞րն է :

290. Էն անուանի նեղուցները որո՞նք են :

291. Մթնոլորտը ի՞նչ է :

292. Մթնոլորտին բարձրութիւնը ո՞րչափ է :

293. Օդին խտութիւնը ամեն տեղ միա կերպ չէ . մէյմը որ մթնոլորտին վարերը՝ այսինքն երկրիս մօտ եղած տեղուանքը աւելի թանձր է , քան թէ վերերը , վասն զի վրայի օդին ծանրութենէն տակի օդը կըջընչուի . անոր համար բարձր տեղուանք մարգս գժուարաւ շունչ կառնէ : Երկրորդ՝ տեղ տեղ օդը ցուրտէն կըխը տանայ , տեղ տեղ ալ տաքէն կուոի . և աս է հօվերուն զլխաւոր պատճառը :

### ՕԴԵՐԵՒԱՅԹ

294. Օդերեսոյթ կամ Մետէորայ կըսուին օդուն մէջ տեսնուած երեսոյթները :

295. Աս երեսոյթները չորս տեսակ կըլան . Օդեղէն , ջրեղէն , լուսեղէն ու չորեղէն :

### Ա. ՕԴԵՂԻՆ ՄԵՏԷՈՐԱՅ

296. Օդեղէն մետէորայ կըսուին օդին այլեայլ շարժմունքերը . ինչպէս Հով , Մրրիկ , Թռաթառ , և այլն :

---

293. Օդին խտութեր ամեն տեղ միակերպ է :

294. Օդերեսոյթը ի՞նչ է :

295. Քանի՞ տեսակ օդերեսոյթ կըլայ :

296. Օդեղէն մետէորաները որո՞նք են :

ՀՈՎ.

297. Օդին տեղէ տեղ փոխուիլը հով  
կըսուի , որ երկու կերպով կըլայ . մէյմը  
տաքութենէն , որով օդը ուռելով քովի  
օդերը մէկդի կըհըրէ . երկրորդ ցրտու-  
թենէն՝ որով նոյն օդը կըխըտանայ , ու  
չորս զին եղած օդը դէպ'ի խտացած տեղը  
կըվաղէ :

298. Հովերը ընդհանրապէս կանոնաւոր  
են , և իրենց ֆչելու ատեննին յայտնի է .  
այսինքն առաւօտը արևելքէն կըփշեն , կէս-  
օրը հարաւէն , իրիկունը արևմուտքէն ,  
կէսզիշերուն հիւսիսէն : Բայց աս կարգը  
ամէն տեղ միակերպ չէ՝ երկրիս այլեայլ  
բարձր ու ցած դիրքերուն համար . հա-  
սարակածին տակը ամէն օր աս կարգը կը-  
պահուի . որչափ որ մէկը դէպ'ի բեեսները  
մօտենայ՝ աս կարգն ալ կըփոխուի :

299. Կողմնացոյցներուն վրայ նշանած՝  
երեսունուերկու տեսակ հով կայ . ասոնց

---

297. Հովը ի՞նչ է : — Հովերուն պատճառը  
ի՞նչ է :

298. Ի՞նչ կարդ ունին հովերը :

299. Քանի՞ տեսակ հով կայ : — Գլխաւոր  
հովերը քանի՞ էն :

զլխաւորները ութը հատ են, որ աշխարհաքիս չորս կողմէն ու անոնց մէջտեղուանքէն կըմի կըփրչեն :

300. Աշխարհքիս չորս կողմէրը ասոնք են. Արեւելք, Արեւմուտք, Հիւսիս, Հարաւ :

301. Արեւելք կըսուի արեւուն ելած կողմը. Արեւմուտք՝ արեւուն մտնալու կողմը. Հիւսիս՝ կըսուի երկրիս ան կողմը, որ երբոր երեսս արեւելքի դին դարձրնեմ, ձախ ձեռքս ան կողմը կիմնայ, աջ ձեռքս ալ դէպ'ի Հարաւ կընայի :

302. Հովին ընթացքը ամէն տեղու ամէն ատեն միակերպ չէ. ընդհանրապէս հասարակածին տակը հովերը խիստ սաստիկ կըլան :

303. Են հանդարտ հովե որ հաղիւ թէ կիմացուի, մէկ ժամուան մէջ 5400 ոտնաշափ տեղ կըվազէ. միջակ հովը 20,000, սաստիկ հովը 200,000. փոթորիկը 300,000. Էն սաստիկ մրրիկը 480,000:

—

300. Աշխարհքիս չորս կողմէրը որո՞նք են :

301. Ո՞րն է արեւելք. արեւմուտք. Հիւսիս. Հարաւ :

302. Հովին ընթացքը ի՞նչպէս է :

303. Հովը մէկ ժամուան մէջ ո՞րքափ տեղ կէրթայ :

304. Երբոք երկու զիեն երկու հակառակ հով զիմացէ զիմաց ելան ու իրարու պըլլուելով ամպերը երկնփէն վար ինչեցընեն՝ թաթառ կըսուի :

305. Թաթառը երկու տեսակ է. ծովային ու ցամաքային։ Ծովային թաթառը ինչուան 80 ոտնաչափ հաստութիւն կունենայ. ասիկայ ծովուն ջուրը տակնուվրայ կընէ ահաղին ձայնով. ու քիչ մը ատեն ծովու ջրին հետ կպած անշարժ կենալէն ետքը, յանկարծակի կըցրուի։ Իսկ ցամաքայինը երկայն բարակ կըլլայ, ու գետնի վրայ ասդիս անդին քալելով զիմացը եւածը կաւրէ, կըկոտրէ ու կըփլցընէ։

306. «Յորանշան անձրև կըսուին երկնփէն թափթթված խիճը, աւազը, զորտը, ծրծումբը, ցորենը, զարին, և այն, որ թաթառով վեր կելան, ու այլեայլ տեղուանիք կիցնան։

307. Վըրիկը յանկարծականսաստիկ հովէ. ասիկայ այրեցած զօտիին տակը այնշափ ուժով կըլլայ՝ որ ինչուան ծառերը իրենց արմատէն կըհանէ, ու շէնփերը կը-



304. Ի՞նչ է թաթառը :

305. Թաթառը քանի՞ տեսակ կըլլայ :

306. Կորանշան անձրևը ի՞նչ է :

307. Ի՞նչ է մըրիկը : — Պատճառը ի՞նչ է :

Փլղընէ : Յանկարծական մրրիխն սրատառը, կազերուն յանկարծ իրարու հետիառնուելէն կըլլայ կըսեն :

308. Խորշակ կըսուիան վնասակար հովը, որ ապականեալ լիձերու կամ տաք անապատներու վրայէն փչելով, թէ մարդկան և թէ կենդանեաց կըվնասէ :

### Բ. ԶՐԵՎԵՆ ՄԵՏՔՈՐԱՅ

309. Զրեղէն մետէորաները բոլորն ալ կըլլան զետնէն ելած գոլորշիքներէ, ու հօթը տեսակ են . Մէզ, Ամա, Յօղ, Եղեամ, Անձրէ, Չիւն, ու Կարկուտ :

### 4. ՄԷԳ

310. Գետնէն ելած ջրային գոլորշեքը երբոր զիշերուան օղին պաղութենէն վեր չիկարենան ելլու, ու երկրիս երեսը մնան, վերի գոլորշիքներն ալ վար ինջնան ինչուան զետին, Մէզ կամ Մառախուղ կըսուի :

---

308. Խորշակը ի՞նչ է :

309. Զրեղէն մետէորաները որո՞նք են : — Քանի՞ն են :

310. Ի՞նչ է մէգը : — Մէգը ի՞նչպէս կըլլայ :

311. Արեւուն տաքութենէն վեր ելած ջրին դոլորշիքը օդին մէջ կըցրուին, որ թափանցիկ են ու աչքի չեն երենար. Երբոր օդին տաքութիւնը պաղ հովէն կըցրափ, վեր ելած դոլորշիքն ալ կամաց կամաց վար ինչնալով՝ ու իրարու մօտենալով կըթանձ րանան, թափանցկութիւննին կըկորսընցընեն, ու օգուն մէջ կըշարժին կամ կըկենան, Ամպ կըսուին :

312. Աս բանս յայտնի կերենայ անկեց, որ ամառ ատեն շատ անգամ իրիկունները երկինքը ամպ չեղած ատենը կըտեսնանք որ բոլոր երկնքին երեսը յանկարծակի ամպով լեցուեր է :

313. Ամպերը երկրէս ինչուան 18,000 տոք բարձր կրնան ելլալ. անկեց վեր սաստիկ ցուրտ ըլլալէն՝ կըծանրանան, ու ալ վեր չեն կրնար ելլալ:



311. Ամպը ի՞նչ է: — Ինչէն կըլլայ ամպը:

312. Օդին պազելէն ամպերուն թանձրանալը ի՞նչպէս կիսնացուի:

313. Ամպերը Երկրէս ո՞րչափ բարձր կրնան ելլալ:

3. 802.

314. Յօղն է զիշեր ատեն դաշտերու վրայ  
ինչած անձրևի պէս թացութիւնը :

315. Գիշերուան ցրտութենէն երկրիս  
վրայի մարմինները կըպաղին . բայց ամենն  
ալ հաւասար չեն պաղիր , հապա ոմանք  
շատ՝ ոմանք քիչ , թէ իրենց կազմուած  
քին և թէ իրենց զիբքին համար : Բնու  
թեամբ շատ պաղող մարմիններուն վրայ  
շատ զոլորշիք կընսաի . իսկ անոնք որ քիչ  
կամ ամեննեին չեն պաղիր , վրանին ալ  
քիչ զոլորշիք կիջնայ կամ ամեննեին չիջ-  
նար , ու չոր կըմնան :

316. Յօղը աւելի առաւօտեան դէմ  
կըլլայ՝ քան թէ իրիկունը կամ կէս զիշե-  
րուն , վասն զի ինչուան առտու երկրիս  
վրայի մարմինները երթալով աւելի կը-  
պաղին :

317. Յօղը միայն երկինքը պարզ եղած  
զիշերները կըլլայ , ու ամսկոտ եղածին  
պէս ցող չիջնար . վասն զի ամսկոտ եղած

---

314. Ի՞նչ է յօղը :

315. Յօղը ինչին կըլլայ :

316. Ո՞ր աւելն ցող կիջնայ :

317. Ա՞ն զիշեր ցող կիջնայ :

զիշերը շատ աւելի տաք կըլլայ՝ քան թէ  
սլարդեղած զիշերը :

4. ԱԴԵՍՄ

318. Եղեամը գետնի վրայ կինջնայ Ճեր-  
մակ սառի պէս գարնան ու աշնան ատեն :  
Ասիկայ զիշերուան ինջած ցողն է , որ  
գարնան սկիզբները ու աշնան վերջերը  
սաստիկ ցրառւթենէն կըստոի :

5. ԱՆՁՐԵՒ

319. Անձրեւ կըսուի՝ երբոր երկինք ելած  
զոլորշիքները ցրտէն կըմիանան , ու ծան-  
րանալով կաթիլ կաթիլ վար կըթափիթը-  
փին :

320. Աշխարհքիս ամէն կողմը միակերպ  
անձրեւ չըլլար : Ի՞նդհանրապէս հասարա-  
կածին կողմերը աւելի շատ անձրեւ կու-  
դայ , թէպէտեւ շատ անդամ ալ չորու-  
թիւն կըլլայ . իսկ բևեռներուն մօտ թէ-  
պէտ ստէպ անձրեւ կուգայ , բայց քիչ :



318. Եղեամը լ՞նչ է :

319. Ի՞նչ է անձրեք :

320. Ամէն տեղ միակերպ կուգայ անձրեւ :

321. Անձրեք աւելի լեռներու վրայ կուզայ , քան թէ դաշտերու . վասն զի լեռներուն օդը շատ անդամ պաղէն տաք՝ տաքէն ալ պաղ կըփոխուի . աս փոփոխութեան ատենը թէ որ հոն տեղուանքը ամսկդուի , մէկէն անձրե կըլլայ :

322. Արևադարձներուն մէջտեղը միշտ կանոնաւոր անձրեներ կուզան . վասն զի անտեղուանքի հովերն ալ կանոնաւոր կերպով կըփրչեն ամիսներով :

323. Կարմիր անձրեք կամ ձիւնը շատ անդամ Ալպեան լեռներուն վրայ կուզայ տեղ տեղ , ու քիչ քիչ . ոմանք կըսեն թէ աս կարմիրութիւնը հոն տեղի մանր Ճճիներէն ու բոյսերէն է . բայց ստոյգը չեմացուիր :

6. ԶԻՒՆ

324. Երբոր ջրային զոլորշկները օդին մէջ յանկարծական պաղութենէ վեցանկիւնի ձեռվ մը կըսառին ու վար կիսնան , Զիւն կըսուի :

- 
321. Անձրեք ո՞ւր աւեղուանք աւելի կուգայ :  
322. Կանոնաւոր անձրեները ո՞ւր կուգան :  
323. Կարմիր անձրեք ի՞նչ է :  
324. Զիւնը ի՞նչ է :

323. Հովչեղած ատենը ձեան հատիկ ներն ալ խոշոր կըլլան . վասն զի ձիւնը վար իյնալու ատեն՝ մէկ դիէն ուրիշ զոլոր շիքներ ալ անոր կպչելով՝ կըսառին , ու անով կըխոշորնան :

7. ԿԱՐԿՈՒՏ

324. Կարկուտն է ձիւն կամ ձիւնախառն անձրե , որ օդուն մէջ երկու հակառակ ելեքտրականութեամբ \* մէկդիէն մէկալ դինինետուելով՝ վար իյնալը կուշանայ , ու քանի կերթայ խոշորնալով՝ ուժով վար կըթափթթվի : Խնչուտն մէկ ու կէս լիար ծանրութեամբ կարկուտ եկած է :

327. Թիգին տեսակ մը կունտ ու մանր ձիւն է որ ամառ ու ձմեռ կըլլայ . ամա-

325. Ձիւնը ինչո՞ւ երբեմն խոշոր՝ Երբեմն մանը կըլլայ :

326. Կարկուտը ի՞նչ է : — Ի՞նչ մէծութիւն կունենայ :

327. Թիգին ի՞նչ է :

\* Եւն+պրականութիւնը հասանուած անկատելի մարդն է որ բոլոր միանլուքաին ու մէկալ մարդնոց մէջ պարագանեած է , ու սովորաբար շնորհալով կալի իւլլայ , ինչպէս ժայլակը ու կայծակը : Ասիկայ երկու գլխաւոր յագիստնենք ունի . մէյմը ուրիշ մարդնները իւնի իւստակ , մէյմը ու իւլլակ :

ուր կարկուտի հետ խաւն՝ ձմեռը ձեան  
հետ . կարկուտի կընմանի , բայց անոր պէս  
կարծր ու թափանցիկ չէ : Չիմացուիր թէ  
տսիկայ օդին մէջ ինչպէս կըձեանայ :

Գ. ԼՈՒՍԵԴԻՆ ՄԵՏԻՌԱՅ

328. Լուսեղէն մետէորաները անոնք են՝  
որ արևուն ճառագայթներուն այլեայլ  
կերպով զարնուածքէն կըձեանան , ու վեց  
տեսակ են . Ծիածան , Արշալոյս , Ա-  
րևանմանութիւն , Բակ , Օռդիակոսի լոյս ,  
Արկներեցիք :

4. ԾԻԱԾԱԿ

329. Արեւու լուսին մէջ եօթը դոյն շա-  
ռաւիղներ կան , որ եռանկիւնի ապակիին  
մէջէն անցնելու ատեն կերենան . այսինքն  
կարմիր , նարնջի դոյն , դեղին , կանանչ ,  
բաց կապուտ , մութ կապուտ , մանուշա-  
կագոյն : Անձրեկի ատեն երբոր արեւը քո-  
վընտի անձրեկին կաթիլներուն վրայ կը-  
դարնէ , աս եօթը դոյները զատ զատ կե-



328. Լուսեղէն մետէորաները որո՞նք են :  
— Քանի՞ են :

329. Ծիածանը ինչէ՞ն կըլայ :

րենան երկինքը՝ կամարաձեւ . աս է ծիածանը կամ ծիրանի զօտի ըսուածը : Ասոր ալ նմանը երբեմն քովի ամպերուն վրայ ձեանալով երկու ծիրանի զօտի կերենայ :

330. Երբեմն մեծ ծովերու ու գաշտերու վրայ ալ երբոր զոլորշեքը խիստ թանձր է՝ պղտի ծիածան մը կերենայ :

2. ԱՐՃԱԼՈՅՍ

331. Առառները քանի որ արել հորիզոնէն  $18^{\circ}$  աստիճան ցած է , իրեն լոյսին կարմրագոյն շառաւիղները մեր միմնոլորտին վրայ կրզարնեն , ինչուան որ արել հորիզոնէն վեր բարձրանայ . աս կարմրագոյն լոյսը Արշալոյս կըսուի , որ արել եւ լալէն մէկ ժամէն աւելի առաջ կըսիլսի :

332. Կոյնալէս ալ իրիկունները արել մտնալուն պէս բոլոր արեւմտեան եզերքը կըկարմըրի . աս կարմրութիւնն ալ Վերջալոյս կըսուի , որ ամառը ինչուան երկուք ու կէս ժամկըսիմանայ :



330. Միայն անձրեկ ատեն կերենայ ծիածանը :

331. Արշալոյսը ի՞նչ է :

332. Վերջալոյսը ի՞նչ է :

333. Աթնոլորտը որչափ թանձր ըլլայ ,  
արշալոյսն ու վերջալոյսն ալ այնչափ մեծ  
ու տարածուած կըլլայ :

3. ԱՐԵՒՏԱՆՄԱՆՈՒԹԻՒՆ

334. Արեւանմանութիւնն է ան երեսյթը ,  
որ երբեմն արեւուն լոյսը իր դիմացի ամէ<sup>1</sup>  
պերուն վրայ անանկ կըզարնէ որ ան ամէ<sup>2</sup>  
պերուն վրայ ուրիշ արեներ ալ կերենան :

4. ԲԱԿ

335. Բակ արեւու կըսուի ծիածանի պէս  
դոյնզգոյն կլոր շրջանակը , որ ամառ աւ  
տեն երբեմն արեւուն չորս դին կերենայ :  
Կըսեն թէ աս դոյնզգոյն երենալը օդուն  
մէջի ձիւներէն է որ արեւուն լոյսը վրան  
զարնելով անանկ կերեցընէ :

336. Երբեմն արեւուն վրայի բակը երկու  
հատ կըլլայ վրայէ վրայ համակեդրոն ,

—

333. Արշալոյսը Երբ աւելի մեծ կըլլայ :

334. Արեւանմանութիւնն ի՞նչ է :

335. Արեւուն բակը ի՞նչ է : — Պատճառը  
ի՞նչ է :

336. Կրկին բակ կընայ ըլլաւ :

բայց զրսի կողմը եղածին դոյները այն չափ փայլուն չեն ըլլար :

337. Կուսինն ալ երթեմն բակ կունենայ , բայց արեին բակէն աս տարբերութիւնը ունի որ անոր պէս զունաւոր չերենար , հապաճերմակ կըլլայ , մէկ կողմն ալ քիչ մը կարմրագոյն :

5. ԶՈԴԻԱԿՈՍԻ ԼՈՅՍ

338. Օողիակոսի լոյս կըսուի ան տկար լսոր , որ մարտ ամսուն սկիզբները արել մտնալէն ետե երկնքին երեսը բուրդի ձեռվ կերենայ . չիմացուիր թէ աս երեսոյթը ինչպէս կըձեւանայ . ոմանք կըսեն թէ մեր մժնոլորտին մէջի մանր մարմիններուն ընթացքէն է :

6. ԿՐԽՆԵՐԵՒՈՅԹ

339. Կմառը տաք ատեն դաշտերու մէջ եղած շնչքը կամ ծովուն մէջի նաւը վըրայէ վրայ երկու հատ կերենայ , մէկը շի-

—

337. Կուսինն ալ բակ կունենայ :

338. Օողիակոսի լսոր ինչ է :

339. Կրկներեսոյթը ինչ է :

տակ՝ մէկալը զլիսիվար, ինչպէս որ ջրի մէջ  
կերենան . առ երեսյթը կըսուի Կըրկ-  
ներեսյթ :

340. Ասոր պատճառը արեւուն ձառա-  
զայթներուն զադնուածքէն է, որ թանձր  
ու տաք օդուն մէջէն անցնելու ատեն՝ շէն-  
քերը երկերկու հատ կերեցընէ :

### Դ. ՀՐԵՎԻՆ ՄԵՏԻՈՐԱՅ

341. Հրեղէն մետէորայ կըսուին օդին մէջ  
երեցած կրակէ երեսյթները, որ վեց  
տեսակ են . Փայլակ, Կայծակ, Հիւսիս-  
այդ, Ծրջմոլիկ հուր, Ասուպ, ու Երկ-  
նաքար :

1. ՓԱՅԼԱԿ, 2. ԿԱՅԾԱԿ

342. Երբոր ամպերու մէջ լեցուած եր-  
կու տեսակ ելեքտրականութիւնը մէկմէ-  
կու հաղորդուին, ձայն՝ կրակ ու լոս կը-  
հանեն . ձայնը կըսուի Որոտում, լոյսը  
Փայլակ, կրակը Կայծակ :

- 
340. Կըրկներեսյթին պատճառը ի՞նչ է : 882  
341. Հրեղէն մետէորաները որո՞նք են : 882  
342. Փայլակը ի՞նչպէս կըլլայ :

343. Երբեմն առանց որոտմունքի , երբեմն ալ ամպ չեղած ատենը երկինքը փայլակ կըլլայ . ասոր պատճառը դեռ չիգիտցուիր :

344. Որոտմունքին ձայնը 30 մղոն տեղէն աւելի հեռու չերթար :

3. ՀԻՒՍԻՍԱՅԻ

345. Հիւսիսայզը կամ հիւսիսային արշալսը լուսաւոր ամպի կընմանի , գոյնը կըրակի պէս կարմիր , տեղ տեղ փայլուն գօտիներով . որ երբեմն հիւսիսային կողմը հորիզոնին վրայ կերևնայ՝ արեւ մտնալին իրեք չորս ժամ ետքը : Ասոր պատճառը մագնիսական ելեքտրականութիւնն է կըսեն :

4. ԸՐՁՄՈՒԻԿ ՀՈՒՐ

346. Շրջմոլիկ հուրն է բոցի պէս լսսմը , որ ատեն ատեն զիշերները գերեզմաննոցներու մէջ կամ թաց տեղուանիք կերենայ :

---

343. Առանց որոտման փայլակ կընայ ըլլալ :

344. Որոտմունքին ձայնը որչափ տեղ կերթայ:

345. Հիւսիսայզը Բ'նչ բան է : — Պատճառը Բ'նչ է :

346. Ի՞նչ է շրջմոլիկ հուրը :

347. Ասամիկները շատ աւելորդապաշտականներ կարծիքներով աս կրակէն կըվախնան. բայց վախնալու բան չէ. վասն զի ասոր բուն պատճառն է փոսփորեան ջրածին կազմը, որ օգին հետ հաղորդուելու ատեն կըբունկի, և ինչուան որ հատնի կըվառի :

5. ԱՍՈՒՊ

348. Ասուալ կըսուի ան աստղի պէս թըռչող լրսը, որ ամառ դիշերները երկինքը կերենայ :

349. Հիմակուան բնաբաններուն կարծիքով՝ ասուալները մեր մթնոլորտէն վեր երկրիս վրայ պտըտող մանր մարմիններ են, որ աչքով չեն երենար. ասոնք երբոր մեր մթնոլորտին հետ սաստիկ կըշրփուին՝ լոյս կըհանեն կըսեն :

6. ԵՐԿԱԾԱՔՆՐ

350. Երբոր ասուալ մը երկրիս ձգողութեամբը դետին իյնայ ահագին որոտմուն.

---

347. Շըջմոլիկ հուրին պատճառը ի՞նչ է :

348. Ասուալը ո՞րն է :

349. Ասուալը ինչին կըլլայ :

350. Երկնաքարը ի՞նչ է :

քով ու լուսով՝ Երկնաքար կամ Շանթաքար կը սուի :

351. Վերջի յիսուն տարուանս մէջ վաթսուն հատի չափ երկնաքար ընկած է Եւրոպայի ու Ամերիկայի մէջ . ասոնց էն մեծն է Անգղիայի մէջ ընկածը , որ 80 լիտրէն աւելի կը կշռէ :

352. Ամէն երկնաքարերուն բաղադրութիւնն ալ գրեթէ նոյնպէս է . այսինքն՝ երկաթ , դայլախաղ , ծծումք , նիքել , մանկանէզ : Ասոնց գրսի գոյնը հանքային ածուխի պէս սև է , բայց մէջը երկաթի պէս փայլուն :



## ՅԵՒԵԼՈՒՅԾ

ՕԴԻ ԳՈՒՇԱԿԱՌԵԹԻԵՆ

ԵՂԱՋԱԿՆԵՐԸ

Ա. ՓՈՐՁՈՒԱԾՔան է որ երբոր աշուն  
քը անձրեստ կըլլայ , ձմեռը սովորաբար  
քիչ անձրե կուզայ , զարունն ալ ցուրտ  
կըլլայ . ան պատճառաւ բոյսերը ետ կը-  
մնան :

Բ. Ծաէ որ ամառը շատ անձրեստ ըլ-  
լայ , ձմեռուան ցուրտն ալ սաստիկ կըլլայ:  
Գ. Ծաէ որ կունկները աշնան կանուխ-  
իեկ դէպ'ի տաք երկիրները երթան , ըսել  
է թէ ձմեռուան ցուրտը սաստիկ պիտի  
ըլլայ . վասն զի իրենց կանուխ դառնալէն  
կիմացուի որ հիւսիսային կողմերը ցուրտը  
սկսեր է :

Դ. Երբոր ձմեռը անձրեստ է , ամառը  
չոր կըլլայ : Աշունքն ալ թէ որ չոր ընե-  
լու ըլլայ նէ , ձմեռը շատ հով կըփըչէ :

ՀԱՎ, ՓՈԹՈՐԻԿ

Ե. Առաւօտանց արել ելլալու ատեն թէ  
որ չափէ դուրս կարմրութիւն մը ունենայ  
ու արեւուն սկաւառակը խոշորիել երենայ,  
նշան է թէ նոյն օրը հով պիտի ելլայ:

Զ. Երբոր արել բակ կունենայ ու ա-  
րեանմանութիւն կերենայ, յայտնի նշան  
է որ հով ու անձրե պիտի ըլլայ:

Է. Երբոր լուսինը խոշոր ու կարմիր է,  
չորս գին ալ բակ ունի, հով կելլայ. թէ  
որ բակը երկու հատ է, նշան է թէ փո-  
թորիկ պիտի ելլայ:

Ը. Ո՞ր օրն որ առաւօտանց ծովու թըռ-  
չունները իրարու քով ջրին երեսը թըռչո-  
տելով կըկանչվըռտեն, ան օրը հով կելլայ:

ԱՆՁՐԵՒ

Թ. Խրիկունը արել մանալէն ետքը հիւ-  
սիսային կողմը թանձր լեռան պէս գիզուած  
ամպեր ըլլան նէ, նոյն զիշերը անձրե  
կուղայ:

Ժ. Արել ելլալու ատեն թէ որ բոլոր  
երկնքին երեսը բարակ ամպով մը ծած-  
կած է, ու հով չիկայ, նոյն օրը քիչ մը  
անձրե կուղայ:

Ժ.Ա. Արել ելլալէն իրեք չորս ժամ առաջ թէ որ անձրեւ սկսելու ըլլայ , ինչուան կէսօր օդը կըբացուի :

Ժ.Բ. Թէ որ յանկարծ հարաւային սաստիկ հով ելլայ , ու երկու իրեք ժամ միակերպ անձրեւէ , ան անձրելը ինչուան տասնըշինկ ու տասնըվեց ժամ կըքըշէ :

Ժ.Գ. Թէ որ բոլոր ցորեկը անձրեւէ , ու իրիկունը արել մտնալու ատեն արևմուտքը բաց ըլլայ , կամ արել կարմիր ամպերուն մէջէն վար ինջնայ , երկրորդ օրը օդը կըբացուի :

Ժ.Դ. Թէ որ լուսինը բակ ունենայ արևմուտեանքամիով , երկրորդ օրը անձրեւ կուզայ:

Ժ.Ե. Օղոստոս ամսուն մէջ լուսնի ծնընդեան ու լրման օրերը զրեթէ միշտ անձրեւ կուզայ :

Ժ.Զ. Կմառ զիշերները թէ որ արեւելեան հով ըլլայ , և աստղերը սովորականէն աւելի խոշոր ու փայլուն երենան , քանի մը ժամէն ետքը անձրեւ կուզայ :

## ԿԱՐԿՈՒՏ

Ժ.Է. Կմառը կէսօրէն ետքը զեղին ու Ճերմակ ամակը վրայէ վրայ լեռան պէս զիզուին , ու սաստիկ հովէ ծանր ծանր շարժելով հորիզոնէն վեր բարձրանան

նէ , կարկուտի նշան է . բայց ձմեռը ու  
զիշերը ոչ երբէք կարկուտ կուղայ :

ԺԷ . ՅԱԷ որ ամառուան ամպերու նման  
ամպ ըլլայ ձմեռը , կարկուտի տեղ ձիւն  
կուղայ :

ԾԱՆՐԱԶԱՓ ԳԱՐՄԻՒ

ՕՐԱՆԲՐԱՀԱՎԻ ԲՍՈՒԱԾ ՊՈՐՃԻՔԸ 30 ԲԸ  
Թաշափի ԵՐԿԱՅՆՈՒԹԵԱՄՔ ապակիէ խողովակի մըն է , մէջը 28 բթաշափի մնդիկով լեցուն . որ օդին ամէն տեսակ փոփոխութիւնները ժամերով առաջ կըցուցընէ . զը

ՅԱԷ որ խողովակին մէջի մնդիկը կամաց կամաց վեր բարձրանայ , նշան է թէ օդը պիտի շտկուի . թէ որ ձմեռ ատեն բարձրանայ , ցուրաը կըսաստկանայ :

ՅԱԷ որ ծանրաշափին մնդիկը շուտով յածնայ կամ բարձրանայ , օդն ալ շուտ մը կըփոխուի . թէ որ խիստ շուտ յածնալու ըլլայ , փոթորկի նշան է :

ՅԱԷ որ արևմտեան հովի ատեն ծանրաշափը բարձրանայ , օդը կըբացուի , ու հովը արևելեան կըդառնայ . թէ որ հարաւային քամիով յածնայ , ձմեռ է նէստորը կըհալի , ամառ է նէ՝ փոթորկի կել-

լայ . իսկ թէ որ արեմուեան հովի ատեն  
ցածնայ , անձրե կուզայ :

Ընդհանրապէս ծանրաչափին նշաննեւ  
ըլ զիշերահաւասարներէն 15 օր առաջ՝  
15 օր ալ ետքը ապահով չեն . վասն զի  
օդը ան միջոցին շատ փոփոխական է :

---

## ԱՇԽԵՐՀՎԻՍ

### ԳԼԽԱԲՈՅ ՎԵՄՆԵՐՈՒՆ

#### ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆԸ

ԴՐԱ Ե Տ Ե Ս Կ Ն Զ Ա Փ Ա Ծ

#### Ե Խ Բ Ա Պ Ա

	Ո Տ Ք	Ն Ր Կ Ի Ր
1 Մոնթէ Պիանքօ	14,806	Փիէմննթէ
2 Մոնթէ Ռոզա	14,479	Զուիցերի
3 Էօրթլէր	14,360	Աւստրիա
4 Մոնթէ Չէրվինօ	13,842	Զուիցերի
5 Լոնէլյաս	13,750	Զուիցերի
6 Ֆինսթէրարհորն	13,428	Զուիցերի
7 Եռևնկֆրաւ	12,868	Զուիցերի
8 Մոնք	12,829	Զուիցերի
9 Փէլվոս	12,624	Զուիցերի
10 Շրէքհորն	12,518	Զուիցերի
11 Էօրթէլէս	12,044	Աւստրիա
12 Պրիթ Հորն	12,020	Զուիցերի
13 Կլէօփնէր	11,882	Աւստրիա
14 Մոնթէ Վիզօ	11,778	Իտալիա
15 Վէթթէր Հորն	11,447	Զուիցերի
16 Ֆուաւ	11,392	Զուիցերի
17 Մոնթէ Չէնիս	11,065	Զուիցերի
18 Միւհաչէն	10,944	Սպանիա

19	Մալատէթթա	10,920	Սպանիա
20	Մոնթէ Փէրառու	10,497	Սպանիա
21	Վիներման	10,354	Գաղղիա
22	Ա. Բէռնարդոս	10,325	Զուիցերի
23	Սէմիլոն	10,320	Զուիցերի
24	Ետնա	9,965	Սիկիլիա
25	Ֆուբբա	9,820	Զուիցերի
26	Հոք Հորն	9,782	Աւստրիա
27	Քոլէ Չէրվինո	9,753	Զուիցերի
28	Էրկէր	9,724	Զուիցերի
29	Թէրկլոն	9,727	Աւստրիա
30	Փեք Պլան	9,573	Գաղղիա
31	Թրավէլբուէթթա	9,332	Փիէմոնթէ
32	Փեք տը Փօ	9,137	Գաղղիա
33	Ռոթ Հորն	9,037	Աւստրիա
34	Քոլէ տի Քէնէսս	8,982	Զուիցերի
35	Քանիկու	8,638	Գաղղիա
36	Ս. Կոթարտոս	8,544	Զուիցերի
37	Կրիմնէլ	8,409	Զուիցերի
38	Լոմնից	8,315	Մաճառատան
39	Վէլինո	7,306	Խտալիա
40	Արպիզոն	7,280	Գաղղիա
41	Ասորեանց սարը	7,252	Ասորեան կղզ.
42	Էնձէնտաղ	7,214	Զուիցերի
43	Ֆուբբա տէլ Պոսքօ	7,214	Զուիցերի
44	Տովաֆիալ	7,141	Նորվեկիա
45	Փիքօ տէ լոս Ռէյէս	7,141	Սպանիա
46	Սթէրցինկէն	7,036	Աւստրիա
47	Մոնթէկիւ	6,748	Գաղղիա
48	Փուիլ	6,568	Աւստրիա
49	Չիմնէկ	6,525	Խտալիա
50	Աթոս	6,452	Յունատան

51 Աղմանդոս	6,186 Եւրոպ. Տաճկ.
52 Մէզէն	6,037 Գաղղիա
53 Մոնտու	5,810 Գաղղիա
54 Քանթալ	5,717 Գաղղիա
55 Սվուքու	5,675 Ըուետ
56 Ռէօթվիք	5,629 Ըուետ
57 Մալչաօ	5,629 Փորթուգալ
58 Լիւռ	5,620 Գաղղիա
59 Վանթու	5,560 Գաղղիա
60 Ռըքիւլէ	5,435 Զուիցերի
61 Լա Տու	5,069 Զուիցերի
62 Գարատաղ	5,041 Զէֆալոնիա
63 Ժէռալիէտէ Ժոն	4,980 Գաղղիա
64 Սանթ Անձէլօ	4,931 Լիպարեան կղ.
65 Քէսսէրալ	4,931 Աւստրիա
66 Պրէննէր	4,792 Աւստրիա
67 Թակոնի	4,583 Ռուսաստան
68 Փիւի տը Տում	4,516 Գաղղիա
69 Պալոն	4,319 Գաղղիա
70, 71 Հայտէլպէրկ	4,233 Պոհեմիա
72 Պէն Նէվիս	4,079 Սկովտիա
73 Վեսուալ	3,688 Նավոլի
74 Հեքլա	3,418 Իսլանդա
75 Պէն Լոմոնտ	3,021 Սկովտիա
76 Գէլտէլպէրկ	2,963 Գերմանիա
77 Ինսէլպէրկ	2,930 Աւստրիա
78 Սթրոմպոլի	2,831 Լիպարեան կղ.
79 Գիրիա	2,825 Ռուսաստան
80 Վոլքոնսքօյ	2,813 Ռուսաստան
81 Հորնալէն	2,813 Նորվէկիա
82 Օրէսթէ	2,145 Իտալիա
83 Լանկ Ֆիալ	2,059 Նորվէկիա
84 Վոքիւզ	2,013 Գաղղիա

85	Քարտոնա	4,943	Սպանիա
86	Գլայ Գելտ	4,403	Նորվեգիա
87	Ճիպիլթէրրա	4,338	Սպանիա
88	Թորֆա	4,308	Խաղաղատա
89	Վալսայ	4,120	Ռուսաստան
90	Հոռըին	656	Նորվեգիա

ԱՏՔ

Ա	Սլպեանց վրայ մամուռ բուսած		
	տեղն է ինչուան	.	10,520
Բ	Ս. Բեռնարդոսի վանքին բարձ		
	բութիւնն է	.	7,880
Գ	Կրիմնէլի հիւրանոցը	.	5,519
Դ	Կավարնա գեղը	.	4,253
Ե	Պըիանսոնն	.	3,909
Զ	Ս. Խառեփոնսոս	.	3,470
Է	Ս. Մեքայէլ	.	2,446
Ը	Մասրիտ	.	1,820
Թ	Լուչէրնայի լիճը	.	1,286
Ժ	Գոսթանցայի լիճը	.	1,096
Ի	Ճինէլրա	.	1,092
Լ	Թոռըին.	.	655
Խ	Հոռմ	.	478
Ծ	Էտիմակուրկ	.	409
Կ	Մոնմարթր	.	369
Հ	Փարիզ	.	432
Զ	Լոնտրա	.	42

ԱՍԻԱ

1	Տավալակիրի	24,769	Թիպէթ
2	Հիմալայա	34,076	Թիպէթ
3	Ճամաթուրա	23,901	Թիպէթ
4	Տայպան	23,182	Թիպէթ
5=28	Հիմալայա լեռն. ինչուան	18,947	Թիպէթ
29	Փէչա	19,706	Չին
30	Պունտէրֆուչ	19,629	Թիպէթ
31=42	Հիմալայա լեռն. ինչուան	17,526	Թիպէթ
43	Մասիս կամ Արարատ	16,900	Հայաստան
44	Փիք	15,966	Թիպէթ
45	Սումաօնան	14,448	Չին
46	Ղասսա	12,195	Չին
47	Սոքոնտա	11,820	Չին
48	Չուր	11,389	Թիպէթ
49	Չումուրալի	11,370	Թիպէթ
50	Իթալիցքօյ	10,720	Թաթարստան
51	Թիկերեցքօյ	10,712	Թաթարստան
52	Թորկոնսքօյ	10,712	Թաթարստան
53	Փարմէզան	9,434	Չին
54	Ավաշա հրաբ.	8,967	Ասիայի Ռուս.
55	Լիբանան	8,946	Ասիայի Տաճկ.
56	Մէլին	7,692	Չին
57	Եսօ	7,196	Ճափոն
58	Պուճրայ	7,038	Թիպէթ
59	Տեսիլ ծովու	6,097	Թիպէթ
60	Ողիմակոս	6,076	Յունաստան
61	Քուէլիմարթ	6,002	Չին

62	Իդա	5,439	Փոքր Ասիա
63	Վորէա	4,106	Չին
64	Կանց	3,253	Հնդկաստան
65	Կարմելոս	2,062	Պաղեստին
66	Թաթոր	1,874	Պաղեստին
67	Հերմոն	1,874	Պաղեստին

ԱՓՐԻԿԻ

1,2	Ճիշ	14,124	Եթովպիա
3	Ամիս	12,355	Եթովպիա
4	Առլաս	11,727	Պէրսկիաստան
5	Թէնէրիֆֆա	11,420	Քանարեան կղզ.
6	Լամալմոն	10,508	Եթովպիա
7	Նիւվէլոս	9,385	ԳԼ. Բարեյուսոս
8	Քոմիսաս	9,385	ԳԼ. Բարեյուսոս
9	Կէօնտէր	7,930	Եթովպիա
10	Քոմալէրկ	7,507	ԳԼ. Բարեյուսոս
11	Թարենթա	7,316	Եթովպիա
12	Հրաբուղիս	7,110	Պուրապոնի կղզի
13	Քամալէրկ	5,291	ԳԼ. Բարեյուսոս
14	Փիքօ Ռուխիօ	4,834	Մատէրա կղզի
15	Քամիէս	4,032	ԳԼ. Բարեյուսոս
16	Սեղանի լեռ	3,358	ԳԼ. Բարեյուսոս
17	Անահտայ սար	2,521	Սբ Հեղինէ կղզի
18	Սատանայի սար	2,167	ԳԼ. Բարեյուսոս
19	Առիւծու սար	2,025	ԳԼ. Բարեյուսոս
20	Վերմաննաս	1,948	ԳԼ. Բարեյուսոս
21	Հայ Նոլ	1,874	Սբ Հեղինէ կղզի
22	Կոնսոնեան սար	467	ԳԼ. Բարեյուսոս
23	Եգիսլ. բուրդեր	428	Եգիսլասոս

ԱՄԵՐԻԿԱ

1	Քիմկորասո	20,136	Վուիթօ
2	Տիպաքասսատա	18,324	Վուիթօ
3	Քայամզէ	18,320	Վուիթօ
4	Անթիսանա	17,956	Վուիթօ
5	Ա. Եղիս	17,707	Վուիթօ
6	Քոթոփաքսի	16,971	Մեքսիկօ
7	Լլինիսա	16,317	Վուիթօ
8	Փոփոքա	16,317	Վուիթօ
9	Օրիսանա	16,303	Վուիթօ
10	Ալթէր	16,298	Վուիթօ
11	Աանկայ	15,978	Վուիթօ
12	Քոթոքաքաշ	15,395	Վուիթօ
13	Թոփիանա	15,300	Ամեր. Հիւս.
14	Ռուքուֆիշնիքա	15,262	Վուիթօ
15	Թունկարակուա	15,258	Վուիթօ
16	Քորազոն	14,800	Վուիթօ
17	Աերաս Նէվատա	14,773	Մեքսիկօ
18	Պայօ Փունկօ	14,773	Վուիթօ
19	Կարկա Վիրաքօ	14,727	Վուիթօ
20	Նէվատատէ թու-		
	լուքա	14,260	Վուիթօ
21	Ա. Մարթա	14,229	Վոլումազիս
22	Ֆրայիսէ	14,195	Մեքսիկօ
23	Կուանիքա Վէլիքա	14,043	Վուիթօ
24	Փամկամաքա	12,637	Վուիթօ
25	Փէրոթա	12,584	Ամեր. Հիւս.
26	Ա. Եղիսա	11,888	Ամեր. Հիւս.
27	Պուքրան	11,873	Վուիթօ
28	Ապառաժից լու	11,728	Միացեալնահ.

29 Գառւփալա	10,921	Գուիթօ
30 Պուրմա	9,675	Գուիթօ
31 Խմնապուրա	8,416	Գուիթօ
32 Գեղեցիկ օդ	8,415	Ամեր. հիւս.
33 Գարաքաս	8,108	Գոլումպիա
34 Տուխտա	7,935	Գոլումպիա
35 Կապուտ լեռ	7,228	Ճամայիքա
36 Սպիտակ լեռ	6,317	Միացեալնահ.
37 Թոռմիրիքուիրի	5,864	Միացեալնահ.
38 Սթոնցի	5,864	Միացեալնահ.
39 Կրիլոն	5,066	Ամեր. հիւս.
40 Մորնէ կարու	4,793	Ս. Վինչեն. կղ.
41 Սոլֆաթարա	4,639	Կուաստալուփ.
42 Պէրկանթին	4,124	Գոլումպիա
43 Եօրուլը	3,998	Մերսիքօ
44 Մոնթէ Փէլէս	3,995	Մարթինիկէ
45 Միզերիա	3,478	Ս. Քրիստափ.
46 Գիլբինկիթոն	3,231	Միացեալնահ.
47 Ալէկանի	2,823	Միացեալնահ.
48 Գաթսքիլ	2,814	Միացեալնահ.
49 Գոոթէ Կէռէ	2,455	Միացեալնահ.
50 Օզարք	1,875	Միացեալնահ.
51 Օթթէր	1,733	Միացեալնահ.
52 Էտկումպօ	1,308	Ամեր. հիւս.
53 Սուկկար	1,216	Միացեալնահ.
54 Փիքօ Սփանէ օլօ	1,170	Միացեալնահ.
55 Թորն	1,150	Միացեալնահ.

Ո Տ Բ

Ա Հումպոլթ ճանապարհորդը էլաւ	
ինչուան	17,919
Բ Մամուռը կըբումնի ինչուան	17,468
Գ Միջտ ձիւնապատ է ինչուան	16,750

Դ. Փոթոսիվ Եղեմնը կըբուսնի ին-		
չուան	.	16,020
Ե. Քուիթոյի ծառերը	.	11,794
Զ. Քինաքինա	.	10,243
Է. Մեքսիքօ	.	7,050
Ը. Եղեմնը կըբուսնի ինչուան	.	3,800
Թ. Արմառենին	.	3,042
Ժ. Ա. Լոռն	.	2,832
Ի. Կէի Լիւսաք բնալոյծը օդապա-		
րիկով ելաւ ինչուան	.	24,160

### ՈՎԿԻՑՆԻԱ

1 Առնվա Ռօա	16,892	Սանտվիչ կղզ.
2 Օֆիր	12,902	Սումատրա
3 Եկմոնտի լեռը	12,895	Նոր Զելանտա
4 Օդայիդի լեռը	11,106	Ընկերուե կղզ.
5=11 Կապոյտ լեռ-		
ները ինչուան	762	Նոր Հոլանտա



ԵՇԽԱԲԴՅԱՔԻՄ  
ԳԼԽԱԲՈՐ ԳԵՏԵԲՈՒԵՆ  
ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆԸ.

---

ԵՒՐՈՊԱ.

ՄԴԱՆ	ՄԴԱՆ		
Վաղկա . . . . .	985	Հռոդանոս . . . . .	224
Դանուք . . . . .	825	Էպրօ . . . . .	180
Տնելեր . . . . .	625	Էլզա . . . . .	342
Տնեսդեր . . . . .	340	Վիսթուլա . . . . .	292
Տօն . . . . .	436	Թակօ . . . . .	256
Հռենոս . . . . .	378	Լուար . . . . .	229
Թամիզ . . . . .	96	Սէնա . . . . .	202

ԱՍԻԱ.

Եանթոէ . . . . .	1480	Եփրատ . . . . .	828
Ամուր . . . . .	790	Ինդոս . . . . .	760
Օսլի . . . . .	1300	Գանգէս . . . . .	832
Ենիսէյ . . . . .	1614		

ԱՓԲԻԿԵ

Կելպոս . . . . .	1458	Կամալիա . . . . .	585
Սևեկալ . . . . .	666	Նիկեր . . . . .	1170

ԱՄԵՐԻԿԵ

Ամազոն . գետ	1307	Օրենոք . . . . .	720
Փլաթա . . . . .	1080	Միսիսիպի	1687

ԱՅՆ ԵՐԵՎԱՆԻ

ԽՈՍ ԲԱՐՁՐ

Հ Ա Վ Ե Ժ Ե Բ Է

	Ո Տ Ք	Ե Ր Կ Ւ Յ
Կավարմայի ջրվեժը	1,266	Պիրեն. լեռներ
Շթաւպախ	900	Զուիցերի
Ռիւքան	800	Նորվեկիա
Մէքուլէյօ	800	Պիրեն. լեռներ
Լուլէայի ջրվեժը	600	Շուետ
Թուքուէնտամայի ջրվ.	539	Քոլումագիա
Միսուրի	384	Ամերիկա
Ռիօ Վանակրօ	369	Քոլումագիա
Կրէյ գետին ջրվեժը	350	Սկովալիա
Մոնմուանսիի ջրվ.	242	Քանատա
Նիակարա գետին ջրվ.	163	Քանատա
Հուէնոսի ջրվեժը	60	Զուիցերի
Թիվոլիի ջրվեժը	50	Իտալիա

## ԱՅՆԱՌԱՋԻՒՄ

### ԽԻՍՏ ԲԱՐՁՐ ԸՆԿԵՐԸ

	084
Եղիսպառուի մեծ բուրգը . . . . .	428
Եղիսպառուի սղանի բուրգը . . . . .	398
Սթրասպուրկի զանդակատունը . . . . .	437
Վենեա սուրբ Ստեփանոս Եկեղեցւոյն աշտարակը . . . . .	420
Անվերսայի Եկեղեցին . . . . .	369
Հոռոմ սուրբ Պետրոսի գմբէթը . . . . .	366
Ճենովայի նաւահամնգստին լապաերը . .	350
Լոնտրա սուրբ Պօղոսին գմբէթը . . . . .	338
Միլանի մայր Եկեղեցւոյն գմբէթը . . . . .	335
Վենետիկ սուրբ Մարկոսի զանդակա տունը . . . . .	325
Պոլոնիայի աշտարակը . . . . .	329
Փիզայի աշտարակը . . . . .	190
Սրբոյն Կարոլոսի պղնձէ արձաննը Միլա նին մօտ . . . . .	112
Պոմպէոսի սիւնը՝ Եղիսպառու	96



# ՅԵՒՆ

## ԱՐԱՋԻՆ ՄԱՍ

### ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ա. Եկրողն	3
Բրիտանիա	14
Տանիմաբըս	21
Ըուետ	24
Ռուսաստան	27
Գաղղիա	33
Պելջիա	38
Հոլանտա	40
Զուիցերի	43
Աւստրիա	46
Բրուսիա	52
Գերմ. Դաշնակցութիւն	56
Փորթուգալ	64
Սպանիա	67
Իտալիա	71
Տաճկաստան	80
Յունաստան	87
Բ. ԱսԽ.	92
Ասխայի Ռուսաստան	98
Ասխայի Տաճկաստան	102
Հայաստան	110
Արաբիա	117
Պարսկաստան	119

Աֆղանիստան	.	.	.	.	.	.	122
Թուրքաստան	.	.	.	.	.	.	123
Հնդկաստան	.	.	.	.	.	.	125
Չին	.	.	.	.	.	.	134
Ճապոն	.	.	.	.	.	.	137
Դ.	Աֆրիկէ	.	.	.	.	.	139
Եգիպտոս	.	.	.	.	.	.	143
Պէրսկէրխաստան	.	.	.	.	.	.	146
Սահրա	.	.	.	.	.	.	147
Սենեկամպիա	.	.	.	.	.	.	148
Հիւմիսային Կուլինէա	.	.	.	.	.	.	149
Նիկրիտիա	.	.	.	.	.	.	150
Նուսպիա	.	.	.	.	.	.	151
Եթովպիա	.	.	.	.	.	.	151
Ատէլ	.	.	.	.	.	.	153
Այան	.	.	.	.	.	.	153
Հարաւային Կուլինէա	.	.	.	.	.	.	154
Օդէնդացւոց Երկիր	.	.	.	.	.	.	154
Գլուխ Բարեյուսոյ	.	.	.	.	.	.	155
Քաջրաստան	.	.	.	.	.	.	156
Մոնումոթափիա	.	.	.	.	.	.	166
Մոզամպիք	.	.	.	.	.	.	156
Զանկուէպար	.	.	.	.	.	.	157
Անծանօթ Երկիր	.	.	.	.	.	.	157
Աֆրիկէի կղզիները	.	.	.	.	.	.	158
Դ.	ԱՄԵՐԻԿԱ	.	.	.	.	.	161
Ռուսի Ամերիկա	.	.	.	.	.	.	166
Կրոէնլանդիա	.	.	.	.	.	.	167
Նոր Բրիտանիա	.	.	.	.	.	.	168
Միացեալ Նահանգներ	.	.	.	.	.	.	169
Մեքսիկօ	.	.	.	.	.	.	170
Կուաթէմալա	.	.	.	.	.	.	171
Քոլումբիա	.	.	.	.	.	.	173

Կույանա	174
Պրազիլ	175
Փերու	177
Պոլիվիա	178
Փարակուայ	179
Փլաթա	180
Քելի	180
Փաթակոնիա	181
Անդիլեան կղզեք	182
Ե. ՈՎԿԻԱՆԻԱ	185
ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐԴՔԻՍ ԳԼԽԱԿՈՐ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ	189

## ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

### ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Նախագիտելք	195
ԳՆՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ	198
ԵՐԿՐՈՐԴՈՒՏ	198
Ծրջանակները	198
Գոտիները	206
Կլիմայ	207
Դիրք գնուոյ	212
Գունափ գործածութիւն	214
ԵՐԿՐՈՐԴՈՒՏ	250
Աստղ	232
Հաստատուն աստղ	232
Արե	240
Մոլորակ	241
Փայլածու	245
Արուսեակ	245
Երկիր	246

Հուսին	• • • • • • • •	256
Հրատ	• • • • • • • •	259
Վեստա, Հերայ, Դեմետրէ, Պալլաս	• • • •	260
Լուսնթագ	• • • • • • • •	261
Երևակ	• • • • • • • •	262
Աւրանոս	• • • • • • • •	263
Խաւարում	• • • • • • • •	264
Գիսաւոր	• • • • • • • •	265
ԶԳՈՂՈՒԹԻՒՆ	• • • • • • • •	268

## ԵՐԵԱՐԴ ՄԱՍ

### ԲՆԱԿԱՆ

ՅԱՄԱՔ	• • • • • • • •	272
Կղզի, Առշխպեղագոս	• • • •	273
Թերակղզի, Պարանոց	• • • •	274
Լեռ, Հրուանդան	• • • •	274
Հրաբուխ, Գետնաշարժ	• • • •	275
Դաշտ, Անապատ	• • • •	277
Այլ	• • • • • • • •	278
ՃՈՒԲ	• • • • • • • •	279
ՀԱՍԱՐԱԿ ՃՈՒԲ	• • • • • • • •	280
Գետ, Ջրվէժ	• • • • • • • •	280
Լիճ	• • • • • • • •	281
ՀԱՆՔԱՑԻՆ ՃՈՒԲ	• • • • • • • •	282
ԾՈՎԱՑԻՆ ՃՈՒԲ	• • • • • • • •	283
Ծողվ	• • • • • • • •	283
Ծողց	• • • • • • • •	285
ՆԵղուց	• • • • • • • •	286
ՕԴ	• • • • • • • •	286
ՕԴԵՐԵՒՈՅԹ	• • • • • • • •	287

ՕԴԵՐԵՆ ՄԵՏԻՈՐԱՅ	287
Հով	288
ՋՐԵՐԵՆ ՄԵՏԻՈՐԱՅ	291
Մէդ	291
Ամա	292
Ցօղ.	293
Եղեամ	294
Անձրև	294
Ձիւն	295
Կարկուտ	296
ԼՈՒՍԵԴԵՆ ՄԵՏԻՈՐԱՅ	297
Ծխածան	297
Արշալոյս	298
Արևանմանութիւն	299
Բակ	299
Զոդիակոսի լոյս	300
Կրկներեռոյթ	300
ՀՐԵԴԵՆ ՄԵՏԻՈՐԱՅ	301
Փայլակ, Կայծակ	301
Հիւսիսայդ	302
Ծրջմոլիկ հուր	302
Ասուպ	303
Երկնաքար	303
ՅԱԽԵԼՈՒՄԾ. ՕԴԻ ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆ	305
Աշխարհքիս գլխաւոր լեռներուն բար-	
ձրութիւնը	310
Աշխարհքիս գլխաւոր գետերուն եր-	
կայնութիւնը	319
Աշխարհքիս խիստ բարձր ջրվէժները	320
Աշխարհքիս խիստ բարձր շենքերը	321

## ՅԱԽՅԱԿ

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍԻՆ

---

<b>Ապագուրի</b>	23	<b>Ազթամար</b>	115
<b>Ագմեջիս</b>	31	<b>Ազի կղզի</b>	159
<b>Ագշէհիր</b>	104	<b>Աճմբը</b>	130
<b>Ագսերայ</b>	85	<b>Ամազունեացդետ</b>	164
<b>Ագրիանուպօլիս</b>	83	<b>Ամասիա</b>	104
<b>Ազախու ծով</b>	4	<b>Ամատիա</b>	106
<b>Աթէնք</b>	89	<b>Ամերիկա</b>	161
<b>Աժաէրխան</b>	30	<b>Ամիեն</b>	37
<b>Ալանտ</b>	6	<b>Ամուր</b>	96
<b>Ալթէնսպուրի</b>	58	<b>Ամսոյնսա</b>	186
<b>Ալթոնա</b>	23	<b>Ամպուան</b>	42
<b>Ալթորֆ</b>	45	<b>Ամպուրի</b>	63
<b>Ալիս</b>	112	<b>Ամսդերտամ</b>	41
<b>Ալէկանի</b>	163	<b>Այան</b>	153
<b>Ալմատէն</b>	70	<b>Այաչչիօ</b>	37
<b>Ալութա</b>	82	<b>Այասուլուդ</b>	104
<b>Ալպանիա</b>	85	<b>Այնօրօս</b>	84
<b>Ալուեան լեռներ</b>	9	<b>Այտէր</b>	22
<b>Ալբոշ</b>	106	<b>Անատիր</b>	94
<b>Անցիսա</b>	101	<b>Անափա</b>	101
<b>Ակապի</b>	148	<b>Անդզիա</b>	16
<b>Ակլ</b>	114	<b>Անդզիացոց հընդ-</b>	
<b>Ակրա</b>	129	<b>կաստան</b>	129
<b>Ահմէտապատ</b>	130	<b>Անդիլեան կղզիք</b>	182
<b>Ազեքսանդրիա</b>		<b>Անթապ</b>	108
<b>(Եգիպտա.)</b>	145	<b>Անի</b>	115
<b>Ազեքսանդրիա</b>		<b>Անծանօթ Լրիլիր</b>	157
<b>(Իսաւլ.)</b>	74	<b>Անկիւրիա</b>	105

Անկոլա	67	Ատղաս	141
Անկուլէմ	37	Արաբիա	117
Անհալթ Պէրն.		Արաբիոյ ծոց	94
պուրկ	59	Արալ	96
Անհալթ Տէսաւ	59	Արաքան	134
Անհալթ Քէօթէն	59	Արէքուիփա	178
Անսամ	133	Արէքուիփա Հրա-	
Անսա Պոնա	159	բուխ.	164
Անսովէր	62	Արձէշ	114
Անտաման	94, 134	Արնօ	10
Անտիոք	106	Արշիպեղագոս	4
Անտրա	91	Արշիպեղագոսի	
Անվերսա	39	Կղզիներ	94
Անքոնա	76	Արտավիլ	116
Անքոպէր	152	Արքանկէլ	30
Ապազա	32	Արքիքօ	152
Ապենեան լեռներ	59	Աբինիոն	36
Ապոմէյ	107, 149	Աւընա	85
Առնա	148	Աւկսապուրկ	61
Առտէր	115	Աւսակուրէլ	153
Ասիա	92	Աւստրալիա	187
Ասիայի Ռուսա-		Աւստրիա	46
ստան	98	Աւրանկասպատ	130
Ասիայի Տաճկա-		Ավրիկէ	139
ստան	102	Աքեա	107
Ասորեան կղզեք	158	Աքուիլա	79
Ասորիք	107	Աքուիլէա	49
Ասպահան	121	Աքուիսկրանա	54
Ավա	132	Աքսում	152
Ատանա	105	Աֆղանիստան	121
Ատէլ	153		
Ատիճէ	10	Բահէ	125
Ատլանտան ովկ.	4	Բաղէշ	114

Բարեկամոց կզզ.	188	Գրդուռ	114
Բեթանիա	108	Գրիգորուսօվս	31
Բեթղեհէմ	108		
Բեթրպուրէ	29	Գալարիդլու կղ.	159
Բերիա	107	Գամասկոս	107
Բէյբուռ	9	Գանուր	10
Բրիտանիա	14	Գալրէժ	116
Բըռուսիա	52	Գարբանդ	102
		Գեղոս	91
Գաղա	108	Գէհրան	121
Գաղպին	121	Գուղլա	85
Գալլ	108	Գուղլա լեճ	104
Գահիրէ	145		
Գաղղիա	33	Եամայիքա	183
Գանդէս	96	Եանեա	85
Գանձակ	100	Եանսէքեան	95
Գանտահար	123	Եաշ	86
Գարահիսար	103	Եարոսլաւ	50
Գարաճուն	106	Եաքուցք	100
Գարատաղ	85	Եաֆա	108
Գարաֆէրիէ	84	Եգիպտոս	143
Գեղեցիկ կղզիներ	94	Եդեսիա	106
Գերմանական գաշ		Եթուլլիա	151
նակցութիւն	56	Եմսա	107
Գըպըզ	109	Եմն	118
Գըրդքիլիսէ	83	Ենա	64
Գըրզըզ	124	Ենիգալէ	5
Գլուժ	50	Ենիճէ Վարսաար	84
Գլուխ արևելեան	95	Ենիսէյ	96
Գլուխ Բարեյու-		Ենիսէյսք	100
սոյ	155	Եշելըրմագ	112
Գլուխ հիւսիսային	95	Եութլանտ	7
Գլուխ Գոսմորին	127	Եուքաթան	21

Եսօ	137	Էլպա գետ	10
Ետնա	9	Էլտինկոր	23
Ետո	138	Էլմէնտ	95
Երասխ	112	Էյրիպօղ	7
Երևան	115	Էնկիւրիւ	105
Երզնկա	114	Էնկլըսի	6
Երեքով	108	Էնկորնու	150
Երկաթի կղզ.	32, 159	Էպրօ	10
Երկիր հրոյ	163	Էվորա	66
Երուսաղէմ	108	Էտիմագուրկ	19
Եւգոկիա	104	Էտիրնէ	83
Եւրոպա	3	Էրքոլանօ	78
Եփեսոս	104	Էօղէլ	6
Եփրատ	96	Էօմէնի ծոց	94
Զաղորա	84	Ընկերութեան	
Զամպէզ	141	Կղզեք	188
Զայիրէ	141		
Զանգիպար	160	Թաբոր	108
Զանթա	20	Թաթար պաղարը	84
Զանկուէսլար	157	Թականնրոք	31
Զեմին	50	Թակօ	10
Զէլանտ	6	Թամիզ	10
Զէյլա	153	Թայղան	31
Զմիւռնիա	104	Թանհձէր	147
Զուխտերզէ	6	Թապու	148
Զուիցերի	43	Թասոս	87
Զվունիք	85	Թարնովոլ	50
		Թարրակոնա	70
Էղտ	121	Թարքու	102
Էլարէտ	95	Թաքաղզէ	148
Էլֆէքս	168	Թեսաղոնիկէ	84
Էլուա կղզէ	7	Թերէէք	28

— 551 —

ԹԵՐԿՈՎԻՑ	86	ԹՐԼԻՎՈՂԵԳԱ	90
ԹԷԿԱՔԻ	20	ԹՐՀԱԼՏ	84
ԹԷՆԵՐԻԴՖԻԱ	159	ԹՐՈւա	37
ԹԷՐԸԵՐԱ	158	ԹՐՈՒԻՎԻԱԼ	49
ԹԻԼՄԻՇ	55		
ԹԻՄՈՐ	67	ԻՔԵՐԵԱՆ ԸՆՈՒՆԵՐ	9
ԹԻՄՈՎ	149	ԻՂՋԻՐ	104
ԹԻՆԵ	91	ԻՂՆԻՄԻՍ	104
ԹԻՎՈՂԻ	77	ԻՂՆԻՔ	104
ԹԻՒԱ	90	ԻՄԵՆ	9
ԹԻՖԼԻՑ	100	ԻՆՎԱՍԻԱՆ	85
ԹՈԴԱԲԾ	104	ԻՄԸՎ	49
ԹՈՂԷՄՈ	70	ԻԿԼԱՆ	49
ԹՈՄԱՎՈՐԺՈՒ	150	ԻԿՈՆԻՍԻՆ	104
ԹՈՎՈՎՈՂ	100	ԻՄԵՐԵՑ	32
ԹՈՒՆ	55	ԻՆԴՈՍ	96
ԹՈՎՔԱՆԱ	75	ԻՆՃԻԿԻՎ	83
ԹՈՐՆԵԱ	10	ԻՆՍՎԻՐՈՒՔ	48
ԹՈՒՐԾՆ	36	ԻՇԽԱՆԻ ԿՊՎԵ	159
ԹՈՒՐԾՈՎ	35	ԻՎԵՐԻՐ	150
ԹՈՒՆՈՎ	147	ԻՎՐԱՅԻԼ	86
ԹՈՒՐԻՆ	74	ԻՎԼԱՆՏՈՎ	19
ԹՈՒՐԻՆԵ	40	ԻՎԼԱՆՏՈՎԱՅԻ ԾՈՎ	14
ԹՈՎՔԱՎԱՍՏԱՆ	123	ԻՎԱԳՃՐ	86
ԹՈՎՔՐԱՎԴԳԱԼԵ	116	ԻՎԼԱՆՏՈՎ	7
ԹՈՎՔԱՆԹԻՆ	164	ԻՎԼԵՄԵՆԵ	83
ԹՈՒԻՎԵՐ	55	ԻՎՄՐԻԱ	49
ԹՐԱՆՔՈՎԵԱԼՈՐ	131	ԻՎՔԵՆԱԵՐԻՎԵ	145
ԹՐԱՆԻՔ	85	ԻՎՔԵՆՏԵՐՈՒՆ	108
ԹՐԱՎԻԱՆԻ	79	ԻՎՄԳԱ	7
ԹՐԵԱՄ	49	ԻՎԱՂԻԱ	71
ԹՐԵՆԵՑ	15	ԻՎՐԱ	91
ԹՐԵՎԻՂ	52	ԻՎՐԱԳ ԱՆՎԱԳԻ	109

Երիս	89	Լինց	48
Երբուցք	100	Լիսն	35
Իւսկիւող	84	Լիսնի ծոց	6
Իւսկիւտար	105	Լիստորեան կղզիք	7
		Լիսպոնա	66
Լալանտ	6	Լիվորնօ	75
Լահոռ	131	Լիվոփուլ	17
Լայփցիկ	62	Լիտոս	17
Լանտաւ	61	Լիւրիկէ	49
Լասսա	137	Լիսխիս	62
Լատոկա	9	Լիփիկէ Լաւէն	
Լարիսսա	84	պուրի	60
Լաւէնսպուրի	58	Լիփիկէ Տէղմոլտ	60
Լաւոդիկէ	108	Լիքթէնշթայն	60
Լաքնով	130	Լոզաննա	45
Լեհաստան	31	Լոմպարտիս	51
Լեմնոս	87	Լոնկիալանտ	163
Լենա	96	Լոնտրա	46
Լեսբոս	109	Լոպէնշթայն	60
Լեմպէրի	49	Լոտի	51
Լէյտա	42	Լորետոն	77
Լէնտաէնտ	8	Լուառ	10
Լէնքասթէր	163	Լուիզպուրի	63
Լէնքասթը	18	Լուլէա	25
Լէջէ	79	Լուկանօ	45
Լը Հաւը	37	Լունէպուրի	62
Լիբանան	95	Լուչէրնա	45
Լիէժ	39	Լուչէրնայի լիճ	10
Լիլ	37	Լուպէք	64
Լիմ	115	Լուսիանա	49
Լիմս	178	Լուսնի լւաներ	141
Լիմերիք	19	Լուվէն	39
Լիմոժ	37	Լուցէն	55

Լուփաթա	141	կանա	108
Լուքայեան կղզիք	183	կանտ	39
Լուքսենպուրկ		կապուա	78
(Հուանտ.)	42	կասպից ծով	10
Լուքսէմպուրկ		կասքոնեան ծոց	6
(Գերմ.)	58	կարթագինէ	
Լուքսոր	146	(Սպան.)	70
Լուքքա	80	կարթագինէ	
Լոֆէն	45	(Ափրիկ.)	174
Լոֆֆուրէն	6	կարին	113
Լօանկօ	154	կարմեղոս	107
		կարմիր ծով	99
Խազան	30	կարուաթ	9
Խաղաղական ով		կարոն	10
կիանոս	93	կարտայի լիճ	40
Խարբերդ	114	կափառնաում	108
Խիվա	125	կեսարիա	105
Խոյ	116	կեսարիա Պաղես	
Խոշավանք	116	տինոյ	108
Խութայիս	100	կերլա	50
Խոքանտ	125	կերչ	31
Խորմ	7	կէլիպոլու	84
		կէպա	67
Ճաղկեոյ լեռ	116	կէօղէվէ	31
Ճարա	51	կէօնտէր	152
Ճիա	91	կիպրոս	109
		կիւղէլ հիսար	104
Կաթ	127	կիւմիւշանէ	105
Կալաց	86	կէսկօ	19
Կալիցիա	49	կլուլաթըր	18
Կալկաթա	129	կլոկաւ	55
Կամուայյա	130	կոթէնապուրկ	26
Կամովիա	141	կոթինկ	62

Կոթշանտ	6	Կրընոպկ	36
Կոլգոնտ	127	Կրինիչ	18
Կոստանդիա	64	Կրուէնլանտիա	167
Կոստանդինա	147	Կրոնինկէն	42
Կոստանդնուպօլու		Կօս	131
Ըս	57		
Կովկաս	9	Հալլէ	55
Կովկասու Երկիր	100	Համա	107
Կորդուաց Ըս	95	Համատան	121
Կորէա	38	Հայաստան	110
Կորնթոս	90	Հայիա	42
Կուաթէմալա	172	Հայիթի	183
Կուաթէմալա քզ.	171	Հայնան	94
Կուանհահանի	183	Հայտէրասպատ	130
Կուանաքսաթա	171	Հայտէրասպատ	
Կուասթալա	79	(այլ)	131
Կուատալուփիա	183	Հապէց	151
Կուատաթքուխիլիր	10	Հասանղալա	113
Կուատիանա	40	Հասիա կայսրին	
Կուինէա հարաւ.	154	Թիր	58
Կուինէա հիւս.	149	Հասիա	Հոմ
Կուինէայի ծոց	140	Ալուրկ	60
Կումա	28	Հասիա	Տարմ
Կույանա	174	Հթատ	58
Կուպան	28	Հավանա	184
Կուտէն	22	Հարլէմ	42
Կուտինա	103	Հերիգեան կղզ.	7
Կուր	112	Հերիսաւ	45
Կտուց	105	Հեքլա	9
Կրայց	60	Հէմս	107
Կրանաստա	69	Հէլինկէն	59
Կրանաստա կղզի	183	Հերաթ	123
Կրաց	48	Հըշտվա	86

Հելլէ	109	Ճավա	186
Հիւտէսայիմ	62	Ճափոն	137
Հիմալայա	122	Ճենովա	74
Հիւսիսային ծով	4	Ճենովայի ծոց	6
Հիւրմիւզի նեղուց	93	Ճերմակ ծով	4
Հնդկաստան	125	Ճեղայիր	147
Հնդկաց ծով	93	Ճեղիրէ	106
Հոանկօ	96	Ճեղէ	146
Հոգւոյն սրբոյ կղ.	187	Ճինեվրա	44
Հոլանտա	40	Ճինեվրայի լիճ	10
Հոլթայն և Լա-		Ճիպիլթէրրա	5
ւենապուրի	58	Ճիպիլթէրրա քղ.	21
Հոլթայն Օլտեն-		Ճիրճէնթի	79
ալուրի	59	Ճորոխ	112
Հոհենցոլենի Հէ-		Ճուլամերի	106
շինկէն	59	Ճուրճով	50
Հոհենցոլենի Սիկ-			
մարինկէն	59	Մագնեսիա	104
Հոմալուրի	60	Մաթափան	8
Հոնտուրաս	162	Մալակա	70
Հոտէն	148	Մալքքա	133
Հուէ	133	Մալքքայի նե-	
Հուտառնի ծոց	162	զուց	93
Հուտառնի նեղուց	163	Մալէզիա	186
Հուենոս	10	Մալթա	20
Հուօդանոս	19	Մալին	40
Հուօդոս	109	Մալուխնեան կղզ.	163
Հուօմ	76	Մալթրէմ	26
Հուօմիլայ	106	Մալտիլեան կղզ.	131
		Մակատոքսօ	157
Ջիթենեաց լեռ	108	Մակեդոնիա	84
		Մակելանեան	
Վզար	102	Կղզիք.	163

Մակելլանեաննե-		Մեթոն	90
ղաւց	163	Մեզոս	91
Մակոնցա	64	Մեռեալ ծով	96
Մակտեպուրի	54	Մեսինա	79
Մաղնիսա	104	Մեսինայինեղուց	5
Մաճառստան	50	Մետիլինէ	109
Մաճորէ լիճ	10	Մեքսիքօ	170
Մայնինկէն	58	Մեքսիքոյի ծոց	162
Մայորքա	7	Մէլար	9
Մանդուա	51	Մէլինտա	157
Մանիքա	4	Մէմէլ	55
Մաշկաթ	119	Մէն	6
Մասթբիքթ	42	Մէնջութըր	17
Մասիս	95	Մէշէտչիւսէյն	109
Մատակառքար	159	Մէս	37
Մատերա	158	Մէտինէ	116
Մատէն	106	Մէրիճ	82
Մատէն (այլ)	115	Մէրտին	106
Մատրաս	129	Մէքլէնպուրի Շիլէ	
Մատրիտ	69	րին	59
Մարաղա	117	Մէքլէնպուրի	
Մարենկօ	74	Մթրէլից	59
Մարթինիկէ	183	Մէքուինէղ	147
Մարիամ Աննա	187	Մէքքէ	118
Մարմարա	4	Միացեալ նա-	
Մարմարա կղզի	109	հանդք	199
Մարոք	147	Միաքօ	138
Մարալվան	105	Միզէն	8
Մարտիկա	35	Միլան	51
Մարքիզեան կղզ.	188	Մինհօ	10
Մաւրիտիա	158	Մինորքա	7
Մաքաօ	137	Միջագետք	106
Մաքաօ կղզի	94	Միջերկրական ծով	4

<b>Միախթքա</b>	90	<b>Մոքա</b>	119
<b>Միախտիգի</b>	164	<b>Մցիւէթա</b>	101
<b>Միառունկի</b>	90		
<b>Միախա</b>	84	<b>Չոնիական ծոլ</b>	4
<b>Միախլի</b>	109	<b>Յոպակէ</b>	108
<b>Միանտոլա</b>	80	<b>Յունաստան</b>	87
<b>Միրթըթիսվել</b>	18	<b>Յունաստանի կղզ.</b>	90
<b>Միւհողէն</b>	37		
<b>Միւնսթէր</b>	55	<b>Նազարէթ</b>	108
<b>Միքլոն</b>	38	<b>Նախջուան</b>	115
<b>Մծբին</b>	106	<b>Նակիուր</b>	130
<b>Մողամուլիք</b>	156	<b>Նամուր</b>	40
<b>Մողառք</b>	102	<b>Նայսիտէլ</b>	10
<b>Մոլուքեան կղզեք</b>	186	<b>Նանթ</b>	35
<b>Մոկ</b>	127	<b>Նանկասաքի</b>	138
<b>Մոմպազա</b>	157	<b>Նանսի</b>	36
<b>Մոնաքօ</b>	60	<b>Նանքին</b>	136
<b>Մոնթէ Պիանիքօ</b>	72	<b>Նապլուսա</b>	108
<b>Մոնթէ Ռուզա</b>	72	<b>Նասաւ</b>	59
<b>Մոնթոպան</b>	37	<b>Նաւարին</b>	90
<b>Մոնկալօ</b>	157	<b>Նաւորդաց կղզ.</b>	188
<b>Մոնոմոթագիա</b>	156	<b>Նաւփլիա</b>	89
<b>Մոնս</b>	40	<b>Նափոլի</b>	77
<b>Մոնրէալ</b>	168	<b>Նաքշա</b>	91
<b>Մոնցա</b>	51	<b>Նելսոն</b>	164
<b>Մոնփէլիէ</b>	36	<b>Նեղոս</b>	141
<b>Մոստար</b>	85	<b>Նեմէն</b>	10
<b>Մոսքուա</b>	30	<b>Ներչննսք</b>	100
<b>Մոտենա</b>	80	<b>Նեւա</b>	10
<b>Մորա</b>	7	<b>Նէկրոփոնթէ</b>	91
<b>Մորավա</b>	82	<b>Նէօշաթէլ</b>	45
<b>Մուշ</b>	114	<b>Նէօշաթէլի լիճ</b>	10
<b>Մուսուլ</b>	106	<b>Նըմինկէմ</b>	18

Նիկեպոլու	86	Ըամախի	101
Նիկեր	141	Ըաֆֆուղ	45
Նիկիս	104	Ըէթլէնու	7
Նիկոմիդիս	104	Ըէմիկց (ՄՃԱ.)	50
Նիկոսիա	109	Ըէմիկց (Սաքս.)	62
Նիկոլասիս	150	Ըէֆֆիլս	18
Նիմ	37	Ըէնըն	10
Նիմէկ	42	Ըթայէր	48
Նիցցա	74	Ըթութկարտ	63
Նիւքասլ	18	Ծիրա	91
Նիքոսիար	134	Ծիրազ	121
Նիքոն	137	Ծիրուտն	32
Նովկորոս	29	Ծլայց	60
Նոր Արքանեկէլ	167	Ծլէսվիկ	23
Նոր Բրիտանիա	168	Ծոլուլս	171
Նոր Բրիտանիակղ.	187	Ծուետ	24
Նոր Եօքք	170	Ծուից	45
Նոր Զեմլեա	6	Ծումլս	86
Նոր Զէլանստա	187	Ծվարցպուրկ Սոն	
Նոր Խոլանստա	187	տէրսհաւզէն	59
Նոր Կուբնէտ	187	Ծվարցպուրկ Ռու-	
Նոր Հոլանստա	21	տոլշթատ	59
Նոր Նախիջևան	31	Ծվէրին	59
Նոր Ջուղա	121	Ծքուրտ	85
Նոր Վրաստան	163		
Նոր Քալետոնիս	187	Ողիմակոս	82
Նոր Օռլէտն	170	Ոստան	115
Նորիմագէրկ	61	Ովկիանիս	185
Նորուիչ	18	Որկագետն կղզ.	7
Նորվեկիս	26	Որմեայ լիճ	96
Նորտքին	8	Ուզունճովտ	84
Նունիս	106	Ութրէքլժ	42
Նուպիս	151	Ումնազրու	18

Ուլահ	86	Պահիս	176
Ուլմ	63	Պահրէյն	94
Ումէս	52	Պաղեստին	108
Ուոթըքֆըլտ	19	Պաղէստինաց	31
Ուտինէ	52	Պաղսասա	109
Ուրալ լեռ	9	Պամիսոս	89
Ուրալ գետ	40	Պամպէր	61
Ուրչա	106	Պամպուք	149
Ուրպինօ	77	Պայազիս	115
Ուփսալա	26	Պայքալ Պանեալուքա	96 85
Չաթալճա	84	Պանսաս	187
Չամլճա	91	Պանքա	186
Չանագդալէսի	5	Պանքոք	133
Չանի	96	Պաշպալով	50
Չանտէրնակոր	131	Պատկա պուրնու	94
Չար տապը	81	Պատիւլմանտէպ	93
Չեռնովից	50	Պատիւլմանտէպ	
Չէղնա	77	Հրուանդան	95
Չէրիկօ	20	Պասան	52
Չին	134	Պասրա	109
Չիվիթավէքքիս	77	Պատէն	58
Չիրմէն	83	Պարի Պարնասոս	79 82
Պաալպէք	108	Պարոս	91
Պաղիլէա	44	Պարոսա	130
Պաթ	18	Պարչէլոնա	69
Պաթավիս	186	Պարտորա	153
Պալգան	9	Պարսկային ծոց	94
Պալթիկ ծով	4	Պարսկաստան	119
Պալթիմոր	170	Պաւերա	60
Պալքաշի	96	Պարու	101
Պահամա նեղուց	163	Պաքքիլիոնէ	47

ՊԵՂՈՒՆ	52	ՊՈՂԵՎԼԻԱ	178
ՊԵՂՈՒԹԱՍ (ՄՃԱ. )	50	ՊՈՂԾՆԻԱ	76
ՊԵՂՈՒԹԱՍ (ԱԵՐՎ. )	86	ՊՈՂԵՆԱՅԻ ԸՆ	10
ՊԵՂՑԻԱ	38	ՊՈՂՈԹԱ	174
ՊԵՂՈՒՑԻՍՏԱՆ	65	ՊՈՇԵՄԻԱ	49
ՊԵՂԸ	9	ՊՈՄԱԼԱՅ	129
ՊԵՂԸՆ	54	ՊՈՄԱԼԵԱ	78
ՊԵՐՄՈՒՏԵԱՆ Կղզ.	163	ՊՈՍԹՈՆ	170
ՊԵՂԸ	5	ՊՈՍՆԻԱ	75
ՊԵՂՖԷԱԾ	19	ՊՈՍՆԻԱ ԱԱՐԱՅ	85
ՊԵՀԲԻՆԿԱՅՆԵՊՈԵց	93	ՊՈՐԻՆԷԾ	186
ՊԵՆՏՐԷԱ	129	ՊՈՐԻՆՀՈԼՄ	6
ՊԵՆԷՎԼԵՆԾ	77	ՊՈՐԻՆՈՆ	150
ՊԵՆԿԵԼՄ	154	ՊՈՐԻՆՈՆ ՀԻՆ	
ՊԵՆՏԵՐԱՎԱՍ	122	ՊՈՐԹՈ	35
ՊԵՐԼԱՄԾ	51	ՊՈւԷՆՈՍ ԱՅՐԷԱ	180
ՊԵՐԿԷՆ	26	ՊՈւթուշան	86
ՊԵՐՆԻԱ	45	ՊՈւղարիա	85.
ՊԵՐՈՒԾ	108	ՊՈւլոնեը	37
ՊԵՐՆԱՎՈՒՐԻ	59	ՊՈւխարա	125
ՊԵՐԱԼԵՐԻՍՏԱՆ	146	ՊՈւղոան	86
ՊԵՐՋԱՆԱԾՈՆ	36	ՊՈւտին	50
ՊԻԹԼԵՂ	114	ՊՈւրամիութէր	127
ՊԻԼԵԳՈՆ	42	ՊՈւրղաղ	84
ՊԻԼՄԱ	148	ՊՈւրպոն Կղզի	158
ՊԻՀԱԾ	85	ՊՈւքէպուրի	60
ՊԻՒԴՈՍ	82	ՊՈւքրէշ	86
ՊԻՆԿԵԾՈԼ	113	ՊՐԱԳԻԼ	175
ՊԻՐԵՆԵԱՆ ԸՆՈՆԵՐ	9	ՊՐԱԳԻԼ ԸՆՈՆԵՐ	164
ՊԻՐՄԱՆ	132	ՊՐԱԿԱ	66
ՊԻՐՄԻՆԿԵՄ	17	ՊՐԱԿԱՆԵցա	66
ՊՈԹՆԵԱՆ ԾՈՑ	6	ՊՐԱՉՈՎ	50
ՊՈՂԸՆ	18	ՊՐԱՎԱ	157

Պրենթա	47	Իուսի Ամերիկա	166
Պրեսլաւ	54	Իուսաճուգ	86
Պրեթիլըրտ	18		
Պրեմա	64	Սագրզ	109
Պրեշիա	51	Սաթալիա	105
Պրեսթ	37	Սալամանիքա	70
Պրիսթըլ	17	Սալեմնո	75
Պրիւն	49	Սալմասս	116
Պրոտի	49	Սալոնա	51
Պրուժ	39	Սալպպուրկ	48
Պրունսվիք	64	Սահրա	147
Պրուսա	103	Սամոթրակէ	87
Պրուսէլ	39	Սամս	109
Պօլու	105	Սայկան	132
		Սայկոն	133
Ռաթիսպոնա	61	Սայմա	9
Ռայս Լուկէնցթայն	60	Սայսան	96
Ռայս Կրայց	60	Սան Կալլո	45
Ռայս Շլայց	60	Սան Մարինո	77
Ռեթի	77	Սանթա Մաւրա	20
Ռէժին	80	Սանթիակօ	181
Ռէն	37	Սանթիակօ Կոմ	
Ռէնս	36	Առասէլա	70
Ռէսէլիաթ	95	Սանտվիչ Էղջիք	188
Ռէտութգալէ	101	Սառուցեալ ծով	4
Ռիօ Եանէյրօ	176	Սաստն	114
Ռոթերտամ	42	Սարակոսսա	69
Ռումանիա	95	Սարտամ	42
Ռոշտալ	18	Սարտենիա	74
Ռոսթոք	64	Սարտենիա Կղզի	74
Ռոտութօ	84	Սաքսոնիա	61
Ռուան	35	Սաքս - Կոթթա	
Ռուսաստան	27	Ալթէնպուրկ	58

Սաքս. Մայնինկեն	58	Սէրէլթ	82
Սաքս. Վայմար	58	Սէրինկափաթան	129
Սաքս. Քոպուրկ		Սըրթ	140
Կոթա	59	Սթապէտ	78
Սաֆէտ	108	Սթապոթ	275
Սեբաստիա	104	Սթաւրոփուլ	102
Սեբաստիա (Պաղեստ.)	108	Սթեթին	54
Սելևիա	105	Սթրալսունտ	55
Սեմենտրէ	86	Սթրասսպուրկ	35
Սենա	75	Սթրէլց	59
Սենապո	151	Սթրէֆըրտ	18
Սենեկալ	141	Սթրոմպոլի	73
Սենեկամպիա	148	Սիամ	133
Սեպենիքօ	51	Սիամայ ծոց	94
Սեպտէ	5	Սիթքա	167
Սերվիա	86	Սիլիստրէ	86
Սև ծով	4	Սիլիվրի	83
Սևանայ ծով	112	Սիկիլիա	79
Սևասթոփուլ	31	Սիկմարինկեն	59
Սէլանիկ	84	Սինա	118
Սէլանիկի ծոց	6	Սինապ	105
Սէկօ	150	Սինիկալիա	77
Սէմենտրէք	87	Սինկափուր	134
Սէյլան	130	Սիոն	45
Սէչէլէան կղզեք	158	Սիութ	145
Սէյտա	108	Սիպերիա	100
Սէն	34	Սիպին	50
Սէն Ճէմս	149	Սիս	105
Սէն Տընի	37	Սիսթով	86
Սէն Քանթեն	37	Սիրակուսա	79
Սէվըն	40	Սիութ 1	03
Սէրէլլ	84	Սիւիլիա	69

Սիւմեյիս	145	Ս. Յակոբ	159
Սկըռք	137	Ս. Յովաննէս	24
Սկովտիս	19	Ս. Պետրոս կղզ.	38
Սմբադանս	125	Ս. Պետրոս.քաղաք	184
Սնեաթին	50	Ս. Պօղոս	177
Սոխումգալէ	101	Ս. Վինչենցիսս	183
Սոլոմոնի կղզիք	187	Ս. Վինչ. Հը.	
Սոնաէրսհաւզէն	59	Սուանդան	8
Սուաքէմ	151	Սոքոթոլա	160
Սումատրա	186	Սոֆեա	85
Սունս	5	Սպանիս	67
Սուչովա	50	Ստահր	121
Սուսամատասր	109	Ստամազ	57
Սուր	108	Ստամպօլինեզուց	93
Սուրաթ	130	Սփալաթրօ	51
Սուրբ Անտոն	159	Սփարթիվէնթօ	8
Ս. Բարթուղիմէսս	183	Սփիցպէրկ	6
Ս. Գէորգ	42	Սքակէրրաք	5
Ս. Դոմինիկոս	184		
Ս. Եղիս	164	Վաթէրլօ	39
Ս. Եւստաքէսս	183	Վալանս	37
Ս. Թոմաս	159	Վալանսիէն	37
Ս. Լաւրենտիոս		Վալէնցա	69
գէտ	164	Վալտէք	60
Ս. Լաւրենտիոսի		Վալտիվիս	181
ծոց	162	Վայկաց	32
Ս. Լուգովիկոս	149	Վայկացինեզուց	5
Ս. Լուչիս	183	Վայմար	58
Ս. Խաչ	183	Վան	115
Ս. Հեղինէ	158	Վանայ ծով	98
Ս. Մատթէսս	157	Վան Տիմէն	187
Ս. Մարիամ	158	Վատուց	60
Ս. Մէքայէլ	158	Վարինսաս	174

Վարսաւիս	32	Տալմացիա	50
Վարտհուս	26	Տակօ	6
Վենետիկ	51	Տաղստան	102
Վենետիկի ծոց	6	Տաճկաստան	80
Վեննա	48	Տամիաթ	145
Վեսուպ	9	Տանիմաբքա	21
Վերափոխման կզզ.	20	Տանցիկ	54
Վերափոխում		Տավալակիրի	127
Քաղաք	179	Տարենտոն	78
Վերոնա	52	Տարէնտէ	104
Վէզէր	10	Տարմշթատ	58
Վէթէր	9	Տարտոն	105
Վէլէզ Մալակա	70	Տաքքա	129
Վէնէր	9	Տեպրեցին	50
Վէրա Փաղ	173	Տէթմոլտ	60
Վէրսա Քրուզ	171	Տէլչի	129
Վէրսայլ	37	Տէսաւ	59
Վէրվիէ	40	Տէտիոթ տաղը	81
Վեղէ	84	Տէվի	163
Վելսուիքա	177	Տընտի	49
Վիչենցա	52	Տըպլին	19
Վիսթուլա	10	Տիատին	116
Վիստատէն	59	Տիբերիա	108
Վիտին	86	Տիբերիս	10
Վիրթէմուէրէ	63	Տիդրանակերա	114
Վիրապուրկ	61	Տիդրիս	86
Վոլթուրնօ	73	Տիղբոն	109
Վոլիս	10	Տիժոն	36
Վոշնեկթոն	170	Տիմեթոքա	83
Վոսփորոս	5	Տինարեան լեռներ	81
Վուրսութըր	18	Տիու	66
Վրաստան	32	Տիւրաճ	85
		Տնեբեր	10

Տնեսդեր	10	Յուրիք	45
Տոն	28	Յուրիքի լիձ	40
Տոնքերք	37		
Տոպարվա	152	Փազ	179
Տովո	40	Փաթակոնիա	181
Տորոս	95	Փաթրաս	90
Տուէ	37	Փալէրմօ	79
Տունա	10	Փալթէ	96
Տուվը	17	Փալմա	159
Տվինա	10	Փալք	93
Տրամա	84	Փայտա	105
Տրասկիզն	105	Փանամա քաղաք	174
Տրատօլիս	107	Փանամայի պար.	162
Տրեզտա	61	Փալիա	51
Տրիգենասն	48	Փատուա	52
Տրին	82	Փարակուայ	179
Տրոհոպիժ	50	Փարամարիազո	175
Տփխիս	100	Փարիզ	35
		Փարկա	85
Բակուզա	51	Փարմա	79
Բաւեննա	77	Փաքչա	20
Բէկէնսպերի	61	Փեթրովարատին	50
Բէնսապուրի	23	Փերուճիա	76
Բէշիտ	145	Փերուճիայի լիձ	10
Բիկա	29	Փէկու	132
Բիկայի ծոց	6	Փէշթ	50
Բիմինի	77	Փէրնամպուք	177
Բոէրաս	26	Փէրու	177
Բուկէն	6	Փէքին	136
Բումէլի	83	Փիաչէնցա	79
Բուտոլթաս	59	Փիզա	78
		Փիէմոնթէ	74
Յունկընկ	95	Փլագեղիիա	170

Փեղիապեանկղզ.	187	Քաթարո	51
Փեղիապեէ	84	Քաթեկաթ	5
Փիշիքա	164	Քաթթաք	129
Փիքօ	158	Քաթմանսու	131
Փլաթա	180	Քալէ	36
Փլաթա գետ	164	Քալէի նեղուց	5
Փլաթա քաղաք	179	Քալիարի	74
Փլիմըթ	17	Քալիքութ	129
Փողէն	54	Քալիֆորնիայի	
Փոթոսի	179	ծոց	162
Փոլթավա	31	Քալույէլ	6
Փոլինեզիա	187	Քամչաթքայի ծոց	94
Փոնթիշէրի	131	Քամպրէ	87
Փոռթօ Ռիքօ	183	Քայաննա	175
Փորթուգալ	64	Քան	37
Փորթամըթ	17	Քանարեան կղզ.	159
Փորթօ	66	Քանարիա	159
Փոցաամ	55	Քանթոն	136
Փուաթիէ	37	Քանտիա	87
Փուէպլա տէ լոս		Քաշէօ	149
Անձէլոս	171	Քաշմիր	131
Փունա	130	Քապէս	140
Փունտր պաշը	105	Քասէլ	58
Փոփոքաթէփէթ	164	Քասթէլլամարէ	78
Փոքր Ալթայ	95	Քասթէմունի	105
Փոքր Ասիա	103	Քասթորիա	84
Փրակա	46	Քատիչէ	69
Փրեսպուրկ	50	Քարթակօ	173
Փրեվէզա	85	Քարլսբուհէ	58
Փրոզնից	49	Քարլսբրոնա	26
Փօ	10	Քարոլինեան կղզ.	188
		Քարրարա	80
Քաթանիա	79	Քափօտիագրիա	49



Քավիրս	149	Քոլոնիա	54
Քաֆրաստան	156	Քոլումպիա	173
Քեահթա	100	Քոլումպիա գետ	164
Քեապիլ	123	Քոմոյի լիճ	10
Քեթի	79	Քոմորեան կղզ.	160
Քէլաթ	123	Քոմորին գլ.	95
Քէմպրիճ	18	Քոմօ	51
Քէնիկսպէրկ	54	Քոնկ	141
Քէչօ	133	Քոնկօ	154
Քէօթահետ	103	Քողլէնց	55
Քէօթէն	59	Քողուրկ	59
Քէօլէն	8	Քոպպէ	150
Քէֆալոնիա	20	Քորեք	118
Քէֆէ	31	Քորէա	135
Քըմպըրլէնս	163	Քորէայի նեղուց	93
Քիէլ	23	Քոսոնա	70
Քիէլ	30	Քորպախ	60
Քիլ	58	Քորսիքա	37
Քիլի	180	Քորտովա	70
Քիմերեան լեռներ	82	Քորտիլեան լեռ	163
Քիմպորտասօ	164	Քորք	19
Քինկսթոն	184	Քորֆու	13
Քիոս	109	Քուղքօ	178
Քիւզիւ	137	Քուէպէք	168
Քիւսթէնտիլ	84	Քուէրէթարօ	171
Քիւրտիստան	106	Քուիթօ	174
Քիօճա	52	Քուիլօա	157
Քլատովա	87	Քումասիա	149
Քլաւսթալ	62	Քումպէրլանտ	116
Քլէրմոն	37	Քուսպա	183
Քոթոփաքսի	164	Քութմբին	55
Քոլմար	37	Քուրասաօ	183
Քոլոմպօ	130	Քուրթրէ	40

Գուքունուր	96	Ֆալմթէր	6
Գոփէնհակ	23	Փայէնցա	76
Գրաքովիտ	32	Գէլմթ	18
Գրէմննա	51	Գէս	104
Գրիաթիանիա	26	Գէրնանտօ-գո	158
Գրիաթիանսպուրկ	149	Գէրոյէր	7
Գրոնշթատ	29	Գէրրարա	77
Գօմմարա	66	Գիլխալէ	83
Օդենդացիք	154	Գինիաթէրրէ	8
Օլանտ	6	Գինլանտեան ծոց	6
Օլմուց	49	Գիոնիա	6
Օլտէնպուրկ	59	Գիորէնցա	75
Օխրի	85	Գլէնսպուրկ	23
Օնեկա	9	Գոլինեօ	77
Օշական	116	Գոռջիա	79
Օպի	96	Գորթավլէնթու-	
Օռլէան	36	րա	159
Օսնապրուք	62	Գորլի	77
Օտեսա	31	Գորչան	86
Օտէր	10	Գուայպէրկ	62
Օրէնսք	164	Գուանիք Գորթ Օ.	
Օրէնպուրկ	30	տէր գետին վրայ	55
Օքոֆըրտ	18	Գուանիք Գորթ Մայն	
Օֆանթօ	73	գետին վրայ	63
Օֆիէ	89	Գրիպուրկ	45



ԵԶ	ՏՈՂ	ՄԻԱՆԼ.	ԱՐԴԻԴ.
2	6	149, 521, 000	148, 521, 600
32	18	մէջ	մէջ
37	18	Լու Հաւը	Լու Հաւը
72	12	17,000	71,000
82	22	Եւրոպային ու Ասիային մէջ	Եւրոպային մա- սին մէջ
204	4	20° • 30'	23° • 30'
238	21	տասնըհինգ կմ <sup>2</sup> քսան	քառսունը- հինգ կմ <sup>2</sup> յիսուն
244	12	Երևակ • 20 • 16	10 • 16
262	16	20	10
—	—	20 <sup>ժ</sup> • 16	10 <sup>ժ</sup> • 16
263	8	90	77
—	10	180	84
287	19	շարժմունքերը	շարժմունքները









ЗЕМЛЯ-АРХИВ

14 АПРЕЛЯ 1909 Г.


26 12



26 13



26 14



26 16




26 17




26 18




26 15





Principles 3.


De 21



De 19



De 20



Principles

Principles 2.



Principles 4.

